



სქიშ

1969

Միոն

ԽԳ. ՏԱՐԻ-ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԿՐՕՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ
ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱԿԷՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԳՈՒԹԵԱՆ

SION

OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM
A BIMONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY

VOL. 43

NO. 5 - 6

1969

Մայիս - Յունիս

Թիւ 5 - 6

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ

«Միոն», իր Մարտ-Ապրիլ միացեալ թիւերու խմբագրականով անդրադարձեր էր Եռեւիթն Սիթիի շրջուած ողբերգութեան, մեր Եկեղեցիի դարաւոր կարգն ու կանոնը վերիվայր շրջող գայթակղութեան, կենսագրելով չարիքին հերոսները, իրենց անցեալի սխրագործութիւններուն մէջ ու այժմու վտանգաւոր ճգնաժամներով: Ի վերջոյ չարիքները տեսնելն ու անտարբեր մնալը չարիքին օժանդակել է:

Մեր մամուլի կարգ մը ներկայացուցիչները շատ խիստ գտեր էին «Միոն»ի որակումներն ու արտայայտութիւնները, այս արարքին հեղինակները խարանոզ: Երջանիկ այս նախանձայոյզները, գայթակղութիւնը մոռցած՝ գայն դատաւարտող բառերուն կը կառչէին, յանուն իրենց յատուկ իմաստութեան եւ արդարամտութեան:

Անոնցմէ ոմանք, առանց նոյնիսկ խնդրի էութեան եւ ծանրակշիռ հանգամանքին թափանցել կարենալու, պարտականու-

թիւն ստանձնեք էին բողոքելու այս նորութեան դէմ, հանրային պարտք մը կատարողի խղճահարութեամբ: Ուրիշներ՝ արաբներն ու գայն դատապարտողը նոյն ջուրով լուալու փորձութեան կ'ենթարկէին իրենք զիրենք, իրենց ազգանուէր դիրքէն եւ սկզբունքէն չշեղելու համար:

Հանրային շահերու եւ բարոյականիմ հսկողները պէտք է գիտնան թէ կազմեանը բոց չարձակեք առանց հարուածի, եւ խոցերը բուժելու համար նշդրակին հարուածները չէ որ նկատի կ'առնուին, այլ պապարք եւ գայն դարմանելու մտահոգութիւնը:

Զէինք ուզեք, բայց բազդատութեան մը սիրոյն համար միայն կը բանաձգ մօտիկ անցեալէն էջ մը՝ երթալու համար երուսաղէմի ծանօթ տագնապին, երբ բռնագրաւիչները առանց ամօթի եւ խղճահարութեան, կ'իրաւագրկէին եւ կը մրտաէին օրուան տեղապահը, կը քարկոծէին եպիսկոպոսները, կը բանտարկէին հակառակորդ վարդապետները, սարսափի մթնոլորտ մը ստեղծելով վանկին ներսն ու դուրսը: Ամբողջ Հայ մամուլը, առանց խըտութեան, գոհի խարոյկ վատողի հանոյձով եւ դաւալից հանդիսատեսութեամբ, հլու գործակից կը դառնար օրուան չարագործներուն եւ լուտամբ ու ցեխ արձակողներուն: Ո՞ր էին «Հայրենիք»-ի, «Պայքար»-ի, «Արեւ»-ի եւ Լուսինի Հայ եկեղեցական պատուոյ պահակները եւ բառերէն գայթակող մաքրակտուց պարկեշտասունները: Լեզուն ցաւած ակոռային կողմ տանելու նպատակաւ չէր որ բացինք այս փակագիծը, այլ մատնանիշ ընելու համար միայն երկու չափ եւ երկու կշիռ գործածողներու խղճմտանքն ու անկեղծութիւնը եւ կշիռին մէտը բռնելու իրենց արգարամտութիւնը. որ կրնայ փոխուիլ անշուշտ կողմի, գոյնի եւ անձի համաձայն:

Հին նարտասանութեան մէջ «զինկնէ տրամախոհու թիւն» կոչուած ձեւ մը կար, որ կը նշանակէր իր զգացումներն ու համոզումները ուրիշներուն վերագրելու եւ ըստ այնմ դատումներ կազմելու եղանակը, որ սոփեստութեան ամենէն գոհեցիկ ձեւն է պարզապէս: Անտեղի պարսաւ ընող եւ առաջնակարգը երկրորդականէն տարորոշել չկրցող քննադատները, անգիտակցօրէն այդ կերպն է որ կը կիրարկեն, իրենց աչքին կազմութեան կամ ակնոցի գոյնին համեմատ տեսնելով իրողութիւնները եւ իրենց ըսելու զածէն աւելի ըսել չուզածնին հաստատելով անգիտակցաբար:

Զէինք ուզեք այս քիչ մը անհաճոյ վերագրումներով սկսիլ մեր ըսելիքը, եթէ կարգ մը լրագրողներ նորէն չփորձէին ծանօթ պատահարի առնչութեամբ, ձիերը կառփն հտեւը լծել: Փոխանակ իր տխուր եւ ծանրակշիռ կերպարանքին տակ տեսնելու արարքը, որ նպատակ ունի ռոնակոյտ ընելու դարասր աւանդութիւններն ու նուիրականութիւնները մեր Եկեղեցիին, վերայիշեալները իրենց մտքին կազ կշիռով կշռելու ելեր են բառեր՝ որոնք նախանձախոնդիք ոստիկաններու նման չարագործներու օձիքին կը կառչէին, ի խնդիր մեր Եկեղեցւոյ կարգ ու կանոնի պահպանման:

Հայ Եկեղեցին կրօնական եւ ազգային պատկանելի հաստատութիւն մըն է, եւ մեր ժողովուրդի մեծագոյն ստեղծագործութիւնը, դարերու եւ պատմական ու քաղաքական պայմաններու

մէջէն ձեռն եւ կերպարանք առած եւ զարգացած: Մեր աւագ պարտականութիւնն է անազարտ պահել իր հոգեւոր դէմքը եւ Աւետարանի ժառանգութիւնը, իբրեւ մեր գոյութեան գերագոյն կառանցին: Ոչ մէկ գիտակից Հայու համար գաղտնիք է թէ Հայ ժողովուրդի ինքնութիւնն ու նշարտութիւնը իր եկեղեցիին մէջ կը մնայ քիւրեղացած, այն հաստատութիւնը զոր մեր պապերը քար առ քար կառուցին յաւիտեանականին եւ անցաւորին ընդմէջէն: Առանց այս խոր նանաչողութեան մենք ի վիճակի չենք զգալու այն նմանութիւնը որ իւրաքանչիւր Հայուն է իր եկեղեցիով:

Տակաւին, Հայ եկեղեցին առաջին օրէն եղած է վառարանը ցեղին իմացական, հոգեկան եւ բարոյական ձգտումներուն, վկայարանը իր վիշտերուն եւ իդձերուն, ներշնչարանը իր ազգային իտէալին: Անիկա եղած է գերազանցապէս այն ամանուն խորհուրդը, ուխտի տապանակը, եթէ կ'ուզէք, որուն մէջ դեռ կը պահուի իր գոյութեան գաղտնիքը: Յանուն նոր բայց մեզի օտար հանգանակներու եւ փորձերու կրնայ քանդուիլ մեր գոյութեան դարաւոր այս անգրիտութիւնը, միութիւնը, առանց կարեւոր ստեղծելու ուրիշ մը, որ կառանը կարեւոր ըլլալ մեր ժողովուրդի ինքնութեան:

Ընդգծենք, լեզու, դպրոց, մամուլ, գրականութիւն, ազգայնապաշտան միջոցներ են անշուշտ, բայց անոնցմէ վեր եկեղեցին է: Կ'ըսենք ասիկա ոչ միայն յանուն նախընտրութեան մը, այլ այն խորունկ հաւատով թէ թրումէ անցած ազգակները անլի կամ նուազ չափով կը մնան ենթակայ աղաւաղման, նույնիսկ նուազման: Ասոնցմէ միայն եկեղեցին է որ տակաւին ենթակայ չէ եղած այլայլման և ազդեցութիւններու՝ որ վերոյիշեալներու նակատագիրը եղաւ, մեծաւանդ այս վերջին յիսնամեակի ընթացքին:

Պէտք է շատ զգուշարտութեամբ եւ գուրգուրանքով մօտենալ մեր հոգիի եւ մտքի այդ մեծ աւանդարանին, որ ժամանակներու ճնշումին կըրցած է դիմանալ, որովհետեւ իբրեւ պահապանը մեր կրօնա-ազգային իտէալին, ամէնէն անխոցելի մասն է մեր ժողովուրդի հոգեկան ու բարոյական գորութեան: Իր պահպանողական ոգին, սրբազան աւանդութիւնը, արեւելեան նկարագիրը, շինուած իր պատմութեան մեծ ռազմավայրի մէջ, դիւրութեամբ ենթակայ չեն կրնար ըլլալ անշուշտ ժամանակի ազդեցութիւններու: Յեղափոխ խորութիւններու մեր օրերու կրկնուի մէջ, ինքզինքնուս հետ կարեւոր ըլլալու եւ մնալու միակ պատելը Հայ եկեղեցին է, որուն կրօնական հանգամանքը առաւելութիւն մը, անձնագիր մըն է այս տեսակետով, եւ ոչ թէ անորձականց անցեալ մը՝ ինչպէս կը մտածեն շատեր դժբախտաբար:

Տակաւին, անոր սրբազան ծոցին մէջն է որ կը բարբախեն, շուսաւորչի, Սահակի, Մեսրոպի, Վարդանի, Նարեկացիի եւ Շնորհալիի սիրտերը: Անիկա մեր արցունքին եւ արիւնին սրբազան գետն է, կտակը մեր հերոսներուն եւ սուրբերուն: Անով է որ մենք մեր անցեալի ջերմ քաղցրութիւնը կ'զգանք, անով կը գաւորորչուինք իր դիմագիծ կը հագնինք մարդկութեան մէջ: Հայ եկեղեցին այն քուրան է՝ որուն մէջ կը սուլուին մեր արժէքները, այն գետինը որուն մէջ մեր արմատները կը գորանան, եւ պատեանը՝ որ ցեղի ոգին դարբերով իր մտքի եւ հոգիի անալլայլ մարգա-

րիտներն է ստեղծեր: Ահա թէ ինչո՛ւ մեր բառերը կարծր էին և որակումները գումաւոր, մեր Եկեղեցիի սրբազան աւանդութիւնը պղծող, անոր մեզայատուկ նկարագիրը ազարտողներուն դէմ:

Կուսակրօնութեան պաշտպանութիւնը չէ այս ստեղծու մը-պատակը: Ան անցուցած կը թուի ըլլալ իր դարը և միտքերը ընդհանուր առմամբ պատրաստուած են այլևս անոր մասին վերջին բառը ըսելու: Սակայն անտեսել պատմական նշարտութիւններ, բարոյական աւելի խոր սկզբունքներ, այսինքն անգիտանալ և անգոսնել հարկեցուցիչ այս պարագաները որոնք մուկրական են, խախտել է ծանրութեան կեդրոնը, և հարուած տալ է մեր Եկեղեցիին:

Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, անոր խորհուրդները, ծէսերը, վարդապետութիւնները, օրէնքները, տեսանելի արտայատութիւններ են Քրիստոսի խորհրդաւոր կեանքին: Աւանց գիտական հիմքերու վրայ կառուցուած ուսումնասիրութեան, անոր ոգեղէն իրականութեան թափանցման, պատմական հետազոտութեան, կարելի չէ փառանք և խիզախ կարգադրութիւններով հալի անոր շէնքի տեւ մէկ մասին: Եկեղեցիի կազմակերպութեան ու կեանքի մէջ յառաջ եկած ամէն երեւոյթ իր պատմական և ընկերային շարժառիթներն է ունեցեր: Պէտք է վերլուծել այդ շարժառիթներէն իւրաքանչիւրը, ծիսական, դարմանական և աստուածաբանական ուսումնասիրութիւններով, հետազոտել և պարզել անոր պատմական շրջանները, նախաքրիստոնէական բարբերէն իր մէջ վերապրած տարրերը, փոխառութիւնները, այսինքն զգալի և գործօն կերպարանքները քրիստոնէութեան: Մասնագիտօրէն նկատի առնել Եկեղեցւոյ պատմութիւնը, ծիսարարն, ժամագիրքը, շարակնոցը, կանոնագիրքը, անոնց զարգացման պայմանները, որպէսզի փառանք կարգադրութիւններով չեղծուի անոր արեւելեան և ազգային նկարագիրը, ոգեղէն օրէնքը, Աստուծոյ մօտեմալու Հայ կերպը:

Եկեղեցիին կեանքը հիմնուած է սրբազան աւանդութեան մը յաջորդութեան վրայ, որ այս պարագայիս գերանձնական փորձառութիւններն են, սերունդէ սերունդ փոխանցուած: Անցնալի, ներկայի և ապագայի միութիւն մը, օրէնք մը, ինքզինքը գտնող ու բնորոշող ամբողջութիւն մը, փորձառութիւն մը, կատարելութիւն մը, ոճ մը, որմէ կարելի չէ բաժնել մասեր ըստ կամս: Ազգային, պետական կամ ընկերակցական կազմակերպութիւններէն կը տարբերի Եկեղեցին իր օրէնսդրութեան հիմնական հասկացողութեամբ: Ազգ կամ պետութիւն կազմակերպուած մեքենականութիւններ են, օրէնքը հոն իրերամերժ կամ մրցակից կողմերու գործակցութիւնը կ'ապահովէ, արդարութեան մը համաձայն որ իշխանութեան մը վստահուած է: Իշխանութիւնը, անձի մը կամ հաւաքականութեան ձեռքին մէջ, կը նշդէ անհատին պարտքը ընկերութեան հանդէպ և ընկերութեան պարտաւորութիւնները՝ անհատին նկատմամբ:

Եկեղեցին իր կազմակերպչական վարչաձեւին մէջ ունի օրենսդրական նոյն դրութիւնը, սակայն Եկեղեցին իր բնութեամբ տարբեր տեսակի կառոյց ունի, բոլորովին իրեն յատուկ կանոնականութիւն մը, որ կ'ապահովէ վարչական կարգէն վեր հոգեւոր

իր կառոյցին ներդաշնակութիւնը: Հայաստանեայց Եկեղեցին մամուլանդ, որուն կանոնին արմատները կը խրին իր կրօնական հասկացողութեան անանջատօրէն առնչուած ազգային անցեալին մէջ: Եթէ եկեղեցական օրէնքներու դերն է պահպանել վարչաձեւ մը Եկեղեցիէն ներս, կանոնին նպատակն է կանգուն պահել հոգեւոր այդ ժառանգութիւնը, որ իր հաւաքական բարոյականն ու հագեւոր իշխանութեան նկարագիրն է: Եկեղեցին անտարակոյս, միշտ պէտք ունի բարեկարգութեան մարդկային ընկերութիւնը, ինչպէս բոլոր կենդանի գործարանաորութիւնները, շարունակ պէտք ունին սնանելու վերանորոգուած եւ հոգեկան սնունդով մը: Շեղումներ եւ անդամահատութիւններ բարեկարգիչ մեթոտներ չեն, այլ բարեկարգութիւնը աղնատող եւ գայն իր լաւիմաց հասկացողութեան մէջ կասեցնող փորձեր: Եկեղեցիի բարեկարգութեան մէջ անհիշող հասկցուած եւ գործադրուիլ ուզուած լայնախոհութիւնը սխալ զարնուած ձայնակիչ մըն է: Մեր ըսելու գաճը ջատագանութիւնը չէ Եկեղեցւոյ տառի ընդունելութեան, այլ անոր ներդաշնակութիւնն ու օրէնքը պահելու նախանձախնդրութեան:

Երբ ոյժ մը կը շեղեցուի իր սեփական ուղղութենէն, ան՝ իբրեւ ոյժ այլեւս չի կրնար ծառայել ո՛չ ինքզինքին եւ ո՛չ ալ իրեններուն: Եկեղեցին մեր մէջ բացառիկ եւ մեզայատուկ ոյժ մը եղած է միշտ եւ է սակաւին: Կենդանի գորութիւն մը, որ բրիտանոնէական հաւատքի բարոյականով եւ օրէնքներով միշտ արքունի եւ զգաստ պահեց ժողովուրդի հոգին՝ այն բոլոր դժբախտութիւններու եւ դժուարութիւններու մէջէն, որոնք իր գոյութեան ամբողջ ընթացքին խուժեցին իր վրայ:

Ահա թէ ինչո՞ւ մեր սրտմտութիւնը չափ աւ ռահման չէր նանչնար, աղէտի մը մատնանշումին առջեւ, եւ ապօրինի եւ ազդեղ արարք մը հարուածելու առիթով, նման բժշկիկ ճշդակիւն, որ հակառակ իր պատճառած ցաւերուն, վերքեր բուժելու սրբազան պարտականութիւն մը ունի: Զրի պատուանշաններ բաժնողներէն չենք, ոչ ալ յիմարը խելացիի եւ չարիքը բարիքի հետ շփոթողը: Չենք ալ հաւատար գիւրիս գոյումի կաղ պատգամաւորին, որ միշտ ուշ կը հասնի:

Միայն գործուած է դժբախտաբար, եւ սխալիլը մարդկային է: Ողբալին՝ յանցագործին անզգած անտարբերութիւնն է, որ ցարդ գոյումի եւ անդրադարձումի դռնը շարժում մը չփորձելէ գատ, կոկոզավիզ յոխորտահոյով կը յարակնի հանրային բարոյականը եւ հասարակաց կարծիքը վարելու: Տակաւին ուրիշներ, իրեն դաւակից եւ համախոհ, ոչ միայն չեն ցնցուիլ եղածէն, այլ հեռուէն ու մօտէն կը ծափահարեն կատարուածը, և Գ. և Գ. դարբերէն փաստեր կը վերբերեն, այս ապօրինութիւնը պարտկելու համար: Այս թշուառամիտները, իրենց անբարագրելի մտայնութեամբ, փոխանակ ողջմտութեան համբայէն ընթանալու, կը փորձեն իրենց յատուկ տրամաբանութեան պողոտայէն վազել, չես գիտեր ո՞ւր պահելու համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոս, իբրեւ աւանդապահը Հայ Եկեղեցւոյ հաւատքին եւ վերին դատաւորը, իրաւունքին մէջն էր, համաձայն մեր ժողովական օրէնքներուն եւ կանոններուն, վճռե-

լու անհրաժեշտը: Եկեղեցւոյ գերագոյն իշխանաւորը չուզեց ըմբել ասիկա, չեմք գիտեր հարկեցուցիչ ի՞նչ պատճառներով, երբ նկատի ունենանք մանաւանդ որ Հիւսիսային Ամերիկայի թեմակալին այս անձնապատան արարքը, կեդրոնախոյս ձգտում մըն է մեր Եկեղեցւոյ վարչական և կանոնական հասկացողութեան հակառակ, եւ ռոնձգութիւն մը մեր նուիրապետութեան գերագոյն պետի հեղինակութեանը դէմ: Սակայն Ն. Ս. Օծութեան վայել այս ներողամտութիւնը կարծես թէ առիթը կը հանդիսանայ որ յանցագործն ու իրենները իրենց մեղքին վարչամակը դրօշի վեքածեն, նոր եւ նման արկածախնդրութիւններու ի հաշիւ:

Գրիգոր Օտեան, որուն անունը ակամայ բայց շատ ի դէպ կը մտնէ այս գրութեան մէջ, իմաստասիրական բարեպաշտութեան այդ ներկուտ անտարանիչը, օր մը երեսփոխանական ամպիռնէն զարկաւ ու ջայջայեց հոգևորական մը՝ որ իր պերելեքեալ ծեփծեփումներով համարձակեր էր օրուան մտայնութեան եւ ռգագումներուն հակառակ, արդիապաշտ տեսակէտներ յայտնել: Ռ. Պերպէրեան, քահանայապետական լրջութեամբ պատկառելի դարձած կրթութեան եւ բարոյականութեան այդ մեծ առաջնորդը, վարժուարքի թեքեւ կասկածի մը վրայ, յանկարծ դպրոցին դուռը ցոյց տուաւ իր ամէնէն սիրած մէկ ուսուցիչին: Խորհուրդի եւ խօսքի մաքուր եւ անկաշառ այս առաջնորդները իրենց ժամանակին, ազտը սկսած վայրկեանէն իսկ գիտէին բարձրացնել իրենց ձայնը՝ ժողովուրդի հոգին փտախտաւորող չարիքի մը իրականութեան առջեւ:

Հայ Եկեղեցին ժողովրդական է, մեր ազգային ամէնէն ամուր սկզբունքներէն մէկն է ասիկա. բայց ժողովուրդը պէտք է գիտնայ տէրը ըլլալ անոր եւ իր հակակշիռը օրէնքի նամբով հարկադրել, պատուազգած նախանձախնդրութեամբ հսկելով նաեւ անոր պաշտօնէութեան արարքներուն: Այդ բանը կրնայ և պարտի ընել եւ ընել տալ ամէնէն անելի մեր մտաւորականութիւնը, այսինքն անոնք որ ոչ միայն գրչի եւ մտքի շնորհք ունին, այլ անոնք նաեւ որ կը հաւատան գազափարի եւ սկզբունքներու նուիրականութեան:

Անա թէ ինչո՞ւ քմծիծաղով կը նայինք սեւին վրայ ճերմակ գրել փորձող նախանձայններուն, որոնք նորագիր գիտութիւններու պէս կը նային այս գոյամարտին: Անա թէ ինչո՞ւ մեր ցաւ բողոքի վերածած, կը փափաքինք որ մեր նուիրապետութեան իշխանաւորը սաստէ այս ապերասան սմեղուկները, որոնք սրբագրելու ելեր են մեր Եկեղեցին, առանց զգալու անոր խորհուրդը եւ իրենց ազնատ արարքին տրտմութիւնը:

Ե.

Ս. ԳՐԱԿԱՆ

Գ Ե Թ Ա Ն Ո Ս Ա Յ Ա Ռ Ա Ք Ե Ա Լ Ը

Գ Լ Ո Ւ Խ Վ Ե Ց Ե Ր Ո Ր Կ

Սօղոս, Քաճանախազեանի պատգամաւորներէն եւ իրեննիրէն դաշտնի, կը հեռանար Դամասկոսէն, ետին ձգած ննջող քաղաքը, որուն աշտարակները մութերէն խածուած կ'երկարէին աստղերուն: Առջեւը դառարկ եւ անծայր տարածութիւնը խաւարին, վար իջած ծանր երկինքի մը ներքեւ: Կը մեկնէր առանց որչա՛ ծրարի: Ինքզինքին հետ միեակ մնայու կարիքը անտեղիտակի պահանջի մը վերածուելը էր իր մէջ, պէտք ունէր այդ առանձնութեան, ոչառուելու համար եւրիշ գորուար մտապատկերներէ, որոնք նոր հորիզոնի մը վերայ կը բանային իր կեանքը: Միտքը անվերջ երազէ մը բռնկած, ցորեկի պէս կը լուսաւորէր իր ներքը: Իրեն կը թուէր թէ փայտակներ կ'ազդեցին շուրջը իր հոգիին, որուն վերեւ կը բարձրանար լուսաւոր դէմքը՝ Նազովրեցիին: Գիշերուան մութը կը նպաստէր այս մտապատկերներուն՝ որոնք իր մէջէն կը շարունակէին իրենց անվերջ բխումը՝ կ'ախորժէր յիշողութեան անընդմէջ հոսումէն, պաշտպանուելու համար ներկայէն:

Մարդուն հոգին, կը մտածէր ան, կըրնայ տեսնել ամէն ինչ, նոյնիսկ ապագան, եթէ մանաւանդ իրմէ՛ գոյ ընդառաջումը: Մարմնի անձուկ սահմանները կը ջնջուին, եւ բոցնդէն պատգամի մը մէջ հոգիի հրեղէն սլաքը, որուած գաղտնիքներու արարիչէն, կը բանայ դուռները մութերուն, ժամանակի թանձր փակերուն առկ շարուած: Անձէն գոարս այս բխումը, դերաբոյն ետին մէջէն քայլու այս հրաշքը, ներշնչումն քի՛ հոգիին, կարողա՛յ կարենալու աստղաստու պատգամը երկնքին: Այս մտա-

ծումնկալը սիրտարար էին խոովքներէն պրիւում իր ջիղերուն, որովհետեւ մեր ամենէն քաղցր վայելքները միշտ մեր ուղեղէն չէ որ կուգան: Մարդ առանձնութեան մէջ միայն կը յաճախուի այս մտապատկերներէն, որոնք կուգան լուսաւորելու զոյգ կենսեքրու անհաս աղբսրը, մէկուն անհամեմատ մեծութիւնը եւ միւսին աւազահատիկի խեղճութիւնը: Բայց Աստուծոյ հրաշքը հոն էր, կը խոկար Սօղոս, որ այդ երկուքը դիրար չէին հերքեր:

Յանկարծ աղաղակ մը պոռթկաց իր ներսէն, կեցաւ, իր դէմն էր դարձնալ Նազովրեցին, երկնքին հասնող իր հասակովը: Անոր աչքերը ունէին ողջութեան մեղքը, բայց արտում հով մը՝ զոր մեռելութիւնը կը ճարէ ուրաւականներուն: Երկու հրեշտակներ կը կրէին ջղանցքները իր արնակարմիր պատմուսանին: Նազովրեցին անխօս կը նայէր Սօղոսին, սիրտերը հալեցնող արտում ժպիտով: Երբ արթնցաւ, ցուրտ էր իր շուրջը, պաղը ստեղ ստեղ կ'իջնար իր միսերուն: Անգամ մը եւս ան կը խոխորէր իր միտքին խարխիւններէն եւ դրայնութիւններէն, նման ժայռի մը՝ որ զլորուելու մօտ է գաւիթափէն դէպի անդունդ: Ատուած մեր հայրերուն, մրմնջեցին իր շրթները, օղնէ ինծի եւ ցոյց տուր ճամբարութիւնը: Ակոսները իբրբու կը գարնուէին ներքին դողէն: Հեռուէն շնորհայտ մը ձայնը կը նիզակէր լուծութիւնը: Ամբողջ անապառը կը դռար կարծես, վայրի՛ դազանի՛ մը պէս: Աւազին վրայ ինկած մնաց երկար ատեն, չէր դիտեր թէ ջո՞ւն էր թէ արթուն, բնթացիկ դրայնութիւնները իր մէջ ենթարկուած էին աշօս ձեւազեղման: Երբ բարձրացաւ

իր տեղէն, արեւը կը բացուէր հորիզոնին՝ Աստուծոյ աչքին պէս քաղցր ու յստակ: Գլխուն վերեւ կը լայննար երկինքը, իսկ ոտքերուն՝ ովկիանոսը աւազին: Տեղ տեղ ճիւղաձողին ծառեր եւ թուփեր, իրենց ծնունդին մէջ խորտակուած, կէտ կեանքի մը նշաններ կը ցուցնէին, որոնք կը բռնուած արեւէն եւ աւազամբրիկներէն, օգնութիւն կը հայցէին կարծես անցորդներէն:

Ամբողջ օրը քալից, առանց արթննալու իր տեսիլքէն: Արեւու բարկ լեզուները կը լզէին իր մորթը, անկէ դուրս քաշելու համար կարծես իր արեւը: Մարմինը, այլևս կծիկ մը տակորներու եւ շրիգրու, պլլուած էր կիտով իր վերաբիւրեւին, որուն հետ հոգին ու աւագը կը խաղային անդուծ հեղանակով: Իր արցողուն սրունքները հաղի կը կըրէին իր ծոած մարմինը: Փոքր կոնակին փակած՝ կը ծիրէր քաղցին ու ծարաւէն: Գոյգն կը կախուէին իր երկարած թււերը, իսկ ոտքերը կը խրէին աւազին մէջ, ամէն քայլափոխին: Գլուխը բոկ մեծցած կը թրուէր բլլալ, զետեղուած իր ճիղճ ուսերուն, ցողունէն կտր հասկի մը նման: Փռչիով յեցուած յոնքերու աակէն կը պլպլային յողմ մը աչքեր, հիւանդագին ու տեսաւոր:

Չէր մտնար աւազակներէն եւ դադաններէն, ներքին անդունդը կը պոցէր իր մէջ արտաքին տպաւորութիւնները ու անդրադարձումները, բայց կ'զգուշանար մարդերու հանդիպելէն: Օրերէ ի վեր կը քալէր, սակայն տակալին չէր արթնցած իր տեսիլքէն: Հակառակ իր մտքի կորովին, արամասութեան ուժին, կ'զգար թէ նուաճուած էր ահաւոր զօրութենէ մը, որ զարկած ու խորտակած էր իր անխառնութիւնը: Հոգիով կապեալ դերքի մըն էր, շղթայուած յազթական կառքի մը, որուն անիւները իր ուղեղին մէջ էր որ կը դառնային կարծես: Հանգիստի անհուն կարիք ունէր դռնել կարենալու համար իր ինքնութիւնը: Արեւը կախուած երկնակամարէն կը բոցէր աւազը, այրելով իր մարմինը՝ որ իր սոսին պրօքայ չբոցած անտն ողկողի էր նման, միջոցին մէջ կախուած: Ժամերը կը սահէին, իր սրտի դարկերէն աւելի արագ, բայց

մահուան աստուածութեամբ: Տեսիլքը արեւուն փռուած կտաւի մը նման կը ծիծաղար իր աչքերուն: Հետուէր զգաց թէ մօտ էր բնակութեան: Ոտտերու լեզուակները, օտար սրտի ծաղիկներ եւ հողի կարմիր պատառիկներ, գորգուած շոտրէ, կը յայտնէին թէ կը վերջանար անապատը: Իրմէ քիչ մը անդին, քանի մը ուտիներ արծաթ առուակի մը կըրին, ջուրին կը թափէին իրենց գորշ տերևները: Սօղոս չհաստաց աչքերուն, մօտեցաւ եւ իր ամբողջ հասակով ինկաւ ջուրին վրայ: Ուտիները, ջուրը, մարդոց մօտեցած ըլլալու զգացումը, լուսաւորքին իր միտքը: Օրհնեալ է Տէր մրմնջեցին իր շրթները, վերահաս կորուստէն փրկուած մարգու մը նման: Հակառակ անօթի ըլլալուն չէր մասածեր հազին: Հով մը զգաւ ուտիներուն եւ զտաքուց ոտները, քանարով իր հոգին կեանքի քաղցրութեան: Կոնակները եռունկիւնածու կը թռչէին երկնքին վրայ: Ձախ կողմը, հովիտի մը երկայնքն ի վեր կը տարտուռէին դաշտեր եւ մրգաստաններ, որոնք կը խայտային արեւու ոսկեգոծ շողերուն ներքեւ: Խոր հովիտին ընդմէջէն կ'երեւար քաղաքը, միաժողի կը ամփոփ, հըսկայ կրկնայի մը նման:

Քուղաք մտաւ քարաշէն դռանէն, որ իր խառնուրդ կը բարձրանար: Ոչ ոք արգելից զինքը: Փողոցին երկու կողմերը կեցած էին կիներ եւ պատանիներ, որոնք զամբիղներով թուզ եւ արմաւ կը ծախէին: Անպատի հովէն ու առաջին անդայտացած եւ ծուէն ծուէն եղած իր զգեստներն ու մաշած մարմինը, զերկրամանն փախած մարգու տպաւորութիւն կը թողէին: Հագին քանի մը քայլ առած էր, երբ խուճ մը առկաք սկսան հայտնուել արձակել եւ քարեր նետել իրեն, պոռալով իր ետեւէն՝ ահա խառուելակ մը, մրգաստաններու մէջ զըրուելու արժանի, ահարկելու համար թրուշուները:

Քաղաքը Բեթրա կը կոչուէր, սւր կ'իշխէր Արարիոյ Արտոս արքան: Հրապարակի մը վրայ կը բարձրանար Բաալ ա Շէմէնի մահեանը, եզերուած արտակարգ բնակարաններով, քորոն ալ մայրերու մէջ փորուած: Դժուար չեղաւ իրեն գտնելու օտարներու յատկացուած իջեանք: Բակը լեց-

ուսած էր աշտարակուող ուղտերով եւ դըրբատներով: Անհեակ մը կարճեց եւ ներս մտաւ: Եղէրներէ հիւսուած խորք մը եւ անա կիւն գրուած ջուրի կուտ մը կը կարգէին միտկ կահերը բնակարանին: Սօզոս խաբրին վրայ տարածած իր յոգնած մարմինը եւ աչքը առատազգին կը մտածէր: Անցեող երկու շաբաթներու բնթացքին իբարու յարգող իրազարձուութիւնները վերածեր էին գինքը կամեցողութիւնէ զուրկ արարածի մը: Իր միտքը այժմ բաց ճամբայ մըն էր, ուր կէ կ'անցնէր մասնաձուներու անհուն կարտաւանը: Ինչո՞ւ եկած էր այս օտար քաղաքը, Հարցումը փուշի մը պէս խրոնցաւ իր ուղիքին մէջ. ինքնուզուզարները անհետա կնքէիմէն, սկսածայ զործուած մեղքի մը նման: Զախորդութիւնը երբ խոր է, հոգին կտոր կտոր կ'ըլլայ կործանած սիւնի մը պէս, որուն իւրաքանչիւր բեկորը՝ փորձանքը կը կշտէ առանձինն աւ ծանր, փոքրով իր առդասպանքը հոգիին:

Քանի էր օրեր յետոյ, հրեայ մը իր արհուսին վերաբերեալ զործ մը տուաւ իրեն, երբ իմացաւ թէ ան երեսուցեմէն կուզար: Սօզոս կ'ուզէր անձանթ մնալ եւ ոեւէ մէկուն չխօսիլ իր տեսիլքի մասին: Բեթթան Նիթանտական քաղաք մըն էր, իր ժայռակափ փողոցներուն մէջ կը վիսաային Մոսքացիներ, Եգիպտացիներ, Միսանցիներ եւ Ամէլիքիներ, որոնք բնակչներն էին երբևէ Սոսոմին: Թէև իրեն Հասած էր յուճական մշակոյթի արձագանգը, սակայն քաղաքը կը ծփար սակէ տեսակ մեղքերու տիրմին մէջ: Գլխաւք աստուածն էր Բաւլ-Շէմէն, խորհրդանշը պտղաբերութեան եւ Հաճոյքի: Քաղաքին զբան վրայ փոքրուած էր խաղողի ուղիւղյ մը եւ զինիի բաժակը: Բաւլք եղանակներուն բազուտան լուծերը իրարու կը յաւորդէին, զուարճացնելով քաղաքին բնակիչները: Այս մտայուն գինով Հարանեւորներու եւ վայրի տիրոջ մակերով քաղաքին մէջ կը մնար Սօզոս, հրեաներու փոքրիկ Համայնքին մէջ, անձանթ եւ առանձին: Շարաթ օրերը տեղւոյն Սիտակոյը կ'երթար եւ անկիւն մը առանձնացած կը քալէ իր խոհերուն Հետ, մոռցած իր շքնապատը: Նման էր մահուան թափօրի մը՝ քաղմամբոյ ու երկարուն: Իր մէջէն կը քալէր անցեալը իր բովանդակ ե-

ղերականութեամբ: Կարծեալ կապարէ ջուր մը, պտաւ պտու, կ'անցնէր անոր ոսկորնեմէն, շամառաղէ անձրեւի մը պէս:

Երբ տակաւ խաղողեցաւ իր հոգին, նոր վախ մը շեղուց զինքը, զգաց թէ իր դոյրութեան աւերակներուն մէջ ոչինչ կը մնար իրեն, բացի Դամասկոսի ճամբու տեսիլէն: Մնացեալը անհուն ամառք մըն էր, որուն մէջ կը լրէր էնքը, վրէժն կարած իր անօրէնութիւններուն բեռը: Տեսիլը երկուքի բաժնած էր իր կեանքը, անոնցմէ մէկը պէտք է զուսէր միւսին: Կը Հաւատար տեսիլքի իրականութեան, ամբողջ անցեալը իրեն կը թուէր շաք մը մեղքերու, ուրիշներու արցունքով եւ արիւնով ուսած: Ինքը շարիք ցանած էր եւ այժմ կը Հնձէր անոր ցաւը: Միւս կողմէ սակայն տեսած էր Նազովրեցի եւ բաժն տիր ձայնը, որ կը հըրտաբէր զինքը ըլլալու պատշաճատարը իր փառքին: Ուրեմն ներուած էին իր մեղքերը, կը մտածէր, տեսիլքի բոյսերուն մէջ: Այս մտածումը կը քորացնէր եւ կը քաղցրացնէր հոգին, ինչպէս Հաստան խաղողը կը լեցուի վաղուան դինիով: Մեծաշի հաւատքը միայն կրնար կանգուն պահել զինքը իր փուզումէն: Ամբաներ կը յաւորդէին իրարու եւ տարիներու վերածուած կ'երթային թափուտ անցեալի ծովուն մէջ: Ողբերգութիւնը Հաւատքին, որ չէր թերեր իր հետ ապարովութիւնը ճշմարտութեան. կըրտակի այս այրող թելը կ'երկարէր իր հոսքին, արանք որ զայն րունի կարեմար: Անկիւս նման էր հոգի ամանի մը սր կ'էփի ու չի կրնար ճաթիլ:

Որոշեց Միւս լեռը երթալ, հոն ուր Աստուած յարմար էր ինքզինքը Մոլուէսին եւ տուած Օրէնքը: Անօրայի լեռը իրեն քալած էր զարեւոյթ, աստուածային զգացումէն ձայնը հոգիները: Ամենէն սուրբ լեռը կը նկատուէր ան, որուն վրայ տեսագրուած շէր բաւ մեղք բուրոյ ուէ արարք: Անկիւս վերապահուած վայրն էր ԵՆՈՒՄՅԻ, տեղը սքրազան ներշնչումներու, դարերով թախտուած Իսրայէլի մարգարէներուն: Օր մըն ալ բեռնատար նաւու մը վրայ, որ Արարիայէն Կարմիր ծովու նաւահանգիստը կ'երթար, Սօզոս Միտայի անապատը մեկնեցաւ: Լեբան գտորտը եւ իր կողերուն զտնուող ալրերու մէջ քաղմաթիւ ճշնոգ-

ներ կային, բոլորն ալ սպասելով Մեսիայի գալուտանն Այդ շարժող շուքերուն մէջ հաստաքը ուժեղ էր աւելի քան սաքն ու փոթորիկները անապատին։ Ամբողջ օրը անոնք ազօթքով և խորհրդածութեամբ կ'անցընէին, իսկ գիշերները հակելով եւ նայելով աստղերուն, ճակատադրի այդ միջնորդներուն, որոնք վերէն իրենց կը նայէին։

Սօղոս կը հաստատար ճշմութեան իմաստին, զիտէր թէ մարդոց ստուարագոյն մասը չապկկին մէջն էր մեղքին, որ զուրթի աշխարհին պատկերն էր մարդերէն ներս։ Իր անցեալը անբաւական էր լուսալու կուսարը իր հոգիին։ Գիտէր նոյնպէս թէ բազմաթիւ մարդեր, իրենց մարմինը մեղքին ու շարիքին աղբովը պարուրելէ ու պարտքելէ վերջ, իրենց հոգիին փանջը ոսկիէ էին փոխեր, գլղումով եւ ճշմութեամբ։

Ահաւոր էր սակայն անապատը, մրբիկները յոճախ, ծովէն ու մօտիկ լեռներէն, աւաղի անսահմանութեան վրայ բլուրներ կը բարձրացնէին, սպառնալով իրենց ներքեւ թաղելու ամէն ինչ։ Յետոյ խաղաղած, քառակուսի արապէսկներ կը ձևէին, խորհրդաւոր նշաններով, ոսկի ու ծիրանի հագած երկնքի մը ներքեւ։ Սօղոս կը խորհէր թէ Եգիպտոսէն ազատագրուած առաջին սերունդը Իսրայէլի, այդ առաջներէն էր անցեր Մովսէսի առաջնորդութեամբ։ Անոնց ոսկորները հոն էին դեռ, թաղուած բոցափառ աւաղին ներքեւ։ Իրեն կուզար թէ կը լսէր հովին մէջէն անոնց զանգատի ժըրմունքները, Մովսէսին ուղղուած։

Սօղոս ամիսներով ճշնեցաւ Սինայի անապատին խորը, հոգիի Հետազոտական նայելով իր ճակատագրին։ Ամիսներու առանձնացումը, վայրի խտրելով եւ պտուղներով աննպատութիւնը, խոկումի վիճակները, ասկաւ միութեան կը բերէին իր երկուտութիւնը։ Այժմ զոյգ չէր խորհեր, անցեալէն սպառնալին երկաթող ճշմարտութիւնները նոյն սիւղին ու ժախճանը կը թուէին ունենալ իրեն համար։ Հակառակ զինքը երկվիշիկով մտածումներուն, գիտակցութիւնը կը մնար ամբողջ, իրերը հասկնալու եւ կ'ուրու իր կերպին մէջ, նոյնիսկ տեսիլներու զվլխանքին առջեւ։ Կ'անդադարանար այժմ թէ Օրէնքը որ ամէն բան էր իրեն համար՝ բերուած էր մարդոց կողմէ բայց ոչ Հրեշտակ-

ներու։ Հիշէն ու Գամաղիէլը անոր ճշմարտութեան կուտային իրենց մարդկային վրակայութիւնը լուկ։ Իր տեսիլքը սակայն յայտնութիւնն էր երկնքին, Հետեւարար Օրէնքը պարտուած եւ անգոր էր այլեւս փրկութեան համար։ Յայտնութիւնը կը կանխէր Օրէնքը, որ ստուերն էր իրեն։ Արեւուն մէջէն քալողը չէր կրնար մտածել այլեւս ըստուերներուն։ Փրկութեան երկու բեռններըն էին, նազովքեցիին մահը եւ յարութիւնը, մին՝ իրբեւ ընդունած մարմնեղէն կեանք եւ միւր՝ իրբեւ վերանորոգուած հոգեղէն ապրում։ Յարզ գիտէր Մեսիան զիրքերէն, մարգարէներէն, սակայն այժմ վստահ էր թէ տեսած էր զինքը եւ կանչուած իրմէ։ Մեսիան եկած էր աշխարհ ոչ թէ ամպերու վրայէն, այլ աստապանքէն, շարշարուած ու մեռած խաչին վրայ։ Ան իրեն համար երեւակայութեամբ ըմբռնելի արարած մը չէր, այլ աշխարհ եկած եւ մարդոց հետ ապրած գոյութիւն մը, առաջնորդելու մարդերը երկնքի արքայութեան, իր սրբիւնով գնելէ վերջ զանոնք։ Յիսուս արարած մը չէր լուկ, այլ Աստուծոյ բնութիւնը, ճառագայթն ու առհասարակ մարդկային փրկութեան, առանց որուն ամէն ինչ սուս էր եւ պատրանք։ Սկիզբն ու վերջը մամանակներու եւ լրումը այն ծրագրին զոր Աստուած ունէր ի մտի ստեղծարարութեան բնթագրին։ Առանց Անոր ստեղծարարութիւնը իմաստէ եւ նպատակէ զուրկ պիտի լլլար։ Հետեւարար, կը մտածէր Սօղոս, Մեսիան Որդին էր Աստուծոյ, որ իր Հեա կը բերէր մեր ազատագրումը բնութենէն, միացնելու մեզ Աստուծոյ։ Իրով միայն մարդն ու տիեզերքը կը Կազնէին իրենց գոյութեան իմաստը։ Յակոբ նահապետի տեսիլքին սանդուղին էր Ան, որուն միջոցաւ միայն մարդիկ պիտի կրնային երկինք բարձրանալ։

Այս մտածումները կը տարբանային իր մէջ, բանալով իր առջև աստուածային ծառայութեան դաշտը։ Իրեն ըսուած էր թէ իր առաքելութիւնը պիտի սկսէր Դամասկոսէն, ներքին ձայն մը կը մղէր զինքը հոն։ Կարասանի մը միացած ճամբայ ելաւ դէպի Դամասկոս, զօտեպինդ եւ բարոսանուէր, մարդոց տանելու Մեսիայի դայտուան՝ աւետիսը։

Բ.

Աստու մը, Անանիայի դրան փոքր ցանկապատին առջև կը կենար, Հողի գոյնով եւ համաջ վերարկուով մէջը, ձեռքին եղէղէ հասա գաւազան մը, Իր երկար եւ անխնամ մազերն ու մորուքը եւ արեւէն խանձուած դէմքը, կը յայտնէին թէ անապատէն կուգար ան: Երբ Անանիան բացա դուռը, եւ երկմտած անձնածօթի երեւոյթէն, մտեցաւ, եկուորը ինկաւ ասանիբոլ լայն բացուած թեւերուն մէջ, արցունքէն հեղձաճճուկ եւ անխոս: Անանիան ճանչցաւ Սողոսը, որ հայած ու տրորուած իր արտաքինով նման էր կէտ ձուկի երախէն դուրս նետուած նոր Յովնանի մը:

Ինչպէս մայր թուռւն, մուկ ու շարձուք դիշերներուն, քոչքը նուիրումով կը սնուցանէ ու կը պահպանէ իր թանկագին ձաղը, այնպէս Անանիան եւ իր կինը ինձմեցին իրենց հիւրը շարաթներով, մինչև որ ան կազդուրուեցաւ ամբողջպէս: Սողոսին համար անակնկալ մը չեղաւ լսելով թէ նահանգապետի պնդութիւնները երեք տարիներէ թ վեր չէին գազրած զինքը փնտռել: Թէ երուսաղէմէն Քահանայապետի մարդիկ ամէն զարեան Դամասկոս կուգային հետապնդելու կորսուածը:

Սողոս կաղզուեցանով յետոյ, ուզեց սինակոն երթալ, ներկայ ըլլալու համար Շարաթ օրերու պաշտամունքին:

— Բայց դուն պէտք չէ՞ որ երեւիս, ըսաւ Անանիան, մտահոգ ու սարսափահար: Ճնշէն մարդ հոս ծածօթ է ջու պատմութեանդ: Գեղի հետ երուսաղէմէն եկած մարդերէն ոմանք, որոնք եկած էին մեզիպէտներ ձերբակալելու, հոս կը մնան ասկաւինս:

— Այդ բոլորը նշանակութիւն չունի են ինծի համար, յարեք Սողոսը: ՀԻ՛նս չէի՞ր ինծի ըսողը թէ Յիսուս նազովրեցին յայտնած էր քեզի թ ընտրութեան մասին, ըլլալու պատգամախօք իր աւետարանին եւ տանելու ճշմարտութիւնը Իսրայէլի եւ բոլոր ազգերուն: Մինչև որ ինծի յանձնուած սուրբ գործը իր աւարտին չաճդի, ոչինչ կրնայ արգելիլ զիս իմ դերէս, ինչ ալ պատահի: Ես ինքզինքս չեմ պատկանիր այլեւս, այլ անոր՝ որ ընտրած է զիս եւ իմ մէջըս կը բնակիս:

Անանիան կը նայէր Սողոսին զարմանքով, որովհետեւ այս վերջինին դէմքը, իր վերացումին մէջը, նման էր բոցավառ դրօշմէ մը, որ յողմեցնակ կը խոստանար:

Յաղորդ օրը Անանիան խօսեցաւ սինակոնի մեծերուն հետ եւ համոզեց զիրենք որ քարոզելու հրաւիրեն երեսասարդ ուրի մը, զեռ նոր վերադարձած Սինա լեւան իր ճշմութեանէն, լեցուն թարմ ներշնչումներով:

Շարաթ օրը Անանիան եւ Սողոս Դամասկոսի սինակոնը գացին, որ մեծախարխիս կը նստէր քաղաքին կեդրոնը: Բազմութիւնը՝ բողիկացած հրահանքէ, նորադարձներէ եւ քրիստոնեաներէ, կը լեցնէր աղօթավայրը, որ թիսօր հաւին պէս իր թեւերուն տակ կ'ամփոփէր տարբեր հակիթներէ ելած այս ձաղերը:

Պաշտամունքի վերջաւորութեան, երբ կարդացուեցաւ Հնգամատեանէն նոյն շարաթուան յատուկ ընթերցումը, սինակոնի պետը յայտնեց հաւասարեալներուն թէ օրուան խօսքը պիտի ընէր, իրենց մէջ ներկայ, երեսասարդ ուրի մը՝ զեռ նոր վերադարձած Սինա լեւանէն:

Սողոս ետեւի շարքերէն յատմացաւ եւ կեցաւ հոն, ուրկէ սովորաբար կը մտաուցուէր քարոզը: Բոլորին աչքերը սեւեռուած էին եկուորի արեւէն խանձուած տփռոյն դէմքին, որուն բոցավառ աչքերէն նոր կեանքի լոյսը կը ցլար: Ամէնքն ալ ընազդօրէն կ'ղագային թէ անսովոր բան մը պիտի պատահէր: Սողոս իր խօսքը չսկսաւ սովորաբար Ս. Գրքէն առնուած ընթացքով, ինչպէս սովորութիւնն էր, այլ ինքնակենսագրութեամբ, կարծես ինքզինքին հետ խօսելով:

— Եղբայրներ եւ ջորիեր, ես Փարիսեցի մըն եմ, զաւակ Փարիսեցիի, Բենիամինի ցեղէն եւ աշակերտ Գամաղիէլի: Տարիներ առաջ յանուն Իսրայէլի Աստուծոյն եւ Թորային, նախանձախնդրօրէն հալածեցի Յիսուս նազովրեցիի հետեւորդները, որոնք զինքը իբրև եկած Մեսիան կը դաւանէին: Ընդհանուր մտումնջ մը բարձրացաւ սինակոնի մէկ ծայրէն միւսը, ցորեններու արտը շարժող Հովի պէս: Սողոս, Սողոս Տարսուսացիս է, ո՞վ զիտէ թ'նչ ընելու եկեր է դարձեալ, կը մրմնջէին իբրբու:

Սօզոս իր բոցայտա նախածքին տակ ստուգուց բուրբը, վերէն վար շափելէ վերջ ունկնդիրները: Ամէնքը այժմ իրեն կը նայէին, երկիւղածաբառն սարսափով, իր շուրջը Հիւսուած Հէքեաթի Հովին մէջէն: Յետոյ պատեց իր տեսիւքը, կուրուքիւնը, փախուստը, ճգնութիւնը, ապա իրեն եղած հրուէքը Յիսուսէն, աշխարհին տանելու իր աւետարանը: Թէ նազովրեցին Աստուծոյ ճշմարիտ Որդին էր, սպասուած Մեսիան, որ եկած էր փրկելու մարդկութիւնը: Թէեւ իսաչուած մեր մեղքերուն համար, սակայն կենդանի Աստուծոյ զօրութեամբ: Իրմով միայն իմաստ եւ արդարացում կը գտնէին մեր օրերը եւ կ'արժևորուէին մեր գործերը: Ան պիտի վերադառնար շուտով, ամպերու վրայէն, Իր փառքին զարհուրելի շողիւնովը, շրջապատուած երկնային զօրքով, յարուցանելու մեռելները եւ դատելու աշխարհը: Առանց Յիսուսի Սաշի եւ Յարութեան հաւատքին, կեանքը մահուան կրնար նայիլ միայն:

Այնքան խաղաղ ու վստահ էին իր բառերը, որ անոնցմէ կը ծաւալէր երկնային ապակուրութիւն մը: Ամէնքը կ'զգային ծանրութիւնն ու յուզումը անոնց իմաստին: Անոնք կ'իջնէին իր շրթներէն առանց փշրուելու: Յաւն ու գորովը դիտար կը լրացը-

նէին, վերածելու խոռոզը երկնքէն իջած պատգամաւորի մը:

Իբրարանցումը ծալք տուաւ Միմակոկին մէջ: Հրեաներ, քրիստոնեաներ եւ հրէութեան ու քրիստոնէութեան դարձած Հեթանոսներ, իբրբու ինկած էին, քարոզիչին թեր ու զէմ: Սօզոս իր խօսքով երկուքի բաժնած էր հասարակութիւնը՝ նման Հովին՝ որ իրարմէ կը բաժնէ յարգն ու ցորենը կալին: Սրբայայտէն դուրս ժողովուրդը խումբերու բաժնուած, կը վիճէր: Սօզոս անվախ մէկ խումբէն միւսը կ'անցնէր, բացատրելով իմաստը իր խօսքերուն: Ամբողջ շարաթ Դամասկոսի մէջ միայն Սօզոսի մասին կը խօսուէր: Քաղաքային վարչութիւնը հրահանպց ձերբակալել ժողորեցուցիչը, սակայն կարելի չեղաւ գտնել դիմքը: Այդ օրերուն Դամասկոս կը գտնուէր Ջիպլում Դամասկացին, որ շատ լաւ կը ճանչնար Սօզոսը. իրեն յանձնուեցաւ քաղաքի դռներու պահպանութիւնը, արգիլելու ու բացողին փախուստը:

Անանիային մարդերը սակայն, նոյն գիշերն իսկ փախցուցին առաքեալը, զամբիւղով դայն վար իջնցնելով պարիսպէն: Սօզոս մեկնեցաւ Երուսաղէմ, Հերոմոն լեռան ուղղութեամբ, որուն վեհափառ ճեմակ դապիթ կը շողար աստղերու լոյսին մէջ:

(Նար. 5)

Ն.



ԿՐՕՆԱԿԱՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Համբարձու Տերն մեր Գրիտուս օրհնութեամբ ընդ սմպ երկմից, եւ տառնելոցն երկրպագեալ գարձամ յերաստղմ: միտրաբնութեամբ վեր տառնելին գազօրս:

«Շարեկամ»

Մեր Եկեղեցւոյ Ս. Հայրերէն մին՝ Ներսէս Համբարձեացին, այս ոսկեղնիկ բառերով երգած է մեր Տէրոջ՝ Յիսուսի Գրիտուսոսի հրաշալի համբարձումը:

Ս. Յարութեան յաղորդող մեծագոյն տօներէն մին կը համարուի Գրիտուսոսի համբարձումը, Յարութենէն քառասուն օրեր ետք:

Գործք Առաքելոցի մէջ կը յիշուի Գրիտուսոսի զանազան առիթներով, յաճախողէ՞ց երեւումը իր աշակերտներուն, որուն եղբարձակումն էր Համբարձումը: Անով, Յիսուս վերջ կը դնէր իր երկրաւոր կարճ, սակայն բնդմնաւոր դարձունէութեան եւ կ'ըթար միանալ իր Երկնաւոր Հօրը: Երկինք համբարձու, ուրկէ տարիներ առաջ իջած էր փրկելու մեզաւոր եւ ապականութեան մէջ առաջադրող մարդկութիւնը:

Յիսուս, Յարութենէն ետք, պարզ եւ առօրեայ կեանք մը շունչեաւ առաքելայնութեան հետ, ինչպէս անցուցած էր երեք տարիներ Յարութենէն առաջ. ան միայն կարգ մը առիթներով երեւցաւ անոնց, յիշեցնելու եւ վերահաստատելու Համար խոստումները զորս ըրած էր: Բայց իր վերջին երեւումը որ վերջապէսն էր իր աշխարհիկ կեանքին, ծանր ապականութիւն մը գործեց աշակերտներուն վրայ: Ան, կեցած երկնքի ու երկրի միջեւ, պատգամեց սպասելու Ս. Հոգիին գալուստը որ պիտի շուշաւար, եւ աշակերտները զրկեց աշխարհ՝ աւետարանելու, լուսաւորելու եւ մկրտելու դարձի եւ կողները շարունակ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն

Սրբոյ: Յիսուս, պայծառ եւ ճառագայթող, զերած էր առաքելայնութեան ուղքն ու միտքը, որոնք, ապշած կը դիտէին իրենց ուսուցիչն ու վարդապետը: Եւ մինչդեռ վերացած էին այս անբացատրելի տեսարանով, ամպ մը եկաւ եւ ծածկեց զայն իրենց տեսողութենէն:

Վայր մը կ'արժեւորուի երբ հոն կը պատահի նշանաւոր դէպք մը, կամ երբ ան կ'ընդունի այցելութիւնը մեծ անձնաւորութեան մը: Զիթենեաց Լեռը արժեւորուեցաւ Քրիտուսոսի համբարձումով:

Զիթենեաց Լեռը, Յիսուսի եւ առաքելայնութեան Համար անծածօթ վայր մը չէր, որովհետեւ մասնութեան զիշեր Յիսուս անոր հողին վրայ էր որ առանձնացաւ ու ազօթից: Չանազան առիթներով կը յիշատակուի թէ Յիսուս զուրս ելաւ քաղաքէն (Երուսաղէմէն) ու զնայ դէպի Զիթենեաց Լեռան կողմը: Ուրեմն, լեռը իրենց Համար չաաքման վայր մը, կեդրոն մը դարձած էր: Ըստ երեւոյթի ան եղած է միեւնոյն տասն Հանգստաւայր մը Գրիտուսոսի համար, ուր կ'ըթար հանդիլ օրուան մը աւարտին՝ այդ բարձունքին վրայ ինչպէ՞ք աւելի մօտ զպալով Երկնաւոր Հօրը:

Յիսուս իր երկրաւոր կեանքի մեծագոյն եւ փառաւոր դրուագներէն շատերը ապրեցաւ լեռներու կատարներուն, բարձունքներուն վրայ, վեր՝ Հասարակ կեանքի ճգնի-

մութիւններէն, Աստուածամերձ զբացնութեան մը մէջ. փորձութիւնը պատահեցաւ Փորձութեան լիբան վրայ եւ այլակերպութիւնը՝ Քարորի գազաթիւն. ասոնց կու գայ Հետազային միասնալ Զիթեանեաց լեռը՝ Քրիստոսի Համբարձումով, կազմելու Համար լիւններու երբորգութիւն մը:

Նկարիչ արուեստագէտը բարձունքներ կ'ելլէ՝ Հորիզոնը աւելի լայն, յստակ ու զեղեցիկ ընկալելու եւ միաժամանակ քաղաքի տեղութիւնները աննշար պահելու Համար: Բարձունքէն՝ ամէն ինչ զեղեցիկ է ու վսեմ, ուր տեղ չեն գտներ կեանքի մանրը Հաշիւներ:

Պէտք է որ մարզն ալ, երբեմն, մազլիցի կեանքի բարձունքները եւ անկէ դիտէ կեանքը: Բարձունքէն աւելի պիտի մօտենայ Աստուծոյ ու անոր ըոյսին մէջէն պիտի կարենայ նայիլ մարդկային կեանքի տղեղ ու աննշան մանրամասնութիւններուն: Եւ, մարմնական բարձրացման Հետ, անհրաժեշտօրէն պիտի Հասնի Հողեկան եւ մտային վերացման, սրով պիտի կարենայ լեցուիլ աստուածային պատգամով, իջնելու եւ քոչորովին նոր կեանքով ու Հաւատքով շարունակելու Համար իր կեանքը:

Երևուս, մեր յաւերժական ուսուցիչը, իր Համբարձումով մեզի սորվեցուց ու պատգամեց վեր բարձրանալ աշխարհի մեղքերէն, ունայն եւ անցաւոր փառքերէն, եւ երկրաւոր դժուր շահերէն, վերանալ իրա-

կան մեծութեան եւ Հողեկան կեանքի սբարօք ներուճ մէջ, եւ այդ բարձունքէն նայիլ այս աշխարհին:

Վիշտ մը, տառապանք մը սուրբ է այն ատեն՝ երբ մարդ դայն կը կրէ դիտակցօրէն, Հասնելու Համար վերելքի մը, նպատակի մը եւ կամ խոչալի մը: Ճշմարտութեան Համար, Համոզումով եւ քաղցրութեամբ կրուած տառապանքը, ի վերջոյ, նոյն ատեն զէպի փառք կ'առաջնորդէ:

Գեթսեմանին է որ վեր կը բռնէ Զիթեանեաց լեռը. վարէն վեր բարձրացող ճամբան՝ վշտի ու տառապանքի ճամբան է, որ միեւնոյնատեն զէպի փառք կ'առաջնորդէ:

Համբարձման վայրին ստորտը՝ Գեթսեմանիի ձորն է, Հառայանքի Հովիտը, ուր մեր Տէրը իր կեանքի արհաւիրաց ճշնաժամերը ապրեցաւ, իր երկրաւոր կեանքի վերջին գիշերը, երբ դառնութեան Համբարձումը գործուեցաւ իր անբիծ ու անազարտ ճակտին վրայ, երկրաբարչ արարածի մը կեղծ շրթներով: Իսկ այդ ձորին դադաթը՝ Համբարձման վայրը, այն երկնադրացի կէտն է, որուն վրայ Յիսուս ընդունեց ամենէն անբիծ յաղթանակին յաւերժայցս պսակը:

Բարձունք մը, վսեմ եւ զեղեցիկ, խորհրդանշիչ՝ զէպի լաւը, բարին եւ բարձրը նպտելու մարդկային իղծին, որ, Հակառակ բազմապիսի դժուարութիւններու եւ տառապանքներու, կը մնայ անչէջ ու անմար:

ԱՂԱՆ ԱՄՂ. ՊԱԼԻՕԶԵԱՆ



ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ

ՏԵՂԻՔ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԵԱՆ

ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆՆԵՐ

1.— ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԻՆԵՐ. Բրիտանոնական կրօնի կամ քրիստոնէական յայտնութեան աստուածայնութիւնը եւ ճշմարտութիւնը հաստատելի վերջ, կը ձեռնարկենք խօսիլ այն բոլոր հարցերուն մասին, որոնք նոյն այս Գրիտանոնէութեան կը պատկանին, բացատրելով, հաստատելով եւ պաշտպանելով ինչ որ այդ նկատմամբ կ'ուսուցանէ, կը պատուիրէ եւ կը կարգադրէ Գրիտանոնէութիւնը:

Աւելի համառոտաբար բռնելով, Գրիտանոնէութիւնը իր բովանդակութեանը մէջ առարկայ կը լինի եւ է գիտութիւն մը՝ որ յայտնեալ Աստուածաբանութիւնն է, որ պարզօրէն կը կոչուի լոկ Աստուածաբանութիւն, իսկ նկատելով իր պարունակած մասերը՝ զայն հաս կը կոչենք Աստուածաբանական գիտութիւններ:

Առոյգ է թէ յայտնութիւնը մ'չ թէ կը դիտացուի, այլ կը հաւատացուի. այսինքն՝ յայտնութեան նիւթը գիտութեան առարկայ չի կրնար ըլլալ, պէտք է հաւատալ միայն. ապրի համար է որ կ'ըսենք թէ հաւատքը չի՛ կրնար գիտութիւն ըլլալ:

Սակայն աստիկա ճիշդ է այն ատեն՝ երբ յայտնութիւնէ կամ վկայութիւնէ տնունած որեւէ տեղեկութիւն կ'աւանդուի պարզօրէն, առանց քննադատութեան եւ բազդատութեան, այսինքն՝ առանց պատճառաբանութեան: Այս կարգի պարպումները պարզապէս կը կոչուին ՈւՍԱՄ. այդ կերպով կ'աւանդուին, այսինքն լոկ կ'ուսուցուին աստուածաբանական տեղեկութիւնները նախակրթական կամ կրթական դասարաններու մէջ՝ քրիստոնէական վարդապետութիւն, որդական պատմութիւն, կրօնագիտութիւն, Սուրբ Գրոց ներածութիւն, եկեղեցական պատմութիւն եւ այսպիսի ուրիշ անուններով, որոնք պարզապէս աստուծոյ են եւ մ'չ գիտութիւն:

Իսոյց երբ նոյն այդ տեղեկութիւնները առարկայ կը լինին գնումութեանց, բաղդատութեանց եւ պատճառաբանութեանց, այն ատեն անոնք կ'ըլլան ճշմարիտ գիտութիւն: Եւ արդարեւ ոչ թէ լոկ ուսողական եւ բնագնացական առարկաներն են որ պէտք է կոչուին գիտութիւն՝ որովհետեւ իրենց ցոյց տուածները բացարձակ ճշմարտութիւններ են, այլ նաեւ բնական առարկաները եւս, թէեւ փորձառական են եւ չեն բացարձակ. անոնք գիտութիւն են եւ ինկապէս գիտութիւն կ'ըսուին՝ որովհետեւ պատճառաբանութիւններով կը հասնին եզրակացութեանց:

Ուստի որեւէ զժողովրդութիւն չկայ որ յայտնուած եւ հաւատացուած առարկաներն ալ նիւթ ըլլան աստուածաբանական գիտութեանց:

Հաս որում Աստուածաբանութիւնը կը սահմանենք՝ Գիտութիւնը, որ կը խօսի Աստուծոյ եւ իր գործերուն մասին, յայտնութեան գործարքներ. կամ՝ Գիտութիւնը, որ կը խօսի քրիստոնէական կրօնի վրայ:

2.— ԲԱԺԱՆՈՒՄ. Աստուածաբանութեան սովորական բաժանումն այն է, որով Գրիտանոնէութեան առարկաները կը բաժնուին դասաւորութիւններու, պատուիրաններու եւ պաշտամունքի, եւ ասոկէ կը կարգ մուին աստուածաբանութեան տեսական, բարոյական եւ կրօնական ճիւղերը:

Այդ բաժանումը, թէեւ շատ սովորական զարձակ, բայց ճշգրտութեամբ չի պարունակեր աստուածաբանական գիտութեանց բոլոր մասերը: Ուստի հնար է, աւելի ճշգրտութեամբ բաժնելու համար աստուածաբանական գիտութեան առարկան, զայն ստահիգ մասերուն տարածել. Տիպիք, Հաւատալիք, Պատուիրանք, Վարչութիւնք եւ Պաշտամունք:

3.— ՏԵՂԻՔ. Աստուածաբանութեան

Տեղիքը այն աղբյուրներն են, որոնցմէ Գրիստոնէութիւնը կ'անէ իր յայտնութիւնները եւ կը կազմէ ստույգութիւնները: Այս պատճառաւ, թէեւ աւելի յարմար պիտի ըլլար զայն կոչել Աղբիւրք, բայց պահելով ընկալիչ սովորութիւնը՝ զայն կ'անուանենք Տեղիք, եւ այդ անունով ցոյց կու տանք առարկաները՝ որոնք փաստ եւ Հաստատութիւն կը Հայթայթեն աստուածաբանական սպացուցութեանց: անհրաժեշտ է որ նախապէս ցոյց արուին եւ Հաստատուին այն տեղերը, որոնցմէ պիտի բխին քրիստոնէական յայտնութեան ճշմարտութիւններն ու ստույգութիւնները:

Տեղիք Աստուածաբանութեան թէեւ բազմաթիւ են, բայց սովորաբար երեքի կը բաժնուին: Եկեղեցի, Սուրբ Գիրք եւ Աւանդութիւն:

Եկեղեցին՝ Գրիստոնէութեան մէջ Հաստատուած այն իշխանութիւնն է, որ պաշտօն ունի պահելու յայտնութիւնը:

Սուրբ Գիրքը՝ պաշտօնական եւ աստուածաշունչ գիտութիւններ են, որոնք կը պարունակեն յայտնութիւնը:

Աւանդութիւնը՝ անգիր պահպանութիւնն է յայտնութեան՝ անոր Հետեւողներուն մէջ: 4.— ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՄԱՍԾՐԸ: Իսկ Աստուածաբանութեան մասերը կամ աստուածաբանական գիտութիւնները, որոնք պիտի խօսին յիշուած այդ երեք տեղիքներուն վրայ, Հետեւելներն են:—

Տեղեաց մէջ ամենէն ընդարձակօրէն նըկատուածն է Եկեղեցին: Այս պատճառաւ Տեղեաց Աստուածաբանութեան կամ Տեղական Աստուածաբանութեան գիտութիւնը պիտաորաբար Եկեղեցիի՝ վրայ է որ կը խօսի, եւ միայն Համառօտի՝ Սուրբ Գրոց եւ Աւանդութեան:

Սուրբ Գիրք կ'ըսուին Հին եւ Նոր կտակարաններուն զերբերը, իսկ Սուրբ Գրոց մասին խօսող գիտութիւնը երկու պլիսաւոր ճիւղեր ունի: առաջինը կը խօսի Ս. Գրոց արտաքին պարագաներուն, այսինքն աստուութեան, վաւերարանութեան եւ Հաստատութեան վրայ՝ թէ՛ ամբողջովին եւ թէ՛ մասերուն, եւ կը կոչուի Քննադատութիւն կամ Քննաբանութիւն Ս. Գրոց, իսկ երրորդը՝ Ս. Գրոց ներքին պարագաներուն, այսինքն անոր պարունակութեան, իմաստնե-

րուն եւ մեկնութեան վրայ, եւ կը կոչուի Բեկնաբանութիւն Սուրբ Գրոց:

Աւանդութիւն կը կոչուի անգիր պահպանութիւնը, ո՛չ թէ որովհետեւ երբեք զբրով չէ աւանդուած, այլ որովհետեւ պաշտօնապէս զբրով չէ աւանդուած: Ուստի զարձակ զբութիւններ, արձանագրութիւններ եւ յիշատակագրութիւններ են աղբիւրները՝ որոնցմէ պիտի քաղենք աւանդութիւնը:

Իսկ այս զննութիւններէն ծագող գիտութիւններն են սա երեքը:—

Առաջինը՝ Եկեղեցական Մատենագրութիւն, որ կը խօսի Մ. Հարց եւ քրիստոնեայ ուրիշ արժանայարգ մատենագրաց գրութիւններուն վրայ: Երկրորդը՝ Եկեղեցական Պատմութիւն, որ կը խօսի քրիստոնեայ ժողովուրդներու կրօնական կեանքին ու դիպուածներուն մասին: Երրորդը՝ Եկեղեցական Հնագիտութիւն, որ կը խօսի քրիստոնէական արձանագրութեանց, շէնքերու, անօթներու, զրամներու, պատկերներու եւ ուրիշ ամէն կարգի յիշատակաց վրայ:

5.— ՏԵՂԱՍԸ ՆԻՒԹԸ: Նկատել պէտք է նախ թէ մերոյ յիշեալ աստուածաբանական գիտութիւնները, որոնք մասնաւորապէս տեղեաց մասին կը խօսին, պէտք չէ շփոթուին նոյն առարկային ուսումնաքննելուն, այսինքն այն Հմտութիւններուն Հետ, որոնք առանց պատճառարանութեանց պարզօրէն կ'աւանդուին ստորին ուսումնաքննելու կարգին: Երկրորդ, պէտք է զիտել թէ մենք չը խտրեցինք, այսինքն իրարմէ շղանազանեցինք ընդհանուրը եւ մասնաւորը կամ ազգայինը: Ամէն Եկեղեցի եւ բարձր ուսմանց ամէն Հաստատութիւն չկարենալով ճշխարհոյն խօսիլ բոլորակապ առարկային մասին, ինչ որ կայ՝ այն միայն կ'աւանդէ խնամով եւ Համառօտակի կ'անցնի մնացեալին վրայ: Այս է ազգայինին եւ ընդհանուրին միջեւ մոռնուած բաժանումը՝ թէ՛ Եկեղեցական Պատմութեան, թէ՛ Եկեղեցական Մատենագրութեան եւ թէ այն բոլոր ճիւղերուն մէջ՝ զորս յիշեցինք: Իսկ այս տարբերութիւնը չի բազմացնէր երբեք աստուածաբանական գիտութեանց ճիւղերը:

6.— ՏԵՂԱՍԸ ԿԱՐԳԸ: Խնդիր է թէ ի՞նչ կարգով պէտք է աւանդուին Տեղիքը: Տրամաբանական կը կարծուի այն կարգը որ կը

նախադասէ՛ յայտնութեան պաշտօնական գրաւոր յիշատակութիւնները, այսինքն՝ Սուրբ Գիրքը, յետոյ անզիր յիշատակները, այսինքն՝ Աւանդութիւնը եւ անոնցմէ կը քաղէ եկեղեցին:

Ժամանակադրական կարգով եկեղեցին առաջ է, յետոյ կու գայ Աւանդութիւնը, եւ ապա՝ Սուրբ Գիրքը, զի դիտենք որ Նոր Կտակարանի Ս. Գիրքերը գրուեցան՝ երբ Քրիստոնէութիւնը արդէն քարոզուած եւ բաւական տարածուած էր:

Գործնական կարգով՝ կաղնուած իշխանութիւնը առաջ է քան իրմէ բխած օրէնքը, եւ պաշտօնական գրութիւնները, այսինքն՝ Սուրբ Գիրքը, պէտք է ունենան իշխանութեան՝ այսինքն եկեղեցիին՝ վկայութիւնը:

Մենք ալ նկատի ունենալով ժամանակագրական եւ գործնական կարգը, եւ նկատելով որ Տեղակց ժամին եղած դիտութեանց մեծադույն մասը եկեղեցիին վրայ կը խօսի, նախ անոր վրայ պիտի խօսինք: Այսպէս քննելով՝ անարամարանական ընթացք չենք ունենար, զի Սուրբ Գիրքը մեռքերնիս կ'առնենք իրբեւ. քննարանութեամբ Հասարակուած եւ մեկնարանութեամբ բացատրուած զիրք մը, եւ միշտ ալ պարտաւոր չենք ենթադրելու, աստուածաշնչութեան պայմանը, այլ կարող ենք նաեւ բաւականափայլ արժանահաստատութեան ենթադրութեամբ:

7.— ԴԱԻԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ, Աստուածաբանութեան մէջ Տեղիբէն վերջ պիտի նկատի առնենք Հաւատարիքները, այսինքն յայտնեալ տեսական ճշմարտութիւնները, որոնք կը կոչուին դաւանութիւնք, իսկ անոնց վրայ խօսող աստուածաբանական դիտութիւնը սովոր ենք կոչել Տեսական, զոր ուրիշներ կը կոչեն Դաւանական:

Դաւանութիւնները ընդհանուր բացիւմով երկու գլխակարգութիւններու կը բաժնուին, որոնք կը կարգեն երկու գրեթէ ասանձական Տեսական Աստուածաբանութիւններ: Առաջինը կը խօսի Աստուածային խորհուրդներու վրայ, երկրորդը՝ եկեղեցւոյ խորհուրդներու վրայ:

8.— ԲԱՐՈՑԱԿԱՆ. Քրիստոնէութեան բարձր պատուերանները, թէ՛ բնականները, թէ՛ աստուածաբանները եւ թէ՛ եկեղեցիէն Հրամայուածները, կը նկատենք չիտուեց-

ները քրիստոնէական բարոյականութեան. իսկ այն դիտութիւնը որ կը խօսի գործնական Քրիստոնէութեան վրայ՝ կը կոչուի Բարոյական Աստուածագաճարութիւն: Բարոյականութեան զարգացման Համար բաւական չէ միայն դիտնալ սկզբունքները. պէտք է նաեւ դիտնալ թէ ինչպէ՛ս Հնար է գործադրել տալ զանոնք, ժողովուրդը առաջնորդելով եւ ըստ օրինի կատարելով Հոգիներու Հոգաբարձութիւնը:

Այդ քանին Համար ասանձին ժառ մը կը զանուի աստուածաբանական դիտութեանց մէջ, որ կը կոչուի Հովուական Աստուածագաճարութիւն:

Եւ որովհետեւ ասոր գլխաւոր միջոցն է կենդանի խօսքը, այդ պատճառաւ Պերմախօսութիւնը կը նկատուի ճիշդ Բարոյական Աստուածաբանութեան:

9.— ԿԱՆՈՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ. Եկեղեցւոյ վարչութիւնը աստուածաբանական դիտութեանց շարքին մէջ կ'ուսուցուի եկեղեցական իրաւունք անուան տակ եւ ունի երկու մասեր: Առաջինը կը խօսի ընդհանուր կերպով փոփոխ իրաւանց վրայ եւ կը կոչուի եկեղեցական իրաւագիտութիւն, իսկ երկրորդը կը խօսի մասնաւորաբար եկեղեցւոյ կանոնաց վրայ եւ կը կոչուի Կանոնագիտութիւն, բարդատելով եւ մեկնելով զանոնք եւ ականդելով անոնց մէջ տեղի ունեցած փոփոխութիւնները:

Աստուածաբանութեան իրաւագիտական մասը պէտք էր իր մէջ ունենար նաեւ եկեղեցիներու իրաւանց, Հայրապետութեանց եւ իբրու Հնա յարաբերութեանց դիտութիւնն ալ, իրբեւ միջ-եկեղեցական իրաւունք. բայց որովհետեւ եկեղեցիներուն իբրու Հնա յարաբերութիւնք սեպ՝ չեն, այս պատճառաւ կարելի չէ եղած սահմանել այդպիսի վիճակի պատկանեալ կանոններ:

10.— ՄԻԱԿԻՏՈՒԹԻՒՆ. Քրիստոնէական պաշտամունքը կը կոչուի Ծէւս կամ Արարողութիւնք, իսկ անոնց վրայ խօսող դիտութիւնը կը կոչուի Միապիտութիւն: Մակայն դիտութիւնը տարբեր է այն մասնաւոր սեղանութիւններէն, որոնք կ'աւանդուին իր վարժութիւն եւ որոնք կը կոչուին Կանոնք Աստուածպաշտութեան, եւ մեր Հին գրականութեան մէջ կը կոչուին Մանրամուսնք: Միապիտութիւնը արարո-

ղութեանց ընդհանուր ձեւերը ջնջած եւ ընդհանուր կանոնները հաստատած ատեն ճիշդ պատճառաբանութեանց եւ եզրակացութեանց ոճով կը վարուի :

Այս րաժինին կը վերաբերի նաեւ Տումարագիտութիւնը, որ կ'աւանդէ ժամանակի հայրենները, տարիներու եւ ամիսներու հոլովմունքը եւ տօներու կտրապարտութիւնը, սնունց փոփոխութեանց համեմատ :

11.— ԱՌՁԵՌՆ ՄՐԱԳԻՐ.— Աստուածաբանական զիտութիւնները իրենց այդ բո՛յանդակ ընդարձակութեան մէջ, չեն աւան-

դուիր մերինէն շատ աւելի զարգացած ազգաց համայնարաններուն մէջ անգամ : Ուստի եւ մեկի զարմանալի պէտք է թուի եթէ մեր դասընթացը չկարենայ պարունակել Աստուածաբանութեան այդ յիշուած դիտութիւնները : Մինք այժմ պիտի աւանդենք Տեղեաց մասը, յետոյ Տեսականը՝ ամբողջապէս : Իսկ Բարոյականը, Բեմբասացականը, Իրաւագիտականը եւ Միապիտականը արդէն իբր առանձինն դասեր աւանդուած են եւ կամ կ'աւանդուին :

Ե Կ Ե Ղ Ե Յ Ի

12.— ԿԿԵՂԵՑԻՌՅ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆԸ.— Բրիտանոնէական յայտնութիւնը աստուածային եւ ճշմարիտ յայտնութիւնն է. ասիկա ծանուցուած է իբ ներքին պարտաշնորո՞ղ, հաստատուած է հրաշքներով, մարգարէութիւններով եւ Բրիտանոնի Յարութեամբ, եւ վկայուած՝ իբ տարածումին իրողութեամբ եւ վկաներով (մարտիրոսներ) : Այդ յայտնութիւնը, Պաղեստինի մէջ քարոզուած օրէն, այսինքն աւելի քան տասնեւինն դարերէ ի վեր, պաշտուեցաւ եւ կը պաշտուի բազմաթիւ ժողովուրդներու կողմէ, որոնք, այս կրօնքին կապովը միացած իրարու հետ, կը կոչուին եկեղեցիներ :

Այդ եկեղեցիները շատ բաներով համաձայն են իրարու հետ, բայց զիչ չեն նսե այն կէտերը՝ որոնցմով իրարմէ կը տարբերին սնունք, աստուածաբանական զիտութեանց նպատակն է քննելով եւ զննելով յայտնութեան ազդիւնները՝ ցոյց տալ թէ եկեղեցիներուն մէջ ո՞րն է որ իրաւամբ կրնայ իրեն սեփականել իրաւունքը՝ լինելու ճշմարիտ եւ հաւատարիմ պահպանող Բրիտանոնեան յայտնութեան, զոր ուրիշ բառով կը կոչենք Ռեզաւիտաութիւն :

Արգ, հասնելու համայն այդ նպատակին, պէտք է օրինաւոր կարգով սկսիլ եւ իրատարիւթեամբ կատարել սպասուցութիւնը :

13.— ԲԱՒԸ.— Եկեղեցի յունարէն բառ է, հոմանիչ երբայեցեղէն սինակոկ բառին եւ մեր ժողովին : Յունական էկկլիսիա հնչումը իւրաքանչիւր յիլուի աստաղդարձութեան տարագր հազներով, պահուեցաւ. սղղներու

մէջ, արեւելք թէ արեւմուտք, նշանակելով Բրիտանոնի հաւատացեալներուն ժողովը : Ի՞նչ կոտակարանի մէջ դործածուած էկկլիսիա բառը քանիցս մեր նախնիք թարգմանած են ժողով բառով. Աւտեցի եւ գժոճովս չարաց, ե ընդ ամբարիշտս ես ոչ նշտայց» (Ողմ. ԻԵ 5). զարձեայ՝ «Բարձր աթոռն ան ի ժողովս ժողովրդոց եւ յաթոռն ան ի ժողովս օրհնակցին դեա» (Ողմ. ՃՁ 32), ուր Յոյնը եւ Լատինը ունին եզեկեզեղի շարաց» եւ «չեկեզեցի ժողովրդոց», եկեղեցի քստին տալով իբ ամենահատարակ նշանակութիւնը : Նաեւ, ուր որ խօսքը Հրէից մասին է, Յոյնը եւ Լատինը երբեմն կը գործածեն եկեղեցի բառը, ժինչ մերինը դարձեալ նշանակութեամբ կը թարգմանեն եւ կը գրէ. «Ընդէ՞ր ամիք զժողովուրդս տեսուն յայտ անապատ, կտտորել զմեզ եւ զանասունս մեր» (Թաւոց, Ի 4) :

Սակայն ուր որ բրիտանոնէից ժողովուրդին մասին է խօսքը, եկեղեցի բառը անոր յատկացուած ոտնուն մը եղած է, առանց սակայն որոշելու ժողովին բազմութեան մեծութիւնն ու քննարկութիւնը :

Երբեմն անձկադոյն իմաստով դործածուած է՝ նշանակելու համար ընտանեկան ժողով կամ զերդաստոծի մը բարութիւնը. Պօղոս այդ իմաստով կ'առնէ զայն իր դիրքը ուղղած ատեն. «Փիլիմոնի սիրելոյ եւ զործակցի մերոյ եւ Ապոլիտոյ յետն եւ Այրիպպայ զինուորակցի մերոց եւ ատանին եկեղեցւայց» (Փլմ.) :

Նշապատակաւոյն իմաստով կ'իրարկուած է ան բազաբի մը հաւատացեալներու բար-

մութիւնը նշանակելու համար, ինչպէս : «Եկեղեցւոյ Աստուծոյ որ է ի Կորնթոս» (Ա Կորնթ. Ա 2) : «Եկեղեցւոյ Թեսալոնիկացոց» (Ա Թես. Ա 1) : Նոյն իմաստով են նաև «որ տուած են եկեղեցւոց Մակեդոնացոց» (Ա Կորնթ. Ը 1) եւ «Եկեղեցւոց Գաղատացոց» (Գղտ. Ա 2), որոնց մէջ ահա նարկուած են դաւառի մը քաղաքներուն եւ շրջակայ գիւղերուն եկեղեցիները :

Աւելի ընդարձակ իմաստ կ'առնէ բառը երբ կը նշանակէ ամբողջ ազգի մը հաւատացեալներու բազմութիւնը. «Եկեղեցի Հռոմէոսեացոց» կամ «Եկեղեցի Յունաց» :

Առկէ աւելի ընդարձակացոյն իմաստ ունի ու կը հասկնէ բոլոր հաւատացեալները ի միասին՝ Պողոսի սա խօսքին մէջ. «Եւ ըզնա եղ զյուսն ամենայն իրէք Եկեղեցւոյ» (Եփես. Ա 22) :

Եկեղեցի բառը հաւատացեալներու բազմութենէն եւ հասարակութենէն դատ կը նշանակէ նաև հողեւոր իշխանութիւնը, այսպէս. «Եթէ եկեղեցւոյն աչ լուիցէ, եղիցի թոզ իրբև զՅեթանոսն եւ զմաքսաւոր» (Մատթ. ԺԸ 17) :

Վերջապէս ահ կը նշանակէ նաև ժողովատնդի կամ ժողովարան թէ Հին եւ թէ Նոր դասկարաններուն մէջ : Այս իմաստով է որ գրուած է. «Եւ ժողովեցին զամենայն ծերոքազարնն եւ զամենայն երիտասարդս հ զամենայն կանայս յեկեղեցիս . . . եւ առ զնա Ոլիա յեկեղեցւոյ անտի եւ Թարսու ի տուն իւր» (Յուդիթ Զ 12 - 19) : Եւ զարձեայ. «Ետրժամ ի մի վայր ժողովեցիք յեկեղեցին, յսեմ թէ հերձուածք գոն ի ձեզ» (Ա Կորնթ. ԺԱ 18) :

14. ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ ԻՄԱՍՏԻՆ. Այսբան այլադան աստմենբէ վերջ, մենք ալ չենք կրնար միակ իմաստով մը գործածել զայն. ուստի եկեղեցի բառով կը հասկընանք երբեմն հաւատացեալներուն հողեւոր պաշտամունքին ծառայող չէնքբը, երբեմն՝ քաղաքի մը, կաւառի մը, նահանգի մը, ազգի մը, պետութեան մը ժողովուրդը, երբեմն՝ հաւատացեալներու բազմութիւնը կառավարելու պայտան եւնեցող հողեւորական իշխանութիւնը : Բայց ընդհանրապէս՝ եկեղեցի բառով կ'իմանանք Քրիստոսի բոլոր ճշմարիտ հաւատացեալներուն համագումար ժողովը եւ քայայտօրէն՝

ընդհանուր քրիստոնէից միութիւնը :

15. ՔՐԻՍՏՈՒՆԵՐՈՒԹԻՒՆ. Քրիստոնէից, այսինքն Քրիստոսի յայտնութեան ճշմարտութիւնը ընդունող մարդոց այդ միութիւնը պէտք չէ ընաւ համարել վերացական միութիւն մը, նման այն լոկ կարծեաց համաձայնութեան վրայ, ինչպէս իմաստասիրական կարծիքի կամ գիտակցութեանց վրայ հիմնուած միութիւնները, որոնք իրենց մէջ շունին արտարին եւ դրական պայմաններու վրայ հաստատուած Թամարացեալ ձեւ մը կամ զոգ մը : Անիկա տեսանլի եւ գլայի միութիւն մըն է, կազմուած համաձայն այն պայմաններուն՝ որոնցմով աշխարհի վրայ կազմուած են ընկերական մարմինները :

Անիկա կ'ուրանան Բողոքականներէն ուսմոք, պնդելով թէ Քրիստոս քարոզեց միայն վարդապետութիւններ, մասւրջապէս ընդունելի, եւ տուաւ օրինակներ՝ գործնապէս հետեւելի եւ աւելի բան մը չըրաւ : Պիտի պատահականներ անոնց, հաստատելու համար թէ Քրիստոս հաստատեց իր Եկեղեցին իրբև զպրոցական կամ գիտական դըպրոցներէն շատ աւելի բան մը, այսինքն իբր կաղծակերպուած մարմին մը, որ կաւարեալ ընկերութիւն մըն է, ինչպէս նա աշխարհի վրայ կազմուած ուրիշ ընկերութիւններ :

16. ԿԱՐՍՈՒԹԻՒՆ. Եկատի առնելով ընկերութեանց ընդհանուր հանգամանքներ եւ կրօնական ընկերութեանց մասնաւոր բնութիւնը, չորսը կը վերածենք զլիտաւոր պայմանները՝ որոնց վրայ հիմնուած է քրիստոնէութեան կրօնական ընկերութիւնը, զոր պարզապէս կը կոչենք Եկեղեցի, ու պայմանները կը հաստատանք այն բաժանումին վրայ զոր ցոյց առինք աստուածաբանական գիտութեանց բաժանումները ցոյց առած առնել :

Այլ չորս պայմաններն են. Դաւանութիւն, Բարայակամ, Պաշտօն եւ Վարչաութիւն : Առանց այս չորս պայմաններուն չի կրնար լինիլ կրօնական ընկերութիւն :

Ամէն կրօն ունի նոյնպէս իր պարճանական պատուիրանները, զորս պարտի պահել՝ որպէսզի իրաւանց եւ պարտուց օրէնքը յարգուի իր բոլոր ճիշդերով. այս է որ կը կոչենք Բարայակամ :

Ըսինք արդէն թէ կրօնը պէտք է ճոխացած լինի արտաքին եւ ընդհանոր պաշտամունքով՝ պէտք է ունենայ ձեւեր եւ պայժաններ, որոնցմով կազմուի այն՝ զոր սովորական անունով կը կոչենք պաշտօն:

Վերջապէս, կրօնի մը Հետեւողները պէտք է որ Հպատակին իշխանութեան մը, որ պինդ բռնէ անոնց յօգը, որ որոշումներ տայ անոնց մէջ պատահած խնդիրներու Համար, որ Հրահանգ տայ կարեւորը ընելու եւ դանձեղ առաջնորդէ դէպի սահմանուած նպատակը. այդ ամէնը կ'ընէ վարչաւթիւնը:

Արդ, ամէն կրօնական ընկերութիւն որ այդ պայմաններուն վրայ է կազմուած, է եւ կը կոչուի Եկեղեցի: Պրտի ցոյց տանք թէ Քրիստոս բոտ այն է որ կազմեց Եկեղեցին:

17.— ՊԱՍՏՄԱԿԱՆ ՓԱՍՏ. Առաջին եւ դրսեային փաստը կը քաղենք դործէն եւ կ'ըրենք թէ այսօր կան Քրիստոնէայ եկեղեցիներ, Հետեւաբար Քրիստոս Հաստատեց եկեղեցի: Իսկ այս փաստին զօրութիւնը իրողութեան մէջ է, զի Լէ՛՛՛ Քրիստոս եկեղեցի Հաստատած չըլլար, զոյութիւն ունեցող եկեղեցիները որտէ՛ր Հիմնադրի եւ ուրիշ ժամանակի Հաստատութիւններ պիտի ըլլային:

Կը տեսնենք թէ ներկայիս, աշխարհի վրայ կան զանազան մարմիններ, որոնք զանազան ուղղաց մէջ կազմակերպուած են զբրիստոնէական դասնական յարանուանութիւններով, անոնք ունին սրտշաղ դասանութիւններ, յայտնի բարոյական կարգեր, սահմանուած պաշտամունքներ, Հաստատուած վարչութիւններ, այսինքն՝ ամէն ինչ որ կը պահանջուի որպէսզի զբրիստոնէաց ժողովուրդները կազմակերպուած մարմիններ եւ կրտսերակ ընկերութիւններ ըլլան:

Ինչ որ մեր ժամանակին մէջ կը տեսնենք, դիտենք թէ՛ զոյութիւն ունեցած են մեր Հայրերուն եւ նախահայրերուն օրով: Ինչ որ այս պարուն մէջ կը տեսնենք, զի տեսնէք թէ՛ եղած են անցիալ դարերու մէջ եւս:

Անցեալ դարէն կ'իլլենք նախընթաց դարը, եւ յոյնը կը տեսնենք անոր մէջ ալ, բոլոր եկեղեցիները ունին իրենց պատմութիւնը, յաջորդական յիշատակներ, իրենց Հովիւներուն եւ Հովուապետներուն ցոյցակները, ժողովներու արձանագրութիւնները, եւ

վերջապէս, պատմական այն ամէն փաստերը՝ որոնցմով կը Հաստատուի թէ՛ բոլոր եկեղեցիները, մանաւանդ անոնցմէ զիստաւորները, Հեռաւոր անցեալին մէջ ալ եղած Ինչ կ'սկան կէտերու մէջ նայն ձեւով. ու այսպէս կ'ընենք Հասնիքը Բորբոք դարու վերջը, այսինքն զբրիստոնէական Հայածանջներու երեք դարերու ծայրը:

Հայածնիքի այդ զարկուն ալ, թէ՛ եւ Հաղաբնական իշխանութիւնները նպատակարար չէին Քրիստոսի Եկեղեցւոյն, բայց ամբողջ աշխարհի եւ բոլոր ազգաց եկեղեցիները ունէին եւ կը զնէին Եկեղեցւոյ կազմութեան Համար անհրաժեշտ օրէնքներ ու պայմանները, վասնզի մէկ կողմէն կային Հովիւներ եւ Հովուապետներ, այսինքն պաշտօնեաներ՝ որոնք վարչութիւնը կը կազմէին, եւ միւս կողմէն պաշտամունք, օրէնք եւ դասանութիւն, որոնք կը կազմէին վարչութեան նիւթը կամ առարկան: Եւ ասոնք Հետ կային Հաստատացեալներու ժողովուրդներ, որոնք ենթարկուած էին եկեղեցական իշխանութեանց եւ անկազմներն էին եկեղեցական մարմինն:

Մնաց որ, այս բոլոր պատմական յիշատակները երբ քննուին եւ զննուին անաչառօրէն, շնք Հանդիպիր բնաւ անուանորու այնպիսի անձանց՝ որոնք փոխած ըլլան Քրիստոնէութեան զրուցիւնը եւ ստեղծած բլլան Եկեղեցիներ կամ կազմակերպած մարմիններ՝ սրտք առաջ զոյութիւն չուանէին:

Եւ ուղիղ պծով յառաջանալով դարերու շարքին վրայ յետադիպէմ, կը Հասնիք մինչև առարկութիւնը եւ Քրիստոս, ու Քրիստոս Հաստատուած կը գտնենք եկեղեցիներու վրութիւնը. Հետեւաբար կ'ընդրակացնենք թէ Քրիստոս Հաստատեց Եկեղեցին:

18.— ՓԱՍՏ՝ ԳՈՐԾԵՐԻ. Պատմական փաստին իբր Հաստատութիւն կ'աւելցնենք թէ զբրիստոնէական այն Հասարակութիւնները կամ ընկերակցութիւնները որոնք դարանալով Եկեղեցւոյ կազմակերպութիւնը կ'ուզեն ինիլ միայն Հետեւորդներ դրութեան մը, եւ այն՝ տեսակարարպէս այսինքն անանց պարծնական յօղակապութեան կ'առանց վարչական յարաբերութեանց, ըստիպուած են խոստովանիլ թէ իրենց նա-

պարզ, լուկ իրական գոյութենէն կը յառա-
 ճանանք դէպի օրինական Հաստատութիւնը:
 Ու մեք փաստին ուժը կը Հիմնուի արոհեալ
 նահապարտութեան վրայ, որուն տրուումին
 անդամներն են թէ որովհետեւ կայ Եկեղեց-
 անդ կար Հաստատութիւնը կամ Քրիստո-
 սէ եղած պիտի ըլլայ եւ կամ իրմէ վերջ ե-
 դածներէ: Եւ որովհետեւ արոհումին յետին
 անդամը կը բացատուի, իր ամբողջ ընդար-
 ճակութեանը մէջ կը ստորագասուի արո-
 ճումին առաջին անդամէն արժամարանական
 ճշդութեամբ:

23.— ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ՝ ԱՆԱՄԱՅԱՅ-
 ՆՈՒԹՆԵՆ. Կ'առարկեն զարձեալ թէ եկեղե-
 ցիները իրարու մէջ անհամաձայն են եւ ի-
 բարձր զատ կը ստորբերին, ուստի անհա-
 մաձայնեանքէն կարելի չէ համաձայնութեան
 փաստ հանել:

Բայց մենք կը Հիմնուինք ոչ թէ եկեղե-
 ցիներուն անհամաձայն եղած, այլ՝ համա-
 ձայն եղած կէտերուն վրայ եւ այդ է՝ իւ-
 բաբանչիւք եկեղեցիի շարունակական եւ
 կազմակերպիչ գոյութիւնը, որովհետեւ
 անոնցմէ ամէն մէկը իր վրայ ցոյց կու տայ
 այդ պայմանները եւ ամէնքն միեւնոյն կեր-
 պով ունեցան զանոնք Քրիստոսէ եւ առաք-
 ւաւներէն: Ու թէ եւ կրնան անոնց մէջ ըլլալ
 անհամաձայնութիւններ արարողութեանց
 մէջ, բայց չկայ անհամաձայնութիւն եկե-
 ղեցուցիչ հաստատութեան եւ կազմութեան
 նստակէտով: Իսկ Եթէ կան անհամեմատ
 կեղեցիներ, որոնք կ'ուրանան եկեղեցւոյ
 ձեւը՝ Եկեղեցւոյ անուամբ պանծարով հան-
 դերձ, մենք տեսնք արդէն թէ անոնք նախ
 ժամանակաց ծնունդ են եւ ոչ թէ Քրիստո-
 սի ժամանակէն շարունակուած գրութիւն-
 ներ:

23.— ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ՝ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒ-
 ԹՆԵՆ. Կ'առարկեն նաեւ եւ կ'ըսեն. Սթէ
 Քրիստոս Եկեղեցի հաստատած ըլլաք, այդ
 եկեղեցիին առաջին օրերէն կառարեալ պիտի
 ըլլար, միմչդիւս մեծք կը տեսնեմք որ Քր-
 իստոսի աշակերտները իբր արձ է եւ կազ-
 մակերպեալ մարմին չէին գտնուած, այլ
 Քրիստոսի եւ առաքիլաց օրով անոնք յառ-
 հուած միացիւմ միշտ Հրեաներուն հետ:

Սեք պատասխանը. Եկեղեցւոյ հաստա-
 տութեան մէջ պէտք է զանազանէ կերպ
 մարեր. օրինական կազմակերպութեան կա-

րեւոր պահանջները եւ Հաստատութեան
 զարգացման պայմանները՝ զործելու ըն-
 դարձակումով. մէկ խօսքով՝ էական եւ
 պատահական, Բաւական ըլլայ ցոյց տալ
 թէ Քրիստոսէ արուեցաւ օրինական Հրա-
 մանը եւ Քրիստոսէ Հաստատուեցան բոլոր
 օրինական պայմանները. իսկ ինչ որ
 Հաստատութեան զարգացման կը վերաբե-
 րի, այն ի հարկէ Հետզհետէ պիտի կատար-
 ուէր Հետեւողներուն ընդունելութեամբ եւ
 պահանջներու ընդարձակութեամբ: Եւ այս
 է միայն որ Քրիստոսէ վերջ աւելցուեցաւ
 Եկեղեցիին վրայ, երբ Քրիստոսի Հետեւող-
 ները ա'լ չէին կրնար փակուիլ Պաղեստինի
 անձուկ սահմաններուն մէջ, նախ Ասորիք,
 յետոյ Փոքր Ասիայ եւ Հետզհետէ ամբողջ
 Հռոմէական ընդարձակ կայսրութիւնը եւ
 ստորեր տէրութիւններ լեցուեցան Քրիս-
 տոսի Հետեւողներով, եւ որքան աճեցան
 յարաբերութիւնները, նոյնքան եւ աճեցան
 յարաբերութեանց պահպանման պայման-
 ները, յարմարելով մարդկային ընկերու-
 թեան, ազգաց յարաբերութեան եւ պետա-
 իւնաց բաժանման պայմաններուն: Արդէն
 Քրիստոսի օրինակէն Հրաշալի արագութեամբ
 կատարուեցաւ, իսկ անկէ աւելիին համար
 նրաչք միայն անհրաժեշտ էր, որպէսզի բո-
 լոր մարդիկ ակնթարթի մը մէջ Քրիստո-
 սայ զանաչային աստուածային բռնազատու-
 թեամբ եւ ոչ թէ իրենց համոզումով եւ ճշը-
 մարիտ յայտնութեան ուժով:

24.— ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ՝ ՔՐԻՍՏՈՍԻ
 ԽՕՄՔԵՐԵՆ. Առարկութիւն կը հանուի նաև
 Քրիստոսի այն խօսքերէն, որով իրեն Հա-
 մար կ'ըսէր. «Ոչ ուրիշ առաքեցայ, եթէ ոչ
 առ ոչխարս կորուսեալք տանն Իսրայէլի»
 (Մտթ. 7 22): Եւ առաքեալներուն պատ-
 ուղիքիցն՝ «Ի ճանապարհ Հեթանոսաց մի
 զայցէք, եւ ի քաղաք Սամարցոնց մի մը-
 տանիցէք, այլ երթալք առուել առ ոչխարս
 կորուսեալք տանն Իսրայէլի» (Մտթ. Ժ
 5 - 6), այս կերպով յայտնել ուղիով թէ
 ինքը չէր ուզեր ձոր եկեղեցի կազմել, այլ
 Հաստատուն մնալ Մովսէսի եկեղեցիին մէջ,
 մանաւանդ որ ըսած էր՝ «Ոչ եկի լուծանել
 զօրէնս, այլ լուծել» (Մտթ. Ժ 17):

Կը պատասխանենք. քաջայայտ է Աւե-
 տարանին մէջ՝ առաքեալներուն արուած սա-

պատուէրը՝ գինացէջ աշուհեսեսե, աշա-
կերանցէջ գաննայն հեթանոսս (Մտթ,
ԻԼ 19), եւ սա նախապաշարութիւնը՝ Վրա-
րացեցի Աւետարանն արքայութեան ընդ ա-
մենայն տիեզերս Բ Վկայութիւն ամենայն
հեթանոսաց (Մտթ, ԻԿ 14), եւ թէ զե-
կեցեան յարկելից եւ յարեմտից եւ Է հիւ-
ստոյ եւ Է հարաւոր, եւ ըսգծեցին ընդ
Արքանամու եւ ընդ Մահակայ եւ ընդ Յա-
կոբայ յարքայութիւն երկնից (Ղուկ. ԺԳ
24, Մտթ. Ը 11): Ուստի անկարելի է ըսել
թէ Քրիստոս չէր ուզեր հեթանոսաց կոչու-
մըս Հետեւարար անժամայ անօրինակի
էր իմաստր կայ Քրիստոսի խօսքերուն մէջ՝
մեր կ'րտէ թէ կ'ուզէ Հրէաստանի սահման-
ներուն մէջ միայն զարդել եւ հետեւարար
կը հրահանգէ իր առաքեալներուն որ ցոր-
չակի ինքը իրենց հետ էր՝ անոնք եւս Հրէից
մէջ մնային, որպէսքի Աւետարանը նախ հոն
սրմասանտր եւ սպայ միայն տարածուէր
հեթանոսներուն մէջ: Իսկ օրէնքը չբակելու
խօսքը կը վերաբերի միմիայն թաննարան-
եայ բարքայական օրէնքին եւ ոչ թէ Հրէից
կեղեղեւոյ ծիսական եւ կազմական օրէնք-
ներուն, որոնց զազարումը զուշակից այ-
լուք, ըսելով. «Եկեացէ ժամանակ, յարժամ
ուչ է լերիս աշտիկ (Ի Գարիդին) եւ ոչ յե-
րուսաղէմ երկիրպպանիցեն Շօք» (Յովհ.
Դ 21), «Կարելի է առկաւին մեկնել Քրիստո-
սի խօսքը այսպէս եւս՝ թէ Հաս չուզեց լու-
ծել Մովսէսի օրէնքը իրեւ սխալ բան մը,
այլ կատարելագործել միայն զայն եւ ճշմար-
տութեան լրումովը, ինչպէս կը լրացուին
օրինակները իրենց նախատիպին միջոցաւ»
25.— ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆՔ՝ ԲՐԻՍՏԱՍԻ
ԳՈՐԾՆԵՐԷՆ: Առարկութիւնը կը շարունակ-
ուի՝ թէ Քրիստոսի Հաստատածը, որ կա-
տարելու Հրէութիւն էր, Պատրոսի ձեռք
վիճակեցաւ եւ յետոյ Պօղոսի կողմէ բարբա-
րին մէկ կողմ դրուելով Հրէութեան օրէն-
քը, մասնաւորապէս Բրիտանութիւնը, կղաւ
հեթանոսական սարքերով կազմուած Քը-
րիստոնէութիւն մը, եւ վերջապէս Յովհան-
նու ձեռքով հազաւ իմաստասիրութեան տա-
րոյ՝ Համաձայն այն դրութեան որ զօրացած
էր Փոքր Ասիայ մէջ եւ ուր Քրիստոսի աստ-
ուածութեան Հաստատման մէջ մտցուած էին
Պատանակաւորութեան նրբութիւններս Այս
ավէնքին կ'ուզուի Հետեւցեալ թէ Եկեղեցին

Քրիստոսի Հաստատածը չէ իր այժմեակ
մեկն մէջ:
Կանխեցին մենք, ըսելով վերեւ թէ Քը-
րիստոնէութիւնը իր նախնադոյն ժամա-
նակներուն մէջ իսկ հետզհետէ ստացաւ
զարգացումներ, ինչպէս կը պահանջին իր
տարածումին պայմանները: Այս կարգի
զարգացումներն աւելի զգալի եղան երբ Հե-
թանոսական տարրը սկսաւ զարգանալ Քրիս-
տոնէութեան մէջ, որ նախապէս միայն Հըր-
եաներուն էր զարողուած: Նմանապէս ինչ
ինչ բացարձակութիւններ կարեւոր Համար-
ուեցան, երբ նոր Քրիստոնէութեան ծոցին
սկսան ելլել մարդիկ՝ որ թիւր բաներ կ'ը-
սէին: Այդ անհրաժեշտ պահանջից հետե-
ւանքով Պետրոսի, Պօղոսի եւ Յովհաննու
գործունէութիւնները ուշադրաւ դարձան եւ
պայծառացոցին Եկեղեցին: Բայց երբ մէկ
կողմէ կ'ընդունինք բնական պահանջից
բերումները, որոնք չէին կրնար չիրականա-
նալ Քրիստոնէութեան մէջ ալ, միւս կողմէ
չենք կրնար ընդունիլ թէ Քրիստոնէութեան
զարգացումները սոսկ Պետրոսի գործն էր,
կամ Բրիտանութեան դազարումը՝ միայն
Պօղոսի եւ թէ Քրիստոսի աստուածութիւնը
յով Յովհաննէսով Հաստատուեցաւ: Արտ-
հետեւ այս սկզբունքներուն կամ վարդապե-
տութիւններուն իւրաքանչիւրը սկիզբէն իսկ
ժամուցուած եւ զարողուած էրս Հին օրէն-
քին դազարումը կանխասացուած էր Քրիս-
տոսի՝ հեթանոսներուն կոչումովը եւ Տա-
նարին կործանումովը: Բրիտանութեան դա-
զարումը Պետրոս ալ ընդունած էր Պունտի-
նոսի եւ իր ընկերներուն մկրտութեան մէջ
(Գործք, Ժ 47 — 48), այնքան որ Բրիտանալ
Հաստատեալները սկսան խորշիլ իրմէ
(Գործք, ԺԱ 2): Քրիստոսի աստուածու-
թիւնը զարողուած էր Պետրոսի եւ Պօղոսի
եւս: Իսկ Կերէնթեանց եւ Եփեսոսեանց մու-
րութիւնները առիթ առին Յովհաննէսի ա-
ւելի ճոխ կերպով խօսելու, այս մասին:
26.— ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆՔ՝ ՀՐԷԱԿԱՆՈՒ-
ԹՆՆԷ, Կ'արարկուի նաեւ թէ Քրիստոսի Ե-
կեղեցին Քրիստոսէ նոր Հաստատուած Եկե-
ղեցի մը չէ, այլ՝ անանցուած հրէական օ-
րէնքներէ եւ սովորութիւններէ, այսինքն
Հաստատութիւն Վր՝ հրէական ձեւերուն

Հեռուողութեամբ յարմարցուած, հակառակ նոյնիսկ Քրիստոսի կամքին:

Տարօրինակ բան է ըսել թէ Քրիստոսնէութիւնը Հրէականութեան մէջ ձեւն է միայն: մինչ ակնկալել է ինչ սկիզբէն իսկ երկու կրօնական դրութիւններուն մէջ մեծ հակառակութիւն կար, որ Հեազհեաէ աճեցաւ: ու Քրիստոսնէութիւնը տակաւ առ տակաւ ոչ թէ մտեցցաւ, այլ իսպառ հեռացաւ անկէ:

Բայց ճիշդ ալ է որ Քրիստոսնէութեան մէջ Հրէականութեան նմանող շատ բան կայ. ան ինչ ինչ կողմերով կը նմանի անոր, ինչպէս նախատիպը՝ օրինակին: Քրիստոսնէութիւնը կարեք չըսել թէ Հրէական կրօնը մուր կրօն մըն է. անոնք սակայն շեշտեցին այդ կրօնին անկատարութիւնը՝ որ պիտի բարձուէր միմիայն Քրիստոսով: Քրիստոս էր մարդաբանական խոստացուած Մեսիան: Հետեւաբար ամենայն իրաւամբ կրնային պահել եւ պահեցին շատ մասեր Հին Կտակին ծէսերէն եւ արարողութիւններէն:

Մնաց որ կրօնական պաշտամունքներու արտայայտութիւնները ընտրեան պահանջներուն եւ մարդուն կարողութեանց յարմարցուած ըլլալով՝ սուտերը ճշմարիտէն եւ սխալները ուղիղներէն կը տարբերին միմիայն նպատակովը՝ որուն ուղղուած են. իսկ գործերը, ծէսերը եւ ձեւերը անսփոփոխ կը մնան իրենց նշանակուած դրութեան մէջ: Այսպէս, ծխուած խուկները, լուցուած մոմերը, ծննդաբանութիւնները, երկրպագութիւնները, նուիրատուութիւնները եւ սոսոնջ նմանները իրենց նշանակութիւնը կը ստանան այն առարկայէն՝ որուն կ'ուղղուին: Ուստի ճշմարտութեան ընդդէմ բան մը կատարուած չըլլար երբ կուճերուն նրբերուն իրերը, սպանները եւ ծէսերը, որոնք կը Համարուին նշանակ սուտութեան, փոխին իրենց իմաստը եւ լինին նշանակներ ճշմարտութեան, նուիրուելով միայն Աստուծոյ եւ Արարչին տիեզերաց: Այդ սկզբունքին զօրութեամբ էր որ զից մէհեաններն ալ փոխուեցան քրիստոսնէից տաճարներու, եւ նոյն այդ սկզբունքին զօրութեամբ էր զարձակ որ քրիստոսնէական ծէսերուն եւ վարչական կերպերուն մէջ շատ բան համաձայն եղաւ ոչ միայն Հրէականներուն, այլ նոյնիսկ Հեթանոսականներուն:

27.— ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՌՈՒՄԻՆԻՍՏԻՆՆԵՐԷ. Կ'առարկուի նոյն պէս որ եթէ Եկեղեցին քաղաքական ընկերութեանց նման կատարեալ ընկերութիւն մը ըլլար, եւ եթէ նոյն անհատները, միանգամայն քաղաքացի եւ հասարակայն ըլլալով, երկու ընկերութիւններուն ալ անդամ ըլլալին՝ անհրաժեշտաբար պիտի յասու զային թաղիւններ, սուտի եւ անկարելի էր որ Քրիստոսի Եկեղեցիի անուան տակ ընկերական մարմին մը կողմուէր՝ քաղաքականէն անջատ:

Սակայն ոչ նոր եւ ոչ անսովոր բան մըն է որ միեւնոյն անհատը իր տարրեր յարաբերութեանց համահար լինի եւ Համարուի անդամ տարրեր մարմիններու. եւ ինչպէս որ պարտաւորուած չենք ընտանեկան կամ քաղաքական մարմիններուն անդամներէն մին միւս միւսը որքանա՞յ ընտանեքին կամ քաղաքին անդամներուն նոյն անձերն ըլլալուն համար, նոյնպէս եւ անկարելի է եկեղեցական մարմինը որքանա՞յ քաղաքական պաշտպանելու համար: Յորչափ իւրաքանչիւրին յարաբերութիւններ, պարտականութիւններ, սարքերը ուրոյն են եւ տարրեր, կրնան երկու մարմինները կամ ընկերութիւնները միայ իրենց սահմաններուն շրջանակին մէջ:

Իսկ ի՞նչ կրթեք եկեղեցական կամ քաղաքական իշխանութեանց ձյտումները դժուարութիւններ եւ կնճռոտ խնդիրներ յարաբերուին, սարք Համար ոչ թէ պէտք է մէկը կամ միւսը ուրանայ, այլ միայն զանոնք վերագրել իշխանութիւններուն զեղծումներուն եւ մարդոց կիրքերուն: որովհետեւ իրաւունքի արդար տրուումով եւ սահմաններու տրինուար որհրումով առաջըր կ'անուանին դժպէի խնդիրներուն՝ որոնք անբաժանելի են անհրաժեշտ մարդկային գործերէ: Ուստի, ինչպէս որ զեղծումները փաստ չեն՝ առանց որքան չէ ճշմարտութիւն, նոյնպէս եւ հակառակ այդպիսի զեղծումներու՝ պէտք է որ պահենք եւ պաշտպանենք ճշմարտութիւնները՝ թէ Քրիստոս Հաստատած է Եկեղեցին:

28.— ԵԿԵՂԵՑԻՆ ԵՄԱՍԱԿԸ. Կողմուած եւ հաստատուած ամէն ընկերային մարմին պէտք է ունենայ իր նպատակը, ինչպէս իմացական կատարածա՞յ յասու է կեանքը գործերը. իսկ եկեղեցիին նպատակը ուրիշ

բան չի կրնար բլլալ՝ եթէ ոչ հոգիներուն փրկութիւնը:

Մարդուն հոգիին վրայ խօսած ատեն հաստատեցինք թէ մարդկային հոգին անմահ է մարմինին մահէն ետք, եւ թէ Հարկ է որ անկա երկրի վրայ մարմնին հետ վարած կեանքէն դատ ունենայ Հանդերձեալ կեանք մըն ալ: Այդ հանդերձեալ կեանքը, յաւիտենական ըլլալուն համար՝ մարդուն կողմէ պէտք է նկատուի իսկապէս հաստատուն բան մը: Ուրեմն մարդ այդ նպատակին կը դիմէ եւ պէտք է անոր հասնի իր պատ գործերովը՝ որոնք համաձայն ըլլան արդարութեան եւ ճշմարտութեան: Իսկ երբ հասնի այդ նպատակին, ապտած կը համարուի բարութիւնը կորսնցնելու վտանգէն եւ այս իսկ է որ կը կոչուի հոգւոյ փրկութիւն, աշխնք՝ հոգիին՝ Հանդերձեալ կեանքին մէջ իր նպատակին հասնիլը:

29.— ՆՊԱՏԱԿԻՆ ՓԱՍՏԸ. Ապացուցանելու համար թէ Քրիստոս հաստատած է կեղեցիկ որպէսզի մարդիկ անով հասնին փրկութեան, բռնակոտ եւ այն փաստերը որոնցմով իր տեղը ցոյց տուինք զրիստոնչական յայտնութեան ճշմարտութիւնը: Որովհետեւ յայտնութիւնը Հարկաւոր է, ինչպէս ըսինք, ճանչնալու համար տեսական եւ բարոյական ճշմարտութիւնները, որոնցմով մարդ պիտի կանոնաւորէ իր բոլոր պատ գործերը. եւ այդ ուղիղ եւ արդար գործերուն եւ բարոյական կեանքին արդիւնքը ուրիշ բան չի կրնար ըլլալ՝ եթէ ոչ հոգին իր բուն նպատակին հասցնել հանդերձեալ կեանքին մէջ: Ուրեմն յայտնի է եւ պարզ թէ ճշմարտ յայտնութիւնն է փրկութեան հասնելու միջոցը, ինչպէս վերեւ քաջատրուեցաւ: Արդ, Քրիստոսի եկեղեցին կը պարունակէ աստուածային եւ ճշմարտ յայտնութիւնը, ինչպէս որ իր տեղը յատուր բերուած ապացուցութիւններով հաստատեցինք: ապա ուրեմն Քրիստոսէ հաստատուած եկեղեցին միջոց է մարդուն՝ փրկութեան հասնելու:

Աստուածաբանական ասացուածքներու Հակացողութեան համար պէտք է դիտեալ թէ ճշմարտ յայտնութեան միջոցը եւ շարժող լինելու պատճառը կը կոչուի աստուածային առարւմ, որովհետեւ եթէ յայտնութիւնը աստուածային բան մըն է, ուրե-

մըն եւ յայտնութեան միջոցը պէտք է ըլլայ Աստուծէն որչափ կամ Աստուծէն առաջուած մէկը. ու անոր տրուած պաշտօնը յոյժ իրաւամբ է որ կը կոչուի աստուածային առարւմ կամ առաջնութիւն:

30.— ՓԱՍՏԵՐ՝ ՔՐԻՍՏՈՍԻ ԽՕՄՔԵՐԷՆ. Երկրորդ փաստը՝ ցոյց տալու համար թէ եկեղեցին հոգիներու փրկութեան համար հաստատուած է, կը քաղուի այն խօսքերէն զորս մեկին եւ պարզ կերպով խօսեցաւ Քրիստոս եւ որոնք բնա պէտք չունին քացատրութեանց եւ կերակացութեանց: Ըսուած բազմաթիւ խօսքերէն կը յիշատակենք միայն Քրիստոսի հետեւեալ խօսքերը, որոնք Յովհաննու Աւետարանին մէջ են. «Եւ եմ զուսն. ընդ իս եթէ ոք մասնիցէ, կեցցէ, մտցէ եւ կիցէ եւ ճարակ գտցէ: Գող ոչ զայ եթէ ոչ զի զողացցի եւ սպանցէ եւ կորուսցէ. ես եկի զի կեանս ունիցին եւ առաւել եւս ունիցին» (ժ 9 — 10): «Ե՛ս լոյս յաշխարհ եկի, զի անեանքս որ Հաւատայ յիս, ի խաւարի մի մնացէ. եւ եթէ ոք լըւիցէ բանից իմոց եւ ոչ պահեսցէ, եւ ոչ դատմով զնա, քանի որ ոչ եկի զի զատեցայց զաշխարհ, այլ զի փրկեցից զաշխարհ» (ժԻ 46 — 47): «Եւ եմ ճանապարհ եւ ճշմարտութիւն եւ կեանք. ոչ ոք զայ առ Հայր, եթէ ոչ ինեւ» (ժԻ 6): «Ամէն ամէն անձ ձեզ, թէ որ զրան իմ պահեսցէ, զմահ մի տեսցէ յաւիտենա» (Ը 51):

32.— ՓԱՍՏ՝ ՔՐԻՍՏՈՍԻ ԳՈՐԾԵՐԷՆ. Վերոյիշեալ խօսքերուն վրայ իբրեւ երկրորդ փաստ կ'աւելցնենք Քրիստոսի գործերը եւ կարգադրութիւնները, զորս հաստատեց իր եկեղեցիին մէջ իբրեւ օրէն ուղղութեան՝ փրկութեան հասնելու համար, միջոցներ՝ սրբուելու համար բարոյական շարիքներէ եւ Հրահանգներ՝ զօրանալու համար բարոյական բարիքներու մէջ. եւ որովհետեւ միջոցներէն ուղղակի հնար է ապացուցանել նպատակը, ապա ուրեմն եւ հոգիներու փրկութեան միջոցներէն կ'երաւկացնենք թէ Քրիստոսի եկեղեցւոյն նպատակն է նոյն եկեղեցիի պատկանողներուն ալ հոգիներու փրկութիւն:

ՄԱՂԱՔԻՍ ԱՐՔԵՊՍ. ՕՐՄԱՆԵԱՆ

(Շար. 1)

ԳԵՂՈՆ ՐԻՏԻՆԿԻ ԲԱՆՏԻՆ

I

Զէր հագներ ծիրանի պարեգօտ,
 Զի կարմիր են արիւնն ու գինին.
 Եւ արիւն ու գինի կային իր
 Զեռհերուն վրայ՝ գըտան երբ գանի
 Խեղն կընոջ հետ՝ սիրած էր որ ան
 Ու սպանած մէջն անոր անկողնին:

Կը շըրջէր բանտարկուած մարդոց մէջ,
 Հագուստով մը հինցած մոխրագոյն.
 Գըրիֆէդ գըլխարկ մը կը կըրէր.
 Քայլուածքը՝ թեթեւ էր ու խընդուն,
 Զեմ տեսած ես մարդ մը սակայն,
 Նայուածքին մէջ այդքան անձկութիւն:

Զեմ տեսած ես մարդ մը որ նայէր,
 Այդպէս կարօտով անձկագին,
 Այն պզտիկ կապտորակ վըրանին,
 (Բանտին մէջ կը կոչենք գայն երկին)
 Արծաթէ առագաստը բացած
 Ամեն մէկ ամպի սահանքին:

Այլ ցաւոտ հոգիներ ինծի հետ,
 (Մերինը տարբեր էր շըրջածիրն)
 Զարմացած՝ թ'ինչ ըրած էր մարդն այդ,
 Արդեօք մե՞ծ թէ փոքր էր յանցանքն իր,
 Ետեւէս երբ ձայն մը փսփրսաց,
 Այդ մարդը պիտի ճօճուի:

Տէր Յիսուս, ըսկըսան տատանիլ
 Յանկարծ ողջ պատերը բանտին.
 Երկինքը մեր գըլխուն՝ փոխուեցաւ
 Հըրաշէկ պողպատէ սաղ'ւարտի.
 Ես թեպէտ ցաւի մէջ մի հոգի,
 Իմ ցաւըս թողուցի մէկդի:

Հասկըցայ թէ ի՛նչ մըտածմունք
 Կը մղէին իր քայլերն. թ'ինչ հոգւով

Կը նայէր ան օրուան տեսիլն,
Այդպէս անձկագին հայեացքով -
Մարդը իր սիրածն էր ըսպանած,
Պէտք է որ վընարէր իր կեանքով:

* * *

Ամեն մարդ կը սպանէ բայց սիրածն,
Իմանայ թող այս բանն ամեն ոք.
Ոմանք բառով մը շողոքոքթ,
Իսկ ոմանք կըծու մէկ նայուածքով -
Վախկոտը համբոյրով կը սպանէ,
Քաջ մարդը կը սպանէ դանակով:

Կը սպանեն ոմանք երբ ծեր են ալ,
Իսկ ոմանք՝ տակաւին թարմատի:
Ոմանք ռսկիէ ձեռքերով,
Իսկ ոմանք ձեռքերով ազտեղի -
Բարիներն կը սպանեն դանակով
Որպէս զի մարմինը շուտ պաղի:

Ոմանք քիչ կը սիրեն, 'մանք երկար -
Կը ծախեն՝ ուրիշներ կը գրենն -
Կ'ընեն այս ոմանք յարդ արցունքով,
Իսկ ոմանք անհառաչ գայն կ'ընեն,
Ամեն մարդ կը սպանէ սիրած բանն,
Զի մեռնիք ամեն մէկն անոնցմէն:

Զի մեռնիք ան մահով մը անարգ,
Օրուայ մը մէջ խաւար անարգուած,
Ոչ «օղակ» մ'իր վիզին շուրջընոր,
Ու երեսը լաթով ծածկըւած -
Ոչ ոտներն յատակին ընդմէջէն.
Պարսպ միջոցին մէջ կայնուած:

Զի նըստիք մարդոց հետ լուռ ու մունջ,
Կը դիտեն որ գինք տիւ ու գիշեր -
Կը դիտեն՝ արտասուել երբ ուզէր,
Եւ կամ թէ երբ փորձէ ազօթել -
Կը դիտեն գայն չըլլայ թէ փորձէ,
Զընտանը իր որսէն կոզոպտել:

Զարթըննար ան առտուն տեսնելու
 Ահաւոր դէմքերը իր դիմաց.
 Քահանան ըսպիտակ կապայով,
 Դատաւորն իր քստադէմ մըքամած.
 Բանտապետն սեւափայլ հագուստով՝
 Մահապարտ իր դէմքովը դեղնած:

Զարթըննար ան փութով խըղճալի,
 Հագնելու իր բանտի հագուստներն,
 Զարախիհն բըժիշկ մ'երբ կը նշէ
 Անոր ջրդածիգ շարժումներն,
 Զեռփին մէջ ժամացոյց՝ գարկն որուն
 Են մուրճի ահաւոր հարուածներ:

Զըզգար ան գարշանքը ծարաւին
 Որ կոկորդն աւագով կը լեցնէ,
 Գըլխատողը երբոր ձեռնոցով
 Անճըռիկն դըռնէն ներս կը մտնէ,
 Կոկորդը որ ծարաւ չըզգայ ալ,
 Կաշիէ կապերը կ'անցընէ:

Զի հակեր գըլուխը լսելու
 Ընթերցումը ծէսին իր թաղման.
 Եւ ոչ ալ տագնապը իր հոգւոյն
 Որ կ'ըսէ թէ չէ ինքն անկենդան,
 Երբ կ'անցնի դագաղին առջեւէն,
 Դէպի իր ահաւոր կայան:

Զի յառեր իր նայուածքը օդին
 Մէջէն ապակեայ կըտուրին.
 Զաղօթեր շըրթներով կաւի
 Որ հոգւոյն իր տագնապը մարի.
 Ոչ կըզգայ դողդոջուն իր դէմքին
 Շունչը կայիափայլի համբոյրին:

II

Վեց շաբաթ շըրջեցաւ գիւնտրն այդ,
 Գըզգըգումը հագուստով մոխրագոյն,
 Քըրիֆէդ գըլխարկը գըլուխին.
 Քայլուածքն իր թեթեւ էր ու խընդուն.

Ձեմ տեսած ես նայող մը օրուան,
Նայուածքին մէջ այդքան անձկութիւն:

Ձեմ տեսած բնաւ մարդ մը որ նայէր,
Նայուածքով այդքան անձկագին,
Այն պըզտիկ վըրանին կապուտակ,
(Բանտուածներն գայն կը կոչեն երկին)
Եւ ամեն մէկ ամպի ծըւէնին,
Որ կ'անցնի ու կ'երթայ իր կարգին:

Ձեռներն չէր գալարեր, ինչպէս որ
Անմիտներն կ'յանդըզնին փորձել,
Քարայրին մէջ մըքին, Անյոյսի
Փոխարկուած Յոյսը սընուցել:
Ան միայն կը նայէր արեւուն,
Եւ օդը, առտըւան, կը ծըծէր:

Ձեռներն չէր գալարեր, եւ ոչ ալ
Կ'աւաղէր, կամ կու լար.
Կ'ըմպէր օդը որպէս ք'անոր մէջ,
Յաւամոք դեղ մըլլար առողջարար.
Բերանը բաց օդը կը խըմէր,
Իրրեւ քէ ան գինի ըլլար:

Եւ ես, եւ ուրիշներ ցաւին մէջ,
(Մերինը տարբեր էր շըրջածիրն)
Մոռցած քէ ի՞նչ քրած էինք մենք,
Մե՞ծ քէ փոքր մեզք էինք մենք գործեր.
Պիշ-պիշ նայուածքով, գարմանքով,
Կ'դիտէինք մարդը որ պիտ' ոտնուէր:

Տարօրինակ էր դիտել անցքն անոր,
-Ի՞նչ քեքեւ ու խընդուն կը քալէր-
Տարօրինակ՝ տեսնել որ անձկութեամբ
Նայուածքը օրուան կը յաւէր.
Տարօրինակ՝ մըտածել ք'անիկա,
Այդպիսի պարսօ մը պիտ' վըհարէր:

OSCAR WILDE

Թրգմ. Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

(Շարունակելի)

ՊԱՏՄԱԿԱՆ

ՆԻԻԹԵՐ ՍԵՐԱՏԱՏԱՂԱՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

Շուրջ երկու տարի առաջ տեղեկացանք թէ Բարիգահայ ծանօթ բանասէր Պրն. Հայկ Պէրպէրեան, որ աւելի քան տասնեակ մը տարիներ առաջ Սերաստահայոց պատմագրքին խմբագրութիւնը ստանձնած էր, անկարող դառնալով այլեւս իր յանձնառութիւնը կատարելու, Սերաստահայոց Հայրենակցականը, ճարահատ, այդ պաշտօնը յանձնած էր Հայաստանէն երէք բանասէրներու, որոնցմէ երկուքն են՝ Պրն. Առաքել Պատրիկ եւ Պրն. Սուրէն Գոլանճեան:

Անցեալ տարւոյ ամբան Օրթոդոքսի Ս. Աստուածածին եկեղեցւոյ 160-ի շափ հասկըն ձեռագիրներուն ընդարձակ ցուցակը կազմելու պատենութիւնը միճակուեցաւ մեզ: Նկատի առնելով անոր դեռ անտիպ ըլլալը, պատմագրքին խմբագրութեան դոյզն ծառայութիւն մը մատուցանելու նպատակաւ, անցեալ տարւոյ Յուլիս ամսուան վերջերը Սերաստահայոց վերարեբեալ յիշատակարաններ քուղելով, քիչ ետք թանձած էինք Հ. Նիփրեմ Վրզ. Պողոսեանի, խմբագրութեան յղելու համար: Մեր յարգելի բարեկամը մինչև օրս ստացման մասին որեւէ լուր չունենալով, որոշեցինք զայն հըրատարակել ՎՍԻՌՈՅԻ մէջ, նկատի առնելով որ պատմագրքին խմբագրութեան հասցէն մեզ անձանօթ է: Միւս կողմէ խորհեցանք թէ՛ պարունակութիւնը բանասէրները բնականորակաւ եւ մատենադէտները մասնաւորապէս կը շահագրգռէ:

Այս առթիւ նշենք որ Պոլսոյ Աղզ. Պատրիարքարանի դիւանատունը գտնուող Սերաստիոյ թղթածրարներուն մէջ առատ եւ շահեկան նիւթեր կան Սերաստահայոց պատմութեան համար: Հետեւաբար առանց այս փաստաթղթերէն օգտուելու կազմուելիք յիշատակարան մը թերի պիտի ըլլայ: Ուստի Սերաստահայոց Հայրենակցականը

յաւ կ'ընէ եթէ Պոլսէն կամ դուրսէն ձեռնհաս անձ մը նշանակէ յիշեալ թղթածրարներէն քաղուածքներ կատարելու համար: Եթէ ժամանակնիս ներէ, յառաջիկային այս էջերուն վրայ մի քանի վաւերագրեր ներկայացնել պիտի ջանանք:

Անցնելով մեր բուն նիւթին, կ'ուզենք յայտնել թէ յիշատակարաններուն համառօտագրութիւնները վերցուցած եւ յատուկ անուններն ալ գլխագրով գրած ենք:

Ա. ԳՐԻՉՆԵՐ

1. Յովհաննէս Արեղայ Սերաստացի - Գրիչն է թիւ 144 ձեռագրին, որ կը կոչուի «Մեկնութիւն վեցօրեայ Արարչութեան»: Հեղինակ՝ Բարթոլոմէոս Եպո. Աղբատ, տեղի՝ Կ. Պոլիս, ժամանակ՝ 1768, էջք՝ 16+255, գրութեան շափ՝ 13×7.5 սմ.:

Յիշատակարան (էջ 255)

«Եւ Քրիստոսի Աստուծոյ մերոյ փառքնդ Հօր եւ Սուրբ Հոգւոյն յաւիտեանս յաւիտեանից ամէն: Գրեալ աւարտեցաւ օգնականութեամբ Աստուծոյ ի մեծն Պոլիս անոսմբ Յօհաննէս տրուպ արեղայի սերաստացւոյ, քուրմ հայոց ՌՄԺԷ Առնիմբր ամսոյ ի թիւ»:

2. Քրիստոսի Դպիր Սերաստացի - Գրիչն է թիւ 70 ձեռագրին, որ կը կոչուի «Որ Եղիսիայ»: Հեղինակ՝ Ս. Ներսէս Երեսուրկի, տեղի՝ Կ. Պոլիս, Պէտրիկթաշ, ժամանակ՝ 1822, էջք՝ 32, գրութեան շափ՝ 21×14 սմ.:

Յիշատակարան (էջ 32)

«Քրիստոսի Դպիր Պի Քրիստի Դպրէ սե-

բաստացւոյ՝ յաշկերտէ Գերապատի տեա-
որն Պետրոս մեծիմաստ վարդապետի ա-
շակերտի Տեանն Տեանն Պօղոս Աստուածի-
մաստ Արքեպիսկոպոսի եւ եղգեան պատ-
րիարքի անդրիմաստայօսեցւոյ, յամի Տեա-
որն 1822 Մարտի 22. Ի հայոց ազգեա վա-
ժարանն որ Ի Պէշիկթաշ» :

Բ. Ա Տ Ա Յ Ո Ղ Ն Ե Ր

1. Թորոս վրդ. Սեբաստացի - Սասցողի
է թիւ 63 ձեռագրին, որ կը կոչուի «Համա-
նօտ Մեկնութիւն Գրոցն Արարածոց» : Հե-
ղինակ՝ Վարդան Վրդ. եւ աշակերտը՝ Գը-
րիգոր, տեղի՝ Հալապ, ժամանակ՝ 1645,
հիշք՝ 485, գրութեան չափ՝ 12.5 x 9 սմ. :

Յիշատակարան (էջ 484ր)

«Փռա՛ք ամենատարբ Երբորդութեան Հօր
եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ յաիտեան
ամէն : Որ եւ շնորհիւն Աստուծոյ տարտե-
ցաւ առակի մեկնիչս ձեռամբ աստուծոն
Աստուածատուր իրիցու ի քվականիս մե-
րոյ Բ.ՉԴ ի սեպտեմբերի Ժ. ի հայրապե-
տութեան հայոց տեանն տէր Սիմէոն Կա-
թողիկոսին եւ ի առաջնորդութեանս մերոյ
Ներսէս վարդապետին : Եւ արդ եղև խնդ-
րոյ առախ սեփաստացի վարժապետն եռա-
մեծ գեաջ բարեմասպետն գտէր Թորոս վար-
դապետն, գերախառտ սուրբ հօրն մերոյ
տէր Սիմէոն կաթողիկոսին. ի վայելումն
անձին իւրոյ եւ յիշատակ ծղնագաց իւրոց.
որք հանդիպիք արա օրինակելով կամ կար-
դալով յիշատիք ի մաքափայլ ազօթս ձեր
խնդիրով գրողութիւն յանցանաց. Տէր
Աստուած բարով վայելի տացէ նմա, ամէն :

Արդ գրեցաւ գիրքս այս ի Հալապ, ընդ
հովանեաւ սուրբ Աստուածածնին եւ սուրբ
Քառասունք եկեղեցեացս եւ այլ սրբոց որ
աստ կամ հաւաքեալ : Անմեղադիր լերուք զի
կար մեր այսչափ էր» :

2. Յովհաննէս Մ. վրդ. Սեբաստացի -
Սասցողի է թիւ 47 ձեռագրին, որ կը կոչ-
ուի «Մեկնութիւն Գրոցն Առզովմեհի և Կամ-
իէի Մարգարէիցն» : Հեղինակ՝ Վարդան
Վարդապետ, տեղի՝ Եւքատայ, ժամանակ՝
1763, հիշք՝ 833, գրութեան չափ՝ 15.5 x 10
սմ. :

Յիշատակարան (էջ 833ա)

«Փռա՛ք մերադութեանն Աստուծոյ որ ետ
կարողութիւն անիմաստ գրչի Աստուածա-
տուր չնչին մեղապարտ քանանայի հապա-
նել ի յաւարտ գրոյս՝ որ է մեկնութիւն Եր-
գոց Երգոյն Առզովմեհի : Արդ աւարտեցաւ
որ ի զիւրաւազաքն յմեկնաւայու ընդ հե-
վանեաւ սրբոյն Ստեփաննոսի նախավկա-
յին եւ այլ բազմահաւաք սրբոցն որ աստ
կամ : Ի քվականիս Հայոց- ԲԻՃՃԻԲ : Եւ ի
առաջնորդութեան յայս նահանգին Դիտա-
պետի տեանն Գաւթի բեմարանութեան
Աստուածիմաստ Յովնագրեաց վարդապետի
արքեպիսկոպոսի : Եւ սոսցաւ եւ գրել ե-
ւտար գոյն սեբաստացի Յովհաննէս գերգ-
գօն վարդապետն յիշատակ իւր եւ ծնօղացն
իւրով ի վայելումն անձին իւրոյ եւ առ յա-
պալ եկելոց գոյր Տէր Յիսուս բարեա վա-
յիլի տացէ եւ ընդ երկայն աւուրս արասցէ
քարց իմիք վնասոց պահեսցէ գար Տէր
Աստուած իւրաւանչիւրոցն վարսո բարեաց
պարգեւեցէ ըստ իւրում առաւ գրութեա-
նըն. Ամէն» :

Յիշատակագրութիւնք (էջ 85ա - 85բ)

«Զստացօղ սորին սեբաստացի Յովհան-
նէս ծայրագոյն վարդապետն և զծնօղն իւր
ի գիրն կենդանի գրեա՛ւ Գրիստոս Աստուած
ընդ մէրն եւ զմեղապարտ ծրօզս Աստուա-
ծատուր երէցս եւ, զծաղկազ սորին, հարա-
գաւ որդին իմ Յովհաննէս երէցս» :

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ԷՋԵՐ ՀԱՅ ԱՇՈՒՂԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԻՑ

Ա

ԱՇՈՒՂ ՂՈՒԼ ԹԱԴԷՈՍ

Հայ աշուղական բանաստեղծութեան այն պայծառ դէմքերից մէկն է Ղուլ Թադէոսը, որի յօրինած ոտանաւորները հարբատացրել են գուսանական երգարուեստի դանձարանը: Չնայած այդ հանգամանքին, Հայ աշուղական գրականութեան պատմութեան մէջ նրա անունը մինչեւ օրս էլ չի յիշատակուած, մնացել է նա անյայտ ու անծանօթ եւ համարեալ մոռացուել է:

Նա ապրել եւ սակղծագործել է ԺԹ դարի առաջին շրջանում: Իս այն պատմաչբբջանն է, երբ Հայ աշուղական արուեստի զիրքերում Հետզհետէ փայլել են նորանոր աշուղներ եւ իրենց ստեղծագործութիւններով բարձր պահել Հայ գուսանական գրականութեան մշակոյթի դրօշը:

Թէ ի՞նչ պատկեր են ներկայացնում վաստակաւոր աշուղի կենսագրութեան եւ հասարակական գործունէութեան հիմնական էջերը, գծրախտարբր փաստական հարուստ տեղեկութիւններ յունենք: Այսքանը միայն յայտնի է, որ նա իր դարաշրջանի այն լուսաւոր, առաջադէմ գուսաններից մէկն է, որ իր ամբողջ կեանքը նուիրել է Հայ աշուղական արուեստին եւ գեղջուկ ժողովրդին: Այդ ժողովրդի համար էլ նա երգեր է յօրինել, եղանակներ կերտել եւ երգել է ու նուագել: Երկար տարիներ թափառել է նա Դարբալագեազի եւ Նախիջևանի հայաբնակ ու թրքաբնակ դիւղերը եւ իր շօնպուրի ու սաղի նորբ նուագածութեամբ եւ իր քնարական ինքնուրոյն երգերով շուտով դրաւել ժողովրդի սէրն ու համակրանքը:

Աշուղ Իմբանի վկայութեամբ՝ Ղուլ Թադէոսը Հայ աշուղական գրականութեան

աւանդ է թողել մի շարք երգեր, որոնցով նա պատկերել է իր քնարական յոյզերը, տրամադրութիւններն ու հոգեկան ապրումները: Երգել է նաեւ իր ժամանակի հասարակական կեանքի ուշադրաւ երեւոյթները:

Այդ երգերը հնչել են գեղջուկ ժողովրդի եւ ժամանակի Հայ աշուղների՝ Իմբանի, Աշուղ Նէշտարի եւ այլ գուսանների սողերի վրայ: Հնչել են նաեւ ժողովրդական սօճերի եւ ուրախութիւնների ժամանակ եւ ամէն տեղ էլ տարածուել է աշուղի անունը: Փրսքը գրուած են ժողովրդի խօսակցական բարբառով եւ գրաւիչ են իրենց սուրոյն քնարերգութեամբ, պատկերաւորութեամբ եւ զգացմունքի ջերմութեամբ:

Աշուղի «Դաւթար» գծրախտարբր մեղ չի հասել, բայց նրա մի քանի ոտանաւորները ընդօրինակուած են 1870 թուականին, Դարբալագեազի Գարագուռի գիւղում գրուած ձեռագիր «Դաւթար»-ում, որը 1930 թուին, Թիֆլիսում, նուիրեց մեզ տաղանդաւոր աշուղ Շերաբը - Փրիգոր Տաշանը:

Այդ երգերից ուշադրաւ է ձեռ օր մի գիւղալ տեսնոյ խորագրով ոտանաւորը: Դա իր բովանդակութեամբ մի սիրերգ է, որի մէջ աշուղն արեւելեան դուռեղ երանգաւորումներով եւ վրա պատկերներով երգել է իր ճնաղանի զիւղալի գեղեցիկ յատկութիւնները եւ նրա հիւրասէր ոգին: Ահա երգի պատկերը.

Էս օր ես մի գիւղով(1) տեսոյ,
 Եիստ հագածի բաճ է սիրուծ.
 Զաճ տեսիլով, բաճ յեսիլով՝
 Կանէս բանց տարաւ սիրուն:

(1). Գեղեցիկուհի.

Յարաւ, աշուղիս տուեց հաց,
Լենց ծիծաղեց, ինչիս գնաց.
Լոյս երեսին կամար կապած,
Խալերն մարբան(2) է սիրում:

Խալեր ունի կաղուբ(3) Խամամ,
Սիրեցի մրամ բէզուամ(4).
Շովղայ(5) կու տայ արեգակամ,
Երեսն ամմամն է սիրում:

Երեսն ամմամն է լուսով,
Սիրեցի մրամ Խուստով(6).
Գիմի տուեց չիմի քառով,
Համ իմն հետ գովղ(7) արաւ սիրում:

Ջովղ անիլը սիրոյ բամ է,
Յետոյ սերն միարամ է.
Ոսկի մագեր բամիմ տամի,
Թամամ գառ(8) մշամ է սիրում:

Ջառ մշամ քելիլը քամամ(9),
Բոյն է սիրում՝ չմարի մամ.
Մոցումը կայ մի չուխտ(10) շամամ(11),
Մաղկախառ բոստամ է սիրում:

Մաղկախառ բոստամ(12) է քաղմ(13),
Բիլլաւ(14), Հս է խափն սաղէն.

Թափիթ(15) արաւ իր օքաղէն(16),
Ղուլ(17) անիլով տարաւ սիրում:

Ղուլ անիլով ինչիս տարաւ,
Գիմի տուեց, չքողեց ծարաւ.
Ղուլ Թաղէս քափիթ արաւ,
Էս էլ մի ղովրամ(18) է սիրում:

*Աշուղ Ղուլ Թաղէսը թողել է նաեւ կը-
րծնական երգեր, որոնք աւելի խրատական
-բարոյական երանգաւորում ունեն:*

*Թէ ո՞ր թուին է վախճանուել աշուղը եւ
ո՞րտեղ է դանուում նրա դերեղմանը յայտնի
չէ. Սուկայն մի հանդամոնք պարզ է, որ
հաւատարիմ մնալով իր աշուղական վեհ
կոչմանը, միշտ ապրել է ժողովուրդի մէջ
եւ իր երգերով ու իր սաղի նուազածու-
թեամբ նպաստել է զեղջուկ ժողովրդի եւ
Հայ աշուղական արուեստի զարգացմանը:*

*Նրա մի այլ լուսային ծառայութիւնը
կայանում է նրանում, որ ժողովրդի մէջ
վառ է պահել աշուղութեան սէրը, տարա-
ծելով գուսանական երգն ու մեղեդին: Այդ
հանգամանքները շնորհիւ էլ նա այսօր Հայ
աշուղական գրականութեան պատմութեան
մէջ ունի իր ուրոյն էջը:*

Բ

ՏԱՂԱԲԱՆ ՏԷՐ-ԵՍԱՅԻ

*Այս յատկեան խաւարում մնացած տա-
ղտաց-երգիչներին մէկն է Տէր-Եսային,
որի սահղծագործութիւնները մինչեւ օրս էլ
մնում են փոշիների ներքոյ ընկած ձեռա-
դիր տաղարանների էջերում եւ դեռ չեն
յանձնուել Հայ բանասիրական գրականու-
թեանը:*

*Այս նշանաւոր երգչի արժէքաւոր անտիպ
նոտանաւորները յայտնաբերելու նպատա-
կով՝ պէտք եղած դիմումները կատարե-
ցինք, բայց դժբախտաբար դրական ար-
դիւնք չստացանք: Այժմ այսքանը միայն
պարզ է, որ Տէր-Եսային մէկն է իր ժամա-
նակի տաղանաւոր տաղերգուներից, որը*

- (2). Բուսա:
- (3). Յակնիթ:
- (4). Անյոյս, անսեղեկակ:
- (5). Լոյս:
- (6). Փափաք, ցանկութիւն, սէր:
- (7). Ուրախութիւն:
- (8). Ոսկեթիւղ, սեղեղէն:
- (9). Աժբողջ, լրիւ:
- (10). Ջոբր:

- (11). Փոքրիկ հոտուէտ եւ յաղցր սեխ:
- (12). Բանջարանոց:
- (13). Ճիւղ, սոս, հարս ու փեսայի կանգնելու
[տեղը:
- (14). Էն Աստուած:
- (15). Հրաւէր:
- (16). Սենեակ:
- (17). Մառոյ, սարուկ:
- (18). Վայելչութիւն, հաճոյք:

մտաւորապէս աւելի բարձր կանգնելով իրեն չընկալաւոր ժողովրդից եւ օժտուած լինելով բանաստեղծական ձիրքերով, իր հիւսած տաղերով ազդել է ժամանակի մարդկանց հոգիներին ու զգացումներին վրայ եւ վայելել նրանց սէրն ու յարգանքը:

Երգիչն ապրել եւ ստեղծագործել է մեզանից մի դար առաջ՝ Իրանի Բեազազ գաւառում: Իս Գարսիաստանի Սպահան նահանգի Հոյսաբնակ գաւառներից մէկն է, ուր ապրել են ժի դարում Շահ-Աբրահիմ ձեռքով տարազարտած գիւղացիութեան բեկորները: Ահա այդ գեղջուկ ժողովրդի Հարազատ գաւառն է ստղաբանը, որ կոչուում է Տէր-Եսայի, ինչպէս ինքը յիշատակել է իր տաղի վերջին տան մէջ.

Տէր Եսայի, յետիդ բաժինն ի՞նչ ունես,
Շաղաղաւած աշխարհիս մեզքի հետ ես դու:

Մարդկանց սրտերի տարբեր ապրումները նկարող մի ցայտուն պատկեր է նրա Վանազառ ունեմ՝ խորագրով քնարական տաղը, որ դրոււիչ է մ'չ միայն զեղարուեստական պարզ, անպաճոյճ կառուցութեամբ, այլեւ հոգեբանական հիւսուածքով: Այդ անտեսակտից Հայ աշուղական դրակալութեան մէջ մի արժէքաւոր տաղ է:

Ընդգծենք եւ այն, որ երգիչ Տէր-Եսային իր երգին տուել է Հին Հայ տաղասացների տաղերի նկարագիրը եւ դուք կարգալիս այն տպաւորութիւնն էք ստանում, որ դա աւելի միջնադարեան մի տաղի մնացորդ է, քան աշուղական ստեղծագործութիւն:

Այնուհը երգիչը դանդաղուած է իր ճառագելի սրտից, որ օր ու զիշեր տանջում է իրեն, մշտապէս փոխելով իր ներքին աշխարհը, իր հոգեկան արամազրութիւնը: Այսպէս տաղասացի սիրտը մի ժամ քաղցրանում է ստոն աղբիւրի պէս, մի ժամ դառնանում, դառնում է լեզի: Մի ժամ ծիծաղում է, մի ժամ լաց լինում: Մի ժամ թեւեր է առնում եւ յարձրանում, շարժեալ գուշի նման, մի ժամ հոգի պէս հանդարտում: Մի ժամ «էրուած խոցի» նման կսկծում, մի ժամ շարանում է, որած նետ դրանում: Եւ այսպէս շարունակ յուզում,

Փեհիլի (Իրան)

աւելի ուժեղ եւ փոթորիկու է երգչի կեանքը: Եւ, կարծես, այդ ծանր կացութիւնից ապաստուելու նպատակով դիմում է իր սրտին եւ պատկերաւոր համեմատութիւններով դանդաղուած:

Գաճառ ունեմ քեզից իմ ճագի սիրտ,
Մի՞ն ժամ պարտում ես, գտնեմ(1) գետ ես դու.
Մի՞ն ժամ էազգրանում ես, մի սառն ազբիր,
Մի՞ն ժամ դառնանում ես, լեզուի պէս ես դու:

Մի՞ն ժամ ծիծաղում ես, մի ժամ լալում(2) ես.
Մի՞ն ժամ թեւ ես առնում, աշխարհ մամ գալում(3).
Մի՞ն ժամ հարցանազց չուզար(4) չես տալում.
Մի՞ն ժամ քարոզատար վարդապետ ես դու:

Մի՞ն ժամ բարձրանում ես, սրբաբաց զուշի(5)
[պէս,

Մի՞ն ժամ խոմարում ես, համարտ հողի պէս.
Մի՞ն ժամ կսկծում ես, էրուած խոցի պէս,
Մի՞ն ժամ չարանում ես, սրած մետ ես դու:

Մի՞ն ժամ պարծեմում ես, սուլքամ ու խոմ ես,
Մի՞ն ժամ աշխարհիցս դու բիզում(6) ես.
Մի՞ն ժամ բանում ես, մալք ու դուման(7) ես.
Մի՞ն ժամ արեգակն լուսնի պէս ես դու:

Զօր ու զիշեր միշտ սամբում ես, բու՛ն չունես,
Ի՞նչ անեմ, որ յախտեմից տուն չունես.
Տէր Եսայի՛, յետիդ բաժինն ի՞նչ ունես,
Շաղաղաւած աշխարհիս մեզքի հետ ես դու:

Թէ Տէր-Եսային, որպէս երգիչ-տաղասան, հասարակական ի՞նչ դործունէութիւն է ունեցել եւ իր քնարի լարերի վրայ ի՞նչ պիտի բովանդակութեամբ երգեր է հնչեցրել քաղաքական խնդիրներ դժբախտաբար չկան. այդ էական հարցերը հնարաւոր կը լինի լուսարանել, երբ փոշիներին տակ մընացած տաղարաններից մի գեղեցիկ օր բրեւան կը դան երգչի միւս անտրպ տաղերը:

- (1). Գարնան.
- (2). Լալիս:
- (3). Գալիս:
- (4). Գառախարհ:
- (5). Թոշուն:
- (6). Անտեղեակ:
- (7). Մեզ, մշուշ, ժառաբուզ:

ԱՐԱՐ ԵՐԵՄԵԱՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ «ՍԻՈՆ»Ի

1866 - 1968

Հ Ի Ն Շ Ր Զ Ա Ն

1866 - 1877

1871

ԱԶԳԱՅԻՆՔ

Ա. Յ. Այվազեան. Կաթողիկոսական խրե-
դիր - 3:

Սուրբ Տեղեաց խնդիրը - 9, 30, 55, 110,
133, 153, 178, 207, 223, 253:

Դպրոցական արդիւնք - 20:

Փամանոս Ներսէս Մ. Վարդապետի - 22:

Նախնի շրջաբերական բուզք առ աւե-
նայն եկեղեցիս Հայոց որ ընդ իշխանու-
թեամբ Օսմանեան պետութեամ - 24:

Կեպրոսի թեմի հաշիւ - 44:

Մովսէսյեաններ եւ Յովհաննէս Վարդա-
պետ - 46:

«Արեւելեան Մամուլ» - 67:

Դպրոցական հանդէս - 68:

Վերազարթ Տ. Յակոբայ Ա. Մայիսեպո-
սի - 84:

Ազդարարութիւն - 96:

Հարցաքննութիւն եւ պարզեարարչաու-
թեան հանդէս - 141:

Ռուսերու շէնքը եւ Հայկական մագայիք -
144:

Սարկաւազական ձեռնարդութիւն - 144,
168:

Կարապետ Մարկոսեան - Զառ - 146:

Վարդապետական ձեռնարդութիւն - 168:

Աղէքսանդրոյի Յունաց Պատրիարքի Ա.
Աթոռ այցելութիւնը - 216:

Առ երազայոյզն Արշալոյս - 230:

Լուրեր Ձէյթունէն - 240:

Կտակագիր բարեհամբաւ Յակոբ Էփէմտի
Աշըգեան Կեսարացոյ - 241:

Իսայի Պատրիարք. Ռոստմնազիր կտա-

կակատարութեան - 245:

Գ. Տ. Յ. Զառ - 247:

Միութիւն Կաթողիկոսութեան Հայաս-
տանեայն եկեղեցոյ - 265:

«Փունջ» եւ Քղթակից իւր - 286:

ԱՅԼԵՒԱՅԼՔ

Նոր հրատարակութիւններ - 43, 289:

Յուցակ տպագրեալ գրոց - 47:

Մանուցմունք - 46:

Մկրտիչ Սարկաւազ. Կարծեաց միութիւն
- 65:

Յազգա մահուան Ռ. Պ. Շերիտանի խօսք
արտասանեալ ի բատրոնին Տրիւրի-Լէյն
(Թրդմ. Նշան Ճիվանեան) - 78:

Կեոար - 88:

Հին եւ Նոր Երուսաղէմ (Թրդմ. Յ. Ա.)
- 89, 107:

Համառու պատասխաններ + 188, 262:

Լորտ Պայրժ. Շիրլոնի բանտարկեալը
(Թրդմ. Նշան Ճիվանեան) + 235, 258:

Պօսիւհի. Աէր հայրենաց - 261:

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

Մկրտիչ Սարկաւազ. Ընդ դարձ ներսէս
Մ. Վարդապետի - 23:

Կ. Յ. Ե. Դաստիարակութիւն ոգի ազ-
գութեամբ, բարոյականութիւն կեանքի է
մարդկութեամբ 70:

Ստեփաննոս Վրդ. Թովմաճանեան. Ի
դարձ Յակոբ Մայիսեպոսի - 84:

Կարապետ Տ. Միտանեան. Հրածեշտ
պանդխտին - 86:

Կարապետ Տ. Մինասեան. Ազօրաւորն ի լեառնն Զիթեմեաց - 139:

Կարապետ Տ. Մինասեան. Բամ հայրապետին Հայաստանեայց առ քրիստոսամըւէր Յարընծայա - 186:

Առակ. ոչխար եւ այծ - 233:

Կ. Յ. Մարկոսեան. Ի Սուրբ Թարգմանիչս մեր Սահակ եւ Մեսրոպր առ հրեշտակըն Մասսեաց - 276:

Բ Ա Ր Ո Յ Ա Վ Ա Ն Ք

Գէորգ Աւետեան Զաքարեանց. Կարգադրութիւն առաջութեան - 81, 128, 162, 200, 218, 248, 269:

Գ Բ Ա Վ Ա Ն Ք

Վերակենդանութիւն - 1:

Կարապետ Յ. Մինասեան. Լոյս եւ զարգացում - 13, 37, 61:

Կիրեղ Վրդ. Պալէսեան. Քամի մը խօսք ազգային դաստիարակութեան վրայ - 40:

Ա. Յ. Այվազեան. Բանասիրական - 193: Հատընտիր մտածութիւնք դաստիարակութեան եւ կրթութեան վրայ - 279:

Ժ Ա Մ Ա Ն Ա Վ Ա Ր Ա Վ Ա Ն Ք

Լատինաց խոռվութիւնները - 120, 168: Քրոնիկայ Տաճկաստանի կարգ մը քաղաքներու մէջ - 216:

Յաւալի դէպք - 216:

Կ Ր Ո Ն Ա Վ Ա Ն Ք

Գ. Ս. Ռապայեան. Քրիստոնէական կրթութիւնն ռուսման օգուտն աւ միջնադարութիւնը - 17:

Սիւնն Պետրոս - 25, 49, 73:

Հայկական պատասխանի Յունական մտլեկրոն հրատարակութեան մը դէմ - 97: Սամարացիքն - 121, 169:

1 8 7 2

Ա Զ Գ Ա Յ Ի Ն Ք

Եկեղեցական վարչութիւն - 11:

Վերստին առ երազայոյզն Արշալոյս - 17:

Տնօրէնութիւն Ազգային Վարչութեան ի մասին կալուածական եւ թեմական խնդրոց եզրկտուսի - 25:

Համառօտ պատասխաններ - 40:

Հանդէս տարեդարձի նահատակութեան Ս. Վարդանանց եւ ժառանգաւորաց Վարժարանի Ս. Աթոռոյս - 42:

Գրութիւն Գարրիիլ Պատրիարքի առ Կարեցի Յովհ. Կաթողիկոս - 64:

Վարդանանց դպրոց ի Կիպրոս - 67:

Կիպրոսի հաշիւ - 68:

Առ երկոց երազայոյզ Արշալոյս - 70:

Լուրեր Ատանայէն - 70, 141, 215:

Մի բանի Հոռնէական Հայ բնտանիքներու զարձը - 71:

Թուղթ Ս. Պատրիարքին առ Վիկտորիա Թագուհին Անգղիայ - 73:

Գարոցական հանդէսք եւ ճառք - 76:

Ազդարարութիւն - 95:

Զատական տօնը - 96:

Ծրագիր ուսմանց ժառանգաւորաց Վարժարանի

ժարանի Առաքելական Աթոռոյ Հայոց Ս. Յակոբեանց եւ պայմանք ընդունելութեան աշակերտաց - 97:

Գ. Ս. Ռ. - Անհիմն տրտունջներ - 134:

Յորդորական խօսք առ Հայկազուն մանկունս - 145:

Գ. Ս. Ռ. - Անաչառ դիտողութիւն մի - 157:

Հարցաճիւղութիւն եւ հանդէս պարզեւաբաշխութեան ժառանգաւորաց Վարժարանի Ս. Աթոռոյս - 161:

Անգղիայ Թագուհայն պատասխանագիրը Ս. Պատրիարքին - 165:

Հայազէտ Պետրժմանի նուէրն ու նամակը - 166:

Առ Փունջն - 167:

Մահագոյժ - 213:

Հայկական հնութիւնք ի լեառն Զիթեմեաց - 237:

Անճաւեր ընկերութիւն յԱտման - 238:

Բժիշկ Միմաս Տ. Գարրիիլեան Մկրտիչեանց Ազուլիսեցի - 260:

Երեսիրոյ Հայոց կրօնագիրութեան մասին - 272:

Նուիրատուքիւն - 284:

ԱՅԼԵՆԻԱՅԼՔ

Անցած օրեր եւ հոր օրեր - 1:

Նոր հրատարակութիւններ - 26, 48, 71, 96, 144:

Հարցում - 213:

Յայտարարութիւն - 282:

Բ Ա Ն Ա Ս Ի Բ Ա Կ Ա Ն Ք

Ա. Յ. Այվազեան - Բանասիրական - 101:

Գ. Ս. Խ. - Խաարումն եւ ծածկութիւն աստեղաց ընդ լուսնով - 118:

Բանասիրական Տրամախօսութիւն - 129, 152:

Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Ե Ա Կ Ա Ն Ք

Առ ուխտադրած ամուսնաւորն - 188:

Յարութիւն Սահակեան - Իզձ պանդխտին - 189:

Մ. Վ. Մարկոսեան - Մուկն դաշտի և մըշակ - 213:

Առեղծուած - 281:

Բ Ա Բ Ո Ռ Ա Կ Ա Ն Ք

Կարգադրութիւն առողջութեան - 5, 32, 56, 85, 113, 137:

Գ. Ս. Խ. - Բարոյական կրթութիւն իրքեւ առաջին խարխալ ընկերական շինութեան - 193, 217, 241, 265:

Մ. Ս. Յակոբեան - Օրագիր եւ քառյալկանութիւն իւր - 198:

Գ. Տ. Յ. - Պաշտօնեայ եւ պաշտօնավարութիւն - 222:

Գ Բ Ա Կ Ա Ն Ք

Մ. Վ. Մարկոսեան - Խօսք արտասանեալ ի հանդիսի Ս. Թարգմանչաց - 163:

Ֆէնէրի հերձուածը - 250:

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Գ Բ Ա Կ Ա Ն Ք

Բաղուած հառախօսութեան Տօժար Մօրքմամի - 38:

Մէքէնեպուրկ-Շվէրինի Մեծ. Դուքար Երուսաղէմի մէջ - 47:

Երուսաղէմ առանձին կուսակալութիւն դարձած - 143:

Նոր Հիւպատոսներ - 48:

Ս. Յարութեան մէջ դէպքեր - 144:

Նոր անուանումներ - 192:

Արեւելութեան Հետեւանքները - 215:

Մահ Լաւին Պարբերաբեր - 264:

Յաւալի դէպք - 287:

Կ Բ Օ Ն Ա Կ Ա Ն Ք

Մեկնքիս Եպիսկոպոս Աթիմայի եւ Գրիգորիս Մետրապօլիտ Բիւսի - 20:

Որդիք Աստուծոյ - 49:

Կրթարան Աւետարանական քանից - 92: Պատգամայ Գաղղիացոյ ազօք եւ խնդրուած հիւանդութիւնը ի բարին գործ դնելու համար - 121:

Գ. Ս. Խ. - Գծագիր Մեխական պաշտօնի Յիսուսի Գրիստոսի - 169:

Ժ. Ժ. Ռուսօ - Յիսուս Գրիստոս - 176:

Երկու խօսք Եկեղեցոյ պաշտօնէից ուղղուած - 177, 204, 228, 254, 273:

1 8 7 3

Ա Ջ Գ Ա Ց Ի Ն Ք

Գէորգ Շահանեան - Եղեսիոյ ներկայ կըրօնավոխութեան վրայ - 12:

Գիշերօդիկ դպրոց յԱնթապ - 16:

«Փարոս»ի Հրատարակութիւնը - 17:

Գերեզմանատան խնդիր - 23:

Ագո - 23:

Հանդէս տարեդարձի մահատակութեան

Ս. Վարդամանց եւ Ժառանգաւորաց Վարժարանի Ս. Արտոյս - 25:

Մ. Ս. Յ. - Դիտողութիւն - 29:

Նուիրատուքիւն - 35:

Կիւրառի Հաշիւ - 36:

Եղեսիա - 61:

Համառօտ պատասխաններ - 63:

Ազգային կուսկազդիր - 70:

ԲԼԹԻՆՆԵՐԻ ԻՐՈՒՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԷՆ - 71:
Լուրեր Լաթաքիայէն - 72:
 Եկեղեցական երգեցմունք - 79:
 Տ. Երեմիա քահանայ եւ սխալացոյց իւր - 83:
 Հայ խեղդամահներ - 95:
Լուրեր Ատանայէն - 96:
 Օրագիր եւ ամուսնական խնդիր - 115:
 Արշալոյս Արարատեան եւ հայկարամու-
 թեան խնդիր - 117:
 Հարցաքննութիւն եւ հանդէս պարգեա-
 րաշխութեան ժառանգատրաց Վարժարանի - 126:
Կարապետ Եպիսկոպոս Ի Դամասկոս ± 144:
 Բարեկամական տեսակցութիւն ընդ Խըմ-
 քաղիքն Արշալուսոյ - 159:
 Մահագոյծ - 164, 261:
 Կարն պտտախիւսն մի - 167:
Եսայի Պատրիարքի անուան տարեգարձը - 168:
 Գ. Ս. Ն. - Փոքրիկ նկատողութիւն մի - 188:
 Որո՞ւն հաւատամք - 196:
Նուէրներ Կիպրոսէն - 212:
Եսայի Պատրիարքի անհանդարտութիւնը - 212:
 Մ. Գ. Շահահեան - Մեր վիճակն ի՞նչ պի-
 տի լինի - 229:
 Ազգին արդի վիճակը - 241:
 Խօսք չրիսակացոյցներուն հետ գործ չու-
 նիմք - 284:
 Պաշտօնական ազդէ - 284:

Ք Յ Լ Ե Ի Ս Յ Լ Ք

Ներ Տարի - 1:
Շաթուրիան - Բոյնք քոչնոց - 19:
 Անցք Մեծիմ Եպիսկոպոսի ընդ Նիւմեն գետ - 54:
 Գ. Ս. Ն. - Ուխտաւորութիւն - 57:
Նոր Հրատարակութիւններ - 64, 213, 262:
 Ա. Գ. Վ. - Դատարարութիւն Կամանց - 88, 106, 140, 153, 182, 205, 249, 272:
 Միւս. հաշակրաց առաջին արշաւանքը - 152:
 Երագ - 171:

Առողջական - 173, 197, 232, 257, 281:
 Ս. Գ. Շահահեան - Ո՛չ ոք վնասի, ե-
 րէ ոչ յիրա՛ն - 203:
 Ս. Գ. Շահահեան - Պարտաւորութիւն
 աշխատելու ± 244, 265:
Իմաստութիւն - 259:

Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Ե Ա Կ Ա Ն Ք

Մ. Վ. Մարիոսեան - Բան ի նաշատակու-
 թիւն Ս. Վարդամանց - 38:
 Երգ ի վերայ Երուսաղէմի ի Տ. Մարտի-
 րոս քահանայէ - 60:
 Մ. Վ. Ս. - Հէ՛հ պանդուխտն - 62:
 Եղբերոց - 165;
 Մեարթը - Եղբերոց - 239:

Բ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն Ք

Մ. Վ. Ս. - Իշիան մը իւր միակ անձին
 պատասխանատուն չէ, այլ նաեւ հպատա-
 կաց ունէն միոյ - 32:
 Զ. Շուխտ - Մարդու հոգեկան ներդաշ-
 նակ կրթութիւնն - 121, 145:
Մատրի, Վ. Մարիոսեան - Անկեղծ խոս-
 տովանութիւնն իրրու միջոց քաւտրեան եւ
 արտի խազազութեան - 130:
 Ազատութեան վրայ ակնարկ մի - 169:
 Մարդ կատարելալ - 209:
 Ա. Գ. Վ. - Այս սովորութիւնս չեմ կարող
 բողոյ - 235, 254:

Գ Բ Ա Կ Ա Ն Ք

Մի գլխաւոր պայման պատմագրութեան
 - 68:
 Պոլոս Յ. Զանապ-Գայկըի Ի Մանկութիւն
 - 143:

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ք Բ Ա Կ Ա Ն Ք

Յունաց նորնորտի Պատրիարքի վաւերա-
 ցումը ± 24:
Յաւայի դէպքեր - 47, 167, 261;
Յուդայիներ Յոյն Պատրիարքարանէն ներս
 - 47:
Յուդայիներ ԲԼԹԻՆՆԵՐԻ ԲԼՔ - 48, 94,
 120, 144, 167, 191, 211, 286:
Պուհայի Զուրբոսի նուագումը - 262:

Կ Թ Ն Ա Ե Ա Ն Ք

Գ. Ս. Ս. - Հրուէր առ երեսփոխան եւ կարգ խնդրոց - 8:
 Մամբրէ Վ. - Երկու խօսք Եկեղեցւոյ պաշտօնէից վրայ - 20, 40:
 Յեկեղիս - Զգեղեցեցեալքնէ գրոց սրբոց - 34:
 Որդիք Աստուծոյ - 49, 73, 97, 260:

Յո՛ւսիճուս - Հրաշալի հաստատութիւն կրօնի - 187:
 Առանց քրիստոնէութեան քրիստոնեայ - 193:
 Ներքումն քննադատութեան եկեղեցական պատուութեան Հ. Ս. Վ. Մաւրատեանցի - 217:
 Քրիստոսի ճշմարիտ աշակերտը - 226:

1 8 7 4

Ա Ջ Գ Ա Յ Ի Ն Ք

Ս. Արսոնյս Ընդհանուր ժողովոյ 1874-ի առաջին բացումը - 7:
 Նամակ 4 22:
 Հանդէս տարեդարձի նահատակութեան Ս. Վարդանանց եւ Ժառ. Վարժարանի - 32:
 Է. Տիեզերական ժողով - 47:
 Մահ Կ. Պոլսոյ Պատրիարքութեան Տեղապահ Նիկիոյաշոս Արքեպիսկոպոսի - 48:
 Ներսէս Արքեպոս. Վարժապետեան Կ. Պոլսոյ Տեղապահ - 48:
 Դպրոցական հանդէսք - 63:
 Ինքնակրթութի Ս. Կննդեան խնդիր - 83, 103, 190:
 Առ Զամուրեան Գ 90, 131:

Մ. Վ. Կլօմբիլճեան. Առ խմբագրութիւն Սիօնի - 261:
 Պատասխան - 262, 284:

Ա Յ Լ Ե Ի Ա Յ Լ Ք

Նոր Տարի - 1:
 Մ. Վ. Յ. Մարկոսեան - Առողջական - 16, 39, 58, 79, 110, 126, 154, 182:
 Նոր Տարւոյ առթիւ խօսուած ճառեր - 18:
 Գիտաւոր - 142:
 Նոր Հրատարակութիւններ - 144, 192, 264, 285:
 Խ. Ս. Մէնէմէնցի - Թաւազիտութեան կարեւորութիւնը - 162:
 Քիչտար կամ Տօն Քաւութեան Հրէից - 215:
 Ժողովրդային երգիչներ - 223:
 Պարսից Շահին գոհարները - 228:
 Հնչկաստանի կուսակաշտներու սովորութիւնը - 248, 278:

Բ Ա Ն Ա Մ Տ Ե Ղ Ծ Ա Կ Ա Ն Ք

Մեքենաց - Ներկայիս վրայ խորհրդածութիւնք - 114, 121, 145:
 Լոյս. հանդէս կիսամեայ կրօնական, ազգային. բարոյական և քննաճիտ - 135:
 Հարցաքննութիւն եւ հանդէս պարգեւաքաշութեան ժառանգաւորաց Վարժարանի - 159:
 Ցաւալի, բայց բարեյաջող դէպք մի ի Զանագ-Գալէ - 167:
 Մ. Վ. Մ. - Համառօտ տեղեկութիւն Իտալիոյ Լիվորնօ քաղաքի գազարական Հայոց վրայ - 188:
 Նախընտրութիւն - 191:
 Մ. Վ. Մարկոսեան ա Յանդիմանութիւն խաբէութեանց Զամուրեանի - 201:
 Ո. Գ. Բարբուղարեանց - Նամակ - 254:

Յակվար Կ. Պարբեւեան - Բանք ապաշատանց - 70, 87:
 Մինաս Գևորգիանցի. Գովութիւն ի վերայ երիտալի - 132:
 Յախտեանական կամ բնութեան օրէնք - 187:
 Կարապետ Բագրատունեան - Գիտէք զի՞նչ արարի - 207:
 Սիրտ մարդոյ - 225:
 Գրիչ - 226:
 Սրբ Հայաստանի շինական խնձորից - 257:
 Հ. Կ. Բագրատունեան - Ի Մնանք Քրիստոսի - 283:

Բ Ա Ր Ր Ա Ռ Ա Կ Ա Ն Ք

Հճմարիտ յառաջադիմութիւնը ք՛ր է - 25:

Աւետիս Կարապետեան - Ոգի փառասիրութեան և ձկնամբն գահերէցութեան իբրև առաջին տիրապետ լուսաւորեալ դարուս այսմիկ - 42:

Ամէն յանցանք իւր հատուցումն ունի - 73:

Ստախոսութիւն - 94:

Միացումն սիրոյ մարդկութեան ընդ սիրոյն հայրենեաց - 165:

Մ. Վ. Մ. - Կարեւոր է ուսանիլ զմարդն, կարեւոր է մարդոյ ուսումն նկատել իբրև հիմն բանաւորական դաստիարակութեան - 169:

Ուսումն մարդոյ - 193:

Ս. Գ. Շահանեան - Զգուշութիւն դատելու ժամանակ - 229:

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Կ Ի Ր Ա Կ Ա Ն Ք

Գողին պատիժը - 24:

Յունաց Պատրիարքարանի խոսութիւնները - 48, 168, 191:

Սաստիկ ձմեռ և երկրաշարժ - 48:

Յաւալի դէպքեր - 71, 120, 143, 168, 190:

Կոնստանտինոպոլիսի մէջ - 72:

Ռուսիոյ Փոխ-Հիւպատոսին ժամանումը - 120:

Անգղիացի Տէքի մահը - 143:

Խնդիր Կաթողիկոսութեան Ասորաց - 199:

Երկաթուղի Յոսպէէն յերուսաղէմ - 216:

Վերադարձ Գեորգի փառայի - 216:

Ամենապատիւ Պատրիարք Ասորաց յԱնգղիա - 239:

Եղեռնագործութիւն - 240:

Կ Ր Օ Ն Ա Կ Ա Ն Ք

Շաթապրիան. Ի՞նչ պիտի լինէր ընկերութեան վիճակը, եթէ Քրիստոնէութիւնը չեւրեւէր բնաւ աշխարհի վրայ - (Թրդմ. Գ. Տ. Յ.) - 9, 36, 54, 77:

Հովուական Աստուածաբանութիւն - 12:

Ուսումն Քրիստոնէութեան - 49:

Աւետիս Կարապետեան - Հայաստանեայց եկեղեցոյ յարատեւութեան եւ պահպանութեան միջոցները - 106:

Աստուած - (Թրդմ. Գ. Տ. Յ.) - 117, 137:

Փա՛ռք ի բարձունս Աստուծոյ եւ յերկիր խաղաղութիւն ի մարդիկ հանութիւն - 149: Կրթարան Աւետարանական բանից - 208, 217:

Գէորգ Աւետեան Զաքարեանց - Մարգարէական յարակցութիւն ընդ մէջ Հին և Նոր Կտակարանաց - 234, 241, 265:

Էմմէ Մարթէն (Թրդմ. Զաքար Մ. Համբարձումեան) - Հաւատք եւ Յոյս - 246:

Էմմէ Մարթէն (Թրդմ. Զաքար Մ. Համբարձումեան) - Մարդկային ազգին կրօնքը - 273:

1 8 7 5

Ա Յ Կ Ա Յ Ի Ն Ք

Յիշատակարան եւ երկու դէպք Գեորգ Ներսէս Վարդապետի օրագրութենէն առնուած - 10:

Մազաբիա վարդապետ - 14:

Ազդեցութիւն ազգային պարբերական հրատարակութեանց - 15:

Մննդեան Տօնը - 24:

Տօն նահատակութեան Սրբոց վարդապետաց եւ հանգէս ժառանգաւորաց վարժաբանի - 25:

Պատմական յիշատակարան - 32:

Հրովարտակ Ալիի - 37:

Տիկին Ս. Բ. - Տեղեկութիւն Գօթայից - 41:

Մ. Վ. Մարկոսեան - Խոստովանութիւն Տէրոյնց Պատուելոյն - 44:

Մահացուցակ - 43:

Տխուր դէպք մը - 46:

Խորէն վրդ. Մխիթարեան - Տեղեկութիւն Բերդեհէմի ազգայնոց վերայ - 62:

Կիրիմ - 64:

Տ. Տ. Մկրտիչ Սրբազնակոստար Կաթողիկոս Կլիսիկոյ - 66:

Պատրիարքական Պէրաթ - 68:

Դպրոցական հանդէս - 78:

Հնդկաստանի Հայերը - 88:

- Հերձումն սխալ հրատարակութեան - 85:
- Վարչական ծանօթութիւն - 87:
- Ատենախօսութիւն Տ. Ներսիսի Ամենապատիւի Պատրիարքի Կ. Պոլսոյ - 102:
- Կոնի ի յետն Զիբեմեաց - 114:
- Յուզումներ ի Բեթղեմեմ - 120, 143, 283:
- Կիտաւոր եկեղեցի Հայոց ի գիւղն էլ Բիբլի - 136:
- Պատասխանի - 142:
- Մ. Վ. - Նամակ - 157:
- Մահագոյժ - 203:
- Յ. Հովուեան եւ իւր վիմագիր հրատարակութիւնն - 238:
- Յարութիւն Թ. Գալբագնեանց - Նամակ - 239:
- Կարեւոր ծանուցումն - 263:
- Պաշտօնական ազդ - 281:

Ա Յ Լ Ե Ի Ա Յ Լ Գ

- Մ. Վ. Կ. - Նոր Տարի խորհրդածութիւն կենաց եւ մահուան վրայ - 1:
- Երգող բռնչումներ - 58:
- Նոր հրատարակութիւններ - 72, 216, 240, 264:
- Վէճ ի մասին Հայոց եկեղեցական ձայնագրութեան - 88:
- Գլորացական շէնքեր - 139:
- Dr. T. De Witt Talmage. Մաղկաբաղ Ամերիկական - 145:
- Խորէն վրդ. Միսիբարեան - Ժամանակի անգործութիւնը մեր կորուստներէն ամենէն մեծն է, ինչպէս որ նորա կիրառութիւնը մեր շահերու գլխաւորն է - 159:
- Խորէն վրդ. Միսիբարեան - Մեր կենաց ապահովութեան ամենակարեւոր պէտքերէն մէկն ալ խնայողութիւնն է - 163:

- Dr. Theodore L. Cuyler. Մաղկաբաղ Ամերիկական - 177:
- Սեդրակ Մամիկեան - Մեր ժամանակուայ ոգին - 185, 206:
- Երգումն ի Ռիւտլի - 282:
- Անգղիական ժաղկաբաղ - 208:
- Ուխտ ի Ս. Բեթղեմեմ եւ ի շրջակայս նորին - 283:

Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Ն Ա Վ Ա Ն Գ

- Մեղայ Աստուծոյ - 18:
- Գալուստ Ծ. վրդ. Փափագեանց - Աշատ եւ Հայր մեր - 19, 21:

- Ջաբրիա Վ. Եղիայեան - Ի սգալի մահ Յովհաննու Մալբարացոյ Եղիայեան - 61:
- Սոխակ Հայաստանի - 65:
- Հակադրութիւն բարսեմաբար ոգեալ ուսանաւոր չափով յԱնտօնէ արեգայէ Տփլիսեցոյ, 1839 - 90:

- Ո. Գ. Բ. - Միրզայ առ Մասիս. Մասիս առ Միրզայ - 106, 107:
- Գեորգ Վրդաբնիսեան - Առ Ազգն Հայոց - 138:
- Մաղկաբաղ Բրիտանական - (Թրգմ. Յովհ. Թ. Տամկանեան) - 153:
- Մաղկաբաղ Ամերիկական (Թրգմ. Յովհ. Թ. Տամկանեան) - 180, 181:
- Մարդու. Տարագիր Սոխակ - 183:
- Մամբէ՛ վարդապետ Յ. Մարկոսեան. Եղբերոց - 203:

(Անվերհազեր) - (Թրգմ. Յ. Տամկանեան) - 212:

- Կ. Բագրատունեան - Բարառութիւն - 236:

Բ Ա Ր Ո Ց Ա Վ Ա Ն Գ

- Նիկողայոս Յ. Թագութեանց - Բզեշս մը եւ երեք բարեկամներ - 14:
- Կրթութիւն ժողովրդեան - 49, 73, 97:
- Էմմէ Մարթէն - Մարդկային սեռի կատարելագործութիւն: Բնութեան բարոյական օրէնքը (Թրգմ. Մաքրուհի Յ. Թողաթլեան) - 54:
- Սրինգ Հովուական (Թրգմ. Նիկողայոս Յ. Թողաթլեան) - 59:
- Հայկազնեան Ընկերութիւն. Պայմանք կանոնք ընկերութեան - 115:
- Մ. Վ. Բ. Խ. - Թէ մինչեւ ո՞ր աստիճան նախանձն կը կուրացնէ զմարդն - 233:

Գ Ր Ա Վ Ա Ն Գ

- Գրոց ու բլաց եւ Սասունցի Գալթ կամ Մեքի Գաւա - 22:
- Շուշան Շաւարշանայ - 167:

Ժ Ա Մ Ա Ն Ա Վ Ա Գ Ր Ա Վ Ա Ն Գ

- Յունաց վանքի յուլումները - 47, 120, 143, 144, 167, 192, 285:
- Ջուրի աստուծիւն - 48:
- Լպտոց խաղութիւնները - 72:
- Քօլէրայի վախը - 168:

- Հրէից բազմանալը - 216:
- Նոր տնտեսումներ - 264:
- Ցաւալի դէպք - 264:
- Հրովարտակ Կայսերական - 274:

Կ Ր Օ Ն Ա Կ Ա Ն Ք

- Մարգարէական յարակցութիւն ընդ մէջ չի եւ նոր Կտակարանաց - 5:
- Էմմէ Մարթէն - Հոգի ժողովրդաց (Թրգմ. Զաքար Մ. Համբարձումեան) - 12:
- Էմմէ Մարթէն - Վարդապետութիւն եւ բարոյական (Թրգմ. Զաքար Մ. Համբարձումեան) - 39:
- Մալականք եւ Դուխաթօրք - 70:

- Մակար Վ. Բարիտուարեանց - Կրկնա-ւկիրտութիւն - 76:
- Պննութիւն Աստուածաբանութեան վարդապետի (Դօփտորի) աստիճան ստանալու համար - 110:
- Քրիստոնէութիւն ի Հնդկիս - 118:
- հորէն վարդապետ Միխայիլեան - հոր-հուրդ եւ միութեան գործ - 121:
- Կրթարան Աւետարանական բանից - 169, 193, 217, 241, 265:
- Ամուսնութիւն եւ ամուրիութիւն եկեղեցականաց - 212:
- Գարբիլի Դպիր Փոքիշանցի, Հրտ. Մ. Վ. - Տիպտիկոն կամ յիշատակագիրք եկեղեցւոյ - 226, 252:

1 8 7 6

Ա Ջ Գ Ա Յ Ի Ն Ք

- Մահագոյժ - 23:
- Բեթղէհէժի խնդիրներ - 23, 264, 285:
- Հանդէս տօնի նահատակութեան Ս. Վարդանանց - 25:
- Պատրոս Մ. Վ. Ներկարարեան - Նամակ - 43:
- Հայերէն նոր արձանագիր ի լեռն Զիքենեաց - 47:
- Դարոցադան հանդէսք - 49:
- Ս. Մանգիլեան - Ազգայնութեան խնդիրը - 62:
- Պաշտօնական յայտարարութիւններ Ազգ. Կրօնական ժողովոյ - 102, 141:
- Յայտարարութիւն եւ Ծրագիր Փորձ հանդիսի - 106, 108:
- Ս. Գ. Ե. - Տեղեկութիւն յեղեսիայէն - 109:
- Յունական ներգութիւնք - 121:
- Տեղադրական - 141:
- Կելիպօլուէն - 143:
- Ս. Աթոռէն ներս սարկաւազական եւ բուհանարական ձեռնադրութիւն - 144:
- Հանդէս տօնախմբութեան Ամենապատիւ Տ. Տ. Եսայի Սրբազան Պատրիարք Հօր - 145:
- Եղեսիայէն - 188:
- Պատասխան առ Պ. Կ. Ս. Խ. - 191:
- Պատասխան առ Պ. Մ. Գ. - 215:
- Անօրինակ դէպք մի - 238:

- Մի համաժողով դիտողութիւն - 245:
- Պատասխան - 262:

Ա Յ Է Ե Ի Ա Յ Է Ք

- Նոր Տարի - 1:
- Ա. Բահաթրեանց - Լէյպցից եւ Երա նըշանակութիւնը - 15:
- Յայտարարութիւն - 22:
- Նոր հրատարակութիւնք - 24, 48, 96, 120:
- Կոնկլաւ - 44:
- Իսրայէլեան ընկերութիւն Պաղեստինի - 46:
- Առասպել մովեանդութեան ծնունդ առան - 94:
- Աստղագիտական - 172, 199, 222, 253, 270:

Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Ի Մ Ա Կ Ա Ն Ք

- Ձրիկ - Վ. սն Թուլեի եւ Պոնի - 13:
- Աւետիս Կարապետեան - Երբ վարդա-նանց յԱւարայր - 33:
- Աւետիս Կարապետեան - Հրաւիրակ մօրն Հայաստանի գարուն - 60:
- Կ. Բաղրատունեան - Ես ալ Հայ եմ - 87:
- Կ. Բ. Մ. - Խրախոյս - 88:
- Աւետիս Կարապետեան - Ողբ Հայկուն-ւոյն - 89:
- Աւետիս Կարապետեան - Յիշատակ հայ-րենի - 131:

Լուի Ռասին և Եմբորուքին Աստուծոյ ի բնութեմէ (Թրդժ. Աւետիս Կարապետեան) - 179:

Աւետիս Կարապետեան - Ազբիրն Փիլիպպեայ - 202:

Աւետիս Կարապետեան - Կարինէ դիւցազնուիի - 248:

Աւետիս Կարապետեան - Ողբոյն առ լոյս - 269:

Բ Ա Ն Ս Ի Բ Ա Վ Ա Ն Ք

Բարոյական վիճակ քաղաքական կուսակցութեանց - 97:

Մարդ - 227, 275:

Գ Բ Ա Վ Ա Ն Ք

Խօսակցութիւն ազգի ներկայ վիճակին վերայ - 50:

Յիսուսի վերջին շաբաթ խաչի ճառ եւ կորուսելոց յիմարութիւն - 110:

Համառօտ ընդհանուր պատմութիւն դրուարացայ վերայ - 113:

Ձայնագրեալ շարական հոգեւոր երգաց - 165:

Մոմտոյ ժողովիաց եւ ի լոյս էած Գ. Վ. Սրուանձոնեանց - 166:

Միրաւ եւ Աննա. գրեաց Ռ. Գ. Բարխուտարեանց - 240:

Ժ Ա Մ Ա Ն Ա Վ Ա Գ Բ Ա Վ Ա Ն Ք

Ճառալի ղէպքեր - 24, 143, 167, 168, 192:

Անձրեւի առատութիւն - 48:

Յոգալէի ճամբան - 48:

Լուրեր Յոյն Պատրիարքարանէն - 72, 167:

Նոր կայսեր գահակալութիւնը - 119:

Մպտեալ կայսրոգիւն - 119:

Ա Ջ Գ Ա Յ Ի Ն Ք

Ազդ առ մանպարհորդ ուխտաւորս - 24:

Ս. Մննդական սօսեր - 24:

Ժամանում հորած Սասունածատուր եւ պիտակոտուի, - 24:

Թիւր տարածայնութիւններ - 119, 143:

Տուրքերու թեթեւացում - 144:

Չարմանայի ծնունդ - 192:

Առաջին հարբի-Հիմալայն վեհափառ Սուլթանին - 197:

Կ Ի Ն Ս Ս Գ Բ Ա Վ Ա Ն Ք

Կենսագրութիւն Պիլֆոնի - (Թրդժ. Ս. Ս. Յակոբբեան) - 153, 181:

Կենսագրութիւն Մուխլի - (Թրդժ. Ս. Ս. Յակոբբեան) - 205:

Կենսագրութիւն Շիլլերի - (Թրդժ. Ս. Ս. Յակոբբեան) - 232, 257, 280:

Կ Բ Օ Ն Ա Վ Ա Ն Ք

Իրբարան Աւետարանական բանից - 7, 36, 73:

Քոնի մի հարց-պատասխանի - 81:

Երեմիա Մարգարէ - (Թրդժ. Յ. Տամկահան) - 83:

Չարչարանք նախկին քրիստոնէից - (Թրդժ. Յ. Տամկահան) - 91:

Եգրի եւ Նէմիի մէջ պարունակուած զբլիտուր դէպքերը - (Թրդժ. Յ. Տամկահան) - 118:

Գ. Ս. Շահանեան - Յիսուս յտանի չըրէից - 125:

հարեւոր փրկագործութեան - (Թրդժ. Գ. Ս. Իսմայէլցի) - 134, 150:

Գ. Ս. Շահանեան - Արդար բողոք անիրաւ հարուածի մը դէմ - 157:

Գ. Ս. Շահանեան - ձմարտութիւնը անմահ է - 169, 193, 217:

Գ. Ս. Շահանեան - Բարոյական - 241:

Գ. Ս. Շահանեան - Անփորձութիւն - 265:

Պ Ա Տ Մ Ա Վ Ա Ն Ք

Ապառաձատուր Վարդապետ - Պատմական - 139, 162, 185, 213, 237:

1877

Ա Ջ Գ Ա Յ Ի Ն Ք

Տարեկան հարցաքննութիւնք եւ պարզաւորախորթեան հանդէս ժառանգաւորաց վարժարանի Ս. Աթոռոյս - 30:

Մահաբաճակ Արտաւայ Լեւոնեան որ ի ծաղիկ հասակի ննջեաց ի Տէր - 49:

Գ. Ս. Շահանեան - Եղեւիտ - 53:

Նոր զտնուած հին դիակ մը - 67:
 Ժամանում նորած Ներսէս Եպիսկոպոսի
 - 71:
 Հուրեր Ատանայէն - 96:
 Միաբանական Ընդհ. Ժողով Ս. Աթոռոյս
 - 119:
 Ատանայէն - 119:
 Արեղայական մեռնադուրիւն Ս. Աթո-
 ռէն Ներս - 168:
 Ազգային յուզումներ - 192:
 Ժողովրդեան աղէտներ - 196:
 Մահագոյժ - 215:
 Յակոր Արեւեան - Նամակ յնդեսիայ -
 237:
 Յակոր Արեւեան - Եդեսիայէն - 263:

Ա Յ Լ Ե Ի Ա Յ Լ Գ

Նոր Տարի - 1:
 Նոր հրատարակութիւններ - 48, 72:
 Ներքին ծով Ալմերիոյ մէջ - 165, 189,
 213:
 Թուլոսի թխարանը - (Թրգմ. Յ. Թորոս-
 եան) - 187, 233:
 Այլ եւ այլք - 284:

Ա Ս Տ Ղ Ա Գ Ի Տ Ա Վ Ա Ն Գ

Աստղագիտական - 8, 57, 102, 125, 198,
 221, 245:

Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Վ Ա Ն Գ

Մարդ - 13, 34, 80, 106:
 Արրահամ Գ. Կաթողիկոս - 49, 73:
 Գ. Ս. Իսմայէլցի - Մարդկային կեանք -
 132, 152, 177, 225:
 Զգուշարարութիւն - 173:
 Արեան անձրեւներ և մթնոլորտական փո-
 շիք - 238:
 Ներկայ դարուս ազդեցութիւնը ազգային
 կեանք վերայ - 269:
 Կանոնք վասն կենցաղավարութեան մարդ-
 կան - 287:

Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Մ Ա Վ Ա Ն Գ

Աւետիս Կարապետեան - Ի շիրիմ սիրելի-
 եաց իմոց, եղիքերգ - 6:
 Աւետիս Կարապետեան - Տերք կաս ի բուն
 Տէ՛ր մեր տէր - 29:
 (Շար. 2)

Աւետիս Կարապետեան - Առ վարդ - 105:
 Աւետիս Կարապետեան - Մովսէս ի վերայ
 շուրջն Նիլիայ - 129:
 Աւետիս Կարապետեան - Խաչելութիւն -
 149:

Գ Ր Ա Վ Ա Ն Գ

Բնագիտութեան եւ տիեզերագիտութեան
 վրայ պարզ խօսակցութիւն - (Թրգմ. Մ.
 Ս. Յակոբեան) - 84, 111, 136, 157, 180,
 205, 230, 251, 281:

Ժ Ա Մ Ա Ն Ա Վ Ա Գ Ր Ա Վ Ա Ն Գ

Տեղախումբերու խնդիրներ - 71, 120,
 168:
 Տաւալի դէպքեր - 71, 96, 120:
 Մահ Ասորոց Եպիսկոպոսին - 120:
 Վերադարձ Ասորոց Պատրիարքին - 192:
 Ձեռնադրութիւն Ասորոց նոր եպիսկո-
 պոսի եւ մեկնում Պատրիարքին - 264:

Կ Ե Ն Ս Ա Գ Ր Ա Վ Ա Ն Գ

Կենսագրութիւն Շիրլերի - (Թրգմ. Մ. Ս.
 Յակոբեան) - 18, 38:

Կ Ր Օ Ն Ա Վ Ա Ն Գ

Գ. Ս. Շահանեան - Ընտրութիւն ընթեր-
 ցանութեան մէջ - 25:
 Գ. Ս. Շահանեան - Հաց եւ կեանք - 77:
 Գ. Ս. Շահանեան - Կարեւորութիւն ուս-
 ման Ս. Գրոց - 97, 121, 145, 169:
 Գ. Ս. Շահանեան - Սամարացի կիճմ -
 193, 217, 241, 265:

Յարութիւն Ս. Սիրունեան - Կարեւորու-
 րիւն ուսման պատմութեան Հայ. Եկեղեց-
 տոյ - 274:

Յաղթանակ Գրիստոմէտութեան (Թրգմ.
 Յովհաննէս Տամկանեան) - 278:

Ո Ի Ղ Ե Գ Ր Ա Վ Ա Ն Գ

Աստուածատուր Եպիսկոպոս - Ուզեւ-
 րութիւն ի Ս. Էջմիածին - 44, 68, 92, 114,
 143, 162, 183, 210, 255:

Պ Ա Տ Մ Ա Վ Ա Ն Գ

Աստուածատուր Եպիսկոպոս Յովհան-
 նէսեան - Պատմական - 62, 88:

Պատրաստեց՝ ԱՂԱՆ ԱԲԵՂԱՅ ՊԱԼԻՕԶԵԱՆ

ՅՈՒՑԱԿ ԵՒ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐ

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ Գ. ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ

ՀԱՅԵՐԷՆ ՀՆԱՏԻՊ ԳԻՐՔԵՐՈՒ

(1512 — 1800)

210

ԱՎՓՈՆՍՍՍ ՔԱՀԱՆԱՅ ԲՕՏՐԻԿՎԷՅ. ԿՐԹՈՒԹԻՆ ԿԱՏԱՐԵԼՈՒԹԵԱՆ: Մասն Ա: Թրգմ. Պետրոս Վրդ. Թիֆլիսեցի: Հրատ. Մխիթար Վրդ. Սերաստացի: Վենետիկ, սպ. Անտոն Պոսթոլի, 1741, 321 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԿՐԹՈՒԹԻՆ ԿԱՏԱՐԵԼՈՒԹԵԱՆ ԵՒ ԿՐՈՆԱՌԱՐԱԿԱՆԻ ԱՌԱՔԻՆՈՒԹԵԱՆ:

Շարզրեցեալ է Հայր Խտրիկից Ալփոնսո քահանայ Երուսաղեմ կարգին: Եւ Քարզմանեցեալ է Հայկական բարբառ է Պետրոսէ Վարդապետէ Թիֆլիզեցոյ է վաղնջուց ժամանակաց: Եւ յանձնարարութեամբ Եսրիս սրբազրեցեալ մեծառ աշխատութեամբ է Մլ-ի ի թարգման Վարդապետէ Սերաստացոյ Արքայ Հայր կուչեցելոյ:

Եւ սպառեցեալ է Հայրապետութեան Տեան Ղազարու Հայոց Կաթողիկոսի: Յաճ է Տեան. 1741: Գեղեակերք: Յ: Ի Վենետիկ է սպարանի Անտոնի Պոսթոլի: Հրատմառ Մեծաւորաց:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Ձուներ:

Կիււղլեկեան Մասնադարան
248 Ա

211

Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՒԱՏԻ: ԳԻՐՔ ՔԱՐՈՁՈՒԹԵԱՆ ՈՐ ԿՈՅԻ ԱՄԱՌԱՆ ՀԱՏԱՐ: Կ. Պոլս, սպ. Արքանաճ Գրգոր, 1741, 740 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԳԻՐՔ ՔԱՐՈՁՈՒԹԵԱՆ ՈՐ ԿՈՅԻ ԱՄԱՌԱՆ ՀԱՏԱՐ:

Արարեալ սրբոյ Հորն մերոյ Գրիգոր Տաթևացոյն եօթնաւոր վարդապետի: Տը-պազրեցեալ պնդանութեամբ սուրբ առաքելոց Քաղչոսի եւ Բարթողիմէոսի. Եւ ողբ-բան Գրիգորի մերոյ լուսաւորչին: Եւ արքայաւան վկային սրբոյն Մինասոյ:

Ի Հայրապետութեան սրբոյ իմիսանի լուսակաւոցոյ՝ տիրանկար՝ եւ անյալթիւն աթոռոյն, Տեան Ղազարու. ամենայն Հայոց երիցս երանեալ դերձմուր երջանիկ եւ աստ-ւածարան Վարդապետի: Եւ է պատրիարքութեան սրբոյ երուսաղէմի ջրխառնակոխ անդ-հաց Տեան Գրիգորի աստուածարան Վարդապետի: Եւ է կոստանդնու պոլսոյ ջաղաքին պատրիարքութեան՝ Տեան Յակոբոյ աստուածարան Վարդապետի: Հրատմառ վերոյ-գրեցեալ սրբազան վեհին մերոյ:

Այլ և հրամանա երկուց սրբազանից վերոյգրեցեաց պատրիարքաց: Հնգ հո-
վանեալ սուրբ Աստուածանին թաղանուսաք եկեղեցոյն ի կոստանդնու պոլիս: Արգիւստ
և Եսայիք Ղափանցի Մականի Եանձադարին:

Թուին. շնչ. Փետրվարի. ին:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Փողոց...

...Որ իւրով առաւ ժողովարհութեամբ և գթութեամբ ևս կարգութեան ստոր-
ժանութեանս իմում առլ սպիլ և ք յանդ հանլ զպատուական և զհոգեշահ ժառանգ
զայս, ի փաստ իւրոյ ժենութեան և թարեարութեան, և ք յազում ժանկանց եկեղեցոյ,
և ք պարծանս ազգիս հայոց:

Եւ եղև ուսարս սորին թուին հայոց շնչ ի հոկտեմբերի քան և հինգ:

Ի հարցադատութեան լուսակառոյց ժենի և անյազիլիլ աթոռոյն սրբոյ էջմիածնի
տեան Ղազարու զերշնիք և երջանիկ և աստուածարան կաթողիկոսին:

Եւ ի պատրիարքութեան սրբոյն հրուսազէմի և կոստանդնու պոլսոյ երկուց սըր-
բազանից տեան Գրիգորի և տեան Յակոբայ աստուածարան վարդապետաց: Իսկ յընդ-
հանրական ժենի աթոռոյն էջմիածնի հուսատարիմ և Եայրազոյն Նուրիակ՝ տեան Ովհան-
Նիսի Հննազդեաց և Խոհնձադարչ և աստուածարան վարդապետի և աստուծորդի սրբոյն
Թուսայի սաստիչոյն. որ է ք զտղթնեաց դուստէն. որ և ք սոյն ամի՝ եկեալ էր Նուիրակ
ք ժենն կոստանդնու պոլսու. և թաղում անզամ յարգորեսաց և զուրբ ժառանգ զայս:
Այս ինչ յայտ լիցի սրբազան հարցչ և ժանկանցք սրբոյ եկեղեցոյ. քանզի շորք եղև
պատճառք ապեցման սուրբ ժառանիս: Նախ՝ վերջգրեցեալ սրբազան վին՝ որ եկն Եր-
իբակ ի թաղայն թուին 1182. և թաղում անզամ յարգորեսաց զիս և հարկ եզ ք վերայ
իմ: Նուիրակ՝ զի մի կորիցն աշխատանք Խոթառանք վարդապետին ժենի Գրիգորի զաթու-
ւացոյն: Երբոր՝ զի ո՛չ զայր ք ժեն ազգիս մերում զերես այսո բայց միայն տեսնն.
Չորբոր՝ զի ո՛չ ունի մարմնուր յիշատակի ք վերայ երկրի: Նաևս հարք իմ և երբորք՝
որք հանդիպէ ընթեանու զբազրածարան ժառանգ, միով հայր մերի յիշեցէ զննեց-
եալսն իմ որք ի ներքուստ ծրեալ կան:

Նաևս յիշեցէ զլուսաւորեալ հոգի պատրիարք Ովհաննէս վարդապետն՝ որ ևս
պատուական օրինակ մի սպիլոյ. և թաղում անզամ հարկ եզ ք վերայ իմ վանս ապեցման.
և ք յաւարտ սորս ոչ ժամանեաց. այլ կոչեցաւ ք կոչողէն. անք դատաւորացէ զհոգի նորս
ք զաստ երկուստան սրբոց վարդապետացն. զի թաղում աշխատանս ունի ք վերայ ազգիս
մերոյ: Այլևս յիշեցէ զՄիքայել վարդապետն աշուկեաց վանիցն որ այժմ անդապան է
սրբազան վինի. որ ետուր օրինակ մի սպիլոյ:

Եւ որք՝ որք հանդիպէ ժառանիս այժմիկ, և օգտիք ի սմանէ ընթեանում կամ
լուրով, յիշուլիք հոգեւորական սիրով ք ժառուր ազօթ մեր, զմեղսման անն իմ անար-
ժան Եսայիս մերոյ, զմահուսի Եանձադարս և զԵայրայրն իմ զՍէհրանս. և զննուց մեր
զՀախնազարն և զԹաղուհին. և զկողակիցոց մեր զԼուրիփոխիէն և զմիս Հուրիփոխիէն. և
զորդակն մեր զՅուսաննան. և զկուսակոսն եղբայրն մեր զարիսացա Ստեփաննոսն ի անք
հանդուցեալ. և զՊեանն. և զԲեանն. և զԲիւրս մեր զԻւրիլէն և զՄարգարիտն և զԹուսարն. և
զպատոց մեր զՏէրունն և զանք Ովհաննէսն. և զմամիկ մեր զՄարիամն և զմիզ Մար-
իամն և զամենայն արեան արու զմերձուորս մեր յիշեցէ ք զբիտոսս: և զուգ յիշեալ
լիլիք ք ինձամս աստուծոյ ամեն:

Նաևս յիշեցէ զհոգեւոր եղբայրն իմ զԵսաթաղեցի Առաքելի որդի Սիմոն աղէն:

Եւ որք՝ զվերոյգրեցեալ երկու եղբարան հարազատ՝ ոչ միայն զովիւր և՛ք պար-
ասուր եղբարք, այլևս հետեւիկ հարկաւորեցէ բարեպաշտ շուղաց նորս. զի սորս ևս արք
ունին զուակ ի սիս ըստ ասիլոյն եսայիայ և երանութեան արժանիք: Չի ի թաղում տե-
սակ բարեպաշտութեան Թուի ինձ թէ ժեն և յոյժ իմն տեսակ բարեպաշտութեան է այս
անաշողացն յայսնի, զորոյ զմեծութիւն նա միայն կարէ գիտել որ անաշէլ թէ որքան և
որպիսի օգուտութիւնք ծնանիս ի սուրբ զրեանցն ընթեցմանէ:

Իայց ասցէ անք մեր անայն զանհամեատ բարութիւն զրեանց և փափազ ունիլ
այսպիսոյ յիշատակի յաշխարհի յես զնաջիցն մերոց. որ իբր աստա աշխիւր բարութեան
միւս զկնի ընթանայ պատճառին իւրոյ:

Պարտիք յիշել և զտօղք ժառանիս՝ զԹրակացի Աբրահամ զպիրն. որ իւր իսկ մե-
տաք անհանգիստ աշխատեալ ևս զմուրն տեսաթոյր կապարեայ զրոց ոչ հուսատաղով այլոց
մշակաց. յիշեցէ և զննուց իւր զՄարգարիտն և Ջաղիկն:

Իարձեալ յիշեցէ եւ զաշխատանքի զործոյս զարք եւ զբա՛լ շարազրջ զբոցս կապարեղինաց զտիրացու Անտոնն. որ կրօնովմիտ նկատմամբ զգիրոյ զեզերիւր ի շարարար դութեան պատասխան եւ սխալալինն օրինակի զբոցս: Թէ ի շարելն, Թէ ի ցրտելն, եւ Թէ ի փոփոխումն սխալալ զբոց, ի սկիզբն մինչ ի կատարումն սորա. որ արդարեւ հասցիւ այլ ումեց էր հնար յաւարտ եւ ի զլուսի տնել: Քանզի օրինակ մանրազնի զբոցս ամառան՝ որոյ նշմարելն եւ ընթեռնուլն որ բազմաց ոչ զայր կար, սա իբր յինչեանէ գրեալ՝ զերաքանչիւր ըստ եւ բան եղեալ տոնոնց իւրում շարազրեաց. զորոյ երկու եւ աշխատանս՝ նա եւեթ զիսէ որ տեսողն է զաղտնեաց. նաեւ զննողն իւր զԳրիգորն եւ զՄարիամն: Երկուցցէ եւ զմիւս աշխատաւորն զործոյս ապման զիւրեցի սեւանեան՝ կարապետի որչի զինչեանտնոն՝ որ բազում աշխատանս կրեաց: Ընդ նմին յիշեցէ եւ զյօ՛ւաննէս զաշխատակիցն զործոյս: Այլ եւ յիշեցէ զեկրատացի ծաղկարար տիրացու Բարեբեղ եւ զՅակոբն: Զկնի ամենեանս՝ յիշեցէ եւ զմեղօջ մտնեալ տնն իմ անհանճար՝ զորբազոջ սուրբ շրջոյս եւ զյարմարոջ ցանդոյս ըստ կարեաց, զՄարտիրոս. զպիրս՝ եւ զորդեանն իմ զՍեբորդն եւ ըզՔահանանն: Եւ հայցեմ ի սրբասէր ընթեցողաց հարցչ իմոց եւ եղբարցչ՝ զեկրումն տալ սխալման իմոյ: Երչաղբ՝ յիշեալք լիլիք մէնն:

Կիւլպէնկեան Մատենադարան
230.154 Տա

212

ԱՎՓՈՆՍՈՍ ՔԱՀԱՆԱՅ ՌՕՏՐԻԿՎԷՅ. ԿՐԹՈՒԹԻՒՆ ԿԱՏԱՐԵՆՈՒԹԵԱՆ: Մասն Բ. Բրդմ-
Պետրոս Վրդ. Թիֆլիսեցի: Հրատ. Միտիթար Վրդ. Սեբաստացի: Վենետիկ, տպ. Անտոն
Պոթոլի, 1742, 248 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԿՐԹՈՒԹԻՒՆ ԿԱՏԱՐԵՆՈՒԹԵԱՆ ԵՒ ՔՐԻՍՏՈՆԵԿԱԿԱՆԻ ԱՌԱՔԻՆՆՈՒԹԵԱՆ:
Շարադրեցեալ ի Հայր Յօսեփիկէց Ալփոնսոս քահանայ Յիսուսեան կարգին: Եւ
Բարզանեցեալ ի Հայկական բարբառ ի Պետրոսէ Վարդապետէ Թիֆլիսեցու ի վաղնիւց
ժամանակաց: Եւ յանձնարարութեամբ նորին սրբազրեցեալ մեծաւ աշխատութեամբ ի Մը-
խիթարայ Վարդապետէ Սեբաստացու, Աբրայ հայր կուլպէլոյ:
Եւ տպագրեցեալ ի Հայրապետութեան Տեսան Հաղարու. Հայոց Կաթողիկոսի:
Յամի Տեսան. 1742: Յուլիսի. 18: Ի Վենետիկ ի տպարանի Անտոնի Պոթոլի: Հրատմանս
Մեծաւորաց:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Ջունի:

Կիւլպէնկեան Մատենադարան
248 Ալ

213

ԱՎՓՈՆՍՈՍ ՔԱՀԱՆԱՅ ՌՕՏՐԻԿՎԷՅ. ԿՐԹՈՒԹԻՒՆ ԿԱՏԱՐԵՆՈՒԹԵԱՆ: Մասն Գ. Բրդմ-
Պետրոս Վրդ. Թիֆլիսեցի: Հրատ. Միտիթար Վրդ. Սեբաստացի: Վենետիկ, տպ. Անտոն
Պոթոլի, 1742, 220 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԿՐԹՈՒԹԻՒՆ ԿԱՏԱՐԵՆՈՒԹԵԱՆ ԵՒ ՔՐԻՍՏՈՆԵԿԱԿԱՆԻ ԱՌԱՔԻՆՆՈՒԹԵԱՆ:
Շարադրեցեալ ի Հայր Յօսեփիկէց Ալփոնսոս քահանայ Յիսուսեան կարգին: Եւ
Բարզանեցեալ ի Հայկական բարբառ ի Պետրոսէ Վարդապետէ Թիֆլիսեցու ի վաղնիւց
ժամանակաց: Եւ յանձնարարութեամբ նորին սրբազրեցեալ մեծաւ աշխատութեամբ ի Մը-
խիթարայ Վարդապետէ Սեբաստացու, Աբրայ հայր կուլպէլոյ:

Եւ սպառեցեալ է Հայրապետութեան Տեան Հազարու Հայոց Կաթողիկոսի Յամի Տեան. 1742: Անպաներթ. 15: Ի Վէնէտիկ Ի տպարանի Անտոնի Գոթօլի. Հրամանաւ Մենուարաց:

ՔՐԻՍՏԱՆԱԳՐԱՆ

Ջունի:

Կիւլպէնկեան Մասնագրան
248 Ալ

214

ԳՐԻԳՈՐ ՎՐԴ. ՍԿԵՒՈՒՍԵՒ. ԳՐԻԳ ԱՂՕԹԻՑ: Կ. Գոլիս, տպ. Աստուածատուր Կոստանզուս-դուլեցի, 1742, ՃՂԲ (182) էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԳՐԻԳ ԱՂՕԹԻՑ ԳՐԻԳՈՐԻ ՍԿԵՒՈՒՍԵՒՈՅ ԳԻՏՆԱԿԱՆ ՎԱՐՆԱԳԵՏԻ:

Տպեցեալ է Հայրապետութեան Սրբոյն էջմիածնի՝ Տեան Հազարու Սրբազան Կաթողիկոսի աճեանի Հայոց. Եւ ի Գատրեարզութեան սրբոյն երեսուցէ՛մ՝ Տեան Գրքերիցի Սրբազան Վարդապետի:

Ի Կոստանզուպոլիս Բազաթի: Հրամանաւ Կարին Սրբազան Գատրեարզի Տեան Յակովբայ Աստուածարան Վարդապետի:

Ի տպարանի Ժանեսի աստուածատուրի: Ի Թուին Հայոց ռեզա: Մարտի քսան:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Յիշատակարան Տպեցման:

Ուրբ Գիրքս այս Աղօթից՝ Տպեցաւ եւ ի լոյս ածաւ արդեամբ եւ փոփաղմամբ՝ ի սուր Երուսաղէմ հոգևոցեալ բարեպաշտան իշխանի Մուրադօղլի կողեցեալ ժանեսի Յարութիւնի սրբուխի: Ի յիշատակ հոգևոյն աստուածառէր ծնողաց իւրեանց եւ ինքեանց: Որք դուով բարեւելք ծնողի բարեսուն զուակէ՛ք՝ եղին արդեամբ իւրեանց զսեզանս զայս հոգեկեցոյց՝ առջի շնորհաւոր հոգեւելք եղարց. առ ի առ յիշել ժիշտ զարեւելք ծնողս իւրեանց եւ զինքնանս յազօթս:

Ուստի առան յարգմութեան զհոգիս յիւրաց եւ յիշեցելոց՝ յիշեցէ՛ք ի զթուրեան իւրում Ամէն:

Եւ զհարազատ աշխատուորն զարծարանին՝ զեւզողիցի տերացու զազարիայի յիշեալիք ի յազօթս:

ԾԱՆՕԹ.

Գրքի ասարսիմ կը գտնուին սրբագրողի՛ք՝ Պաղտասար Դպիրի երեմ քերթուածնքս. հետևեալ վերնագրերով. (ա) Երզ պաղտասանց առ Հայրն երկնուոր, պաղտասար ժնդաւոր զպրի ասացեալ: (բ) Նորին երզ պաղտասանց առ փրկիչն ժեր Յիսուս Քրիստոս: (գ) Նորին երզ ժաղթանց առ սուրբ Հոգին ճշմարիտ:

Կիւլպէնկեան Մասնագրան
248 Ալ

215

ՃԱՇՈՅ (Փոքր): Կ. Գոլիս, տպ. Մարտիրոս Դպիր, 1742 (աւարտ. 1748), 724 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ՃԱՇՈՅ ԳՐԻԳ ՓՈՔՐԱԳՈՒՆԵՂ: Արատանեալ է ժն ճաշոցէ զեղեցկատիպ եւ վայելուչ

զաղափարեցելոյ ի մասնից Նոյ թագաւորացն հայոց. յաղաքս եկեղեցական զարաց մեծաց եւ փոքուց:

Զի յառաջագոյն սասցևալ՝ վերահաստ լինիցին զգուշացալ ուղիք ընթերցման ի յատեն եկեղեցւոյ առաջի մեծամեծաց. այսինչն, Եպիսկոպոսոց եւ Վարդապետաց. Գաւանայից. եւ առհասարակ ամենայն Ժողովրդոց:

Ուստի պարտեալեզն սո լինքան ի բուրբ տարւոյ զընթերցուանս համայնս զարաց որ ի ժամ պատարագի. այսինչն, զԵրզ. երգոցիւ. զԱստիպան. զՄարգարէիցն. զԱռաքելոցն Գործոց. զՊողոսի Թուղթան. եւ զԿաթողիկէայցն. եւ զԱղուհայից զԵրեկոյանս զբանանս բուրբ:

Տպեցեալ արգևամբք եւ զոյնք տպագրողի ի փաստ քրիստոսի եւ ամեհորհնեալ մօր նորին:

Ի Հայրապետութեան տեան Ղազարու սրբազան եւ աստուածաբան Կաթողիկոսին: Եւ ի պատրիարքութեան երկուց Աթոռոցն սրբոյն երուսաղէժայ եւ հաստանդնու պօլսոյ, տեան Գրիգորի եւ տեան Յակոբայ աստուածաբան Վարդապետացն: Ի Թուին հայոց անդա: Մայիսի ից:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Յիշատակարան Մատենիս:

Ենորհէ եւ սղարմութեամբ տեսնո մերոյ եւ վերջին յիսուսի քրիստոսի, եւ բարեխոսութեամբ սրբուհոյ աստուածածնին, եւ սրբոյն Սարգոյ զարգւարին, յանկ ելեալ տարանցաւ. եւ ու մասեանս աստուածային հին եւ նոր կոտակարանաց:

Ի Հայրապետութեան աստուածաբան զանայն՝ տեան Ղազարու սրբազան Հովուպետոսին ամենայն հայոց:

Եւ ի պատրիարքութեան երկուց Աթոռոց սրբոյ երուսաղէժայ եւ Կոստանդնու պօլսոյ՝ տեան Գրիգորի եւ տեան Յակոբայ Բաղջարուղի՝ Արղիեւորարբ՝ եւ աստուածաբան քարոզիչաց սրբոյ Եկեղեցւոյս Հայաստանեայց:

Ի Թուիս մերոյ անքր, Յուպրիլի ից:

Արզ սրբ սասանայք զսո՝ յընթեանույն մեր, յիշեցէ՛ք զՍահպոյցեան ծնողն իմ բա՛ մահուան Սարգան. եւ զեղբայրն իմ զԳեորգն Հանգերմ մարտ իմոյ եւ հոմայն ննչեցեալ լովթս:

Այլեւ յիշեցէ՛ք եւ զպատակեցի Սարգոյ սրբի զտիրացու Յարութին եւ զմայք նորին զԵւան. որ ի գործ տպման սարս եղև մեզ մեղքնուս:

Եւ եւս աստուհի յիշեցէ՛ք եւ զանձանձիք աշխատանքն իմ զՏէրպալու Անտոն զտրինին իմ. որ ի աղաւթն սարս, եւ թէ ի շարուն զբոց, եւ ի ցրուումն, աշխատանս ո՛չ սակաւս կրեաց միաբան զցայդ եւ զցերեկ: Յիշեցէ՛ք եւ զԵնդու սորին զԳրիգորն եւ զՄարիամն. եւ զբոյր նորս զԿոտարնն. եւ զեղբայրս նորս զԿոտարն եւ զԱղամն:

Վերջապէս յիշեցէ՛ք եւ զնուստս ծառայս մեր զՄարտիրոս զպերս. եւ զորդեակն իմ զԱրարէն զՆովիփոսիմէն եւ զՅովաննէտն: Եւսեւ յիշեցէ՛ք զտրինի աշակերան իմ թղթազեր զտիրացու Յարութին:

Կիւլպէնկեան Մատենագարան
204-Յ
1742

ՂԱԶԱՐ ՎՐԳ. ԶԱՆԿԵՑԻ. ԳԻՐԳ ԱՂՕԹԻՑ ՈՐ ԿՈՉԻ ԱՍՏՈՒԱՆԱՂԵՐՄ: Կ. Պօլիս, տպ. Արարւամ Գպիբ, 1742 (աւարտ. 1744), 270 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԳԻՐԳ ԱՂՕԹԻՑ ՈՐ ԿՈՉԻ ԱՍՏՈՒԱՆԱՂԵՐՄ:
Թարմաբալ ի Ղազարու Ամենիմաստ Հայրապետի:
Ի 1101 Թուին:
Յաստատանկաւոյց եւ ի տեղեկեական Կաթողիկոս Սարգ. Լիմիանիս:

Միևնայ Սրբազան Եպիսկոպոսի, ձեռամբ հարազատի սրբոյ ուխտին մահառեի Յովնու-
 փին, որ բազում աշխատանք զգիրքն զայն մեծագիր՝ հրեր ի կոստանդնու պոլիս զոր ընդ
 մերոյ օրինակին համեմատեալ ուղարկեցաք զարձեալ ի տեղի: Զոր եղեալ էր յիշատակ՝
 սրբազան Հայրս մեր՝ Դէտն սրբոյն Սաղիմայ՝ ի սուրբ՝ ուխտն սուրբ Կարապետու: Գտաք
 եւ սատ հրին զհրբո, որոց մինն էր Սրբազան Հորս մերոյ՝ տեղւոյս Վերադառողի: Եւ
 միւսն՝ աստուածածօր տիրացու Մանուէլին: Եւ այլ միւսն՝ սուրբ զէնրգայ տիրացու Մար-
 զարին: Յորոցս ամենից սրբազրեցեալ ասեցաւ զիրքս այս ի տպարանի տիրացու Աբրա-
 համին ի կոստանդնու պոլիս Արդեամբք եւ լանիւք բարեպաշտն անմիմ մահառեի Եանու-
 զարին, որ ըստ գրասէր բարուցն եւ այլ մեծամեծ զբեանս ասեցաւ է: Արդ ուրեմն որ հան-
 դիպէք սմա եւ շահիք յին ի սմանէ, յիշեալիք զսա ի մաքուր աղօթն մեր, եւ զեղբայրն
 իւր զՍէնրատն, եւ զԵնոպէս զՀախնազարն եւ զՅազունհին, եւ զկողակիցեան զՀովիթմէզն,
 եւ զարդեակն զՅօհաննէտն եւ զՓրիկորն: Եւ զմիս եղբարն սոցին ըզտիրացու Մանգեան-
 նոսն հանգուցեաց եւ զՊենանն: Եւ զքզիբան զԿիւզէլն զՄարգարեան եւ զՅուսմարն եւ զս-
 մեայն նեղեցեալսն ի գրխոսոս:

Հուսկ յետոյ յիշեալիք եւ զկենարացի Փրիկորի որդի զտիրացու Անտոն կրօնաւա-
 խատ կրօնաւորն տպարանին: Եւ զքաջ մրահարն զԽոյեղի Կարապետի որդի Իզնախոսն, եւ
 զԷջմիածինացի Աշտմալի որդի Մարգիան:

Ընդ որս եւ տիրացու Զաքարե եղակիացի մըրհար այլում տպարանի յիշեալիք ի
 տեղ, որ եւ եւ նա օրինակ մի ի վերջն երգեալ ճախողութեանդ Եւ որք յիշեալ՝ յիշեալ
 լինիք ի գրխոսոսն աստուծոյ մերմէ Արամ ընդ հօք եւ սուրբ Հուգոյն գտաք եւ պատե-
 յաւիտեանս յաւիտենից ամէն:

Կիւղեմիական Մասենագարան
 227-Յ Սո

ՅՈՒՂԱՆՆԻՍ ԳՈՒԱ ԿԱՐՏԻՆԱՆ. ՍԿՋՏՈՒՆԻՔ ԵՒ ՌՒՍՈՒՅՄՈՒՆԻՔ: Բրդմ. Բէնդորսո Կր-
 օնաւոր: Վենետիկ, ար. Անան Գոթօլի, 1744, 358 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ՍԿՋՏՈՒՆԻՔ ԵՒ ՌՒՍՈՒՅՄՈՒՆԻՔ ԿԵՆԻ ՔՐԻՍՏՈՆԵԱՅԱՆԵՒ:
 Եւ Բարգմանեցեալ ի Հասիսկան լեզուէ ի Հայկական բարբառ ի Հայր Բէնդոր-
 րոսէ կրօնաւոր՝ Հրամանաւ, եւ սրբազարութեամբ մեծաւորին իւրոյ Միւթբարայ Աբրային:
 Եւ տպագրութեամբ ի լոյս անեցեալ ի յազատ ջերմեանոցից սա կեանս հաղկեալս:
 Յամի Տեանն. 1744: Յուլիսի 7: Ի հայրապետութեան Տեանն Ղազարու Հայոց Կա-
 թուղիկոսի:
 Ի Վենետիկ: Ի տպարանի Անտոնի Գոթօլի:

ՅՈՒՅԱՏԱԿԱՐԱՆ

Ձուսի:

Կիւղեմիական Մասենագարան
 238 Գ

ՅԱԿՈՒ ԳՏՐՔ. ՆԱԽԱՆ. ԳՐԻՔ ՄԵՆԿՆՈՒԹԵԱՆ: Հա. Ա-ՏԻ Կ. Գոլին, ար. Գաբրիէ Ան-
 րատասցի, 1745, 4 չճ + 1136 = 1140 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Ա

ԳՐԻՔ ՄԵՆԿՆՈՒԹԵԱՆ ԱՂՅՈՒԹՅ ՍՐՔՈՅՆ ԳՐԻԳՈՐԻ ՆԱՐԵԿԱՏԻՈՅ Հրեւտեակական Վարդա-
 պեանն:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԲ Բ

ՄԵԿԻՈՒԹԻՒՆ ԱՂԹԹԻԾ ԵՒ ՆԵՐՐՈՂԻՆԱՅ ՍՐՐՈՅՆ ԳՐԻԳՈՐԻ ՆԱՐԵԿԱՑԻՈՅ ՀԻՆՆԱԿԱԿԱՆ Վարդապետի:

Ի Հայրազգանութան զերազան Աթոռոյն Սրբոյ Էմիթանի Տեան Հազարու ամիսն Եկ շայն զերջնային և վերահաս Կաթուղիկոսի:

Եւ ք Պատրիարքութեան Սրբոյ Երուսաղէմի Տեան Գրիգորի Եզնազղեայ մեծի և Աստուածարանութեան Վարդապետի: Իբր ի Հիման Նոր Եորդոզի Առաջնական Աթոռոսի Սրբոյ Յակոբեանց:

Ետարզրեալ և մեկնեալ մեծու զգուշութեամբ և շրջաւայելութեամբ ի Յակոբայ Արք Եպիսկոպոս և Պատրիարքն Կոստանդնու Պոլսոյ Աստուածարան Կոլչեղեայ: և զբարբառութեամբ Եռոյնս Հեղինակի

յլմէ Տեան 1745 Գեղեկամբերի իր. Եւ Հայոց. ձեզ: Ի Կոստանդնու Պոլսո Քաղաքի ի Երուսղեմ տպարանի Տէրացու Գաբրիէլին որ ի լոյս անեալ:

ՈՒՇԱՍԱԿԱՐԱՆ

Յիշատակարան Գրքոյս:

Փառք...

Արդ՝ ի յաւարտման սոյն ամսանիցի և ի վեր քան զվար մեր իբր նոյնան տապանի Նահարպարպակի: ինչրեմք՝ յամենայն բարեխիտաց. յամենայն անախտանից. և յամենայն աստուծոյ սերկիւնաց. յիշման արժանի ասնել զամենայն երկատիրարաբ աշխատոց ի ամու: զմեղաներկ Հոգի, ի վեր քան զվարն զատու. զՅակոբ և ԵՄ անուամբ Պատրիարքու. և զԱրք Եպիսկոպոս Կոստանդնու պոլսոյ. զբարձրամբ լիարեալ, և Հոգոք տառապեալ աննա բազմամեզ:

Եւ զերեքերանեան, Սրբէակնեաց, մաքուր տապանակ Աստուածութեան կամաց, զգերապատի. Վեհ Պատրիարքն Սրբոյ Երուսաղէմի. զՏէրն իմ և զՆայր. զյարթուն անան Հակոբ յորն Աստուծոյ, զԳրիգորիս անդրանիկ շառաւիղն Ամրտու. յնորճապիս և լուստաարան Գրքատանն. և զԱստուածարանութեան մեծ Բարունապետն:

Որ Նահապազատարան աղօթանուր Հայցմամբն, մեծապէս բարերար և երպիտուար մեզ եղև ցուարումն Գրքոյս. և կոյց է յար՝ և սու այլ զորճառութիւն մեր՝ զորս երկատիրոցն եմք ի պատիւ ետամիոյն աստուծոյ, և ի պարման Լուսահոգի Հուսոյն մեա ըսյ Տեան Վարդանայ մեծ Վարճապետն Գրքատանն:

Յի: Եւ զի և գանձիկնապէս Հոգևոր մեզն իմ և Վարճապետ՝ զսո ի Քրիստոս ննշեալ զբարեկրպոտ էլխանն Աստուածարանից, և մանեանց զԱստուածարանութիւն ի լոյս անոց և բանի սրբաբար յիւրում ժամանակի, զՏէր Յունանէս Արք Եպիսկոպոսի, և զգերամբարք Պատրիարքն Կոստանդնու, պոլսոյ: յորոյ մաքուր անանցն մաքուր կաթանէ՝ շամբեալ մեր ի մեկնութեան, ըստ որակութեան կաթին հասց առարոյս և յազրերն նորին վարդապետութեան, զայս վտակն իտաղացուցար յարումն Աստուածապիտոց: որ պատճառու սոյն երկոք լիարուն զբքոյս (եթէ լիցէ յանդգնութիւն ասելոյ) կարեն իմանալ ամենայն Աստուածաբան սննիք, ի պաղտն զմառս. և աշակերտու զվարդապետն ի մոյ անհաստութիւն իմաստիցն: զի թէ աղբիւրն քաղցր է, ակն ևս քաղցրագոյն պարզ և յճիս:

Յի: Եւ զի և զմեծապատիւ եղաւ յար մեր ի Քրիստոս, զգովիլին ցուալի և վտապտու կենալ իմոց, զՋմախնոյ զայլ զիտապետն և զԱրք Եպիսկոպոսն, զՏէր Աղլբանեղոս պալանանիկն մեր ի Քրիստոս և զԱստուածարան Վարդապետն: որ յեպիսկոպոսութեան մերում ի ժամանակս եւելանան ասն ասածոց Լուսահոգի Կարաղուս Արքապոս Կաթուղիկոսի զուղ Աթոռակալ ի սուրբ Էմիթանին, եղև Ետարապետ և սպասար ի պալտոս Առաջնական աստիճանի Եպիսկոպոսութեան մերում: Ընդ Յուանն իտաղացոյ Աստուածարանութեան խորտու և փոզարարու բարոզլի. և ընդ Տեանն Միտոսպ Եզնազղի և քաղցրարարոյ Աստուածահանար Վարդապետի. նարզնին Արք Եպիսկոպոսի և վերանայի Տարօնոյ օրնեալ և շնորհալի Գահի. լիթի սրբոյ Կարապետի Տեան միջոք. աշակերտի Լուսահոգի ասանոյ Արքանամու Քրիստոսապի Քանահայապետի և ընդհանրական Կաթուղիկոսի, զորս և յիւն պալանի ի մաքուր աղօթս մեր:

Յի: Եւ զի և զհոգնակն և ճամբրակ եղաւ յար իմ ի Քրիստոս, զՅարութիւն Աստուածարան Վարդապետն. նարզնին զփոխանորդն իմ և. զյաւարարճ. որոյ երկանցն սրգ-

համբ ք լոյս աննչեակ ապեցաւ հոգեւոր բուրաստանս՝ ամենայն ծաղկոջ եւ հոգեւոր մըր-
40ք լի:

Նաեւ զկուռնիցիք խոտալանահանայն սուրբ Երուսաղէմի, զխախաղութեան սրդի,
եւ զԹիթարիչն իմում արիւ, զՅովաննէս ճղապղեաց եւ հեղուսդի վարդաբնուն. եւ զս-
մնայն միտասնեա եւ զաշուկիբան վեհալուստեք Արթուս անուն Տեան Գրիգորի սրբոյ Ե-
րուսաղէմի վեհ Պատրիարքի:

Նաեւ զազգիտ մերոյ օրհնեալ եւ բարեպաշտօն Աստուածատէր եւ զխաւոր ի:խա-
ւըն, զցանկեալ եւ զպարեալն յամենայնում մերոյ ձախորդութեանք, զմեծ Մահտեի Անդ-
րեաւորս. զՀովուեան լուսաւիզ զմեծ Մահտեի Յարութիւն Աղայն մեր. եւ զամենայն
նոցապիտի՝ օրհնեալ եւ երկիւղապարզ իշխանան, եւ զքարեպոյս օրհնեալ Նապրենքն այլթի
ճէմայնթի. եւ զամենայն սրտացաւ եւ հարազատ բարեկամ մեր, զմայրաքաղաքացիոն
բազաբեա. զԱլկնայիտ. եւ զԳեհարապիտ. եւ զարեւելեան պարզ եւ յոտակ սիրով զքարբե մեր
կամեցողն եւ զանհարգութի սիրելիան մեր

Նաեւ զքույր երախտաւորս մեր ըստ հոգւոյ եւ ըստ մարմնոյ:

Նաեւ՝ զզատախարակն եւ զճանկածարգն լուսահուլոյ Հօր մերոյ Գրգարսան, Նըր-
րանկաւ զԴարապատիւն ներունի, զՏիրացու Գոսպար Մահտեի մեծ Ամուսնա կոչեցանն
Անտառացի. որ բազում երախտ ունի ի վերայ մեր եւ այլոց աշակերտաց լուսահուլոյն:
յորոյ վարսանդութեան ժամանակի՝ լեալ էր աստիճան եւ պատասպարան. եւ փոխարեւո-
բար կաթնառու իմաստեց՝ հւ մասախարաք առ այլոս

Նաեւ զմարմաւոր ծնող մեր, զՆալոյլի կոչեցալ Մահտեի Պօղոսն, եւ զՄահ-
տեի Թամուս ննկեցալուն մեր ի Քրիստոս. եւ զամենայն արեան գառն մեքնուորն մեր.
եւ զայնն իմ համահայր եւ համամայր զՄահտեի Տիրուհին:

Նաեւ զհոգեւոր սրբական մեր ի Քրիստոս, զանդամնիկ աշակերտակն մեր, ախվ-
րիցի Պետրոս Դէան Սրապոյտայ. եւ զԱմանա խոհեմ վարդապետն գիշան Եւդոկիտր:

Եւ զաշխատաւոր հոգեմէն սրգեակն իմ զՊօղոս Վարդապետն. որ բազում աշխատա-
նքս եւ երկս կրեաց մինչեւ ցաւարուսմ զբքոյս յամենայնում, թէ ի շարժանն եւ յերկ-
բարդութի սրբազրութեան ի ապեցանում. թէ ծաղկեաց եւ զպիճեաց պատկերաց ջանդա-
կեցան վերակացութեան. ի յսնայութեան ցանկին եւ ի ժողովման տեսարկացն եւ ամենայն
կարգադրելեաց ի վեր ջան զկարն աշխատեցաւ: Նաեւ զմարտպետ վարդապետն, որ սակա-
լեջ աշխատեցաւ ի սկզբանն:

Եւ զճանախան աշակերտն իմ զՅովնէփ հեղահուլի վարդապետն. եւ ընդ նմին կար-
դառու զՊետրոս վարդապետն:

Եւ զնարգեմիտ նորարարսլ ձեռնառան աշակերտն իմ զՍտեփաննա. զիտակ-
եւ զմարտպետ բանի տեսան եւ սրբոյ Անտարտնին ծառայան. եւ զՍտրկուսպուսն մեր:
Նաեւ զճերմակ ծառք Մահտեի Պետրոս սրտացան մեր, եւ զաշխատաւոր Մահտեի Ա-
լիքանն:

Նաեւ անբաստացի զապագրատան զարծաւորն, զապագրիչ կոչեցալ Հանգուցեալ
Տիրացու Յարապի սրգի Տիրացու Գարբէլին, եւ զնորարո նորք զՍտրգիտն, եւ զԵղեւուկ
Միքայելն: Նաեւ սոյնն Եօր եղբայր Հանգուցեալ շնորհալի Տիրացու Յակոբն:

Նաեւ զնորարար Հանգուցեալ Գրիգորի սրգի զՏիրացու Անուան, որ ի սուկն եւ ի
զիշիքի, ջան զերկուս ամն ունի՝ յերկս աշխատանոց մեծագոյն լուծեց, թէ ի շարժան ըզ-
կապարտայ զբրեան եւ թէ ի ցրուելն, աշխատեալ վատասկեցաւ մինչեւ ցաւարան սրբոյ Մա-
աննին:

Նաեւ զմարտարկ եւ զապոզ Սպարակերցի Մահտեանոյ Յովաննէս. եւ Գարեկի
Տիրացու Յակոբն: եւ զճեղքն սոյնն որ զստ ի բարին՝ զյիշուցէ ամենաթ, յիշեացէ Աս-
տծ ի բարին, Ամէն:

Կրկնական Մատենադարան
248-1 նա

ՅԱՆՕԹ.

- (1) Սրկիրոզ հետարք կը սկսի նոր ամուսնաթերթով, էջ 721-էն:
- (2) էջ 648-էն նստ հետարք կը շարունակուի նոր Երակայութեամբ՝ 1(ա) - 38(դ). սուպ կը սկսի Յայիկիմը՝ էջ 649:

Ս. ՆԵՐՍԷՍ ԵՆՈՐՀԱԼԻ. ՅԻՍՈՒՍ ՈՐԴԻ. Կ. Պոլիս, զի տպագրածի Աստուածասուրբն, աբ-
պագրիչ՝ Յովհաննէս, 1748 (աւարտ. 1747), 432 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Ա

ԳՐԻԳ ՈՐ ԿՈՉԻ ՅԻՍՈՒՍ ՈՐԴԻ:

Արարեալ եւ շարադրեցեալ ի Ներսէս Կլայեցոյ՝ Յոգեներեա շարադրեալ Յեզ-
բորէ Վեպայսերի Հայոց Կաթողիկոսի:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Բ

ՏՊԱԳՐԵԾԵԱԼ ի Վճահառ Հայրապետութեան Սրբոյն էլմխանի Տեան Ղազարու Սրբա-
ղան Կաթողիկոսի ամենայն Հայոց:

Եւ ի Պատրիարքութեան սրբոն Երուսաղէմի՝ տեան Գրգորի Սրբաղան Վարդա-
պետի:

Ի Կոստանդնուպոլիս քաղաքի:

Հրամանաւ նորին Սրբաղան Պատրիարքի՝ Տեան Յակոբոյ Աստուածարան Վար-
դապետի:

Ի Թուին Փրկչին Յետուի 1746 Օգոստոսի 21: Եւ ի Հայոց 1185

Ի Տպարանի Աստուածասուրբի:

ՅԻՇԱՍԱԿԱՐԱՆ

Յիշատակարան Տպոզի եւ Տպի տուոզի:

Ենորհիւ եւ ողորմութեամբ ամենակարգին ասուածոյ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն
սրբոյ, եւ բարեխոսութեամբ արազաւան եւ երջանիկ վկային իւրոյ սրբոյն Մխատայ, ի
յանդ ելեալ աւարտեցաւ ազուան Գրքոյս այսորիկ. որ կոչի՝ Յետու Որդի:

Ի վախըւմն ուսումնասեր եւ քաղցրամտալ մաքուր մանկանց եկեղեցւոյ: ի Տը-
պարանի մականի Աստուածասուրբի:

Ի Թուակահիս մերում, Հազար Հարիւր իննասն եւ վեցին՝ Փետրվարի ան:

Արդ՝ որք ասանայք զամ եւ ընթեանայք շերտեանցն սրբոյ՝ նաեւ մինչ կրգելով
Հրեուիք ի Հոգի եւ ի մարմին՝ բերկրեալ ցեծալի յիշտիլէք ի Գրեատոս ի մաքրափայլ ա-
ղօթմ ձեր զազպեմն առաջ սարին՝ զպաշտոցի հանգուցեալ կղբայր Յովհանն արդի զտիրացու
յաիօրն. որ իւրով իսկ արդեամբ ետ տպել զամ. առ ի յիշտակ Հոգւոյ իւրոյ եւ ծնադոց
իւրոց: Ընդ նմին յիշտիլէք եւ զտպով սարին զվերազրեցեալ աստուածասուրբի ողբի՝ զանի-
մասն եւ զյետեանու ժառանգ ձեր զյոհաննէս զպիբոս. որ ամենեցունց եւ մտալոյ պատրաս-
տական: Եւ մողթեմ՝ ներսմն շնորհել զանցեալ սխալանացն ի սմին. զի անսխալ ի զործս
իւր՝ ի Աստուան միայն: Յիշտիլէք եւ զալիսասուրբն զործարանիս՝ զվանեցի զբազիր Ա-
վետի սրբի՝ զտիրացու. միտթարն ծերունի. եւ զհանգուցեալ կղբայրն իւր զվանտին. Հա-
ղեմք մայլ երախտաւորոք մերովք: Յորով եւ զուք լինիլէք յիշեցեալ յաւուր յայանութեան
նորին. Ամէն:

Կիւլղէնկեան Մատենադարան

811.21 ՇԵ

Ս. ՆԵՐՍԷՍ ԵՆՈՐՀԱԼԻ. ՅԻՍՈՒՍ ՈՐԴԻ. Կ. Պոլիս, տպ. Ձեռնի Յովհաննէս, 1748, 360 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ՏԵԱԹՆ ՆԵՐՍԷՍԻ ՂԱՅՈՑ ԿԱԹՈՒՂԻԿՈՍԻ անացեալ բան մըլեթարութեան, տան հայոց
վան մականացն որ օրհնեն զյետուս, միշտ յանուն նորա ցեծութեամբի:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ Ա

Սիրով մահի՛ք սիրազնեայք օրհնեալ լուսաւորչազաւան ուղղափառ ազգը ի՞մ հա-
յոց զի զաւով ի՞մ սիրահար նահեկեայ բանից, եւ տեսանելով զսակաւ եւ զյաճախամբնս բանս
Գրիգորի մազիտարոսի, կատարեալ փելիտափայտի Դանիւթն սրբոյն Ներսիսի շնորհալուոյ
ըստ մարմնոյ- վաճառոյ արժան վարկայ՝ զի դասեցի ի կարգ աստղաբանութեան շնորհաւ-
ունի մերոյ վաճառոյ ի զբնակց իմոց արտահանեալ, հասո հրաման սիրելի սրբուհի մերոյ
ուսուցարկաւազ տիրացու յահանէս համեստարարոյին ի սպել զոր պարտէք սիրով ընդու-
նիլ գրան մեծի իմաստասերին ի վառս աստուծոյ եւ յիշել յաղօթս զանարժան Պատրիարք
Յակոբոս Արք եպիսկոպոս Նորոյս հոռմայ ողջ կաւով ի անբը:
Էջ 100-101

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ Բ

Յիշատակարան Տարդի:

Ողբում Թեմանի աստուծոյ, եւ բարեխօսութեամբ ամենօրհնեալ միշտ կուսին մար-
իմու աստուածածնին, եւ մաղթանօք եւ միջնորդութեամբ սրբոյն Յովհաննու կարապե-
տին, եւ ամենայն Սրբոց, յանկ եկեալ ուսարանեալ աստղաբանական զիրքս՝ որ կոչի Յիսուս
որդի յարմարեալ ի ներսիս շնորհալուոյ մերմէ, ի փյմանէ շնորհաց հոգւոյն աստուծոյ-
ի Հայրապետութեան սրբոյն էջմիածնի բարձրագուհ աթոռոյն Տեան Ղազարու սրբազան
Գաթուգիկոսի ամենայն Հայոց. նա ի Պատրիարքութեան սրբոյն Մրտապէ՛մի Աստուածա-
կոսի քաղաքին, եւ սրբոյն Յակոբայ զերտուչակ աթոռոյն, Տեան Գրիգորի Արճի Բարու-
նապետի:

Նա ի Պատրիարքութեան կոստանդնու պոլսի մեծի մայրաքաղաքին Տեան Յակո-
բայ Արք Սպիտակոսի եւ Աստուածարան Կոչեցելոյ:

Արդ՝ որք ընթեմուռք զոս՝ եւ վայելէք ի քաղցրութենէ սուրին, յիշեալի՛ք ի մա-
քուք յաղօթս մեր, զվերայ յիշեցեալ Սրբազան Հայրն մեր զՅակօբ զերերջանիկ Բարունա-
պետն, որ բաց ի հրաման ասլոյն մեզ ի սպումն երգարանին, յուսկ եւս օրհնակ մի ի զըր-
հանցն իւրոց, գրանն Սրբոյն Գրիգորի մազիտարոսի սրոյ հայրական դժութիւն եղիցի ան-
պակաս ի մէջէ՛. եւ Աստուածն ամենայնի հաստատ պահեցէ ի յաթոռն իւր ամէն:

Այլ եւ յիշեալի՛ք արեւելցի երկու հարապատ եղբարան զպարօն յահանէան եւ զմահ-
տանի մըղաբոյն եւ զմեզան իւրանց որք մեռնեալ եղին մեզ ի հալալ սրբանցն իւրեանց,
ի առջման սուրին: Յիշեալի՛ք եւս զանպիտան ծառայո մեր զապաղաքոյ սուրին զՅովհաննէս եւ
զմեզան իմ զմահուսի զապարն, եւ զմայրն իմ, եւ զարդեակն իմ զտոսեփանն, եւ զամենայն
արեւատառու մեր հանդերձ նընչեցեալք: Նա եթէ սխալանս ինչ զտոսեցի ներս մազթեմ
իմումս իսկութեան, զի եւ Քրիստոս ներեցէ մեզ զթութեամբն իւրով ամէն:

Այլ եւ յիշեալի՛ք զաշտարաբոզն սուրին զսիրացու անտանն եւ զմեզան իւր: Այլ եւ
յիշեալի՛ք զայլատաւուր զարմարանիս զըռմցի ըստեփաննոսի սրբի տիրացու յահանէան եւ
զմեզան իւր: Այլ եւ յիշեալի՛ք միւս աշտատաւուր զարմարանիս զբրտանալան եւ ըստմահար
զիսոյեայ սովանցի փճատախոսի եւ զմեզան իւր հանդուցեալ զկարապետն եւ զմայրն իւր եւ
զուրք յիշուրք յիշեալ լե՛նէք ի վրիճարան աստուծոյ մերմէ ամէն:

Կիւլպինկեան Մտանադարան
611-21 ԾԵ

ԻՆՆՕԹ.

«Յիսու Ռրդիսի սպակից է, առամիմ անուամբերքով հ 1-104 էպիպոլաթեամբ՝
Գրիգոր Մագիստրոսի «Տաղատացութիւնք»: Երկու գիրքերը ունին մեկ յիշատակարան: Ան-
ւանաբերք է (զեղին քուլարի վրայ տպուած) .«ԵՏԱՂԱՍԱՑՈՒԹԻԻԸ Գրիգորի Մագիստրոսի
ձեշմարիս եւ ազգափառ վարդապետի: Ի Յամի Տեան 1746. եւ ի քուլպինկեան Էպոս
ուրգե. Յամեանն Դեկտեմբերի: Ի տպարանի յնիմ յովհաննիսին»:

Ս. ԳՐԻԳՐՈՑ ՏԱԹԵԱՒԱՏԻ. ԳԻՐԻՔ ՈՐ ԿՈՉԻ ՈՍԿԵՓՈՐԻԿ: Կ. Պոլսի, տպ. Աբրահամ Գալբի,
1746, 592 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԳՐԻՔ ՈՐ ԿՈՉԻ ՈՍԿԷՓՈՐԻԿ:

Արարեալ սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Տաթևացոյն եօթնաւոյս Վարդապետի: Ի Հայրապետութեան տեսան Հազարու սրբազան Կաթողիկոսին: Եւ ի պատրիարքութեան սրբոյն երուսաղէմի եւ հոստանդանու պօլսոյ տեսան Գրիգորի եւ տեսան Յակօբոյս աստուածաբան Վարդապետացն:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Յիշատակարան Տպեցման սուրբ Մատենիս:

Փառք...

...Շղկ աւարտ զգրոյս ի անդն թուին. ի յունվարի ա: Ի Հայրապետութեան սրբոյն էլժիմաննի՛ տեսան Հազարու գերբնախի Կաթողիկոսին: Եւ ի պատրիարքութեան սուրբ երուսաղէմի եւ հոստանդանու պօլսոյ՝ տեսան Գրիգորի եւ տեսան Յակօբոյս սրբազան վարդապետացն:

Ի ապարանի Արարամ զգրի:

Արդևամբ եւ յտիւիւք զազատոյն յուիրակ զափանցի Գէորգ վարդապետին եւ ժաւտեօր Ծաննազարին. եւ սրք հանդիպէք յամ միով հայր մերիւ յիւսջիք գծնազան սոցին:

Ձյարմարոզ ցանկին՝ եւ զսրբապաղ զգրոյս զտիրացու Մարտիրոսն. եւ զորդեակն իւր զԱւերօրէն: Նաեւ զաշխատաւորս զործարանին զտիրացու Անտան եւ զտիրացու իղնատնոսն. յիւսջոզ յիւսջ իժէք ուղէն:

Կիւլղէնկեան Մատենադարան
230-154 Տա

ՅԱԿՈՒՔ ՊՏՐԻՔ. ՆԱԼԵԱՆ. ԳՐՔՈՒԿ ՀՈԳԵՇԱՀ: Կ. Պուլս, 1904. 222-րէն Յովհաննէս, 1746. 76 էջ.

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԳՐՔԿՈՒՍ ԿՈՉԵԾԾԱՀ ՀՈԳԵՇԱՀ, յերկուց ճառից Սրբոյն Յօւաննու Ոսկերբանին յԱնդրանդեան զբոց յերբորդ, եւ ի շարբորդ ճառիցն ոտանաւորեալ ի Յակօր Պատրիարքէ կոստանդնուպօլսոյ. ի շահ եւ յօգտու կատարելութեան կենաց ցանկացողաց: Եւ յպեցեալ արդեամբք Հայրապետիւ Տիրացու Գառնար սերտասեան զգրի մեծ Ամուսնայ կոչեցելոյ:

Ի Հայրապետութեան Սրբոյն էլժիմաննի Տեսան Հազարու մեծն Կաթողիկոսին. եւ ի Պատրիարքութեան Սրբոյն Երուսաղէմի, Տեսան Գրիգորի Առաքինաբարդ Պատրիարքի: Ի թուին Հայոց անդն. Գնկեանքի (ժր):

Ի տպարանի շնչին յովհաննիսին:

ՃԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Առ ընթերցողան Պատմա իրատական տնտրակիս

...Շարապղեցու Արկեամբ յարգորդի սոքին. Հայրապետիւ Գառնար սերտասեան ցաւազար Գրիքի: (անգղ.) Փառվարի (ա) ի Սր Աստուածանին, ի Պատրիարքաբանի մերում: (էջ 40)

Կիւլղէնկեան Մատենադարան
320-14 Ոս

ԽԱՆՈՒՑ.

էջ 41-էն կը սկսի չափածոյ իրատականներու շարք մը:

224

ԳԻՐԲ ՈՐ ԿՈՁԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ: Գ. Գուլիս, ապարան Առուսանաուր Կոստանդնուպոլսեցի, ապագրի՛լ՝ Յովհաննէս Դպիր, 1747, ՆՂԲ (482) էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԳԻՐԲ ՈՐ ԿՈՁԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ:

Սկիզբն Գրքոյս՝ Նախ հառէ զգաժուութենէ Նախաւորն ժերոյ Ազատայ եւ Եւայի: եւ Հեռեւադէս զայլ Նախաւորն սրբոյ: Նաեւ զՏեառնէ ժերմէ Յիսուսէ Գրիստոսէ: Այլեւ զոն ի սմա Քարսէջ պիտանցուջ՝ Առացեալ ի սրբոյ Վարդապետաց Հելա շարադրութեամբ ի յօգուս պարզամտաց:

Եւ Տպարեցեալ ի Հայրապետութեան Տեառն Ղազարու Սրբազան Կաթողիկոսի ա՛մենայն Հայոց: Եւ ի Գառքիարքութեան սուրբ Աթուռացն երկուց՝ Երուսաղէմի եւ Կոստանդնուպոլսոյ՝ Տեառն Գրիգորի եւ Տեառն Յակոբայ Սրբազան եւ Առուսանաւորան Վարդապետացն: Ի Բուրն անզոյ: Փետրմարի ծոյ: Ի ապարանի ժուանսի առուսանաուրի:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Փառք...

...Որ զերակարգ զարութեամբ եւ ամենայրդոր յաջողութեամբն իւրով ի մեռն յարեխոսութեան արագաւտու եւ երկանիկ վկային իւրոյ սրբոն Միխայայ՝ եւ կարողութիւն մեզ Նուստարից Յդիլ եւ առ երբ հանկ զբացցալուր զիրջ զայս: որ կուի ժՈՂՈՎԱԾՈՒ:

Առացեալ ի սրբոյ Վարդապետաց պարզալէս շարադրութեամբ, սակս Հելա եւ զիւրու Հոսիանաւոյ միամիտ եղբարց ժողովրդականաց. նաեւ ի շահ եւ յօգուս Հոգւոց եւ ժարմաց ընթիկցաւոր եւ անկնդրոյ վարելոյ անմտաց Հաւատացելոց ի սէր մեր Յիսուս Գրիստոս: ի Տպարանի ժուանսի առուսանաուրի սրգւոյ յունանիսի զղբի՝ մերուձ շառայի:

Արգ՝ որք սիրով ըստացեալ ընթեռնուջ զս ընթեռնանդութեամբ՝ յիւնդէք զգտուաւ արպեցման սարին ի Գրիստոս. ներումն ընդհեղով գտեցեալ զբախելիցն ի սմա, զի անխալ առուսան է միայն:

Այլև Յիւնդէք զարագաւ Հին աշխատարան զարժարանիս զվանեցի ախրացու ժեթթարն ծերանի, եւ զհանգուցեալ եղբարն իւր զվանսին:

Եւ այն որ առան է ի աուրս բարեաց՝ ի զալլատանն իւրում եւ յարգայութեան՝ առուսարանի պարմեցի. Ամէն:

Կիւլպէնիկեան Մասնապարան

230-155 թ

225

ՅԱԿՈԲ ԳՏՐԲ. ՆԱԼԵԱՆ. ԳԻՐԲ ԿՈՁԵՑԵԱԼ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ: Գ. Գուլիս, ապ. Սարգիս եւ Միքայէլ Սերաստացիներ, 1747, 429 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԳԻՐԲ ԿՈՁԵՑԵԱԼ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՈՒՍԱՆԵԼԻ:

Շարադրեալ աշխարհաբոս սեխ ի Յակոբ վարդապետէ, նարչեկն Գառքիարքէ կոստանդնու պօլսոյ: Եւ ապեցեալ երկրորդապէս:

Ի Հայրապետութեան անտան Ղազարու սրբոյ էջմիածնի սրբազանկատար Կաթողիկոսի ամենայն Հայոց: եւ ի Գառքիարքութեան սրբոյ Երուսաղէմի Տեառն Գրիգորի, Սըրբուհանեցալ մեծի Վարդապետի Սմի Տեառն. 1747:

Եւ Հայոց անզոյ, Մարտի Ա եւ Աւարտեալ յուլիսի Բ:

Ի Տպարանի սարգիս եւ միքայէլ սերաստան զպրաց ի կոստանդնու պօլսոյ:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Յիշատկարամ:

Փառք...

...Որ եւ կարգութիւն յաւարտ հասնելի փոքր եւ մեծ պարտեղիս, եւ ծաղկաւեա թուրառասանիս որոյ պարունակեալքն հարկաւորք են ուսման առ ի քրկութիւն:

Զոր շարագրեալ էր զսա Յակոբ Արք եպիսկոպոսն. շարգեկնի Պատրիարք Յակոբ Աստուածաբան վարդապետն, հոգեւոր թառն տեսն վարդապետ մեծի վարժապետին ումըրառու Նրկերտի Միսրոպայ հոգեւորական վարդապետի, եւ փոխանորդն սրբոյ երուսաղէմի երէք երանեան Պատրիարքի. Տեսան Գրիգորի Հրեշտակահորն մեծի վարժապետին եւ անժի-հասկն կաթնասուն աշակերան Տեսան Յաննէիսի սրառընդաստ Աստուածաբանութեան իշխանի, եւ Պատրիարքի կոստանդնու պոլսոյ հանգուցեալ առ Քրիստոս:

Որ առ ի յառուս ազգիս մերոյ շարագրեաց զսա աշխարհաբարս սեխ. եւ ես մեզ հրաման ի ապել մեղադարտ դարբել սարգին եւ մէքայել զպրաց սերտասանց, հարկեցմամբ երկրորդի ազեցմանս. Տեսան Գրիգորի սրբոյ եւ մեծի Պատրիարքին սրբոյ երուսաղէմի. սրոյ եւ արդեամբն երկրորդապէս ապեցաւ: Ի խնդրոյ սահան Յարութեան Արք եպիսկոպոսի. շարագրոյի համանազ եւ համշիրակ հոգեկից կարծն շարագրոյի գրգոյս:

Արք սրք սանուք զսա ստանալով եւ վախի՛լէք, յիշեցէ՛ք զսմեանք վերագրեալսն եւ զմեզ ծնողքս հանգերձ. նաեւ զգործունեայս զործարանիս մերոյ զսիրացու յունեանէն որ զկապարեայն շարք եւ ջրէ, եւ զաշակերացի տիրացու սէֆերն մրտաբ եւ ապագարկ: եւ զուք յիշուէք լրկէք ի Քրիստոսն: Ամէն

Կիւղզեկեան Մասնագարան

238 Յա

226

ԼՈՒՏՈՎԻԿՈՍ ԱՔԵԼԻՆ ԵՊՍ. ՈՒՂՂ ԵՒ ԾՈՒՆ ԱՍՏՈՒԱՆԱՐԱՆՈՒԹԵԱՆ, Թրգմ. Պետրոս Վրգ. Թիֆլիսեցի: Վենետիկ, ապ. Անտոն Պոսթոլի, 1748, 838 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ՈՒՂՂ ԵՒ ԾՈՒՆ ԱՍՏՈՒԱՆԱՐԱՆՈՒԹԵԱՆ Ըստ սովորականութեան Աստուածաշունչ զգրաց, եւ սրբազան ժողովոց, նաեւ ըստ հանայեց հարց եւ վարդապետաց մեկնարանեալ:

Յարուձ իւրաքանչիւր ինչ՝ որ կամ առ ի իմանալ ըզխորհուրդս հաւատոյ ճշմարտութեամբ եւ ուղղութեամբ, եւ առ ի յամենայն ժալորութեանց բաժանել, կամ առ ի ըստ արժանւոյն կտառերի եւ ժառանգարարի զխորհուրդս եկեղեցւոյ, կամ առ ի ուղղել զմարգրկայն զորնս ըստ աստուածային օրինաց՝ նկատել կարէ, զիւրին եւ համառոտ կերպիւ մեկնի:

Շարագրեալ ի Լուսավիչոս Արևիկե եպիսկոպոսն եւ աստուածաբան վարդապետէ վարդեղեցւոյ, ի զաղծասացուց լեզու:

Եւ Թարգմանութեամբ ի լոյս անեալ ի Հայոց բարբառ աշխատութեամբ եւ ջանիւք ուսման Հանգուցեալ Թիֆլիսեցի Պետրոս Վարդապետի:

Ընչիւք եւ շարիւք Սահաթէի Պարոն Պետրոսի որդի Աղնուածամեծար եւ բարեպաշտ Սահաթէի Պարոն Միլաշին:

Իսկ սրբաբարութեամբ, եւ իբր նորգ թարգմանութեամբ Գ. Մ. Վ. Կ. Ի Վենետիկ. Յամի Տեսան 1748: Ի Տպարանի Անտոնի Պոսթոլի. Հրամանաւ մեծարաց:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Առ մերազանց բոնատւրքս:

...Վաղուրեմն հարկաւոր երեւեալ տեսով մտերիմ գրան ազգիս ի խորհուրդ բարեաց սպաբարութեան սորին՝ երկուքին բարեհամբաւ: եւ երախտաւոր անմիջե յազարու զերջարգելի Նիշայ վարդապետն Գաղասացի, եւ Սահաթէի Պետրոսի որդի Մկրտիչն կոստանդնուպոլսեցի:

Քանզի է քառաՄորգի վերջերեայ Գերյարդէի Նիխա Վարդապետին է ետվարտ-
 փակ, շրմախոշ, տիկերտուչակ, աշխարհաբուժ, սգահլաչն, թաղմարտակ, մարգաթիտ,
 ամենահարուստ, մեծազօր, բարեկարգ, և իրուտղատ վնէժ թաղաքի ժողովրդին Հայոց,
 որ և ունէր գնեազիր օրինակի բարոյականութեան սյուրբիկ, կամ եղեակ և նոյն վե-
 րայրեալ Պարսի Միւրային սուլ ապազքիլ զսա իւրովն արդեամբ է լուսաւորութիւն ազգին
 իւրո՞ ինքնաց ի նմանէ զհրաման, և զօրինակ զրոյն է զորք ապագրութեան սա որ իւն-
 յիբ բարեաց ոչ զլացեալ և Նորա՝ ստորազքեալ վկայեաց վասն զրոյն, որով եղեալ հրա-
 ման ապագրութեան և է մեծաւորացն տեղայն՝ Նորիեաց գնեազիր օրինակին իւրոյ Պա-
 րսի Միւրային է զննլ է զորք ապագրութեան: ...Արդ՝ որք հանդիպէք ուրեմն վայելմամբ
 և ընթերցմամբ զորնոյ սյուրբիկ, իշխնիք զհոգի հանդուցեալ Պարսի Պարտուի հօր նո-
 րա, և զհոգի հանդուցեալ Նիխարէթի մօրն նորա է հանոյակեան մեր յազօթս: զի և
 զուք իշխեալ լիլիք է տեսնել սասունոյ, որ է օրհնեալ յաւիտեանս Ամէն:

Կիւլպէնկեան Մասնեագրութեան
 :230-158 Աբ

227

ՅՈՎԻՏՎՈՎ ՎԱՆԱԿԱՆ. ՔԱՆԱՆԱՆ ՀԱՄԲԱԿԱՆՈՅՆ: Թրգմ. ԱՔանաս Վրդ. Կ. Պուլսեցի Տայի
 Սիմոնեան, Վենետիկ, ապ. Անտոն Պարթևի, 1748, 7 լՇ. + 128 = 133 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ՔԱՆԱՆԱՆ ՀԱՄԲԱԿԱՆՈՅՆ, սա է յօդուս մեանեղաց: Կամ Համառոտ կերպ: Եկատումն.
 և կրթութիւն սա է զօրացուցանել զհոգեվարտ:
 Ի իրատ Նորավարք Քանանայից:
 Ատարեալ է Հայր Յովնէփայ վանական Կրօնաւորէ:
 Իսկ Թարգմանութեամբ է լոյս տեսեալ է ԱՔանաս Վարդապետէ Կոստանդնուպոլ-
 սեցոյ սայի Սիմոնեան:
 Մտերիք և արգեամբք ումեմն Արեւաբարոյ և Բարեպաշտ Նիքիտանդի է փոռո
 Աստուծոյ:
 Ի վէնէտիկ. Յամի Տեան 1748: Ի Տպարանի Անտոնի Պարթևի.
 Հրամանաւ մեծաւորաց:

ՍԻՇԱՍԱԿԱՆ

Յուկի:

Կիւլպէնկեան Մասնեագրութեան
 241 Յ-

228

ՏՕՄԱՐ, Վենետիկ, Հրա. Սարգիս Արքեպոս. Կոստանդնուպոլսեցի, ապ. Անտոն Պարթևի,
 1748, 98 + 48 + 72 = 218 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Ա

ՆԱԽ. ՊԱՐՈՒՆԱԿԻ ԱՍՏ Երջանն մշակչեանուր՝ Տարեկան զնկուցմանչ, և և ապա՝ Համա-
 մայնութիւն Հեղեանեակ Ամսոց. Այսինքն՝ Հրամայեցոց. Ապրիլայի. Հայոց. և Տանկաց:
 Թօրինեցեալ է Մասթէսս, և է Հուկաս Իպրաց Վանանդեցոց:
 Երկրորդ. նաև սասակցի Համառոտութիւն Տօմարին Հրամայեցոց, արաբ. հասարա-
 կաբար վարի այժմ Ազգո Հայոց:
 Որք վերստին Տպարեցեալք եղն շանի Սարգիս Արք եպիսկոպոսի Կոստանդնու-
 սպոլսեցոյ:
 Յամի Տեան. 1748. է Եուկիսի. 20: Եւ է Հայոց. 284է:

Սրբորդ. յաւելուլ լինի ի վերջն՝ Գրգուի իմն վասն նախասահմանութեան: Սրբոյն թամայի Հրեշտակահան վարդապետի, որ ըստ խնդրոյ իմ թարգմանեցեալ եղև ի Ղուկասու վարդապետէ:

Ի Վէնէտիկ: Ի Տպարանի Անտոնի Պոթուլի:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Բ

ՏՕՄԱՐ ԿԱՐՁԱՌՕՏ Այսինքն Համառուութիւն Շնչ Տօմարին Հոսմայեցոյ, որով հասարակարար վարի ազոյ Հայոց:

Շարակարգեցեալ դիւրին սեխ ի յօշուտ պարզամտաց: Ի Գերյարգելի Միխիթարոյ վարդապետէ սերտասացոյ Արբոյ Հայր կոչեցելոյ:

Յամի Տեան 1733.

Տպարգեցեալ ի Վէնէտիկ: Ի տպարանի Անտոնի Պոթուլի:

Հրատմեաւ մեծաւարաց:

ՍՆՈՒԱՆԱԹԵՐԹ Գ

ՀԱՄԱՌՕՏ ԳՐԳՈՒԿ ԻՄՆ. վասն նախասահմանութեան, զոր արբ ըստ խնդրոյ սմանց բանասիրաց, Սուրբն թամաս առօինացի, որ եւ ստի Հրեշտակահան վարդապետ:

Որ եւ ըստ խնդրոյ իմ թարգմանեցեալ եղև. ի Ղուկասու վարդապետէ խարրերթացոյ, ի Կոստանդնուպոլիս:

Բայց այժմ ըստ անորիման Տեան, Տպարգեցեալ եղև յարժարազրութեամբ. ի փառս Առաւմտայ, եւ ի յօշուտ բանասիրաց Ազգի մերոյ:

Ի Վէնէտիկ:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Չուսի:

Կիւլպէնկեան Մասնագորան

264.1

1748

ԵՄԱՆՕԹ.

Սրեկ անշտ գիրքեր ին պարունակէ, առանձին անուամբերքերով: (ա) Մատրէուս եւ Ղուկաս վանանդեցիներու շՅօմարքը, (բ) Միխիթար վրգ. Սերաստացիի շՅօմար կարճատաքը (գրուած 1733-ին) եւ (գ) Ս. Թովմա Ամուլիացիի շՎասն Նախասահմանութեան» գործը: Այս հուամածոն ճանչցուած է շեֆիմերտէ անուանով:

ՍԱՂՄՈՍ: Հրո. Սարգիս Արքեպոս. Կոստանդնուպոլսեցի: Վէնետիկ, տպ. Անտոն Պոթուլի, 1748. 372 + 48 = 420 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ՍԱՂՄՈՍ ԴԱԹԹ

Տպեցեալ աշխատութեամբ Սարգսի Արքեպիսկոպոսի Կոստանդնուպոլսեցոյ, ի Հայրապետութեան Հայոց Տեան Ղազարու: Յամի. 1748: Ի մայիսի 2: Ի Վէնէտիկ: Ի տպարանի Անտոնի Պոթուլի:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Չուսի:

Կիւլպէնկեան Մասնագորան

223.2 Սա

ՍԱՆՕՔ.

Նոյն զիբիին հետ սպուած ու կազմուած է Միխիթար Վրդ. Արաստացիի «Տօմար կարճատար», պատրաստուած 1733-ին: Անուամբերբրն է. «ՏՕՄԱՐ ԿԱՐՃԱՌՕՑ Այսիճճճ. Լամանուտութիւն հնոյ Յօմարին Հոսմայեցեաց, որով հասարակարար վարի ազգս Հայոց: Եւրպակարգեցեալ պիւրին անի ի յօգուտ պարամտոց: Ի Գեորգրաքի Միխիթարայ Վարդապետէ սերաստացեալ Արթայ Հայր կոչեցելոյ: Յամի Յետն 1733: Ցպագրեցեալ ի Վեմէակի: Ի ոպարանի Անդօնի Փօթօլի: Լրամամաւ մեծաւարաց: Ունի տանանին Էջակալութիւն (1-48):

230

Ս. ՅՐԱՆՁԻՍԿԱՍ ՍԱԼԵԱՏՈՒ. ՆԵՐԱՇՈՒՄԸ ԱՐ ԶԵՐՄԵՌԱՆԵՐ ԿԵԱՆՆ: Բրգմ. Ղուկաս Վրդ. Սարգիսէրցի: Վեմէակի, Հրտ. Սարգիս Արքեպ. Կոստանդնուպոլսեցի, սպ. Անտոն Փօթօլի, 1748, 14 չ. + 431 = 445 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐՔ

ՆԵՐԱՇՈՒՄԸ ԱՐ ԶԵՐՄԵՌԱՆԵՐ ԿԵԱՆՆ: Սրբոյն Յրանչեպոսի Սուչեպացոյ: Բարգմանեցեալ ի Տալիականէ ի Հայո: ք Ղուկասու Վարդապետէ Խարբերթացոյ: Յարմարարեցեալ, եւ Տպագրութեամբ ի լոյս տնչեալ ի Սաղազէ Արք Ելպեղոպոսէ Կոստանդնուպոլսեցեալ: Ի Հայրապետութեան Տետան Ղազարու Հայոց Գօթօլիգիտէ: Ի Վեմէակի: Յամի Տետան. 1748. ք մարտի. 12. Ի Տպագրանի Անտոնի Փօթօլի: Լրամանաւ Մեծաւարաց:

ԳԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Վերգրամութիւն, եւ յիշատակարան առ բանաւր անձինս Ազգի մերոյ:

Ի Տետան անձան բարեգութեան Տետան, յանկ ելեալ կղերեցաւ սպաղարումն Հոգեւորացի յարցոյ, ի սուրաւ առարկեալեր անձանց մերոզնէնց: Վասն զի մինչ էի եւ ի ընտրեմէ իմ ի կոստանդնուպոլսու. առժամայն ի Յարգմանիկ սորին, ըստ ինչոյն Հօրն իմոյ Նազեարի աղգն ի սեր Նահապետի: Կանկացող, եւ շնորհացող եղէ սպաղարութեան սորին: Եւ այս սպաղար. յոյժ լանուէր զլոյսն առ այն ընտու, որք ցանկան յառաջեալ յառաջեալ յարան, եւ ի շնորհանգագան զարգացման, թէ կնկեղեցակեց իցին, եւ թէ աշխարհականք. զի ըստ անձանիկ անձնեցան ծառայէ: Եւ մինչ զժուարութիւն իմն զաստիւր սոյր, առ ի սպաղարի զհարստեան Յարգմանեցեալ զրեանա. այնու լուռ լեռլո յաղաւ Նանիէ, եւ ժորձօցէի թայց մինչ զեղի եղու ինձ, ժամանակ ինչ Նշգեհանալ յարգելի կողմուն, եւ Հետեանալ ի սերտոյն սղլէ իմմէ, նաեւ ի զարգելոյ ինչս զբան անտան: Տակաւին առ ի մեծարի զարան պաշտօնի իմոյ, մեծամալի եղէ նախապէս ըստ կարեաց իմոց, սպաղարի զգերազանցելոյն զիրեն օրինակաց, եւ նմանութեանց. որ վասն զլոյսն մեծապիս զործ, այնու նազիւ թէ մինչև ցայժ կարաց նաանիլ սպաղարութեան նորին ցառ կէտ: Սակայն ի ինչորին յինն բարեբարոյնց սմանց ստիպածք, զսպաղարումն սոյն ներկայ զրդոյս. իսկայն արծարեալ արթնցաւ յիս վազմանի անձնունքն Երեւեցեալ: Որոյ վասն Յողեալ առ ժամանակ մի զմայն զիրեն օրինակաց, սկսայ յառաջապայտանի զսոյն մեծաւ աշխատութեամբ, ի բաւարարումն փառաբանաց իմոց, եւ այլնց նառայց Տետան:

...Եւ սրբան առ աշխատութիւն իմ, զոր կրցցի ի յարմարաղբին եւ ի սրբարկին զսա (որքան եւ կարնին էր) ի պէտէս սխալանաց. թէ բառից, թէ շարաղարութեանց, թէ իմացուածոց, եւ թէ ի յաման անդիս պակաս մուշեղոց յանՀարութեան Յարգմանիկն. զայն ի փառս իւր Համարեցի անք, եւ աղօթիւք սրբոյն ինձ ողորմեսցի: Եւ թէպէս զիսմէ ինչ, ինձ, եւ միայնակութեան իմոյ շնորհիլ ազաչմ, զի ի վերպմանէ աչաց պատանին ախբ: Վասն զի ի սրբարկին զիստնիւնուն շարուան սպաղարաց, որք են անձնուաք լեզուի մարտոյ, մինչ ընթանուաք զայնս անսակաւ բառիցն, եւ ոչ սրպէս զմանկունս զօրութեամբ տառիցն, այնու բազում առաք վրիպեալք զասնին յաչաց մերոց: Վերապէս. ազաչմ զարարմիտ ընթերցանէրք, առ ի ընթանուլ զսա՝ ոչ միայն եւ ինք անսական զիստարութեամբ, առ ի զիսել եւ իմանալ միայն. այլ նաեւ զօրնուակաւ, առ ի աշխատիլ եւ շնեալ ստացման կատարեալ առաքմանութեան, եւ շնորհանալ կե-

նայց որովհետև ըստ ասելոյն պատանի, ոստ ասաքինութեան ոչ կարէ ծաղկիլ թարց աշխատութեան: Եւ մինչ օգտիցիք ի ամանէ զհոգեւոր պտուղս, առ Տէր յիման արժանի նամարեցիք զհոգեւոր և զմարմնուոր ծնօղն իմ, նաև զիս զխտանեալս ի յերամս բանասիրաց:

որ եմ պատրաստական ծառայ
բարեպաշտութեան Յերոմ

Սարգիս Վարդապետ, եւ Արք եպիսկոպոս
Կոստանդնուպոլսեցի:

Կիւլպէնկեան Մատենադարան
248 ՁԲ

231

ԽՈՐՀՐԴԱՏԵՏԻՐ: Կ. Պոլս, ապ. Մարտիրոս Դպիր, 1748, Խ (40) էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԽՈՐՀՐԴԱՏԵՏԻՐ ՍՐԲԱԶԱԸ ՊԱՏՄԱԳԻ ԸՍՏ Արարողութեան Եկեղեցեացի Հայրասանեայց:

Տպագրեցեալ ի Հայրապետութեան Սրբոյ Աթոռոյի Էկեղեցիի Տեան Հազարս
Սրբազան Կաթողիկոսին Հոմարց Հայկազունեաց:

Ի Բազմաութեան Արամեան ոմղէ: (Յամեանն Յուսիս. իգ):

Իսկ ի թուի Փրկիչն. (1748):

Ի Կոստանդնու պոլսո՞ ի ազարանի Մարտիրոս դպիր:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Յիշատակարան Գրեոյս:

Ի Վախճանի աստուածային պատարագամասոյց սուրբ Տեառակիս աշուրիկ՝ մատուցուց Ամենակարգին աստուծոյ փառս եւ գահութիւնս:

Որ ետ մեզ նուազս ծառայեց իւրոյ՝ ապել եւ ի կտասբ նաուցանել զուրբ Գիրքս զսո, որ կոչի Խորհրդատեար:

Որով ի մեան սրբազան Քահանայից՝ աստուածային կտասրի իորհուրդ:

Ի պատրիարքութեան Սրբոյ Երուսաղէմոյ եւ Կոստանդնու պոլսոյ Տեան Գրիգորի եւ Տեան Յակոբոյ Արղիւնարար Բանիրուն եւ Աստուածարան Վարդապետաց:

Արդ՝ ազալեմք զհոգեւոր եւ զսրբազան նորոզ մեր. զի ի ստանալն եւ ի վայելելն զսա, Յիւնցէ՛ք զհանգուցեալ ծնօղն իմ ի ջրխոտս զմահեսեկ Սարգիսն. եւ զմայրն իմ ԸՀՀնիփսիսէն. եւ զեղբայրն իմ զԳէորգն, եւ զայլն ամենայն:

Վերջապէս յիւնցէ՛ք եւ զմատակարար զարծոյս զանպիտան ծառայս մեր զՄարտիրոս դպիրս:

Այլ եւ զարդեակն իմ զԼորդ եւ զԵրուզ զրոցս եւ զպող սորին զտէրացուս Սերբիս:

Կիւլպէնկեան Մատենադարան
264-5
1748

Կազմեց՝ Ա. Գ.

(Շար. 14)



ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

1.— Մ Ե Մ Ք Ա Ր

Մեծքարի վանքը կամ Անապատը պատմութեան մէջ կ'երեւի մօտաւորապէս երկու դար, շ. 1170 - շ. 1350: Կառուցանողն է եղած Միհր Իլխան (1170-1175), որ հետագային հոն ալ թաղուած է: Կը դամուէր Սիւս քաղաքին մօտիկ: Եկեղեցին նուիրուած էր Ս. Աստուածածնի անուն — Սամուէլ, էջ 218: Յուցակ Զեռ. Երուսաղէմի, Բ. Հատոր, 1967, էջ 367: Սիւսուան, էջ 196:

Մեծքարի առաջնորդներէն յիշուած են Հետեւեալները.

1.— Աստուածատուք Եպիսկոպոս, 1199-1214.— Սա ներկայ եղած է 1199ին Լեւոն Թաղաւորի օժման հանդէսին — Սմբատ, էջ 111: Յիշատ. Զեռագրաց, էջ 770:

Միհր Իրազի Գէորգ, որ էլիսեցողն էր Մեծքարի Անապատին, 1208ին շինել կուտայ տապանատուն մը, որ երբ մեռնի՝ հոն թաղեն զինքը — Յիշատ. Զեռ. էջ 770-771:

2.— Յակոբ Մեծֆարեցի, ? - 1268.— Ապա դարձաւ կաթողիկոս և վերակոչուեցաւ Կլայեցի, 1268-86.— Ազգապատում, էջ 1673:

3.— Տէր Յակոբ Աւաթար, 1268-74? — Յուցակ Զեռ. Երուսաղէմի, Գ. Հատոր, 1954, էջ 162:

Այս միջոցին, 1271ին, Լեւոն Թաղաւոր կը հաստատէ հոն դպրանոց մը.— Սամուէլ, էջ 152:

4.— Գրիգոր Մեծֆարեցի կամ Ամուարգեցի, 1274?-93.— Այս ալ ետքը եղաւ կաթողիկոս, 1293-1307.— Ազգապատում, էջ 1739: Յուցակ Զեռ. Երուսաղէմի, Ե. Հատոր, 1990, էջ 6: Զարբհանէլեան, Պատմ. Հայ Հին Դպրութեան, 1932, էջ 774:

5.— Թորոս Վանահայր, 1293?-1307.— Մանակցած է Սիւսի Ժողովին, 1307ին, Նոյն Ժողովին ներկայ էին նաեւ Յովհաննէս Մեծքարեցի՝ Վանքին դպրապետը, այսինքն բարունապետը, և Գրիգոր Վրդ. Մեծքարեցի — Ազգապատում, Յօդ. 1232, 1254:

6.— Կարապետ Վանահայր, 1343ին մանակցած է Սիւսի Ժողովին — Ազգապատում, էջ 1870:

Մեծքարի զբաղարկան աշխատաւորներէն ևւ արդիւնքներէն շատ զիչ բան ծառայ է մեղք. Ինչպէս,

Ա.— Գրիգոր Գրիչ, 1214ին օրինակած է մէկ Եսայի և Թուղբ Գալղաթի, Յովհաննէս ևւ Ստեփանոս քահանայերու համար.— Զեռ. Ս. Յ. Թ. 417:

Բ.— Ստեփանոս Քահանայ, Գրիչ, օրինակած է Գրիգոր Նիսացիի երկերը՝ 1260 կամ 1270 թուին — Կարիճեանց, Յուցակ, Բ. 448:

Գ.— Թորոս Սրկ. Վանցի, Գրիչ, 1272՝ 4, աշակերտ իր հօրեղբոր Վանցի Թորոսի՝ Վանանուն Քարմ: Օրինակած է -

1.— Հիմ Կոսկարան (մանակի), 1272ին, Սարգիս քահանայի համար.— Յուցակ Զեռ. Ս. Յակոբեանց, Բ. Հատոր, Բիւ. 306:

2.— Հիմ Կոսկարան (մանակի), ունի նոյն բովանդակութիւնը նախորդին հետ): Ստացողն է Սոսթենէս բարունի.— Նոյն, Բիւ. 304:

3.— Աւետարան, 1274ին, զոր նկարագրած է Աւետիք Քահանայ — Յիշատ. Զեռագրաց, էջ 958(3):

2.— ՔԱՂՑՐԱՀԱՅԵԱՑ Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ ՎԱՆԻ

Քաղցրահայեաց Ս. Աստուածածնի Վանքը հաստատուած էր Բալուէն քանի մը քիւլովէթը հետո զանուղ Հաւաւ գիւղին մօտ: Հոն կը նստէր Բալուի առաջնորդը, ընդհանրապէս ըլլալով նաեւ Վանահայրը որոյ մենաստանին: Վանքը շրջապատուած էր քարաշէն պարիսպով: Եկեղեցին նուիրուած էր Ս. Աստուածածնին:— Հանդ. Ամս. 1961, էջ 67:

Վանքին առաջնորդներէն մասնաւորաբար կը յիշենք հետեւեալները, թէեւ ուրիշներ ալ ծանօթ են՝ առաւելապէս իրրեւ Բալուի առաջնորդներ:

1.— Մեծարդ Վարդապետ, 1468.— Պաշտօնակէտ, Յիշմ. ԺԵ. Դարի, Բ. Մասն, էջ 276:

2.— Անտոն Եպիսկոպոս, 1573.— Սըրուանձնեանց, Թորոս Աղբար, Բ. էջ 376:

3.— Կիբազոս Եպիսկոպոս, 1604?— Սիւրմէեան, Յուլիան Զեռ. Հայէպի, էջ 50:

4.— Սիմէոն Արքեպիսկոպոս, 1623: Այդ Թաւականին կը յիշուին տէր Սահակ, տէր Աւետիս, եւ տէր Ղուկաս — Սարգիսեան, Յուլիան, Ա. էջ 628:

5.— Գէորգ Արքեպիսկոպոս, 1645.— Թ. Աղբար, Բ. էջ 376:

Մշակութային աշխատանքները շարունակուող եւ պատահական չղած են Հաւահայր

Վանքին մէջ, այդ պատճառով քիչ անուններ հասած են մեզի. այսպէս,

Ա.— Մարգարէ Գրիչ, 1492ին օրինակած է Մաշտոց մը, Ղուկաս Դպրի հետ, Ավրանի պատուէրով.— Հանդ. Ամս. 1961, էջ 68:

Բ.— Ղուկաս (Դպիր) Երէց, Գրիչ, 1492 — +1518. օրինակած է ճառընտիրի մը Ա. մասը, Պաթուհ Մելիքի և իր ամուսնին ընթացիկներէ, Յուլիան, Բ. 234:

Գ.— Մելիքի Քառանայ, Գրիչ, 1518ին օրինակած է վերոյիշեալ ճառընտիրին Բ, մասը.— Նոյն, տեղ:

Դ.— Անտոն Եպիսկոպոս, Գրիչ, 1573ին պատահած է մէկ Աւետարան.— Թ. Աղբար, Բ. էջ 376:

Ե.— Սիմէոն Սրկ. Ռապաւոցի, մականուն Սատուխան, Յարզոզ և կազմող. 1623ին նորոգած եւ կազմած է Աւետարան մը.— Սարգիսեան, Յուլիան, Ա. էջ 628-9:

Զ.— Մեծարդ Քառանայ, Գրիչ, 1642-61: Օրինակած է մէկ Եւրապիաց, 1661ին.— Հանդ. Ամս. 1961, էջ 68: Թ. Աղբար, Բ. էջ 375:

Է.— Կարապետ Արք. Երանիացի, 1788ին օրինակած է մէկ Քարոզգիրք Նալեան Յակոբ Պատրիարքի.— Յուլիան Զեռ. Արմաշի, Ե. Թօփճեան, 1962, էջ 259:

Ն. ԵՊՍ. ԾՈՒՂԱԿԱՆ

ԳՐԱԾՍԱԿԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՆԱԳՐՁՈՒԹԻՒՆ: Լաբակազ, մեծածառայ, էջ 78 եւ 84 թերթ՝ մէկ երեսիմ գումար մանրանկարչական հարազատ արտահանութիւններով: Ս. Ղազար, Վեներտիկ, Միխրարեան Տպարան, 1966, ձեռ: Գիմ՝ 80 տարբ:

Կոթողային, զմայելի, աննախնիքաց զործ մըն է այս մեծարժէք հատորը: Տըպագրութեամբ անգերագոյնցելի նոյնիսկ օտար լուսպոյն հրատարակութեանց հետ համեմատելով: Չորս տարբեր լեզուներով (հայերէն, անգլիերէն, ֆրանսերէն եւ իտալերէն) կատարուած այս գլուխ-գործոց տպագրութիւնը չորս տարի առաւ պատրաստուելու եւ հրատարակուելու համար, եւ իրապէս պատիւ կը բերէ ոչ միայն Վենետիկի Միխրարեանց Ս. Ղազարու տպարանին, այլ եւ համայն Հայութեան: Տարակոյս չկայ որ գործին յաջողութիւնը, գոնէ առեւծի բաժինը, կը պարտինք անխոնջ եւ եռանդուն տպարանագետ Հ. Մեքրոպ Վ. Ճանաչանի, որ ընկերիլ չլիտցաւ յուսահատեցողիչ տպարանական գործնական որդիքներու առջեւ եւ հուսկ հրապարակ առնեց այս մեծածառայ եւ մեծարժէք գործը, ուր ամենաբծախնդիր հարազատութեամբ արտահանուած են գունազեղ սքանչելի մանրանկարները Ս. Ղազարու դարաւոր ճոխ ու մեծահարուստ ձեռագրական հուսաքածոյին: Հոն հարազատ են չափերը, զոյնները, որով կարելի է գեղարուեստական այս ընտրելագոյն եւ անմատչելի մանրանկարները կատարելու բուսարարութեամբ չեղարտու անմիջական տրամագրութեան տակ դնել:

Այս հատորին մէջարուած են բոլոր մանրանկարները ու ծաղկումները Մլըէ թաղուհիի արդէն քաջ ծանօթ ձեռագիր Աւետարանին, դրուած 862 թուականին Գրիտտոսի, որ ոչ միայն ներկայիս մեղի ծանօթ Հայերէն հնագոյն ձեռագիրն է, այլ նաեւ մեղի ծանօթ Հայկական հետադին մանրանկարները կը պարունակէ: Սոյն հատորին

մէջ ներկայացուած է մանրանկարչական հարստութիւնը Տրպագոսի, Աղբիւնուպուրսայ, Փիկ դարու երեք ուրիշ Աւետարաններու եւ նոյն դարին Սաղմոսարանի մը եւ Մաշտոցի մը, ինչպէս նաեւ Հոռոմոսի (1181էն), Խարբերդի (1205էն), Հաուցթաուի (1214էն), Թէոդուպուրոյ (1232էն) Աւետարաններուն եւ Գիրք Ձեռնադրութեանց (1248էն) ձեռագիրներուն, որոնք բոլորն ալ կը պատկանին Վենետիկի Միխրարեանց հարուստ մատենադարանին:

Հ. Ճանաչան հատորին սկիզբի 78 էջերուն մէջ կու տայ Վեներտուքիւնց մը, նախ շնորհակալութեամբ յիշելով Հայ եւ օտար անուններ՝ որոնց գործերէն եւ խորհուրդներէն օգտուած է իր ներածութեան համար: Ներածութիւնը իր ընդարձակ սահմաններով անտարակոյս որքան ալ որ խղճմտութեամբ կատարուած ըլլայ, բնական է որ ունենայ վիճելի եւ սրբազերելի կէտեր, մանաւանդ երբ ընդունինք որ հոն մշակուած նիւթը, Հայկական Մանրանկարչութիւնը, նոր է Հ. Ճանաչանի համար: Այսուհանդերձ ան իր լուսպոյնը բրած է՝ նիւթը լայն խաւերու ըմբռնելի ընելու համար, եւ որոշ չափով յաջողած է իր այդ մտադրութեան մէջ: Անտարակոյս եթէ ոն կարենար իր գործածած կարգ մը աղբիւրները եւ վրկայութիւնները քննել եւ ստուգել, գուցէ չկատարէր ինչ ինչ վրկայումներ՝ որոնք կ'երեւին ներածութեան մէջ:

Սակայն ներածութեանէն առաջ, որուն մասին իր կարգին երկար պիտի խօսինք, Օր. Միքարովի Տէր ներաչեսան ստորագրած է ճեմարան մը, որ իր պարունակութեամբ համառօտ կերպով կը կանխէ ներածութիւնը: Քանի որ ներածութիւնը նկատի պիտի առնենք, հոս աւելորդ կը սկսենք ընել ինչ ինչ դիտողութիւններ նախարանին մէջ յայտնուած անտութեանց: Սակայն թող ներուի ինծի հոս ուշադրութիւն հրաւիրել Օր. Տէր ներաչեսանի սա դիտողութեան՝ Աղբիւնուպուրոյ Աւետարանին մասին. «Բիւզանդիոնի հետ Հայաստանի ունեցած դժգարուեստակոյն աղբիւրը՝ ուրիշ կերպարանի մը տակ կը ներկայանայ Աղբիւնուպուրոյ Աւետարանով» (էջ 3ա): Արդեօ՞ք

յարգելի Օրիորդը բակ կ'ուզէ որ Բիւզանդ-
լոսի եւ Հայաստանի զեղարուեստին մէկ
չաղկապումը կը տեսնէ Աղբիւնուպոլսոյ Ա-
ւետարանին մէջ: Սակայն ինքն իսկ ինքզին-
քը կը ժխտէ թուելով, թէ մը աւելի վարը,
Աղբիւնուպոլսոյ Աւետարանին մանրանը-
կարչական բոլոր այն յատկանիշները որոնք
զայն բոլորովին կը տարբերեն Բիւզանդա-
կան արուեստէն, եւ հուսկ յարգելի Օրիոր-
դը կ'եզրակացնէ. «Աղբիւնուպոլսոյ Աւե-
տարանը կու տայ զէթ մեզի թանկագին վը-
կայութիւն մը Հայ արուեստագէտի մը ներ-
կայութեան» (Բիւզանդական) Կայսրու-
թեան մեծագոյն քաղաքներէն մէկուն մէջ,
եւ որ կը շարունակէր աշխատել իր հայրե-
նի երկրին հարազատ եղանակով եւ ոճով»
(էջ 31.): Ասիկա, կը խորհինք, կը հակասէ
քէշ վերը Օրիորդին ըսածին: Ան կ'ըսէ Աղ-
բիւնուպոլսոյ Աւետարանին մասին. «Եթէ
աւետարանիչներու կենդանագիրները ունին
բիւզանդական ոճ» (էջ 31.): Նախ զիտեղ
տանք որ Աղբիւնուպոլսոյ Աւետարանին ա-
ւետարանիչներուն մանրանկարներուն ան-
չորհք ձեռք մը դպած է: Մանրանկարներուն
դաշար ծեփուած են թանձր ներկով եւ հոն
աւելցուած են յունական տառերով աւետա-
րանիչներուն անունները: Իսկ 1007 թուա-
կանէն Քրիստոսի կամ աստիէ առաջ ինծի
ծանօթ չեն աւետարանիչներու նման ման-
րանկարներ Բիւզանդական ձեռագիրներու
մէջ, մին: ոճին կը հանդիպինք Հայրէն ձե-
ռագիրներու մէջ ժԱ դարուն:

Բոլորովին անընդունելի կը զաննէք Օր-
Տէր Ներսէսեանի սա տեսութիւնը թէ «Սել-
ուշեան տիրապետութիւնը բարբարոսա-
բար ընդհատեց արուեստի զարթոնքը Հա-
յաստանի մէջ: ԺԲ դարու վերջերն է որ
վերսկսաւ գործունէութիւնը Հայ արուես-
տի» (էջ 31.): Մանրանկարչական, ճար-
տարապետական եւ մանր արուեստներու
(փայտափորագրական, կաւազործական)
արտադրութիւններ այդ շրջանէն նման բան
մը չեն հաստատեր, այլ ցոյց կու տան յու-
րանուն գորգացում:

Վերջապէս, յարգելի Օրիորդը Ս. Ղազար-
ու Սարգսի կողմէն Աւետարանը կ'ա-
ճապարէ 1205 թուականէն Քրիստոսի ըն-

դունիլ, երբ այդ թուականը ընադիր յիշա-
տակարանին մէջ քերութեւ ե վրան վերստին
աւելցուած է, տուն տալով լուրջ տարակոյ-
սի որ Կոզմա վայն դրած ըլլայ 1205ին:
Յարգելի Օրիորդը մանաւանդ կ'ըսէ. «Կոզ-
մա, թէն միջակ զծագրող մը, սակայն ու-
նի ընտիր ճաշակ երիտազրութեան մէջ,
յայտնի՝ իր մանրանկարներուն խորքերէն»
(էջ 41.): Սակայն Կոզմա իր մեզի ծանօթ
վեցի չափ ձեռագիրներուն ո'չ մէկուն մէջ
ինքզինքը ներկայացուցած է իբր «ճաշակող
կամ մանրանկարիչ», որով առ այդ եղած
նմանադրութիւնը ճիշդ է: Մենք ունինք ման-
րամասն աշխատութիւն Կոզմայի գրչու-
թեանց մասին, հրատարակուելու պատ-
րաստ:

Այժմ անցնինք ձեւերածութեան:
Աշխատութիւնը կատարուած ըլլալով
չորս տարբեր լեզուներով, հոն տրուած վի-
ճելի տեսութիւնները, սիւսլ եղբայրացու-
թիւնները, դժբախտաբար կարելի պիտի
չըլլայ առ հասարակ հատորին բոլոր ստա-
ցողներուն հասցնել: Ուրեմն ստիպուած պի-
տի ըլլանք լոկ հայերէնով կատարել մեր
քննադատութիւններն ու ճշգրտները, զոնէ
հայերէնով ըսած ըլլալու համար ինչ որ կը
խորհինք թէ ճիշդ է ու սրբագրելի այս ա-
թիւ:

Ներածութեան առաջին մասը նուիրուած
է ՎՊաղումն ու Նկարագիրը Հայկական
Մանրանկարչութեան: Հատուածի սկիզ-
բէն իսկ կը զաննէք վիճելի կէտեր: Հայր
ձանաչեան խօսելով 314ին Լուսաւորչի ձեռ-
նադրութեան պարագաներուն, Թարգման-
չաց ուսումնասութեան մասին կը կարծէ
հիմք մը տեսած ըլլալ իր տեսութեան՝ ը-
տելով՝ «Անտարակոյս նուեւ սրբական ար-
ուեստի մարզին մէջ գոյութիւն ունէին յա-
րաբերութիւններ Ասորա - Բիւզանդական
չրջանակներու ձեռք (էջ 59.): Նախ 314 թը-
ւին Քրիստոսի «Բիւզանդական» արուեստ
գոյութիւն չէր կրնար ունենալ: Երկրորդ,
«Ասորական» արուեստի հնագոյն նմուշը՝
Հուսուլայի Աւետարանը՝ 586 թուականէն
է Քրիստոսի: Արդ, երբ գոյութիւն չունի
համեմատելիք նիւթ թէ՛ Հայ, թէ՛ Բիւզան-
դացի եւ թէ՛ Ասորի 586 Քրիստոսի թուա-

կանէն առաջ, արդար է խորհիլ որ Հ. Ճանաչանի բանտարակոյս նաև սրբազան արուեստի մէջ գոյութիւն ունէին յարաբերութիւններ Ասորա - Բիւզանդական շրջանակներու հետ արտայայտութիւնը բոլորովին անտեղի եւ անարժէք ենթադրութիւն մըն է։ Ընդհակառակը, ապացոյցներ ունինք որ արուեստի մէջ, նշանակելիօրէն օտարամերձ եղած են Հայերը, Օրինակ, հակառակ այն սերտ յարաբերութեան որ, ըստ Հայոց պատմութեան, Հայերը ունեցած են Յոյն և Հռոմմէական մշակոյթին հետ, Հայաստանի մէջ ՑԱՄԴ ՈՁ ՄԷԿ ՑՅԷ գտնուած են Յոյն կամ Հռոմմէական արուեստով արձաններ, քացի Գրանի գտնուած փոքր խմբարձանի մը կտորներէն։ Ոչ ալ կը հանդիպինք Յայնքու եւ Հռոմմէացիներու այնքան սերտ ու գործածած խճանկար յատկանքու, քացի դարձեալ Գրանիի բաղնիքին եւ ուրիշ մէկ երկու վայրերու մէջ գտնուած բնկորներէն։ Ի՞նչ պատճառ կայ որ արձանագործութեան եւ խճանկարի մէջ օտարներու չընկեանող Հայ արուեստագէտներ՝ մանրանկարչութեան մէջ ժխտէին իրենց արզային նկարազրին այդ ամենակարկառուն դիմը։

կամ ո՞ր գործերն է որ անհետացած կը նըկատէ։

Հ. Ճանաչանն սխալ ըմբռնած կ'երեւի նաեւ Վրթանէս Գերթողի մէկ ուրիշ վկայութիւնն ալ։ Վրթանէս խօսելով Աւետարաններու մասին, կ'ըսէ. «Ոչ միայն յոսուկայ եւ յարձաճո՞յ այլ եւ յոսկերաց փղաց եւ կարմիր մորթով կազմեալ»։ Այսինքն, Աւետարանները ո՛չ միայն ոսկիով, արծաթով, այլև փղոսկրով եւ կարմիր մորթով կազմեալ են և Հ. Ճանաչանն անդ, թիւ 4 ծանօթութեան մէջ, բնագրին կարմիր մորթով կազմեալ բացատրութիւնը հասկնալի է մազազաթի գոյնին համար կ'ըսէ եւ Օրիորդ Տէր ներսէսեանի թարգմանութիւնը վկայութեան կը կոչէ, հաստատելու համար զկարմիր մորթովն մասին իր տարօրինակ վերձանումը։ Յարգելի Հայրը օսկայն պէտք է յիշէ որ Վրթանէս Գերթողին լաւ ծանօթ է «մազազաթ»ին եւ «մորթ»ին տարբերութիւնը, քանի որ նոյն տեղը արդէն գործածած է։ Թէ՛ ինչ եւ թէ՛ Օրիորդ Տէր ներսէսեանը կը սխալին երբ Վրթանէս Գերթողի զկարմիր մորթովը կը շփոթեն «ծիրանի» մազազաթ ձեռագիրներու հետ (codex purpureus) և Վրթանէս Գերթող որոշ կերպով ձեռագրի կազմի մասին է որ կը խօսի, յիշելով անոց արծաթ, ոսկի, 'փղոսկր կամ կարմիր մորթով ըլլալը։ Ան ասելիս կրկին կը հաստատէ ըսելով վերնոյն իբր շարունակութիւնը. «...Ոչ եթէ փղին ոսկերաց մատուցանեմք գերկրպագութիւն կամ լաջքային, որ յերկրէ բարբառասցն եկեալ է ի պաճառ»։ Լայնան կամ լաջը կարմրաներկ մըն էր, որով Հայերը «շիւկափոկ» կը պատրաստէին, կարմիր կաշի մը որ արբանի կոչուէին։ Համար զործածուած է։ Լարքայով կարելի չէ մազազաթ ներկել, որ թէ՛ նուրբ է «մորթ»ին եւ թէ՛ յետոյ վրան դրել կարելի չէ։ Որդան կարմիրով կարելի է մազազաթ ծիրանի ընել, օսկայն հոս լաջքայի խօսք կայ եւ ո՛չ Որդան կարմիրի։

Հ. Ճանաչանն թառաջ կը բերէ ուրիշ հաստուած մըն ալ Վրթանէս Գերթողէ. «Քանդի ի Հայք պատկերու ոք շփոթէր առնել մինչև ցայժմ, բայց ի Հռոմովոց բերէին, եւ մեր ուսմունքն անտի էին, եւ եթէ

Հ. Ճանաչանն չեմ դիտեր ի՞նչ պատմական տուեալներով կ'ըսէ. «Պատկերամարտութիւնը, Բիւզանդական արուեստին, ինչպէս նաեւ Հայկականին համար եղած է իսկական աղէտ, բազմաթիւ դործեր այդ շրջանին անյայտացած են։ Զ դարու վերջերք արդէն պատկերամարտութիւնը Հայաստանի մէջ սկսած էր կատարել իր աւերը» (էջ 6ս.)։ Պարզ է որ Հ. Ճանաչանն զպատկերը կը շփոթէ որմանկարներու հետ զոնէ, եթէ ոչ սուրբ դիրքերու մանրանկարներու հետ։ Պատկերամարտութիւնը պարզապէս հերձուած մը նկատուած է Հայաստանի մէջ եւ երբեք այնքան ուժ եւ զօրութիւն չէ կեդրոնացուցած որ կարենար ըլլալ «Հայկականին» (արուեստին) համար «...իսկական աղէտ»։

Հ. Ճանաչանն բարձրաթիւ (արուեստի) գործեր այդ շրջանին անյայտացած հոն ըսելով արդեօք է Հայ արուեստի գործերուն կ'ակնարկէ։ Եթէ այդ, մեծապէս հետաքրքրական պիտի ըլլար դիտեալ թէ ի՞նչ

նորա չէին կորուսեալ» : Վրթանէս Գերթոյի այս հատուածը մեր արուեստով զբաղող-
 անբուն համար քար գաթիակզութեան եղած է : Զանազան եւ զարմանողան քրայտարու-
 թիւններ տրուած են, բոլորն ալ վկայու-
 թեան պարզ ու մեկին իմաստը խաթարե-
 լով, նոյնիակ Վրթանէս Գերթոյը ինքզինքը
 հակասելու շափ անմխա գտնելով : Հ. Ճա-
 նաշեան ինքզինք զժողովին զրուցեան մը
 մէջ կը գտնէ. «Հոս քնազրին իմաստը քիչ մը
 խրթին կը թուի» (Մանուկութիւն 6, էջ
 6ր.) : Իրականութիւնը սակայն այն է որ
 հոս ոչ մէկ հակասութիւն կամ զխրթնու-
 թիւն» կայ : Հատուածին բոլոր զաղտիքը
 «պատկեր» բառին ճիշդ ըմբռնման մէջ է :
 «Պատկեր» կը նշանակէ «իզօն» : Հ. Ճանաշ-
 եան կը սխալի վերի վկայութեան մէջ զոր-
 ծածուած զնոքա չէին կորուսեալն բոլոր-
 քովին մտայածին եւ սխալ բացատրութիւն
 մը տալով, այսպէս. «Եւ թէ անոնք (այսին-
 քն պատկերներն) չէին կորուսած» (Անդ) :
 Մակայն ի՞նչ պատկեր, ո՞ր կորուսած : Բա-
 ցարձակապէս ճիշդ է Օրբորը Տէր Ներսէս-
 եան, որ այդ հատուածը թարգմանած է.
 «Եւ թէ նոքա (Յոյները) չէին կորուսած
 (չէին Բաղկերձանականութեամբ մուր-
 քուած)», մինչեւ այն ատեն «պատկերները»
 (իզօն) եւ անոնց մասին «ուսմունքը», «ան-
 նութեամբ մարդանջներուն համար Հայ ար-
 ուեստի մասին :

Իժմայտարար շատ պիտի երկարի մեր
 յօդուածը եթէ ծանրանանք Հ. Ճանաշեանի
 քիչ մը զարմանալի յաջորդ բացատրութիւն-
 ներուն վրայ՝ «պատկեր»-ին վերաբրմամբ :
 Ո՛ր ալ Օր. Սիրուրդի Տէր Ներսէսեան լաւ
 առաջնորդ մըն է իրեն՝ իր արտակարգ յօդ-
 նութեամբ մարդանջներուն համար Հայ ար-
 ուեստի մասին :

Ի՞նչ Դո. Եսատուզն վերջ Հ. Ճանաշեան
 շատ ունի հաստատուն դետնի վրայ է Հայ
 արուեստի իր ըմբռնմանց մէջ, թէեւ զարմ-
 եալ զինքը կը շեղեցնէ Վրթանէս Գերթոյ.
 սակայն այս զլուխը ան կ'աւարտէ շնորհա-
 տրելի յաջողութեամբ մը :

Գլուխ Բ. ուր ան կու տայ ճշմարտ. Տեսու-
 թիւն Հայկական Մանրանկարչութեան Զա-
 նադան Կեդրոններուն վրայ : Հոս յարգելի

Հայրը կը խօսի «Էջմիածնի Փղոսկրէ Ան-
 տարանք»-ին մասին : Կը խորհի՞նք որ զուր
 աշխատանք է հոս եղածը : Հ. Ճանաշեան
 Փղոսկրէ Անտարանը չէ տեսած, որով իր
 երկարատառում մէջըրեւմանը կէս է ա-
 լելի զար առաջ օտար գրողներէ՝ բոլորովին
 սանարժէք են, քանի որ այդ օտարներուն դի-
 տողութիւնները Հայ մանրանկարչութեան
 մասին իբր անձեռնառ զրոյններ, բոլորո-
 վին անարժէք կ'ընեն իրենց ըսածները : Ե-
 թէ Հայագէտ լուրը Հայեր չեն կրցած Վրթ-
 թանէս Գերթոյէն օգտուիլ ինչպէս որ կա-
 բիւի է, ինչպէ՞ս կարելի է լսել Սորշիկովո-
 յի սխալաշատ բացատրութիւնները :

Հ. Ճանաշեան կը սխալի երբ կ'ըսէ.
 «Եսաճայ գրիչ կը կոչուէին նաեւ նոյնինքն
 ծաղկողներ» (էջ 10ա.) : Գրիչը գրիչ է, այ-
 սինքն գրող. իսկ ծաղկողը՝ ծաղկող, այ-
 սինքն զարդանկարող : Քանի որ մենք այսուր
 արդէն երկար պիտի խօսինք Փղոսկրէ Ան-
 տարանին մասին արդէն վաղուց աւարտած
 գործի մը մէջ, հոս աւելորդ կը սեպնէք ու-
 լելի Երկարել :

Յաջորդաբար համառօտ կերպով կը ներ-
 կայացնէ, ժամանակագրականօրէն ալժժ
 դրուութիւն ունեցող Հայերէն մանրանկար-
 չական ձեռագիրներ : Մենք կը խորհինք որ
 գործին այս մասը, դուրս Բ.ը, բոլորովին
 աւելորդ էր հոս հրատարակել : Վերջապէս
 այս հատորը նպատակ ունի ՄԻԱՅՆ Վեներ-
 տիկի Միթիթարանց մանրանկարեալ ձեռա-
 գիրները ներկայանալու, բան մը՝ որ եթէ
 ձեռնհասօրէն կատարուի, արդէն մեծագոյն
 զործ մըն է : Հ. Ճանաշեան, պէտք է ըն-
 դուինք, ոչ մանրանկարչութեան մասնա-
 զէտ մըն է եւ ոչ ալ Հայերէն ձեռագրագի-
 տութեան, որ կարեւոր յաջողութեամբ
 ձևը զարնել Հայկական մանրանկարչական
 ձեռագիրներու քննչանուր ժամանակագրու-
 թեան : Ան նախ հեշտու կը հաւատայ զանա-
 ցան տնթուսական ձեռագիրներու ուրիշներու
 կողմէ ենթադրուած թուականներուն : Յե-
 տոյ անձամբ ոչ տեսած է եւ ոչ ալ, ինչ որ
 կարեւորագոյնն է, քննած՝ իր ժամանակա-
 դրած ձեռագիրները : Ան կ'ընէ յայտարար-
 րութիւններ ձեռագիրներու արուեստին մա-
 սին՝ որոնք մուրացածոյ են եւ շատ ինք-

բական։ Ուրեմն բուրբոլին աւելորդ կը սեպմմ մայ սասին իրայ ծանրանալու։ Սակայն լոկ ապացուցանելու համար մեր բատծը, նկատի առնենք Թիւլպինկէնի համալսարանին Աւետարանը, որուն «1113ին գրուած» ըլլալը կ'ընդունի Հ. Ճանաչեան (էջ 12ր.)։ Ան հետեւելով Գարեգին Սրբազան Յովսէփեանին, անոր պէս զոհ եղած է շատ վրան բաց եւ ապուշ կեղծիքի մը, որով կեղծարարները շանացած են Թիւլպինկէնի Աւետարանը իբր 1113 թուականին Գրիստոսի զբրուած ներկայացնել։ Ոչ միայն Թիւլպինկէնի Աւետարանին կարծեցեալ յիշատակարանի վեց փանաղան յիշատակարաններու տղայական կարկտան մըն է, այլ Կիլիկիան գործիոկ չէ (Տես իմ «ՏԻւրինգէնի համալսարանի Աւետարանը եւ իր 1113էն կարծեցեալ Յիշատակարանը»։ Հանդէս Ամսօրեայ, 1968, թիւ 4-6, էջ 157-164)։ Հայր Ճանաչեան եթէ ցանկութիւն ուներ Հայ մանրանըկարչական զրչպիքներու ժամանակազբրութիւնը առաւ եւ անոր առնթեր կարծիքներ եւ տեղեկութիւններ յայտնելու Հայ մեծուհամարտ մանրանկարչներու մասին, պէտք չէր որ զոհանար Օրիորդ Սիրարփի Տէր Ներսէսեանի տեղեկութեամբ եւ առարկելի կարծիքներով։ Անչիմն է ըսել որ «Տըկար երեւակարութեամբ օժտուած է» Սարգիս Պիծակ, կամ Մինաս ծաղկող գործած ըլլայ 1432-1469 տարիներուն ընթացքին, երբ Մինաս ծաղկող արտադրած է զեռ մինչեւ 1487։

Ներածութեան կարևորագոյն եւ արդարանալի մասը Գլուխ Գ. մասն է աւր կը աբրուի «Տեղեկութիւն Ս. Ղազարի Ձեռագրերներու Հաւաքածոյին Վրայ»։ Սակայն բուրբոլին անտեղի կը գտնենք «Հրատարակութիւն Ձեռագրերներու» հատուածը, որ որևէ կապ մը չունի ներկայ մանրանկարչական գործին հետ։

Վերջապէս էջ 20ով Հ. Ճանաչեան գործին երկորդ մասին մէջ կը սկսի մի առ մի իւր մանրամասն ներկայացնել այս հատորին մէջ արտահանուած Ս. Ղազարի մանրանըկարեալ ձեռագրերները։ Հոս ալ զժբարտարար հատորին նպատակին հետ կ'ործ չունեցող երկար հատուածներ ընդհատուած են։

Բուրբոլին անկարեւոր է Մլէք Թազուհիին «Պատմութիւն Ձեռագրերն»։ Ոչ ալ կարիք կար երկարաշունչ եւ անտեղի «Քննութիւն Թուականին» քանի որ տարակոյս չկայ Մլէքէի Աւետարանին թուականին մասին (862 թուական Գրիստոսի), եւ Հոս տեղ դասած էին վէճերու արձագանգը, մասնաւոր օտար ընթերցողներուն կրնայ արշար տարակոյս ներշնչել զբուածութեան թուականին մասին։ Ոչ ալ կարիք կար երկարապատում «Ուսումնասիրութիւն Մանրանկարներու» Մլէքի Աւետարանին, քանի որ նկարները արդէն արտահանուած են հարազատ գոյներով այս հատորին մէջ։ Բուրբոլին նիւթէն շեղած եւ աւելորդ է «Մլէքի եւ էջմիածնի Աւետարաններուն Մանրանկարները» հատուածը, որ խճողակ մըն է ժամանակավրէպ տեսութեանց Սարչիովըջիի, Մաքըրի եւ ուրիշներու «հին» եւ իրական ծանօթութենէ զուրկ տեսութեանց։ Գաղափար մը տալու համար միայն թէ որքան օխալ առաջնորդուած է Հ. Ճանաչեան, Հոս կու սոսմ Մլէքի Աւետարանին արուեստին մասին իր եզրակացութիւնը։ «Աւետարանին մանրանըկարները իրենց կոթողային նկարագրերով կը պատկանին շրջանի մը (Ք զարու կէսին), ուր Հայ արուեստը յետ սպուկերամարտներու առաջ բերած կործանարար դերին, վերածաղկելով հին արուեստի նախատիպերուն վրայ, որոնք հաւանաբար հնագոյն ժամանակներէ (եւ եւ Չ դարերէն) մնացած էին, սկսած է ստեղծագործել» (էջ 28ա.)։ Եթէ կը ներուի ինչի ըսելու, Հոս եթէ ըստեղծագործութիւն մը կայ այն ալ լոկ Հ. Ճանաչեանի երեւակայութենէն է։ Ինչպէս ըսինք, ոչ մէկ տուեալ ծանօթ է ստուկերամարտներու առաջ բերած կործանարար ջերին» մասին Հայկական մանրանկարչութեան մէջ։ Ոչ ալ մեզի ծանօթ են եւ եւ Չ դարէն մնացած «հին արուեստի նախատիպերուն» մասին դոյզն ինչ գաղափար, որ ոչ թէ գիտնալիք» այլ գունէ կասկածէինք «վերածաղկելու» համար անոնց բերած որևէ նպատակ։ Անշուտ որ Մլէքի Աւետարանին մանրանկարները «նախատիպներ» ունենալու էին, ապայն անոնց ստեղծագործումը «հին

(Հայ) արուեստի նախատիպներու զրոյանէն զվերածաղկոտմաներ նկատելու Համար ՈԶ Մին տուեալ ունինք:

Ասէ վերջ կը արուի Տրպպիզոնի կոշուած Աւետարանին ձևկարաբարձիւնն եւ Պատմութիւնը: Հոս ալ աւելորդ եւ երկարատեւ ժարգանքներու քով կան շահեկան եւ կենսական տեղեկութիւններ, ինչպէս օրինակ Մատթէոսի կիսախորանին եւ սկիզբի պրակին մասին: Հոս աւելի չենք ծանրանար այս ձեռագրին մասին, միայն կ'ուզէինք ըսել որ գրչութիւնը գոնէ ժ դարէն է: Իրեն ձեռագրին մէջ մանրանկարները եւ ծագկոմները եւ խորանները խիստ հաւանաբար գրչութեանն աւելի ուշ ժամանակի յաւելումներ են: Զատ պրակի մէջ ամփոփուած անտիքնական եւ այլն մանրանկարները չեն պատկանիր Տրպպիզոնի Աւետարանին եւ մէկէ աւելի Աւետարաններէ, Հաւանաբար ու Հայերէն, Հանուած են: Անոնց շատ գործածուած եւ միաստուած վիճակը դիտենք չի կապեր Տրպպիզոնի Աւետարանին բուն գրչութեան ժառանգը: Եւ ամբողջական վիճակին: Այս մանրանկարները ընդհանրապէս արտագրութիւններ են ժի դարու:

Էջ 33ա.ով Հ. Ծանաշեան կը սկսի «Աւետարան Ազրիանուպոլսոյ եւ կու տայ շնորհարագրութիւնն եւ Պատմութիւն Չնուագրին»: Հ. Ծանաշեան դարձեալ ձեռք դարկած է «Քրիստոթիւն Մանրանկարներուն», եւ հակառակ որ ձեռագիրը անձամբ քննելու կարելիութիւնը ունի, կ'ընէ շատ զարմանալի սխալներ՝ ըսելով: «Բոլորովին անհասանական կ'երեւի ոմանց այն կարծիքը, թէ աւետարանիչներու անուններուն յունարէն վերատառութիւնները՝ հայերէններէն ետքը աւելցուած ըլլան, ինչպէս նաեւ աւետարաններու կարժիքի դիրով սկզբնաւորութիւնները: Այս անհիմն վարկածը ուրիշ նպատակ չունի, բայց լքէ հեռացնել ամէն կասկած՝ Յոյն արուեստագէտի մը վերագրելու մանրանկարներուն Հեղինակութիւնը: Սակայն հակառակ է իրականութեան. Յունարէն վերատառութիւնները յայտնապէս հնադոյն են եւ միեւնոյն արուեստագէտէն կատարուած. վասնզի անոնք ծոյն սպիտակ մեյլանով գրուած են, ինչպէս մանրանկարնե-

րու եզրագագարին շրջագիծները: Նմանապէս նոյն կարժիքն է որ գործածուած է թէ՛ մանրանկարներու շրջանակներու զօտիին եւ թէ՛ Աւետարաններու սկզբնաւորութիւններուն, ինչպէս նաեւ պարեհօտներու ուղղահայեաց երիզներուն Համար: Գոյներու այս նոյնութիւնները կապուած են գործին սկզբնական վիճակին հետ անկասկածելի կերպով» (էջ 35): Հայր Ծանաշեանի այս «հաստատուած» նկատողութիւնները բոլորովին անհիշք են, եւ նոյնիակ կասկածելի կ'ընեն իր միւս հաստատումներուն իրականութիւնը:

Ազրիանուպոլսոյ Աւետարանին աւետարանիչներուն մանրանկարներու նախատիպերուն ձեռք դարձուած է եւ շատ կոպիտ կերպով: Առաքեալներուն մանրանկարներուն դաշարը, յատկապէս որոշ կերպով բացարձակապէս վերաներկուած է կապոյտ եւ կանաչ ոչ պայծառ ներկով, բոլորովին անվարժ ձեռքէ մը՝ որ աւետարանիչներուն հանդերձի, ստեղծուած եւ այլ մասերուն սահմաններէն ալ երբեմն միտաբար կերպով անցած է: Աւետարանիչներուն մանրանկարները իրենց սկզբնական վիճակին մէջ շրջանակ չունէին, ինչպէս շրջանակ չունին Աստուածածնայ եւ Յովհաննէս Պոտոսոպոթարի կամ եւ խաչերու մանրանկարները: Աւետարանիչներու մանրանկարներուն եղծողը որ ներկած է Հաւանաբար բոլորովին պարապ դաշտերը այս մանրանկարներուն, աւելցուցած է նաեւ զօտիները մանրանկարներուն, որոնց հետ նաեւ յունարէն վերատառութիւնները ձեռքով ներկով: Իսկ սե ներկով Հայերէն վերատառութիւնները մանրանկարներուն դաշարը եղծող յունարէն գրող ձեռքէն շատ աւելի վերջ յաւելումներ են: Սակայն եթէ կարելի ըլլոյ դաշտերուն յաւելիւ վերաներկումը վերցնել, անտարած կոյս աւետարանիչներուն հայերէն մանրանկարչութեան ժամանակակից երկաթագիր վերատառութիւնները երեւին: Նոյն եղծող ձեռքը որ մանրանկարներուն շրջանակը եւ անոնց դաշարը վերաներկած ու յետոյ ալ յունարէն վերատառութիւններ է գրած, աւելցուցած է նաեւ աւետարանիչներուն պարեհօտներուն ուղղահայեաց երիզները, յաւելելով մը՝ կատարուած ըստ բախտի, ուղղ-

զակի բուն մանրանկարին հագուստին ծառքերուն վրայէն իսկ, մինչ շերտերուն տակ որոշ կ'երևին բնագիր մանրանկարին հագուստին ծառքերը: Սկզբնական մանրանկարիչը այդ երկզները պիտի յարմարեցընէր հագուստին ծառքերուն եւ ոչ թէ ըստ կամա ներկէր զանոնք: Եղծողը նոյն այդ կարմիրը զործածած է աւետարանիչներուն լուսապսակներուն զեզբրին եւ աւետարանիչներուն յունարէն գրչութեան համար: Դարձեալ նոյն եղծողն է Էկեւտարաններու կարմիր գրոյ սկզբնաւորութիւնները գրողը: Այս եղծութեանը որոնք հնչուութեամբ նոյնիսկ հոս՝ մանրանկարներու արտահանութեանց մէջ կ'երևին, շ. Ծանաչեան պէտք էր որ առանց դժուարութեան պարզ ուղիով իսկ տեսնէր բուն ձեւագրին մէջ, ինչպէս որ մենք անձամբ տեսած ենք: Այլ առիթի զարմանալի է որ շ. Ծանաչեան, որ կ'ընդունի Փոտոխոսի մը Յովհաննէս Պոտտոպարի մանրանկարին իւրացնել ջանալը յունարէն արձանագրութեամբ կտտարուած՝ բուն մանրանկարին հայերէն երկաթագիր վերատուութիւնը որբելէ վերջ, չի կրնար տեսնել աւետարանիչները յունացնելու ակնյայտի սխալը: Ոչ ալ ճիշդ է թէ Ս. Կոյսին մանրանկարին յունարէն վերատուութիւնը զմանրանկարին յորինման ստին գրուած կը թուի: Ամբարակարին յորինման ժամանակէն է ԼՈՎ Հայերէն ՍՈՒՐԲ ԱՍՍՈՒՆ: շ. Ծանաչեան սխալ կերպով կ'կոչուակցնէ զոր մէկ կամ երկու Հայ արուեստագէտները ծաղկած կամ մանրանկարած ըլլան այս ձեւագիրը: Ասիկա նոյնպէս անհիմն երթակացութիւն է, քանի որ որոշ կերպով պոչներու և դիժերու գործածութիւնը նոյն արուեստագէտին գործը կ'երևին: Յետալի է որ միւս խոյնը չեն արտահանուած, որոնց Հրատարակութիւնը մեն նշանակութիւն պիտի ունենայ մեր այդ ամոյ զարգարուեստին համար:

Յաջորդ ձեւագիրը Սաղմոսարանն է, որուն 961 կամ 1061 թուականը Գրիստոսի տակ՝ շատ կանուխ է արդարեւ: Աւելի հաւանարար ԺԳ զարու սկիզբի գրչութիւն է

ծաղկում կ'երևի, մանրաւանդ նկատի առնելով շերտերը Արար զարդագրերու աղիւցութիւնը այս Սաղմոսին զարդագրերուն մէջ: Նոյնը պէտք է ըսել նաեւ Մայրոցին համար, որուն ծաղկումին արուեստը երբէք ժԱ զարէն չի կրնար ըլլալ, ինչպէս որ կը կարծէ շ. Ծանաչեան:

Ներկայացուած յաջորդ ձեւագիրը Աւետարան մըն է թիւ 196/106: շ. Ծանաչեան շերտերու ծաղկողները կը տեսնէ այս ձեւագրին համար, մինչ կը յիշուի միակ ծաղկող մը Վարդ. իսկ Յայաստաբ զեղծող է՝ որ հոս պէտք է հասկնալ զրիչ, քանի որ ձեւագրին ծաղկող մը կը յիշուի արդէն: շ. Ծանաչեան բաւական մարգանքներ ընելէ վերջ ժԱ զար կը նշանակէ ձեւագրին գրչութեան համար, մինչ աւելի հաւանարար ԺԳ զարու վերջէն ըլլայ, նկատի ունենալով կանոններուն խորանները: Աւետարաններուն սկզբը նախորանները սակայն եթէ աւելի կ'երջը ուրիշ մը վերաներկելով ճոխացնել ջանացած չէ, պէտք է ԺԳ զարու կէսէն նկատել, հաւանարար յիշուած Եփրեմնոսի ստացած ժամանակէն, որ կը յիշէ զագրին նետողաց՝ արչականներուն մասին: Նետողաց ազգ կը կոչէին մեր նախնիք Թաթարները, որոնք Հայաստան ներխուժեցին ԺԳ զարու առաջին կէսին, երբ Եփրեմնոս տէր կ'ըլլայ ձեւագրիտ: շ. Ծանաչեան կանոններու խորաններուն արուեստին մասին կ'ըսէ որ ճանչուող մեծ տաղանդի եւ ճարտարութեան արդիւնք չէ՞ (էջ 42ա-): Ընդհակառակը, մենք այս ծաղկողին զով կը տեսնենք դժելու մեծ վարպետութիւն եւ ձեւարման տաղանդ: Թոչունները որոնք ան այնքան մեծ ըմբռնումով կը ներկայացնէ, իրենց պարզութեամբ այնքան տպաւորիչ, այնքան մուժկալ են՝ որ ըստ իս, միայն ըստ մարդու տաղանդաւոր մանրանկարիչ մը պիտի կարենար այդքան մեծ յաջողութեամբ ներկայացնել:

Թիւ 141/102 անթուական Աւետարանն ալ նշանակուած է ժԱ զարէն, մինչ հաւանական է որ ԺԳ զարու սկիզբէն ըլլայ: շ. Ծանաչեան գրիչը եւ մանրանկարիչը նոյնացը-

ներու իր փաստերը աւելի լաւ կ'ըլլար եթէ բնաւ չլիչէր: Բնագրի մը մէջ մանրանկարներու իրենց յատուկ տեղ նկարուած քլլալը երբեք ապացոյց չէ որ զրիչն ու մանրանկարիչը նոյն անձերը ըլլան: Գրիչ մը կրնար բնապիւրը գրել եւ Հարկ եղած տեղերը պարագայ թողուլ՝ որ մանրանկարիչը իր աշխատանքը կատարէր: Օրինակ, Մարգարէ գրիչ, 1526 թուին գրած է իմ Հաւաքմանս Վարձ Աղէքանդրին, եւ քաջ թողած է մանրանկարելու Համապատասխան տեղեր՝ որոնց մէջ յետոյ Գրիգորիս կաթողիկոս Աղթամարցի մանրանկարած է:

Հ. Ճանաչեանի դիտողութիւնները Հոսմոսի Աւետարանին (1181Ն) մասին իրաւացի են: Արդարացի է իր մերժումը թիւ 19b/106 Աւետարանին Վարձ ծաղկողին եւ Հոսմոսի Աւետարանին Վարդանին նոյնացման, որ կատարած է Օրիորդ Սէրաբփի Տէր Ներսէսեան: Անունի անկատար նմանութիւնը եթէ բաւէր նոյնացումներու Համար, վախճան որ ուսումնասիրելիք եւ լուծելիք բան մը չի մնար Հայ արուեստի եւ մշակութի մէջ:

Յաջորդ ձեռագիրը Պարբերիչի Աւետարանն է, որուն բուն թուականը չբերուած է եւ ջնջուածին վրայ ՈՄԴ (1205) նշանակուած: Ուրիմն այս Աւետարանին բուն գրչութեան վտանգելի թուականը կը պակսի: Հ. Ճանաչեան նախ կը սխալի կարծելով որ «Կոզմայի ձեռքն ելած երեք գրչապիւր Աւետարաններ» կան միայն, մինչ ծանօթ են զոնէ վեց: Կ'ընէ խոշոր սխալ մը ըսելով. «Կոզմայ ինքզինքը արդէն ձեռունի կը ներկայացնէ», «Ձմեղապարտ քահանայ գծերունի աղաչեմ յիշել ի Տէր» վկայութիւնը յառաջ բերելով իրեն ծանօթ Կոզմայի երրորդ Աւետարանէն: Ըսենք որ այս Աւետարանը, որ նախապէս Արքատիրոյ Ս. Նշանի վանքին կը պատկանէր, այժմ մաս կը կադմէ իմ Հաւաքածոյիս իբր թիւ 2 ձեռագիր: Այս Աւետարանին մէջ «Կոզմայ ինքզինքը արդէն ձեռունի» չի ներկայացներ: Արդարեւ իմ Հաւաքմանս թիւ 2 Աւետարանին մէջ, էջ 156 Բ. սիւն, բուն գրչին ջնջուած յիշատակարանի մը վրայ կայ բոլորովին գրչու-

թեամբ վերջին ստացողի մը յիշատակութիւնը, որուն վերջը նոյն ստացողին բոլորովին աւելցուած է. «Ձմեղապարտ քահանայ» զձեռունիս աղաչեմ յիշել ի ս(է)ր»։ Հոս «ձեռունիս» յատուկ անուն է եւ պէտք է կարգաւ զձեռունիս, որ կ'երեւի թէ ջնջուած եւ վրան յետոյ գրուած յիշատակարանին հետ կապ մը ունի եւ գուցէ իր իսկ անշնորհք ձեռքն ելած է ԲՈՒՆ յիշատակարանը ջնջելէ վերջ: Դարձեալ Հ. Ճանաչեան անտեղի հետեւութիւն կը Հանէ իմ թիւ 2 Աւետարանիս գլխաւոր յիշատակարանէն, ուր ձեռագրին մեկնեանսը Վարդան քահանայ կ'ընէ «ետու գրել զսուրբ արուեստարանս իմով աշխատութեամբ եւ արդեամբ ծաղկեանի նկարով եւ ոսկով պարարեալ»: Յիշատակարանը, որ ինկած թուրքի պատճառաւ դժբախտարար պակասուար է, մեկնեանի յիշատակարան է, ուր գրել տրուած ձեռագրի մը գրչութեան եւ ծաղկումին կ'ակնարկէ՝ առանց մեղի որեւէ պատճառ տալու որ կարծենք թէ ձեռագիրը գրուած էր ու մանրանկարուած նոյն անձէն: Կոզմայի անունը շկայ յիշատակարանին մասին մէջ որ գոյութիւն ունի այժմ եւ միայն էջ 156 Բ. սիւնի ջնջուած յիշատակարանին բարբախտարար ջնջուած վերջին մասէն գրտենք որ «Ձմեղապարտ գրիչս Կոզմայ աղաչեմ յիշել»: Կոզմայի գրչութեանց մանրանկարները կ'առարբերին իրարմէ, թէ եւ եթէ նոյնիսկ չտարբերին, դարձեալ պատճառ պիտի չունենայինք Կոզման մանրանկարիչ կամ ծաղկող նկատուելու՝ քանի որ ան ինքզինքը ՄԻՇՏ իբր գրիչ ներկայացուցած է:

Հաւաքածոյի Աւետարանը ներկայացնելէ վերջ Հ. Ճանաչեան «Ուրիչ գործեր Իգնատիոս Մանրանկարչին» Հատուած մըն այլ կու տայ, նոյնպէս անտեղի, ուր աւելի կրկնանութիւններ են այլուր ուրիշներէ ըսուած կամ ներկայացուած ներթերու մասին: Հ. Ճանաչեան պարագայ տեղ ժամայանաւ եղած է, քանի որ ներթին վերաբերող մանրանկարները չէ տեսած եւ անոնց մասին բան մը չի կրնար ըսել: Նոյնիսկ քաջութիւն զանի, խոհմութեանէ աւելի, կարծիք յայտնե-

յու Երեւանի Մատենադարանին նշանաւոր
 Հաղբատի Աւետարանին (1211էն) ժանրա-
 նկարներուն մասին, անոնց մէջ գանձաւա-
 օտութիւնն դտնելով: Հաղբատի Աւետա-
 րանին մանրանկարչութիւնը ամբողջու-
 թեամբ քաղանդաւոր Հայ մանրանկարիչի
 գործ է եւ Հայ մանրանկարչութեան անու-
 րանայի դլուխ-գործոց:

Անցնելով Թէոդուպոյոյ Աւետարանին,
 որուն մանրանկարները այժմ կը պակսին եւ
 միայն խորաններ եւ ծաղկումներ ունի, Հ.
 Ճանաչեան սակայն կընայ քաղութիւն ու-
 նենայ ըսելու համար. «Գրիգոր, որդի Սա-
 շտուրի, ապրած ԺԳ դարու սկիզբները,
 կը պատկանի Հայկ(ական) մանրանկարչու-
 թիկոն այն շրջանին՝ երբ հին արուեստին
 յաջորդած էր մանրանկարչութեան նոր հո-
 սանք մը, Բիւզանդական եւ Կիլիկեան աղ-
 ղեցութիւններով» (էջ 60ա.): Անտարկոյոյ
 Հ. Ճանաչեան պիտանայու է ինչ ըսել ուզա-
 ծը, թէ եւ րոտածն մենք բան մը չկրցանք
 հասկնայ:

Հատորին վերջին ձեռագիրն է Գիրք Ձեռ-
 նաղբութեան, որոշապէս Կիլիկեան գործ:
 Ձեռողորին յիշատակարանին համաձայն,
 գրչութիւնը կատարուած է շի մեծ ե ի հըռ-
 չակաւոր Ուխտիս, որ կոչի Չառնուկ, ընդ
 հովանեաւ սրբոյ Աստուածածնին»: Հ. Ճա-
 նաչեան կը հաւաստէ որ «(Օրբորդ) Սիբար-
 փի Տէր Ներսէսեան կը ջանայ նոյնացումի

կարելիութիւն մը դտնել Սարունքա քաղա-
 քի հետ, յիշուած Պողոճէոսէն եւ որ կը
 գտնուի Հոմա եւ Համայի մօտերը» (էջ
 61բ.): Կ'երեւի որ տարբերութիւն չընեի
 թէ գրչութեան ժամանակ (1248ին) Հոմա
 եւ Համայի «մօտերը» Սարունքա անուն քա-
 ղաք մը գոյութիւն ունէ՞ր թէ ոչ: Ոչ ալ ու-
 շաղբուրի գարձուած է յիշատակարանին
 ազադակող վկայութեան թէ գրչութեան
 վայրը «մեծ եւ ի հաշակաւոր» ՈՒՆՏ մըն էր
 «որ կոչի Չառնուկ» եւ ոչ թէ ՔԱՂԱՔ մը:

Ասկէ վերջ կու դայ այս փառաւոր հրա-
 տարակութեան բորբոքին անճնանդատելի
 մասը, այսինքն հիանալի գունաւոր եւ հա-
 թաղատ արտահանութիւնները Վենետիկի
 Միլիթարեանց մեծահարուստ ձեռագրական
 հաւաքածոյին հնագոյն մանրանկարներուն:

Մենք հոս դարձեալ կը պնդենք, ինչպէս
 որ նախապէս ալ ըսած ենք, յաւադոյնս կ'ըլ-
 լար Նախարանի, Ներածութեան տեղ հա-
 մառտակի եւ եղածին պէս ներկայացնել
 արտահանուած ձեռագիրները, որոնց դու-
 նաւոր եւ Հարադատ արտահանութիւնները
 կարիք չեն ներկայացնեք երկարապատում
 եւ ոչ հարադատ նկարագրութեանց եւ ման-
 րանկարչութեան մասին աւելորդ մարզանք-
 ներու կամ հին ու նոր վիճելի տեսութեանց:
 Այսպէսով 78 տպագրեալ էջերուն գրեթէ
 70ր կարելի կ'ըլլար խնայել:

Յ. ՔԻՒՐՏԵԱՆ

«Պարսկաստանի Հայերը» Նազար Յ. Գորոյեանց: Տպ. Մոզրիս, 1968, 366 էջ:

1968 թուի վերջաւորութեան, Մոզրերն սպարանից լոյս տեսաւ Հանդուցեալ բաՆասէր Նազար Յ. Գորոյեանցի «Պարսկաստանի Հայերը» աշխատութիւնը:

Գիրքը տպագրուել է Պրն. Արզուման Աւետիսեանի նիւթական միջոցներով, «Մոզրերն» տպարանի տէր ու անօրէն եւ ուսուցիչ մտաւորական Պ. Տաճատ Պօղոսեանի խմբագրութեամբ:

Ունի 366 էջ, 16×21.5 սմ. ծաւալ, թղթ-թակաղմ, մաքուր տպագրութիւն եւ համեմատաբար մատչելի արժէք՝ 100 ուրալ:

Գրքի սկզբում գրուած է Հեղինակի լուսանկարը, բովանդակութեան ցանկը, օգտագործուած գրականութիւնը, աշխատասիրողի յառաջարանն ու ներածականը, ինչպէս եւ խմբագրողի կողմից գրի առնուած Պորոյեանի կենսագրութիւնն ու երկու խօսքը:

Պ. Պօղոսեանը իր երկու խօսքի մէջ, կարելի է տեսլ մօտաւոր ձեւով գրախօսում է գիրքը եւ պարզում այն Հանդամանքներն ու տպագրութեան յանձնելու միջոցները, ըստ որի աշխատասիրութիւնը իր ժամանակին՝ 1901 թ., արժանացել է «Յ. Իղմիրեան» մրցանակի, յայտ նրա գտեր՝ Տէգն. Փառանձեմ Բէլլիբանի կողմից սպաւոյ մեւումով պահուել է շուրջ յօթանասուն տարի եւ հօգիւ արժեք յանձնուել է տպագրութեան:

Ինչպէս աշխատութեան վերնադիրն է ցոյց տալիս, գիրքը նուիրուած է Պարսկահայութեան եւ բաժանուած է այն օրերի երկու վիշաւար՝ Ատրպատականի եւ Սպահանի (Իրան-Հնդկաստանի) թեմերին ու իրաններին, ուր, մի շարք ստորաբաժանումներով, նկարագրում է Հայ ժողովրդի Իրանում ունեցած ամբողջական դրութիւնը, սկսեալ առաջին դարից օրերից մինչեւ 20-րդ դարը, իր գիւղ ու քաղաքով եւ իր անցեալ ու ներկայ (այն օրերի) ընդհանուր միճակով:

Գիրքը թէեւ մանրամասնութեամբ չէ որ նկարագրում է Հայութեան պատմական անցեալը, բայց այսուհանդերձ, ունի հետաքրքիր եւ ամբողջական տեղեկութիւններ Համայն Իրանահայութեան մասին:

Դէպքերին եւ դէմքերին վերաբերող լուսարանութիւններ կան, տրուած թէ՛ Հեղիւնար-Ձուղա

նակի եւ թէ՛ խմբագրողի կողմից. կան նաեւ պատմական դէպքերին սկանաւորներով կամ այլ պատմաբաններից մէջբերումներ, որոնց մի մասը դժբախտաբար կրճատուել է տպագրուելու ժամանակ. մի բան՝ որ կարելի է տեսլ, նրան մասամբ անդամաւորուել է եւ զրկել որոշ փաստական նկարագրութիւններից:

Գրքում կան նաեւ մի քանի մանր-մունք վերլուծումներ, որոնք յատուկ տեղ շին դրուում, կամ ստուեր գցում նրա վրայ, որով եւ զանց ենք առնում յիշատակել:

Աշխատութեան վերջում արուած են նաև Իրանից դուրս՝ Մայրագոյն Արեւելքում եղած Հայերի մասին համառօտ տեղեկութիւններ, իսկ վերջում որպէս յաւելում՝ Թաւրիզի եւ Իրանա-Հնդկաստանի թեմական առաջնորդների անուանացանկը: Սրանց մէջ եւս կան մանր վերլուծումներ. այսպէս՝ Թաւրիզի թեմակալ առաջնորդների շարքում տեղ են գտել Իրանա-Հնդկաստանի թեմի երկու առաջնորդներ, ինչպէս՝ Պաշտուր Եպս. Վաղարշապատցին եւ Յովհաննէս Եպս. Սուրէնեանը (էջ 335):

Սովորաբար նման պատմական աշխատութիւնների համար կարելուր են յատուկ անոտանց եւ տեղանունների ցանկեր, որից զուրկ է գիրքը:

Աշխատութիւնն իր ամբողջութեան մէջ մի նոր նպատակ է Իրանահայութեան պատմութեան համար: Ընթերցւում է հետաքրքրութեամբ, ուստի եւ անհրաժեշտ ու պիտանի՝ իւրաքանչիւր Իրանահայի համար:

Պրախուսանքի եւ զնահատանքի են արժանի նաև գրքի անկորուստ պահողն ու հրատարակողը, ինչպէս եւ շանդիր խմբագրողը, որի բծախնդիր աշխատանքը նկատելի է անդամ իւրաքանչիւր մի էջի վրայ:

Ինչպէս յիշուած է գրքի նախաբանի, «Ներկու Պօղոսի մէջ, Գորոյեանն ունեցել է այլ աշխատութիւններ եւս, որոնցից մէկն եղել է 1828 թուի Ռուս-Պարսկական պատերազմի մասին: Մեզ թուաք, որ նման մի ձեռագիր տեսել ենք Նոր-Ձուղայի գրչագրերի մէջ, բայց ձեռագրերի մատենակի վրայից ինչքան փնտնեցինք այդ ուղղութեամբ, չյաջողեցանք ձեռք բերել: Այս մասին փնտնել անհրաժեշտ է, կազմուած «Ձեռագրացուցակների վրայից եւս կամ ուղղակի ձեռագրերի միջոց»:

Լ. Գ. ՄԻՆԱՍԵԱՆ

ՏԱՐԵԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ

ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՁԱՑ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՎԱՐԹԱՐԱՆԻ

(1968 - 1969)

ԵՐՈՍԱՊԷՄ

Ամենապատիւ

Տ. Եղիշէ Ս. Աբգ. Տէրտէրեան
Բարեխնամ Պատրիարք Ս. Աբրող
Երուսաղէմ.

Ամեն. Ս. Պատրիարք Հայր,

Ձերդ Ամենապատուութեան, Ս. Յակոբ-
եանց Մկրանութեան եւ մեր հասարակու-

թեան կը ներկայացնէք Ս. Քարզմանչաց
Երկ. Վարժարանի 1968/69 տարելը՝
կրթական-բարոյական եւ տնտեսական տե-
ղեկադիրը, որ հետեւեալն է.—

Ըստ ընկալեալ սովորութեան, մեր դըր-
բոցական տարին սկսաւ 1968 Սեպտեմբեր
1-ին. մեր աշակերտութեան թիւն էր այս
տարի 260, բաժնուած հետեւեալ ձևով.

Մանկապարտէզ	41 աղջիկ	38 մանչ	համագումար՝	79 աշակերտ
Նախակրթարան	60 աղջիկ	57 մանչ	համագումար՝	117 աշակերտ
Երկրորդական կարգեր	34 աղջիկ	30 մանչ	համագումար՝	64 աշակերտ
Համագումար աշակերտութեան				260 աշակերտ

Ինչպէս կը տեսնէք, բազմաթիւ նախորդ
տարիներուն՝ պակաս է մեր աշակերտու-
թեան թիւը: Ատիկա արդիւնք է Երուսաղէ-
մի Հայ դպրոցի տնօրէն արտազգային դէ-
պի Ամերիկա եւ Աւստրալիա, ինչ որ մտա-
հոգիչ պարագայ մըն է եւ պէտք է ըլլայ
մեր Պատրիարքարանին եւ անոր իրաւոց
պահպանութեան տեսակէտէն:

Մեր աշակերտներու խնայական քա-
րոյական դաստիարակութեան գործին մէջ
մեզի օժանդակ ունեցանք 21 հոգիներէ բազ-
կացած ուսուցիչներու խումր մը, որոնց
ամբողջ տարուան մը նուիրեալ եւ գտե-
պինդ աշխատանքին համար կը յայտնենք
մեր եւ աշակերտութեան շնորհակալութիւ-
նները:

Մեր դպրոցական կրթական ծրագիրը ըն-
թացաւ ըստ նախընթացի՝ Մանկապարտէ-
զի (3 դասարան), Նախակրթարանի (6 դա-
սարան) եւ Երկրորդականի (5 դասարան)
երէք բաժանումներով: Իսկ գաւառադուր
նրթերը շարունակեցին ըլլալ Հայերէն (գա-
սական եւ արդի), Անգլերէն եւ Արաբերէն

լեզուներ, Կրօն, Հայոց Պատմութիւն, Հայ
Արուեստի Պատմութիւն, Հայ Մատենա-
գրութիւն, Անգլիական Գրականութիւն,
Ընդ. Ազգաց Պատմութիւն, Մաթեմատի-
(իր 4 ճիւղերով), Աշխարհագրութիւն, Կեն-
սարանութիւն, Գիտութեան թիւն, Բնագի-
տութիւն, եւ այլն:

1968 Դեկտեմբեր 20-30 ունեցանք մեր
կիսամեայ զննութիւնները, իսկ 1969 Մայիս
20-29 մեր ամսվերջի զննութիւնները: Ի-
րենց տարեկան աշխատութեանց եւ այս զըն-
նութեանց մէջ ձախող 19 աշակերտներ կը
կրկնեն իրենց դասարանները յառաջիկայ
տարելը: Իսկ մեր Երկրորդական
Վարժարանէն իրենց աւարտական վկայա-
կաններ կը ստանան այսօր 15 շրջանաւարտ
աշակերտները.—

Այս աշակերտները անցեալ շաբաթ մաս-
նակցեցան նաեւ G.C.E.-ի զննութեանց (Լոն-
տոն), որոնց արդիւնքները յայտնի կ'ըլլան
յառաջիկայ Սեպտեմբերին:

Ուրախ ենք արձանագրելու որ այս շըր-
ջանուարտներու մեծամասնութիւնը յառա-

ընկալ տարուան Համար կը ծրագրէ իր ուսումը շարունակել Հայաստանի Համալսարանին մէջ, իսկ փոքր մաս մը արտասահմանեան օտար Համալսարաններու մէջ:

Անդրադառնալով անցեալ տարւոյ մեր շրջանաւարտներուն, անոնցմէ երկուքը, Վիգէն Լէփէճեան եւ Յարութիւն Սամուէլեան, անցեալ տարի Հետեւեցան Հայաստանի Պետ. Համալսարանի դասընթացներուն: Վեց հոգի կ'աշակերտին արտասահմանեան օտար Համալսարաններուն, իսկ 4 հոգիներ կը Հետեւին գիշերային դասընթացներու:

Անցեալ տարեշրջանին անոնք մասնակցած էին նաեւ G.C.E.-ի քննութեանց, որոնց արդիւնքները եղած են Հետեւեալները —

Հրայր Վարժապետեան յաջողած է Անգլերէն Գրականութեան, Ընդ. Ազգաց Պատմութեան, Արարերէնի, Մաթեմատիքի, ԲՆՆադիտութեան, Քիմիարանութեան եւ Հայերէնի քննութեանց մէջ:

Անահիտ Չարահան — Դասական Հայերէն, Արարերէն, Անգլ. Գրականութիւն, Պատմ. Ընդհ. Ազգաց, Մաթեմատիք, Քիմիարանութիւն:

Ռոզին Յովսէփեան — Հայերէն, Արարերէն, Մաթեմատիք, Քիմիարանութիւն, ԲՆՆադիտութիւն:

Թադուհի Թազաւորեան — Արարերէն, Անգլ. Գրականութիւն, Մաթեմատիք, Կենսաբանութիւն:

Անի Մանուկեան — Անգլ. Գրականութիւն, Մաթեմատիք, Քիմիարանութիւն:

Յակոբ Գարբրեան — Հայերէն, Անգլ. Գրականութիւն, Ընդհ. Ազգաց Պատմութիւն:

Վիգէն Լէփէճեան — Հայերէն, Անգլ. Գրականութիւն, Ընդհ. Ազգաց Պատմութիւն:

Յարութիւն Քէօրօղյանեան — Հայերէն, Անգլ. Գրականութիւն, Մաթեմատիք:

Յակոբ Ստեփանեան — Հայերէն, Անգլիական Գրականութիւն:

Յարութիւն Սամուէլեան — Հայերէն եւ Անգլ. Գրականութիւն:

Ասողիկ Գաւուէճեան — Անգլ. Գրականութիւն:

Լուսին Թայեան — Արարերէն:

Այս տարի կ'ամրողջանայ Ս. Թարգմանաց Երկրորդական բաժնի Հիմնադրութեան տասնեւհինգամեակը, որովհետեւ Երկրորդական վարժարանի սկզբնաւորութիւնը կատարեցինք 1953-ին:

Պատշաճ նկատեցինք այս առթիւ 1956 տարեշրջանէն սկսեալ (Երկրորդական Վարժարանի առաջին շրջանաւարտները տուինք այդ թուականին) G. C. E.-ի քննութեանց մասնակցած մեր աշակերտներու յաջողութեանց բաղդատական ցուցակը կցել մեր տեղեկագրին, որ Հետեւեալն է —

Տարի	Արգի Հայերէն	Գասական Հայերէն	Անգլերէն լեզու	Անգլերէն գրականութիւն	Արարերէն լեզու	Շնչ. Ազգ. Պատմ.	Մաթեմատ. (3 կէպ)	Փնայտ	Կրօնաբ.	Անատոմի.	Շրջ. քիմ.
Year	Modern Armenian	Classical Armenian	English Language	English Literature	Arabic	History	Maths	Physics	Chemistry	Biology	Graduate
1956-57	5	-	1	-	2	-	3	-	-	-	6
1957-58	6	-	2	-	1	2	2	1	1	-	8
1958-59	3	3	2	1	1	4	2	-	-	-	7
1959-60	3	3	1	2	1	6	3	-	1	-	7
1960-61	4	2	1	7	2	6	2	-	1	-	8
1961-62	1	3	2	4	3	4	2	2	1	-	6
1962-63	1	2	-	2	-	4	3	1	-	-	10
1963-64	5	2	2	5	4	3	4	1	4	-	18
1964-65	8	2	1	12	5	8	6	1	-	-	14
1965-66	9	1	1	9	8	4	8	5	-	-	13
1966-67	(Արտ-հրատարակուած պատճառով չհասցրինք ձեռնարկը) (Exam cancelled because of M. E. War)										
1967-68	5	2	-	10	6	4	6	2	4	1	17
Մասն. ակտ	-	-	3	2	-	-	-	-	-	-	Private Candidate
	56	20	17	64	38	47	39	19	12	1	120

Այս ցուցակէն կը հետեցնենք թէ G. C. E.—ի թննութեանց պարագային, մեր վարժարանը Նրուսաղէմ քաղաքին մէջ կը հանդիսանայ լաւագոյն արդիւնքները ունեցող երկրորդ վարժարանը:

Կարգապահական մասնաւոր դժուարութիւններ չունեցանք, ընդհանրապէս զոհացուցիչ է մեր աշակերտներու վարքն ու բարքը, որովհետեւ անոնք աշակերտներ են Հայ դպրոցի ու կու գան Հայու դրական առաքինութիւններով օտարած տուներէ ու կ'ապրին մեր վանքի կրօնարարը եւ ազգային շքանակին մէջ:

Իրենց կրօնական դաստիարակութիւնն ալ մեր ուշադրութեան առարկայ եղաւ, ոչ Քիսիան կրօնքի դասաւանդութիւններով, այլ—եւ ամէն կիրակի ու հանդիսական առիթներով առաջնորդելով զիրենք եկեղեցի, ու պատշաճ առիթներուն նոյնիսկ մասնակից դարձուցինք զիրենք Ս. Հաղորդութեան խորհուրդին:

Ունեցանք նաեւ ամենօրեայ՝ Ֆիդիքական դաստիարակութեան, մարդանքի պահեր, Փութպօլի, պասէթպօլի, վօլիպօլի մրցումներ թէ՛ ազդեցանք եւ թէ՛ ազդեց համար:

1969 Մայիս 11—ին, ի ներկայութեան խուռներամ բազմութեան, ունեցանք մեր տարեկան յաջող մարզահանդէսը, որ կը հանդիսանար հանրային հաշուետուութիւնը մեր դպրոցական մարզական աշխատանքին:

Մեր վարժարանի սանուհիները շարունակեցին իրենց ասեղնագործութեան ամենօրեայ պահերը: Այս աշխատութիւնները իրենց մաքրութեամբ եւ ճարտարութեամբ գրաւեցին հանրութեան ուշադրութիւնը եւ անոնք կազմեցին մեր տարեկան պաշարի առումային գլխաւոր նիւթը:

Մեր դպրոցի տարեկան պաշարը տեղի ունեցաւ 1969 Մայիս 17 եւ 18, Շաբաթ եւ Կիրակի օրերուն: Այս տարի մասնաւանդ մեր պաշարը եղաւ աննախընթաց յաջողութիւն մը թէ՛ ձեռագործներու շատ անմիջական վաճառումով եւ թէ՛ ներկայութեամբ խուռներամ բազմութեան մը (գրեթէ ամբողջովին ներկայ էր Երուսաղէմի Հայ դպրոց-

թը), եւ թէ մասնաւանդ տարր իբրեւ արդիւնք՝ իր բացառիկ խանդավառութեամբ որով համակուած էին բոլոր ներկաները: Այս պաշարէն վարժարանս ունեցաւ 600 Տինարի զուտ եկամուտ մը (որ պիտի երեւի յառաջիկայ տարւոյ Հաշուետուութեան մէջ): Պաշարին առընթեր, ըստ նախընթացի կազմակերպած էինք Հայ քանդակագործութեան, մանրանկարչութեան եւ ճարտարագիտութեան ցուցահանդէս մը, ուր փայտեայ մօտէլներով զուսուարք եւ միադոյն եւ լաւ ուսումնասիրուած նկարներով ներկայացուած էր «Հայ Արուեստը դարբնու ընթացքին»: Յուշահանդէսը յատուկ ուշադրութեան առարկան եղաւ օտար «հասկըցող» շքանակներուն:

1969, 11 եւ 12 Յունուար, Շաբաթ եւ Կիրակի օրերուն ունեցանք նաեւ Նոր Տարւոյ եւ Ս. Մնդեան խրախմանքի երեկոն, որ ոչ միայն Երուսաղէմի Հայ գաղութի անդամները քով քովի բերաւ սիրալիք եւ ուրախ մթնոլորտի մը մէջ, այլեւ վարժարանիս ապահովեց 150 Տինարի զուտ շահ մը:

Այս առիթը կը յայտնեց շնորհակալութիւններ ծնողներու եւ բարեկամներու, որոնք իրենց նիւթական նուիրատուութիւններով սատարեցին թէ՛ մեր տարեկան պաշարին եւ թէ՛ Նոր Տարւոյ խրախմանքի յաջողութեան:

Տարւոյս ընթացքին մենք կարելիութիւնը ունեցանք նաեւ մեր աշակերտները բժշկական հողածութեան առարկայ ընել, շնորհիւ քաղաքագիտարանի առողջապահական կազմակերպութեան, գրեթէ ամէն շաբաթ ունեցանք կառավարական բժիշկին աջակցութիւնը: Գոհունակութեամբ կը յայտնենք թէ մեր աշակերտներու առողջ Ֆիդիքականը, մաքրութիւնը ու նոյնիսկ կարգապահութիւնը առարկան եղաւ բժիշկներու ջերմ գնահատանքին:

Բացառիկ հաճոյքով կը տեղեկագրենք որ տարւոյս ընթացքին լրացաւ վարժարանիս տարբալուծարանին շինութիւնը, որ նոյն ատեն պիտի գործածուի նաեւ իբրեւ դասասօսութեանց եւ դպրոցական ձեռնարկներու սրահ: Մօտ 300 նստած հանդիսա-

կաններու տարողութեամբ սրահ մըն է, հաստատուած Վարժարանիս տանիքին աբումտան ամբողջ թեւին վրայ: Երկարեցաւ սրահին շինութեան ամբողջացումը աւոր համար՝ որ Երուսաղէմի քաղաքական կացութեան փոփոխութեան հետեւանքով ունեցանք շինուածանիւթերու զիններուն յանկարծական բարձրացում եւ տնտեսական դժուարութիւններ, որոնք վստահ ենք որ յառաջիկայ տարեշրջանին հարթած կ'ըլլանք:

Ինչպէս հաղորդած էինք անցեալ տարւոյ մեր տեղեկագրով, սոյն շինութեան բարեարն է Գալուստ Կիւլպէնկեան Հաստատութիւնը (Լիզպոն) եւ հետեւաբար սրահը կը կոչուի Հաստատութեան հիմնադրին տնունով: Մեծ է երախտիքը Կիւլպէնկեան Հաստատութեան մեր Վարժարանէն ներսանոր կը պարտինք ոչ միայն Վարժարանիս առաջնակարգ կառոյցը եւ նախանցեալ տարիներուն կատարուած մեծածախս նորոգութիւնները, այլեւ այս օգուէտ ու փառաւոր տարրալուծարան-սրահը, ուր տեղի կ'ունենայ այս երեկոյեան ամալերջի մեր

հանդէսը եւ որուն բացումը կատարեցինք Քիչ առաջ ձեր ներկայութեամբ, եւ Ս. Աթոռոս Գահակալին՝ Ամեն. Գաորիարք Ս. Հօր ձեռքով:

Այս առթիւ յանուն Ամեն. Գաորիարք Ս. Հօր, յանուն Միաբանութեան, յանուն մեր ուսուցչական կազմին եւ աշակերտութեան եւ յանուն ծնողներու կը յայտնենք մեր խորին երախտագիտութիւնը Գալուստ Կիւլպէնկեան Հաստատութեան, որ թէ՛ Վանքին, թէ՛ Վարժարանիս եւ թէ՛ Գալուստ Կիւլպէնկեան Հաստատութեան պատիւ բերող այսպիսի սրահով մը օժտեց Ս. Քարգմանաց Վարժարանը:

Այս առթիւ կ'արժէ յիշատակել որ տարւոյս ընթացքին Կիւլպէնկեան Հաստատութիւնը Վարժարանիս նուիրած է օրագոյ projector մը եւ slide projector մը:

Տակաւին, անոնք 2500 տողարի տարեկան նուիրատուութեամբ ամէն տարի մեր Վարժարանէն ներս կը պահեն դասարան մը, Գալուստ Կիւլպէնկեան Հաստատութեան անունով:



Բացման հանդիսութիւնք Գալուստ Կիւլպէնկեան Տարրալուծարանի

1969-ի պատի օրացույցներին	54-000
Վերաքննութեանց աուրքերէ, զկայազրերէ եւ Սփօրդէն	42-940
Դպրոցական տետրակներէ, գոսպիքներէ, զխնամանքայիններէ, քննութեանց թուղթերէ	449-750
Աշակերտական տարեթուակներէ	1408-800
Ինքնաշարժին	279-350
ԲԱՏԱՌԻԿ	
Գալուստ Կիւլպէնկեան Հաստատութիւնէն projector-ի ճանապարհանախ	80-000
Գալուստ Կիւլպէնկեան Հաստատութիւնէն տարբալուծարանի շինութեան համար 2500 սթերլին սր համարժէք է	2100-000
Արտասահմանէն նուիրատուութիւնք	7118-470
Ընդ. Մուտք	12.284-158

Ե Լ Ք

	Թ. Տ. Ֆիւս
Կանոյից նորոգութիւնք եւ ճանկավարժական պիտոյք	87-000
Հանդէսներու առթիւ ծախքեր	24-260
Գրեւնկան պիտոյք եւ ապագրականք	39-920
Ինքնաշարժի ծախքեր (պէնզին, նորոգութիւնք, ապահովագրութիւն)	247-975
Թղթակցութիւնք	73-900
Ձեռագործի նիւթեղէնք	105-925
Դասադիրքերէ	408-975
Տպագրականք (զխնամանքայիններ, օրացույցներ, տեղեկագրեր)	111-600
Մանր ծախքեր	52-895
Դպրոցական տետրակներ	139-105
ԲԱՏԱՌԻԿ ԵՍԼԵՄԻՐ	
Մաքս փոքրիկ projector-ի մը	10-400
Փոխադրութիւն projector-ի մը	6-700
Նպաստք	15-000
Նկարներ բարեբարաց զբիւռելու	6-000
ՄԼԵ projector-ի ճամբու ծախք եւ մաքս	80-850
Ամսականք պաշտօնէութեան	7730-000
Տարբալուծարանի շինութեան	2728-678
Պատուատիրութիւնք	13-840
Ընդ. Ելք	11.838-623
Տարւոյն վերջը պատրաստ ի գրամարկզ	445-535
	12,284-058

Ինչպէս կը տեսնէք մեր մուտքերուն շատ կարեւոր մէկ մասը կը կազմեն արտասահմանէն կատարուած նուիրատուութիւնները (7118 Տիւար) առանց որոնց կարելի պիտի չլլար հաւասարակշռել մեր Վարժարանի ելեւմուտքը:

Կրկնակիօրէն երախտապարտ ենք այս նուիրատուններուն, որոնց բարի «րտերէն բոլիսած նուէրներով միայն մեզի կարելի կ'ըլլայ Ծրկրորդական բարձրագոյն ուսում ջամբել բազմաթիւ Հայ աշակերտներու, որոնք վստահ ենք թէ պիտի չկարենային ստանալ այդ դաստիարակութիւնը, առանց այս փոքր ու մեծ բարեբարներու աջակցութեան:

*Սոր շնորհակալութեանց զգացումներով ստորեւ կու տանք ցանկը յար-
դելի նուիրատուներուն, ինչպէս նաեւ իրենց նուիրատուութեանց քանակը :*

	Թ. Ց. Ֆիլս
U.N.R.W.A-էն, Երուսաղէմ	183-700
Գալուստ Կիւլչէնկեան Հաստատութիւն, Լիզպոն	17-500
Գալուստ Կիւլչէնկեան Հաստատութիւն, Լիզպոն	591-750
Դաներթ վարդանանց Կազմակերպութիւն, Ամերիկա	140-000
Հէրբի Մ. Պըրթ Հաստատութիւն, Ամերիկա	350-000
Հ. Բ. Ը. Միութիւն, Նիւ Եորթ	872-550
Տիկ. Տօյօրէս Լէյպցան, Ամերիկա	105-000
Տիար Յարութիւն Թաղանթան	140-000
Տֆ. Բօլ Պաուզեան	87-500
Վ. Ա. Ուննեան, Լոնտոն	12-000
Տիկ. Նատիա Էրմարգարեան, Գանատա	8-000
Տիար Կարպիս Քէլիճեան, Լոնտոն	24-000
Տիար Նուպար Քէլիճեան, Հար. Ամերիկա	10-000
Ֆիարթ Յակար եւ Երուանոյ Էստէֆեան, Լոնտոն	12-500
Ս. Յով. Աննա Կիրկ. Վրժ., Շիքսօ	85-000
Օր. Մարի Թաւայեան, Ամերիկա	8-750
Տիկ Նարա Մարչ, Ամերիկա	8-750
Տիար Մ. Բարիքեան, Լոնտոն	12-000
Տիար Գեորգ Կարպպետեան	5-000
Տիար Լեւոն Պօզեան, Ամերիկա	17-000
Ս.Յակոբ Եկ. Կիր. Վրժ., Ուօլթըրթաուն	8-700
Տիար Յ. Գալուստեան, Լոնտոն	12-200
Տիկ. Սիրվարդ Առաքելեան, Երուսաղէմ	5-000
Տիար Բիթըր Եմաւոն, Ամերիկա	34-500
Տիար Յակոբ Նաբարեան, Սան Փաւլօ	10-000
Տիար Խորէն Եամեան, Սան Փաւլօ	10-000
Տիար Պարզեւ Առաքելեան, Սան Փաւլօ	10-000
Օր. Էլիզապէթ Եամիրեան, Ամերիկա	9-000
Հայ Օգնութեան Միութիւն, Երուսաղէմ	8-000
Տիկ. Զուարթ Մարգարեան, Ամերիկա	8-500
Տիար Տիրան Էմիրեան, Ամերիկա	17-000
Տիկ. Մարի Փէւտեան, Ամերիկա	8-600
Տիար Վազարշակ Աւագեան, Ամերիկա	17-000
Տիար Լեւոն Կիւլչերիզ, Ամերիկա	17-000
Տիար Հայկ Ճիզվէնեան, Ամերիկա	8-500
Օր. Արմենուհի Տ. Տեղորեան, Ամերիկա	8-700
Տիար Վահրամ Պայանեան, Ամերիկա	35-000
Տիար Արշակ Աւետիսեան, Ամերիկա	8-750
Տիար Հայկ Գալուզեան, Ամերիկա	70-000
Համասեբաստահայ Վեր. Միութիւն, Ամերիկա	87-000
Տիկ. Վիքթորիա Ալթաւեան, Ամերիկա	8-700
Sunday School of Worcester	8-700
Տէր եւ Տիկ. Քլայ, Լօրէնս	8-875
Օր. Խաբաւ թէլոյեան, Ամերիկա	8-875

Տիկ. Եւփիմէ Գասապեան, Ամերիկա	8-700
Տիար Ստեփան Բանիկեան, Աւստրալիա	3-000
Որ. Տօրօզի Հէրիսըն, Ամերիկա	8-500
Տիար Յարութիւն Արապեան, Հար. Ամերիկա	10-300
Տիար Յարութիւն Գարակէօզեան, Հար. Ամերիկա	10-300
Տիար Գրիգոր Դերմանեան, Հար. Ամերիկա	10-300
Զլիլնկիրեան եղբարք, Հար. Ամերիկա	10-300
Օր. Անահիտ Բարիքեան, Հար. Ամերիկա	10-300
Հայ Եկեղեցաւորաց Եղբրից, Հար. Ամերիկա	20-800
Տիկ. Մարիցա Սուքիանեան, Հար. Ամերիկա	10-300
Տիար Կորի՛՛՛ Մարկոսեան, Հար. Ամերիկա	10-300
Տիար Վանէ Մերտինեան, Հար. Ամերիկա	10-300
Տիար Մեսրոպ Շահինեան, Հար. Ամերիկա	10-300
Տիկ. Ազունի Խայար, Հար. Ամերիկա	10-300
Տ'կ. Արուսեակ Սազահունեան, Հար. Ամերիկա	10-300
Տիար Ենովք Յակոբովիչ, Հար. Ամերիկա	10-300
Տէ. Գ. Ահարեան, Հար. Ամերիկա	10-300
Տիար Յ. Զաքարեան, Հար. Ամերիկա	10-300
Տիար Հրայր Կալցրամեան, Ամերիկա	8-750
Արմենակի Եւ Աւետիս Սվանեան, Ամերիկա	8-750
Տիար Մուրառ Ֆաւստուքեան, Ամերիկա	17-500
Օր. Էլիզաւէթ Շամիրեան, Ամերիկա	12-250
Տիար Լեւոն Պէլլերեան, Ամերիկա	8-750
Տիկ. Թագունի Գանիկեան, Ամերիկա	8-750
Տիար Ճան Բաշայեան, Ամերիկա	8-750
Տիկ. Էլիզաւէթ Պէրպէրեան, Ամերիկա	8-750
Տիկ. Յիօրա Թօմպուլեան, Ամերիկա	8-750
Women's Guild of Wellesley (U. S. A.)	8-750
Տիկ. Արուսիս Սողիկեան, Ամերիկա	8-750
Տիկին Անտրիս Յակոբեան, Ամերիկա	8-750
Տիկ. Կազեմի Աւգեան, Ամերիկա	8-750
Տիար Վահան Պէլոյեան, Ամերիկա	8-750
Օր. Թէրէզա Թարանեան, Ամերիկա	8-750
Տիար Վահրամ Ազազապեան, Ամերիկա	8-750
Տիար Սիմոն Շմառնեան, Ամերիկա	17-500
Զօզէֆ Եւ Էլսի Զալմըր, Ամերիկա	17-500
Կարաց Դաս Սիբիլկիֆիլսոյ, Ամերիկա	8-750
Այնքապի Հայրենակցական Միութիւն, Ամերիկա	8-750
Տէ. Առանձնաբ Գապարեան, Ամերիկա	8-750
Տիար Ճիւան Գարակէօզեան, Ամերիկա	8-750
Տիար Ա. Յ. Այվազեան, Ամերիկա	8-750
Տիկ. Մաքրուհի Միքայէլեան, Ամերիկա	8-750
Հայ Կին Ակումբ, Պոսթըն	17-500
Մարթին Արզարեան, Ամերիկա	8-500
Տիար Սեդրակ Սուլթանեան, Ամերիկա	8-500
Տիկ. Ճօրն Ստեփան, Ամերիկա	8-500
Տիկ. Կատիա Էրմարգարեան, Գամատա	8-500
Ռասթի Տիկնանց Միութիւն, Ամերիկա	17-000
St. Gregory Church Choir N. Y., Ամերիկա	8-870

Յիսաք Հէրրի կարպետեան, Ամերիկա	8-870
Յիկ. ձուսի Սարգիսեան, Ամերիկա	8-870
Յիսաք Լեօ Կրանթ, Ամերիկա	8-870
Յիսաք Լեոն Պօզեան, Ամերիկա	17-740
Յիկ. Մարկարէք Քօնէն, Ամերիկա	8-870
Հայ Ամերիկացի վեբքերաններ, Տիբրոյք	17-750
Յիսաք Նշան Շիմշիրեան, Ամերիկա	8-870
Յիսաք Արմանտօ Էմիլիոսեան, Ամերիկա	8-870
Յիսաք Ա. Բարեցանեան, Ամերիկա	8-870
Տէր Եւ Յիկ. Էտ. Գազանեան, Ամերիկա	8-870
Ա. Յ. Էմիլիոսեան, Ամերիկա	8-870
Յիկ. Ա. Համիմեան, Ամերիկա	8-870
Յիկ. Ա. Գ. Մէրէտիոյ, Ամերիկա	8-870
Կիր. Դպրոց Մաքրամէնթոյի, Ամերիկա	8-870
Տիկնանց Միուքիւն Սաքրամենթոյի, Ամերիկա	8-870
Տիկ. Լէյլա Գասգարեան, Ամերիկա	8-870
Տիկնանց Միուքիւն Պաքընի, Ամերիկա	8-870
Տէ. Ճօրն Ռեմեպեան, Ամերիկա	8-870
Տիկ. Ռ. Ջարգարեան, Ամերիկա	8-870
Տիսաք Էտուըրտ Փանոսեան, Ամերիկա	142-000
Ս. Քովմա Եկեղեցի, Ամերիկա	17-750
Տիսաք Լ. Պայեան, Ամերիկա	8-870
Տիկնանց Միուքիւն, Մօնթրէալ	8-800
Տէր Եւ Տիկ. Գլապ, Լօրէն	8-850
Հրանց Եւ Այտն Տեօվլէթեան, Գարագա	21-200
Լուսի Եւ Պատրիկ Այնեպեան, Գարագա	21-200
Տիսաք Վարդգէս Երեցեան, Գարագա	10-600
Տիսաք Ջարեհ Գըպրըսիեան, Գարագա	21-200
Տիկ. Աննա Ղազարեան, Գարագա	10-600
Տիսաք Ղազար Ղազարեան, Գարագա	10-600
Տիսաք Գէորգ Թօփալեան, Գարագա	42-400
Տիսաք Կարօ Պօստոլեան, Գարագա	21-200
Տիսաք Գէորգ Կիւրմեան, Գարագա	10-600
Սիմիսեան Եզրարէ, Գարագա	10-600
Պէտրեան Եզրարէ, Գարագա	10-600
Yamile de Abelaid	10-600
Viviana de Lupé	10-600
J. M. Calles	10-600
Տիսաք Վարուժան Ղազարեան, Գարագա	10-600
Տիսաք Աւաքիլ Ղազարեան, Գարագա	10-600
Տիսաք Սարգիս Գապաստանեան, Գարագա	10-600
George Knofary	10-600
R. H. Salazar	10-600
Տիսաք Սարգիս Ազգարալեան, Գարագա	10-600
Տիսաք Սահակն Տեօվլէթեան, Գարագա	10-600
Տիսաք Մանուէլ Պէրպէրեան, Գարագա	10-600
Տիսաք Յակոբ Մազսուտեան, Ման Փալօ	10-000
Տիսաք Ֆիլիք Տէրուդեան, Ման Փալօ	20-500
Մարթին Եւ Մարթա Ազնաւորեան, Ամերիկա	53-000

Տիկ. Հէլըն Ջաքսոն, Ամերիկա	8-800
Միման Եւ Ալիս Քաշման, Ամերիկա	17-800
Mrs. Martha Gendreau (U. S. A.)	35-400
A. C. Y. O. Worcester Branch	8-800
ՏՔ. Ջարնի Պաուկեան, Ամերիկա	68-500
Օր. Վանուսի Կոստեան, Ամերիկա	8-800
Տիար Հէրրի Էզոյեան, Ամերիկա	17-800
Տիար Կարպիս Քէլմիզեան, Լոնտոն	25-400
Տիարք Յակոբ Եւ Երուանդ Էստֆեան, Լոնտոն	12-500
Տիկ. Համեստուսի Սքամի (Ամէքան), Ամերիկա	33-000
Տիար Քոլ Արդեան, Ամերիկա	8-700
Տիար Նուպար Խաչիկեան, Ամերիկա	8-700
Տիար Ճազ Նազարեան, Ամերիկա	8-700
Տիար Ստեփան Բոնիկեան, Աւստրալիա	8-700
Տիար Հայկ Գալուստեան, Լոնտոն	12-800
Տիար Մ. Բարիքեան, Լոնտոն	12-300
Տիար Հէրրի Նայգրանեան, Ամերիկա	8-700
Հայ Օգոստեան Միսիփի, Երուսաղէմ	8-000
Կիրակոսեան Գարոց Իվանքովի, Ամերիկա	8-700
Երիտասարդ Տիկեանց Միւլիքի, Պարս	8-900
Կիւլլայի Կիւլլեմեան Հաստատութիւն, Ամերիկա	380-000
Տիար Հէրրի Մ. Պըրք-Կալանդէ՛ւ, Ամերիկա	14-000
Տիար Ճօն Պոյանեան, Ամերիկա	3-500
Հաուրըս Գարակէօգեան Հաստատութիւն, Ամերիկա	346-000
Տիար Ճօզէ Տիշէ՛ւեան, Սան Փաւլօ	10-200
Տիար Անդրեաս Ճօֆերեան, Սան Փաւլօ	10-200
Տիար Կ. Գարագաշեան, Սան Փաւլօ	30-800
Տիար Վարդգէս Պօզանեան, Սան Փաւլօ	26-400
Տիար Ղազար Էմի, Սան Փաւլօ	10-200
Օր. Արմեն Տ. Յակոբեան, Ամերիկա	8-700
Հ. Բ. Ը. Միւլիքի, Քարսոնեան սեմերու համար, Ամերիկա	420-000
Տէր Եւ Տիկի՛ն Ալեք Մանուկեան	1050-000
U. N. R. W. A.—էն, Երուսաղէմ	84-000
Օր. Մարի Քուսլեան, Ամերիկա	8-800
Young Women's Guild, Evanston, Ամերիկա	8-800
Տիկ. Նարա Յ. Մարշ, Ամերիկա	8-800
Գալուստ Կիւլլեմեան Հաստատութիւն, projector-ձերու ճամբա, Լիզպոն	80-000
Տիար Սարգիս Քիւրճեան, Լոնտոն	24-000
Յ. Ա. Ոսմեան, Լոնտոն	12-200

Այս ցանկին մէջ կը պահուի, մեծանուն դրազէս Գրիգոր Զօհրապի դասեր Տիկ. Տօլօրէս Լէյպմանի 300 տարբի տարեկան նուիրատուութիւնը, որը վերջերս յանձնուած է Հ. Բ. Ը. Միւլեթեան կեդրոնին եւ որուն փոխանցումը արդէն իսկ կարգադրուած է, շնորհակալութիւն արդիւ նուիրատուին :

Կ'աղօթենք մեր բոլոր նուիրատուներուն արեւշատութեան Համար եւ անոնց Համար կը հայցենք Աստուծոյ օրհնութիւնը :
 Այս նուիրատուութեանց կապակցութեամբ շնորհակալութեան մասնաւոր պարտք մը Հարաւային Ամերիկայի Կաթօղիկոսական Պատուիրակ Գերշ. Տ. Բարդէն Արք. Ապատեանին, Տիար Անդրէաս Ճաֆէր-

հանին (Սան Փաւլօ) եւ Տիար Պատրիկ Այնզազեանին (Գարագաւս), որոնք ոչ միայն խանդավառ են մեր կրթական գործով, այլ եւ իւրաքանչիւրը իր շրջանակին մէջ գործնականօրէն եւս կ'աշխատին օգտակար ըլլալ մեր մանուկներու դաստիարակութեան գործին՝ ապահովելով մեզ համար նորանոր նուիրատուներ եւ նուիրատուութիւններ:

Ենթահակալութեանց պարտականութիւն ունինք նաեւ «Հայց. Եկեղեցի», «Նոր Օր», «Ապարէզ», «Լրագր», «Armenian Guardian», եւ «Շարժում» թերթերու խմբագրութեանց, որոնց հրատարակութիւնները կանոնադրաբար կը ղրկուին մեր Վարժարանին:

Մեր տեղեկագրին որպէս կատարումը շնորհակալութեան շատ սրտաղին պարտք ունինք Զեղի, Ամեն. Պատրիարք Ս. Հայր, ոչ միայն անոր համար որ մեր տկար անձնաւորութեան հայրաբար վստահած էք մեր ժողովուրդի զաւակներու դաստիարակութեան գործը, այլեւ անցեալին մէջ եւ այսօր երբէք պակաս չըրիք Ձեր բարձր հովանին, պաշտպանութիւնը եւ անմիջական հետաքրքրութիւնն ու քաջալերութիւնը հանդէպ Ս. Թարգմանչաց Վարժարանին: Անվարան կը յայտարարենք որ մեր յանձնարարութիւններէն շատ բան կը պարտինք Ձերդ Բարձր Սրբազնութեան բարեացակամութեան եւ ազնիւ քաջալերանքին:

Այս տարի Ս. Թարգմանչաց Վարժարանի ամբողջական շրջանը կ'աւարտեն հետեւեալ 15 շրջանաւարտները:—

Արեզ Գալստեան
Գրիգոր Իւրէճեան
Նիլա Մարգարեան
Միքայէլ Թումայան
Սողոմոն Թումայան
Նաղարէթ Հէքիմեան
Յարութիւն Թորոսեան
Վիգէն Պաղպուտերեան
Անի Մխճեան
Աննա Գէորգեան
Աշխէն Վարդանեան
Մարի Շահինեան
Նազիկ Հարմանտարեան
Սիրվարդ Աւարոնեան
Տեքօ Արժիրօփուլօ

Ընտիր իւրեք մըն են ասոնք դրական բարեմասնութիւններով օժտուած երիտասարդներու, լեցուն իրենց ժողովուրդին սիրովն ու նուիրումովը: Իրենց վկայականներու բաշխումին հետ, կը խնդրենք, Ս. Հայր, որ բաշխէք անոնց նաեւ Ձեր հայրական օրհնութիւնները, որպէսզի անոնք դըպրոցէն ալ դուրս մնան Թարգմանչաց ոգիին հաւատարիմ սպասարկուները իրենց ժողովուրդին, եկեղեցիին ու ազգին, ու այդ ազնիւ ծառայութեան մէջ ըլլան հպարտանքը իրենց ծնողքին, մեր Վարժարանին ու մեր Վանքին:

Մատչելով ի համբար Ձեր Ս. Աջոյն
Որդիական Սիրով
Կիի՛րե՛վ Թ. ՎրԻ. ԳԱՌԻԿԵԱՆ
Տնտւչ Ս. Թ. Երկ. Վարժարանի

21 Յունիս 1969



ՏԱՐԵԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ

Հ.Բ.Ը. ՄԻՈՒԹԵԱՆ ԻԻԶՊԱՇԵԱՆ — ԿԻԼՊԷՆԿԵԱՆ

ՎԱՐԺԱՐԱՆԻ — ԱՄՄԱՆ

Տարուան սկիզբը աշակերտութեան թիւըն էր 199 (65 Մանկապարտէզ եւ 134 Նախակրթարան, 91 աղջիկ եւ 108 մանչ)։ 36 նոր աշակերտներ ունեցանք, 23 աղջիկ եւ 13 մանչ։ Քաղաքէս մեկնումի առիթով կորսնդուցինք 15 աշակերտ, 7 աղջիկ եւ 8 մանչ։ Շրջանաւարտներ ունինք այս տարի 18 հոգի։

Կրթական Նախարարութեան օրինագիծը գրեթէ ամբողջութեամբ կը գործադրուի զպրօցին մէջ։ Բուրք դասերը, բացի կըրօնքէ, հայերէն լեզուէ ու վարի պատարաններուն քիչ մը հայերէն թուարանութենէ, կը դասուանդուին արարելէն յետոյ։ Առաջին դասարանէն սկսեալ նաեւ կը դասուանդուի անգլերէն լեզու։ Նախարարութեան քննիչները այցելեցին զպրօց, ներկայ եղան շորս տարրեր դասարաններու դասերուն եւ չափազանց զոհ մտացին զընդրօցին կրթական մակարդակէն։

Ուսուցչական կազմը կը բաղկանայ 13 հոգիէ՝ 9 մտայուն, 4 այցելու։ Այս տարի ունեցանք 2 նոր համալսարանական ուսուցիչներ, Օրդ. Անի Կիւլեղեան եւ Պրն. Հայկ Գարսագալեան։ Կը փոփաքեմ շնորհակալութիւնս յայտնել բոլոր ուսուցիչներուն, որոնք զօճողութեամբ ու սիրայօժար կատարեցին իրենց պաշտօնները։

Հանդէսներ.— Նախկին եկեղեցիին սրահը վերածեցինք թատերասրահի, կանոնաւոր բեմով, եւայն։ Անշուշտ պարտիկ է ու կը պակսին աթոռներ ու անհրաժեշտ դաշնակ մը։ Սակայն մեր սրահին մէջ կարելի եղաւ պատրաստել կոհիկ Ամանորի հանդէս մը, որ տեղի ունեցաւ Յունուար 11ին։ Այս հանդէսին նաեւ տօնեցինք Երեւանի Հիմնարկութեան 2750ամեակը՝ մաս-

նաւոր յայտագրով։ Ապրիլ 24 ու Հ. Բ. Ը. Մ.—ի Օրք տօնեցինք մեծ շուքով զպրօցէն ներք։ Եղան աշակերտական թէ ուսուցչական պտոյտներ։

Դժբախտարար զպրօցին նոր պաս մը դնելու յանձնարումբը չկրցաւ իր ծրագրած պազարը պատրաստել, քաղաքական անկայուն կացութեան պատճառով։ Տնօրէնութիւնը այս տարի 200 տինար փոխանցեց այդ Երագրի խնայողական սնտուկին։

1968-ի ամառը չէնքի եւ կտրախներու նորոգութիւններ ըրինք — Մանկապարտէզի եւ Նախակրթարանի խաղաղայրերու միջեւ սանդուխներ, ճաշարանի ընդարձակում, մտչիւթու լուացարաններու եւ սալայտակի նորոգութիւն, ամբողջ զպրօցին իւղաներկ եւ կրապատում, նոր զբառեղաններ եւ հիններուն նորոգութիւն եւ իւղաներկ։ Այս նորոգութեանց համար ստացուած օժանդակութիւնը Կիւլեղեղեան Հիմնարկութենէն բալորովին անբաւարար եղաւ։ Այս ծախսերը հասան մօտ 900 տինարի, մինչ ստացած էինք միայն 356 տինար (1000 տոլար)։

Կիւլեղեղեան Հիմնարկութենէն ստացանք slide projector մը եւ Բրիգու սնտուկ սրայտներ։ Նաեւ 1025 տոլար որպէս օժանդակութիւն՝ չքաւոր սաներու յատկացուելու համար։

Քաղաքէս սաներ կը պահեն զպրօցին մէջ Հայ Օղնութեան Միութիւնը, Աղպային Մարզական Միութիւնը, իսկ քաղաքիս ազգայիններէն՝ Տիկին Զարուհի Փէլիթեան, Օրդ. Ե. Փանտսեան եւ Պրն. Ե. Զօյաքեան նաեւ կը պահեն սաներ։ Տիար Վ. Ղազարեան շարունակեց Լուսիա Ղազարեան Փօշտար, որուն գումարը այս տարի յատկացուեցաւ զբազարանի նոր զիբքերու դնման։

ՏՆՏԵՍԱԿԱՆ

Մ Ո Ի Տ Ք

1 Սեպտ. 1968-ն մինչև 31 Մայիս 1969 = 9 ամիս

		Տիճաք
Պատրաստ գումար - 1.9.68		704
Հ. Բ. Ը. Մ. օժանդակութիւն	3500 տոլար	
Թորոսեան կտակ	1000 տոլար	
	4500 տոլար	1,500
Կիւլպէնկեան Հիմնարկութենէն	1025 տոլար	367
Զէրքայի համար ստացուած - Հ. Բ. Ը. Մ -էն	800 տոլար	
Կիւլպէնկեան Հաստատութենէն	250 տոլար	
	1050 տոլար	370
Մախուած գիրքերէ դոյացած		180
Ինքնաշարժի դանձումներ - 9 ամիս		660
Օրացոյց, Հանդէս եւ մանր նուէրներ		308
Թոշակներէ դոյացած		
Մնողներէ		1,562
Հ. Օ. Մ. - Ամման		100
Ա. Մ. Մ. - Ամման		40
Ամմանի բարերարներ		85
Մարաշի Հայր. - Ամերիկա		27
Լուսիս Ղազարեան Փօնոս		30
		<hr/>
		5,933

Ե Լ Ք

		Տիճաք
Զէրքայի ծաղկոցին արուած - 9 ամիս		270
Դպրոցի պատին խնայողութեան հաշույն անցած		200
Ջուր, Հեռաձայն, Ելեքտրականութիւն		100
Դասագիրքերու վճարուած և առ հաշիւ		102
Շէնքի մանր նորոգութիւններ		53
Մանկապարտէզի խողալիք, վառարան, օջախ, ճաշարան		96
Ինքնաշարժի վճարումներ - վարիչ, Չ թաքօի, ապահովագրութիւն,		
Ջրամանագիր, նորոգութիւն, պէնդին		766
Դրադարանի համար դնուած գիրքեր		58
Չանպան ծախսեր - զբնական, մեքենաներու նորոգութիւն,		
Երթիւնի, մաքրութիւն, եւայլն		199
Բեմի շինութիւն		110
Ուսուցիչներու ամսականներ վճարուած 9 ամիս		2,518
Ամառուայ 3 ամիսներու խախտուած ծախսեր		
Ուսուցիչներու ամսականներ		850
Զէրքայի ծաղկոցին - 3 ամիս		100
Ինքնաշարժի եւ շէնքի անհրաժեշտ նորոգութիւն		100
Դպրոցի սրահին դաշնակ ժը		150
Գիրքերու ու Մանկապարտէզի պահարաններ		80
		<hr/>
		5,752
Նախատեսուած պատրաստ գումար 1969-70 սկիզբը		281 Տիճաք

Վարժարանիս այդ բարգաւաճ վիճակը կը պարտինք Հ. Բ. Ը. Միութեան, որ, նրկասի առնելով որ Արար-Հրեայ պատերազմի Հետեւանքով Երուսաղէմի Պատրիարքարանը անկարող դարձած էր առաջուան պէս զպրոցին տարեկան բացը գոցել, բացառիկ օժանդակութիւններ ըրաւ իր պատուարժան անուներ կրող Ամմանի Իւզպաշեան Վարժարանին: Հ. Բ. Ը. Միութիւնը բացի իր տարեկան օժանդակութենէն, որ անցեալ տարի 3500 տուրք էր, այս տարի իր արամադրութեան տակ գտնուող Թորոսեան Կտակէն Ամմանի Վարժարանին յատկացուց յաւելեալ 1000 տուրք մը: Այսպէսով Վարժարանըս ստացաւ այս շրջանիս համար 4500 տուրք, իսկ Ձէրքայի ծաղկոցը՝ 800 տուրք:

Վեց տարի անցած է այն օրէն, երբ Երուսաղէմի Պատրիարքարանը նշանակեց Վարժարանիս Տնօրէնութիւնը, եւ կրնանք այսօր հպարտօրէն յայտարարել թէ Հ. Բ. Ը. Միութեան Իւզպաշեան Նախակրթարանը Ամմանի լաւագոյն վարժարաններու շարքին անցած է: Դպրոցը յարատեւ վերելքի մէջ է, ըլլա՛յ հայեցի կրթութեան անկիւնէն դիտուած, ըլլա՛յ ուսուցչական կազմին որակով, ըլլա՛յ ուսման մակարդակով: Շըրջանաւարտներու տարիքը միջին հաշուով 13 է ու մեր լաւ աշակերտները օտար վարժարաններու մէջ ոչ մէկ նեղութիւն ունին միջնակարգ դասարաններու մէջ: Առանց տարի կորսնցնելու կը շարունակեն իրենց ուսումը:

Երախտագարտ ենք որ Տնօրէնութեան տարած այս վեց տարուան ճիգը գնահատուած է թէ՛ Երուսաղէմի Ամեն. Պատրիարք Ս. Հօր կողմէ եւ թէ՛ Հ. Բ. Ը. Մ. Կեդրոնական Վարչութեան անդամներուն կողմէ:

Փաստը՝ որ երբ 1963ին 1600 տուրք կը ըստանար Ամմանի Վարժարանը, այսօր 4500 տուրքի բարձրացած է Բարեգործականի օժանդակութիւնը: Դպրոցի Տնօրէնութիւնը, Ամմանահայ գաղութին կողմէ Հ. Բ. Ը. Միութեան կը յայտնէ, այս տողերով, մեր բոլորին անկեղծ երախտագիտական զգացումները:

Ձեզմէ անոնք որ ազգականներ ունին Ամերիկա, դիտեն թէ որքա՛ն ծանր են աշխատանքի պայմանները եւ թէ ի՛նչ զոհողութեանց գնով շերտմն կեանքի մը լրումով Ամերիկահայ մեր Հայրենակիցներ ու մշակութային Հաստատութիւնները օգնութեան կը հանին Միջին Արեւելքի Հայութեան: Ինչո՞ւ: Որպէսզի Հայերէն լեզուն չմոռնի, Հայ մանուկներ հայերէն երգեն ու խօսին, ճանչնան իրենց ցեղին պատմութիւնը, սիրեն իրենց եկեղեցին: Բայց ինծի համար անձնապէս ցաւ կը պատճառէ որ դեռ կան Հայ ծնողներ Ամմանի մէջ, որոնք իրենց զաւակները կը զրկեն օտար վարժարաններ: Չեմ ուզեր աւելի խօսիլ այս տխուր երեւոյթին մասին: Միայն արտօնեցէք որ մեր իւրաքանչիւրին պարտականութիւն մը տամ, այս բովէն. երբ մեկնէք այսօր այս հանդէսէն, գոհ եւ երջանիկ, խօսեցէ՛ք, համոզեցէ՛ք, օգնեցէ՛ք, բացատրեցէ՛ք որ Ամմանի մէջ կայ լաւ Հայ դպրոց մը, եւ թէ ամէն Հայ մանուկ իր ուսումը պէտք է առնէ Հ. Բ. Ը. Միութեան Ազգային Վարժարանին մէջ: Ա՛յս է մեր պարտականութիւնը, որպէս ծնողք եւ որպէս Հայ:

ՏՏՕրէնուհի
ԱՆԱՀԻՑ ՈՍԿԵՐԻՉԵԱՆ

Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԿԻԼՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ

Ա) ԴԱՍԱՆՕՍՈՒԹԻՒՆՆԵՐ

Սոյն տարեշրջանին ունեցանք երկու դասախօսութիւններ։—

1.— 1 Սեպտեմբեր 1968-ին տեղի ունեցաւ առաջին դասախօսութիւնը, ընտրանի Հասարակութեան մը ներկայութեան, Դասախօսն էր Տոքթ. Վազգէն Լ. Բարսեղեան, նիւթ ունենալով ՄԱՐԴԸ ԵՒ ԳԻՏՈՒԹԻՒՆՆԵՐ, Տոքթ. Բարսեղեան Բնագիտութեան մէջ իր ուսումը ստացած է Մասաչուսէցի Արուեստագիտական Հաստատութենէն եւ ապա անցած աթոժական ընագիտութեան՝ Նիւ Կորքի Համալսարանին մէջ։ Ներկայիս ան կը դասախօսէ Բազմաբունետից Հիմնարկին մէջ, Դասախօսութենէն ետք, առիթ տրուեցաւ ներկաներուն հարցումներ ուղղել յարգելի դասախօսին։

2.— Նոյն ամսուան 25-ին, կ. ե. ժամը 4:30-ին ունեցանք մեր երկրորդ դասախօսութիւնը, սակայն այս անգամ միայն ուսանողութեան համար։ Օղտուելով Փրօֆ. Արբակ Մխիթարեանի ներկայութենէն, յիշեալը խիստ հետաքրքրական նիւթ մը ընտրած էր, զոր սիրով ընդունեց դասախօսել շայ ուսանողութեան։ Ան խօսեցաւ հետեւեալ նիւթին շուրջ. ԱԿՆԱՐԿ ԵԳԻՊՏԱԿԱՆ ՀԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ։ Յարգարժան

Փրօֆեսէօրը անդամ է Պրելատի Արքայապետական Թանգարանին։

Բ) ՏԻՍԱՐ ՃՕՆ ՈՒՕԻՒ ԺԱՄԱՆՈՒՄ

Լոնտոնի Ս. Մարգիտ Խնամակալ Մարմինը յարմար տեսած էր մասնագէտ գրողարանապետ մը զրկել, որուն պատճառը պիտի ըլլար մօտէն ծանօթանալու Կիւլպէնկեան Մատենադարանի աշխատանքներուն եւ ուսումնասիրելու անոր անմիջական կարիքները։ Սոյն անձն էր Պր. Ճօն Ի. Ուօլը, որ Սեպտեմբերի մէջ եկաւ, ծանօթացաւ, ուսումնասիրեց եւ պատրաստեց իր տեղեկագիրը՝ ներկայացնելու համար Ս. Մարգիտ Խնամակալ Մարմինին։ Կը յուսանք որ իր տեղեկագիրը կը դանձ լայն ընդունելութիւն եւ կը վաւերացուի Խնամակալ Մարմինին կողմէ։

Գ) ՆՈՐ ԳԻՐՔԵՐՈՒ ՍՏԱՅՈՒՄ

Ստորեւ կը ներկայացնեք նուէր ստացուած, փոխանակուած եւ դնուած գիրքերու քանակները։—

1.— Նուէր ստացուած	186
2.— Փոխանակութեամբ	46
3.— Գնուած	106
Գումար՝	338

Դ) ԵԼՆԻՄՏԱԿԱՆ

1968 Յունուար – Դեկտեմբեր

	Իս. Ոսկի
1.— Նոր գիրքերու եւ քերթերու գնում	1186.45
2.— Գրեմական պիտոյք	266.70
3.— Զանգամ ծախքեր	871.85
4.— Աշխատավարձ	1124.00
5.— Թղթատրակամ ծախքեր	988.50
6.— Թերթերու եւ գիրքերու կազմողչէք	2487.00
7.— ՍԻՈՆ-ի հետ փոխանակուած քերթերու փոխարէն վճարուած ՍԻՈՆ-ի վարչութեան	1000.00
8.— Պարտզի ծախքեր	512.50
9.— Մամբ նորագույնքիւմք	160.00
10.— Ամսականք — ա) Գարտուղար	1440.00
բ) Գիրքեր դասաւարդ	700.00
գ) Մաքրութեան	700.00
Գումար	11437.00

ՍԱՀԱԿ ԳԱԱՅՃՅԱՆ

Քարտուղար

ԿԻԼՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆՔ
Ս. ԹԱՐԳՄԱՆՉԱՅ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ

ԳԱՇՏԱՀԱՆԻՅՍ

Կիրակի 11 Մայիս, կէսօրէ ետք ժամը 4ին, Ժառանգաւորաց Վարժարանի մարզադաշտին վրայ տեղի ունեցաւ Ս. Թարգմանիկի Վարժարանի տարեկան դաշտահանդէսը, ի ներկայութեան ստուարաթիւ ժողովուրդի:

Մարզիկներուն տողանցէն ետք, շուրջ երկու ժամերու ընթացքին, զործարդուեցաւ մարզական այլազան խաղերէ բաղկացած ճոխ յայտադիր մը, որուն իրենց մասնակցութիւնը բերին թէ՛ տղաք եւ թէ՛ աղջիկներ, նախընթաց տարիներու ճած բաժնուած երկու մրցորդ խումբերու:

Դաշտահանդէսը կու գար վկայելու վարժարանէն ներս իմացական աշխատանքներու

զուգահեռ՝ Ֆիզիքական դաստիարակութեան ընծայուած լուրջ խնամքին, որ կը կատարուէր առաջնորդութեամբ տղոց բազմամեայ մարզիչ Պր. Մխաթ Եակոբեանին եւ աղջկանց նոր մարզիչ՝ Տկն. Աննա Սիմոնեանին:

Հանդէսի աւարտին, յաջող արդիւնք ձեռք բերած, ինչպէս նաեւ տարուան ընթացքին կատարուած պատէթպօլի, վօլեյօլի, ֆութպօլի եւ փինկ-փօնկի մէջ տուաշնութիւն շահած մարզիկներ բաժակներով ու մէտալներով պարգևատրուեցան Տեսուչ Հոգչ. Տ. Կիրեղ Մ. Վարդապետ Գարիկեանի կողմէ:

ԱՄԱՎԵՐՁԻ ՀԱՆՐԷՍ
ԻՄԱՆԿԱՊԱՐՏԷՁԻ ԲԱԺՆԻՆ

Տեղի ունեցաւ Ց Յունիս, Կիրակի, կէսօրէ ետք ժամը 4ին, Հայ Երիտասարդաց Միութեան ընդարձակ սրահին մէջ, որ գրեթէ կը յորդէր ծնողներու եւ ազգայիններու հոծ լայնութեամբ: Կը նախադահէր Տեսուչ Հոգչ. Տ. Կիրեղ Մ. Վարդապետ, ներկայ էին նաեւ Հոգեւորէր Հայրեր:

Շուրջ երկու ժամերու ընթացքին Մանկապարտէզի, ինչպէս նաեւ Նախադասարանի Ա. Կարգի երկսեռ փոքրիկները զուարճացոյցին հանդիսականները իրենց երգերով ու պարերով, կատակերգութիւններով եւ արտատանութիւններով: Հաճելի պահ

մըն էր, զոր Մանկապարտէզի ուսուցչուհիներուն իննամեայ ժրջանն ու զուգարեւոր աշխատանքին արդասիրքը կրցած էր մեղի պարզեւեղ:

Հանդէսի աւարտին, Տեսուչ Հայր սուրբը զոհուանակութեամբ արտայայտուեցաւ Մանկապարտէզի ուսուցչուհիներուն, եւ մանաւանդ կէս դարու փաստակ ունեցող մանկապարտիպանուհի Օր. Տիգրանուհի Նալպատեանի մասին: Հանդիսականները հանդիսով բաժնուեցան սրահէն, ահանառան ըլլալէ ետք այս փայլուն արդիւնքին:

ԱՄԱՎԵՐՁԻ ՀԱՆՐԷՍ
ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԲԱԺՆԻՆ

Շաբաթ, 21 Յունիսի երեկոյեան տեղի ունեցաւ Ս. Թարգմանչաց Երկրորդական Վարժարանի նորակառոյց Տարրայուծարա-

նին բացումը եւ նոյն սրահին մէջ կայացաւ Երկրորդական Վարժարանի Ամառվերջի Հանդէսը:

Պատրիարք Ս. Հայրը իր շքանշանով
 Ժամբ Յին Ժամանկ Վարժարան, եւ աշա-
 կերտութեան կողմէ երգուած «Որք զարգա-
 րեցին» շարականի երգեցողութեան ընթաց-
 քին կտրեց Տարբարուծարանի դրան ազուց-
 ուած Ժապաւէնը:

Ապա, շուրջ երկուշուկէս Ժամերու ըն-
 թացքին, գործադրուեցաւ երկու մասերէ
 բաղկացած ճոխ եւ կոիկիլ յայտագիր մը:
 Ինչպէս ընթացաւարտ դասարանէն Սողոմոն
 Թումայան կը յայտնէր իր բացման խօսքին
 մէջ, այս տարուան Հանդէսին նիւթերը կը
 շօշափէին երեք իրողութիւններ եւ սահման-
 ուած էին ոպեկոչելու երեք դէպքեր, անոնց
 տարեդարձներուն առիթով. Ամսաւն Կոմի-
 տաս Վարդապետի ծննդեան 100-ամեակը,
 Սարգսրապատի ճակատամարտին 50-ամ-
 եակը եւ Երեւանի Հիմնարկութեան 2750-
 ամեակը: Ընթացաւարտ դասարանէն օրուան
 երեք ատենախօսները, Սիրվարդ Ահարոն-
 եան, Արեգ Գալստիան եւ Եղիա Մարգար-
 եան, յաջորդաբար շօշափեցին այդ երեք
 նիւթերը, սահուն եւ մաքուր Հայերէնով:

Մէջընդմէջ եղան մեներգներ, ինչպէս
 նաեւ խմբերգներ, մեծ մասով Կոմիտաս
 Վարդապետի ստեղծագործութիւններէն եւ
 զեկականութեան շրջանաւարտ գոտարա-
 նէն Նազարէթ Հէքիմեանի: Տեղի ունեցաւ
 նաեւ խմբական արտաստուութիւն, Պարոյր

Սևակի «Անլուիլ Զանգակատուն» հոյակապ
 գործէն: Քաղաքամայր Երեւանի 2750-ամ-
 եակին նուիրուած «Երեւան-էրեբունի» եր-
 գով վերջ գտաւ Հանդէսին առաջին մասը:

Երկրորդ մասը սկսաւ Տեսուչ Հայր Կիւ-
 րեղի՝ Վարժարանի միամեայ տղիկնագրի
 ընթերցումով (որ կ'երեւի «Սիւնքի ներկայ
 թիւին մէջ»), ուր մանրամասնօրէն կ'անդ-
 բարաւանար դպրոցի կրթական, բարոյական
 եւ տնտեսական կեանքին: Ապա կատարուե-
 ցաւ վկայականաց եւ մրցանակներու բաշ-
 խումբը: Ընթացաւարտ Մարի Եանիսեանի
 Հրաժեշտի ուղերձէն եւ Հրաժեշտի խմբեր-
 գէն ետք փակման խօսքը ըրաւ Պատրիարք
 Ս. Հայրը, որ զանաատանջով արտայա-
 րտուեցաւ Տեսուչ Տ. Կիրեղ Մ. Վարդապե-
 տի մասին, իբրեւ մղիչ ոյժը դպրոցէն ներս
 կատարուած նուաճումներուն, որոնցմէ
 վերջինն էր կառուցումը օգտատուն ու ընկար-
 ձակ սրահին՝ որ դպրոցին տարբարուծաբա-
 նը ըլլայէ զատ, այսուհետեւ պիտի ծառայէ
 նման հաւաքոյթներու: Յորդորեց շրջա-
 նաւարտները որ ըլլան իտէպլիտներ, դաս-
 նալու համար անհատներ՝ որոնցմով հպարտ
 դպրո ինքզինք մեր Ժողովուրդը ընդհանրա-
 պէս եւ Սողոմոնայ կաղուտի ու Ս. Թ.
 Վարժարանը մասնաւորաբար: Միաբերան
 երգուած Տէրունական աղօթքով վերջ գտաւ
 տպաւորիչ այս Հանդէսը:

ԼՈՅՅԱԿԱՆ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ՎԵՐՁԻՆ ԸՆԹՐԵԱՑ
 ՎԵՐՆԱՄԱՏՐԱՆ ՄԻՋ

Յունիս 1969, Կիրակի, երեկոյան Ժա-
 մբ 3-30ին, Ս. Յակոբանց Միաբանութիւ-
 նը, ուսանողութիւնը եւ հաւատարեցանք,
 գլխաւորութեամբ Հոգչ. Տ. Կիրեղ Մ. Վրդ-
 Պարեկեանի, պաշտօնական թափօրով մեկ-
 նեցան Սիոնի վերջին Ընթացիչ Վերնատու-
 նը:

Սրբավայրի երկրորդ յարկի նախկին
 ճաշակիւրան եկեղեցիին մէջ պաշտուեցաւ
 Հոգեգալտեան երկուշեան Ժամերգութիւ-
 նը: Ժամերգութեան ընթացքին Հոգչ. Տ.
 Կիրեղ Մ. Վարդապետ Հակերճ քարոզով մը

կատարեց Հոգեգալտեան տօնին հետ առն-
 շուող խորհրդածութիւններ, ինչպէս նաեւ
 ներկայացուց օրրատեղիին պատմական ու
 աւանդական տուեալները:

Արարողութեան աւարտին, թափօրա-
 կանք յոյն Հանդիսատարութեամբ շարունա-
 ցեցին իրենց ուխտազնացութիւնը Սիոնի
 Վերնատան առընթեր՝ Հայապատկան Ս.
 Փրկչի Վանքը, ուր կատարուեցաւ հսկա-
 Հանդատեան պաշտօն Հայ Ազգի Համայն
 ննջեցեաներու հոգիներուն ի Հանդիսա:

Ս. ՅԱԿՈՒԻ ՆԵՐՍԷՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

* Գլ. 2 Ապրիլ.— Կհտրէ սառլ, Մայր Տաճարին մէջ կատարուեցա Մեծ Պաւոց զմարտիկները:

— Երեկոյան, Ս. Հրիտակազոնաց կնիկներին մէջ պաշտուեցա Մեծ Պաւոց վերջին լսկմամ արարողութիւնը:

* Ել. 3 Ապրիլ.— Երեկոյան, Մայր Տաճարին մէջ պաշտուեցա Մեծ Պաւոց վերջին լսկմամ արարողութիւնը:

* Ուր. 4 Ապրիլ.— Կ. օր Մեծ Պահոց: Աստուած, Մայր Տաճարին մէջ պաշտուեցա Մեծ Պաւոց Արեւուազոյն վերջին ժամերութիւնը:

— Կհտրէ ետք, Մայր Տաճարին մէջ պաշտուեցա Մեծ Պաւոց շնորհազոյնները վերջին ժամերութիւնը:

* Եր. 5 Ապրիլ.— Յիշատակ յարութեամ Ղազար: Ս. Պատարազ ժառանգուեցա ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Լոյզ. Տ. Աղան Արզ. Պալիպան: Ս. Բարգմանայ Երկր. Վարժարանի երկուն աշակերտութիւնը, ինչպիս նաեւ ասոր վարժարաններու Լոյզ ստանդաներ Ս. Հոգաբարձութիւն ստացան:

— Վաղուան Ծաղկազոյնի Կրթկիր առիթով, կհտրէ ետք ժամ Յի, Ամեն. Պատրիարք Ս. Հոգ ղլխաւորութեամբ, Միաբանութիւնը շնորհակալութեամբ շնորհեց Ս. Գարնան Տաճարը, որ պաշտուեցան երեկոյան ժամերութիւնն ու Ծաղկազոյնի նախատեսանք Ս. Գր. Լուսաւորիչ կնիկներին մէջ: Ապա կատարուեցա Տօբիթիական ՍՏՐՔԱՆԿԵԱՅ այնչէլութեան Կնիկաւոր Քափոր Տաճարին ներս: Քափորպանն էր Լոյզ. Տ. Արչիկ Վրզ. Այվազեան:

* Կր. 6 Ապրիլ.— Ծաղկազոյն: Գիշերային եւ սաւառան ժամերութիւնները պաշտուեցան եւ Ս. Պատարազ ժառանգուեցա ի Ս. Գարնան, Ս. Լուսաւորիչ կնիկներին մէջ: Ժամարարն էր Լոյզ. Տ. Սեւան Արզ. Խարկապետ: Ապա կատարուեցա մեծանունի Քափոր Քրիստոսի Ս. Գերեմանին եւ Պատանահայտի շուրջ, ղլխաւորութեամբ Լուսաւորապետ Գերզ. Տ. Հայրիկ Արզնիկազոյն: Քափորպանը ի մեռնի ունին ձիթնեաց եւ արմանեանց ասոր, իսկ մեր Քափորին կը նախելին Ղզոց եւ Ասորաց Քափորները: Քափորի ընթացքին կատարուեցա նաեւ շնորհակալութեամբ Արարողութիւնները սաւառանց ժամ ին, որքն ետք Միաբանութիւնը համայն կու ղէպի Մայրապետ, եւ Հայոց Քաղկ մուսթին ՎՐ ղխաւորը զո ղայտանան շարականք երգելով արժարացա Պատրիարքան:

— Կհտրէ ետք, շնորհեց զարգարուան Մայր Տաճարին մէջ կատարուեցա նախ շնորհակալութեամբ, եւ

Ապա տանն յատուկ Կնիկազոյն շարականքով ընդ միջուան երկիրային ժամերութիւն եւ ճրարանց ջեթի արտադրաւ արարողութիւն, նախազանու Քամբ Գերզ. Տ. Լորայր Եպիսկոպոսի: Լոյզ. Տ. Կիրիւզ Ս. Վարդապետ Աւագ Սեղանի բնմն կարգաց վարդապետներու բարձր ժամանակազոյն ընթացումը Լուսաւորանքներու անուանացանկը եւ կոչ ըլլաւ ներկաներուն որ իրենց յամանքով նպաստեն Ազգան ինչի Ազգ. Բաժարանին ի նպաստ կատարուելիք Կնիկաւորութեան: Այլ նպաստաւոր պիտանք զեռնուան էին կնիկներին մուտքուան:

* Գլ. 8 Ապրիլ.— Աւագ Երեմիայի (Յիշատակ ստան կուսանայ): Ըստ սովորութեան, Ս. Պատարազ ժառանգուեցա Ս. Գարնան զուրկ արեւելակազոյն զանուագ Ս. Ծով. Աւետարանի մասունք մէջ: Ժամարարն էր Լոյզ. Տ. Սիմոն Արզ. Միւսան: Ապա կատարուեցա Տօբիթիական Սրբանկեաց Կնիկաւոր Քափոր Տաճարին ներս: Քափորպանն Լոյզ. Տ. Կիրիւզ Ս. Վրզ. Գարնիկան Կնիկը բարգաւորութիւններ ստաւ սովորութիւն արեւաւորներուն:

* Ել. 10 Ապրիլ.— Աւագ Կնիկազոյն (Յիշատակ Ընթրեաց): Աստուածան ժամերութիւնն էր Եր, Մայր Տաճարին մէջ կատարուեցա զարգ Ազգաւորապետ: Գարն զարգը մը ետք, Լուսաւորապետ Գերզ. Տ. Հայրիկ Արզնիկազոյն ժառանգ արեւան Կնիկաւոր Ս. Պատարազ Մայր Տաճարի Աւագ Սեղանին ժամ, արեւ ընթացքին կարգացուեցա Ս. Բարսեղ Հարապետի Հոգաբարձութեան ժամը: Մեծ Քիւղ ժողովուրդը կարգուեցա:

— Կհտրէ ետք, Մայր Տաճարին մէջ կատարուեցա Վնասուալոյն իտրիարաւոր արարողութիւնը, նախազանու Քամբ Ամեն. Պատրիարք Ս. Լորի Ներկայ էին Երուսաղէմի Քաղաքապետը, Կրօնիկ Նախարարութեան ներկայացուցիչներ, Կնիկաւորներ, ինչպիս նաեւ Անկէքան նոր Եպիսկոպոսը, որ սպա, ըստ սովորութեան զգեստաւորանելով եւ Աւագ Սեղանի թարձակումով, անկերէն լեզուով կարգաց Աւետարանին Ունասուալոյն վերաբերեալ Կնիկները:

— Ժամը Եր, Լոյզ. Տ. Կիրիւզ Ս. Վրզ. Գարնիկան ղլխաւորութեամբ, փոքր Քափոր մը արչեպ Քրիստոսի Ա. Բանալը եւ Ս. Հրիտակապետաց Վանքը: Ս. Զիթնիկի ծառն առնել Լոյզ. Հայր սուրբը պատմականք ստաւ նախ զանցին եւ իտանցա Քրիստոսի իտիկութիւնը կանխող պատարաններու մասին: Ապա Քափորը արզուեցա ղէպի Քրիստոսի Ա. Բանալը՝ Ս. Փրչիկ Վանքը: Լոյզ եւ Լոյզ. Հայրը իտք տանելով, պատմականք բրաւ նախ զանցին:

— Գիշերուան ժամը Դին Մայր Տաճարին մէջ սկսաւ շնորհակալութեամբ կարգ, որ տիրապետիկ իտրիարաւորութեամբ մը շարունակուեցա միջեւ կնիկներու մասին: Գերզ. Տ. Տանէ Եպիսկոպոս իտանցա զարգ մը, Յիտան շարունակալ փրկարար արժէքը ներկայացնելով: Ներկայ էր Ամեն. Պատրիարք Ս. Ղայրը:

Հուլիսի 19 Ապրիլ.— Յիշատակ գլխատման Սրբաբան Յովնանու Կարապետին: Ս. Պատարազը ժառանգուցեալ է Ս. Գլխադիր: Ժամարան էր Հոգւ. Տ. Լարեկ Արչ: Մարքադէլեան:

* Եր. 19 Ապրիլ.— Յիշատակ գլխատման Սրբաբան Յովնանու Կարապետին: Ս. Պատարազը ժառանգուցեալ է Ս. Գլխադիր: Ժամարան էր Հոգւ. Տ. Լարեկ Արչ: Մարքադէլեան:

* Կեր. 20 Ապրիլ.— Եր կիրակի (Յիշատակ յիւրաւոր մահատակացման մերոց յԵՔՍԱԳ Լամաշ-իարաշիմ Ա. Պատրարքին): Ըստ սովորութեան, Լուսաւան Հոգւ. Տ. Կերեկ Ս. Վրչ. Գարիկեան Ս. Պատարազը ժառանգ Ս. Յակոբեանց Մայր Տաճարի Աւազ Աղանիկի վրայ եւ բարոյնք շնորհ արք Կերեկին է Տէր, կարեւոր արգելքը շնորհումով: Պատարազին ետք կատարուեցաւ Հոգեհանգուեան պաշտօն՝ ճաշատակաց Հոգեհանգուեան համար, ղլխաւորութեամբ Գերչ. Տ. Եանէ Սպո. Աճէմեանի: Ետք կրկնուեցաւ Տաճարի ներքին պաշտին մէջ, Երանաշնորհ Տ. Կերեկ Գ. Պատրարքի շնորհն վրայ: Այս Քաթարական զմայրով Միտրանութեան եւ ժողովուրդ մէկնեցան Ս. Փրկչի զերեզմանատունը: Քաթարին առիւթն կ'ընթանային արհմիկ, զաղաքի շրջ Հայկական ժողովուրդներուն կողմէ ծաղկանալով է ձեռն: Քաթարը խորուցեալ սղալային զերեզմանատան մէջ Արաբայի յուշարձան-կոթողին շուրջ, ուր Գերչ. Տ. Եանէ Երեզմանու պահպանող յիշատակը մեր բնութարար Նուստակ մեռելներուն, ընտան աւանդումով ՔՊՐԿԻԱՅԻՆ Տնտն ընկալաց, եւ զանուն Տնտնը կարգադրեց:

— Ս. Կոյրէ Աւետան տանը Եր կիրակիին զուգարիան ըլլաւով, յետազուցեալ յարող արուան: Աս այդ, ՔՊՐԿԻԱՅԻՆ Եւ երկրորդ ժամերու-Քիւնիկ ետք, Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ Հանգիտաւոր Կարապետեան: Հանգիտաւոր էր Գերչ. Տ. Զարայր Երեզմանու:

* Բւ. 21 Ապրիլ.— Առուտեան ժամը Յին, Գերչ. Տ. Երայր Սպո. Պոլաքեանի ղլխաւորութեամբ, Միտրան շարքի ինքնաշարքերով մեկնեցան Գեթեանիկի Զորք ու ՔՊՐԿԻԱՅԻՆ ժառանգ զերեկին Ս. Առուտեանայ Տաճար, ուր Տէրաճոր Ս. Գերեզմանին վրայ կախկոպտական խորք է զուրկ պատարազի Հոգւ. Տ. Կերեկ Ս. Վրչ. Գարիկեան:

* Եր. 26 Ապրիլ.— Ս. Գլխադիր ժամարան մէջ պատարազի Հոգւ. Տ. Սեւան Արչ. Լարեկեան:

— Վաղան Աշխարհատարան կիրակիի առթիւ, կէսօրէ ետք ժամը 2:30ին, Լուսաւորապետ Գերչ. Տ. Լայրեկ Արքեպիսկոպոսի ղլխաւորութեամբ, Միտրանութեան ՔՊՐԿԻԱՅԻՆ ժառանգ զորքին Ս. Յարութեան Տաճար, ուր պաշտուեցան երկրորդան ժամերու-Քիւնիկ ու ճաշատակը՝ Ս. Գրիգոր Լուսաւորի նկեղեցիին մէջ, Այս կատարուեցաւ Տօրիմական Սրբատեղեաց այցելութեան

Կանգաւոր Քաթար Տաճարին ներս: Քաթարապետ էր Հոգւ. Տ. Կերեկ Ս. Վրչ. Գարիկեան:

* Կեր. 27 Ապրիլ.— Աշխարհատարան (Կառայ կիրակի): Գերեզմանի եւ առուտեան ժամերու-Քիւնիկը պաշտուեցան Ս. Յարութեան, Ս. Լուսաւորի նկեղեցիին մէջ: Այս Լուսաւորապետ Գերչ. Տ. Լայրեկ Արքեպիսկոպոս Առուտեան ժառանգ արուան Կանգաւոր Ս. Պատարազը՝ Գրիտառի Ս. Գերեզմանին վրայ, որմէ ետք ճաշատակաց սղալայրի առիւթ կատարուեան ՔՊՐԿԻԱՅԻՆ Այսպէսով վերջ զատու զատական Կանգաւորութեանց շարքը քրիստոնեայ աշխարհի մեծագոյն քրաղայրէն ենք:

* Եր. 3 Մայիս.— Ս. Պատարազը ժառանգուցեալ է Ս. Գլխադիր: Ժամարան էր Հոգւ. Տ. Պարեկ Արչ. Երեզման:

* Կեր. 4 Մայիս.— Կարմիր կիրակի: Ս. Պատարազը ժառանգուցեալ է Ս. Յարութեան, Ս. Լուսաւորի նկեղեցիին մէջ, ժամարան էր Հոգւ. Տ. Գերչ. Վրչ. Լարեկեան:

* Եր. 10 Մայիս.— Ս. Պատարազը ժառանգուցեալ է Ս. Գլխադիր: Ժամարան էր Հոգւ. Տ. Լարեկ Արչ. Մարքադէլեան:

* Կեր. 11 Մայիս.— Տօժ մերումն Սրբայ կառային: Առուտեան ժամերու-Քիւնիկին, ըստ սովորութեան, Մայր Տաճարին մէջ տեղի աւանգու ՔՊՐԿԻԱՅԻՆ 351 Բուսկանի, Ս. Կարչ Լուսաւոր երեւան առիւթով, Երաւաղէմի Տ. Կերեկ Ա. Պատրարքին՝ Կոստանդ Կարսի յաւ Քաթարի Քաթարաւորութեան: Այս Ս. Պատարազ ժառանգուցեալ Աւազ Աղանիկի վրայ, որուն վերեւ կը նշմարուէր վառ կանթակներով զարդարան Ս. Կարսի նշմար, ժամարան էր Հոգւ. Տ. Կերեկ Ս. Վրչ. Գարիկեան:

* Եր. 17 Մայիս.— Ս. Պատարազը ժառանգուցեալ է Ս. Գլխադիր: Ժամարան էր Հոգւ. Տ. Աղան Արչ. Պոլաքեան:

* Կեր. 18 Մայիս.— Ս. Պատարազը ժառանգուցեալ է Ս. Յարութեան, Ս. Լուսաւորի նկեղեցիին մէջ, ժամարան էր Հոգւ. Տ. Սիման Արչ. Միտրան:

* Բւ. 21 Մայիս.— Կէսօրէ ետք ժամը Յին, Աւազ Քաթարան Հոգւ. Տ. Գերչ. Վարդապետի ղլխաւորութեամբ, Միտրանութեան ինքնաշարքերով բարձրացաւ Տիֆլիսեաց լեռ, ուր Համարման քրիստոնեային վրայ կատուցուեան մեր վրանամարան մէջ պաշտուեցան երկրորդան ժամերու-Քիւնիկ ու Համարման ճաշատակը:

— Գերեզմանիկերին, Հոգւ. Տ. Կերեկ Ս. Վարդապետի նախազանգութեամբ կատարուեցան ընկեացեան եւ Լուսաւոր կարգի, ու այս գերեզմանին եւ

առաջատան ժամերգութիւններ, որոնք աւարտեցան ժամը 10ին:

* Եւ. 22 Մայիս.— ԼԱՄԲԱՐՁՈՒԹՄ ՑԵՒՈՒՆ: Առաջատան ժամը 7ին, Լուսարարպետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոսի գլխաւորութեամբ, Միաբնութիւնը ինքնաշարժերով բարձրացաւ Զիթենեաց լեռ ու Վէրաշափառչով մուտք դրինք Համբարձման սրբատեղին, ուր Լուսարարպետ Սրբազանը մեր տաղաւարին տակ մատոյց օրումն հանգիստոր Ս. Պատարազը, որուն ընթացքին կատարուեցաւ Վէրաշափառական Մաղթանքը՝ Մայր Աթոռոյ Սիւնն Ս. Էջմիածին փոխադրութեան տարեդարձի առթիւ: Վէրաշարժէն առաջ, պատարազէն Սրբազանը բարոզեց Համբարձման խորհուրդին լուրջ, գեւ հոանեաց զնոսա մինչեւ ի լերինն Զիթենեաց ընարանով, իսկ Ս. Պատարազէն հաջ նախադասեց սրբաժայրին տալեւ կատարուած Վեղախոսանքին:

Կէսօրէ հետք, Մայր Տաճարին մէջ կատարուած Վեղախոսանքին նախադասեց Գերշ. Տ. Նորայր եպիսկոպոս:

* Եր. 24 Մայիս.— Ս. Պատարազը մատուցուեցաւ Մայրավանքի տանիքին վրայ բացուող Ս. Համբարձում վերնամասրան մէջ: Ժամաբարն էր Հոգւ. Տ. Սեւան Արք. Ղարիպեան:

— Բ. Մաղկազարզի նախատանկը պաշտուեցաւ Ս. Հրեշտակապետաց եկեղեցիին մէջ: Հանգիստեպեան էր Գերշ. Տ. Նորայր եպիսկոպոս:

* Իր. 25 Մայիս.— Երկրորդ Մաղկազարգ: Աւստիսեան ժամերգութիւնը պաշտուեցաւ եւ Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապետ: Ժամաբարն էր Հոգւ. Տ. Գէորգ Վրդ. Նազարեան:

* Եր. 31 Մայիս.— Ս. Պատարազը մատուցուեցաւ Մայրավանքի Ս. Առաքելոց վերնամասրան մէջ: Ժամաբարն էր Հոգւ. Տ. Աղան Արք. Պալիզեան:

— Հոգեպաշտեան հանգիստուոր նախատանկին ի Ս. Յակոբ նախադասեց Լուսարարպետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս:

— Իրիկնազէմին, Մայր Տաճարին մէջ պաշտուեցան Վեկեցէ՛ձի եւ Հսկման կարգեր: Հանգիստեպեան էր Գերշ. Տ. Նորայր եպիսկոպոս:

Պ Ա Մ Տ Օ Ն Ա Ա Ա Ն Բ

* Դ. 21 Մայիս.— Պապական Նուբարի Ման. Օկոթին Սեփիւթիք, պաշտանով Երուսաղէմէն փոխադրուելուն առթիւ, Հրաժեշտի այցելութիւն ժը առաւ Ամեն. Պատրիարք Ս. Հոր:

* Գ. 21 Մայիս.— Յանայ Պատրիարք Ամեն. Տ. Պենետիքթիսի կազմէ Ս. Յարութեան Տաճարի նորոգութեանը հսկող ղեկաւոր ճարտարագետներուն ի պատիւ Զիթենեաց Լեւոն Գալիկոյ Վանքի էր բընակարանին մէջ արուած ընդունելութեան ներկայ գտնուեցան Հոգւ. Տ. Կերեմ Մ. Վրդ. Գաբրիէան եւ Տիար Կ. Հինգիւեան:



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

<u>ԽՄԲԱԳՐԱԿԱՆ</u>		
Վերստինն Յունիսած	Ե.	201
<u>Ս. ԳՐԱԿԱՆ</u>		
Հեքանոսաց Ասախալը	Ե.	207
<u>ԿՐՕՆԱԿԱՆ</u>		
Համբարձում	ԱՂԱՆ ԱՐԳ. ՊԱԼԻՕՋԵԱՆ	213
<u>ԱՍՏՈՒԱԾԱՐԱՆԱԿԱՆ</u>		
Տեղիք Աստուածաբանութեան	ՄԱՂԱԳՐԱ ԱՐԳԵՊ. ՕՐՄԱՆԵԱՆ	215
<u>ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ</u>		
Գեղոն Բիտինիի Բանտին	ՕՐՓԱՐ ՌԻԱՐԼՏ Քրզմ. Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ	226
<u>ՊԱՏՄԱԿԱՆ</u>		
Նիւթեր Մեքաստահայ Պատմութեան	Գ. ԲԱՄՊՈՒԳՃԵԱՆ	230
<u>ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ</u>		
Էջեր Հայ Աշուղական Գրականութիւնից	ԱՐԱՄ ԵՐԵՄԵԱՆ	232
Ընդհանուր Բովանդակութիւն Վերինն	Կզմ. ԱՂԱՆ ԱՐԳ. ՊԱԼԻՕՋԵԱՆ	235
Յուզակի եւ Յիշատակարաններ		
Երուսաղէմի Կիւլտնկեան Մատենադարանի		
Հայ Հնատիպ Գիրքերու (1512-1800)	Կզմ. Ա. Գ.	245
<u>ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆԳԵՐ</u>		
<u>Մեծագոյ</u>		
Քաղցրահայեաց Ս. Աստուածածնի Վանք	Ն. ԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ	268
<u>ԳՐԱԵՕՍԱԿԱՆ</u>		
Հայկական Մամբանկարչութիւն	Յ. ԲԻՐՏԻՆԸ	265
Հարկատուանի Հայերը	Լ. Գ. ՄԻՆԱՍԵԱՆ	274
<u>ՏԵՂԵԿԱԿՐԻՆԵՐ</u>		
Տարեկան Տեղեկագիր Ս. Ք. Երկ. Վարժարանի	ԿԻՐԵՂ Ծ. ՎՐԴ. ԳԱՐԻԿԵԱՆ	275
Տարեկան Տեղեկագիր Վ. Իզգաշեան Վարժարանի	ԱՆԱՀԻՑ ՌՄԿԵՐԻՋԵԱՆ	286
Տարեկան Տեղեկագիր Կիւլտնկեան Մատենադարանի	ՍԱՀԱԿ ԳԱՂԱՋԵԱՆ	289
Հանդիսութիւն Քրզմ. Վարժարանի		290
Պաշտամունք Վերինն Ընթրեաց Մատրան Մէջ		291
<u>Ս. ՅԱԿՈՒԹԻՆԵՐՍԷՆ</u>		
Եկեղեցական-Բեմական		292
Պաշտունական		295
Բովանդակութիւն		296
<u>ՅԱՆԵԼՈՒՍ</u>		
Յանկ Վերիննի Խմբագրութեան եւ Գ. Կիւլտնկեան		
Մատենադարանին Նստիւած Գիրքերու		297

«Մինն» վերաբերելով ամեն թղթակցութիւն հ առաջում կատարել հետեւեալ հասցէին. —

MR. ARA KALAYDJIAN, REDACTION OF «SION»,

OLD CITY — JERUSALEM

«Մինն» տարեկան բաժնեգրին է Ամերիկայի համար՝ 5 Տալար

Բոլոր այլ երկիրներու համար՝ 1 Սքերլին

Յ Ա Ի Ե Լ Ո Ւ Ա Յ

«ՍԻՈՆ»ի ԽՐԱԳՐՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԿԻՆԼՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԳՈՐԱՆԸ
ԵՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ ԱՏԱԾԱՄ ԵՆ ՀԵՏԵԻՆԱԼ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Gladys Yessayan Cretan presents her three books:

- a) *All Except Sunday* — Boston, Atlantic Monthly Press Book; Little Brown and Company, 1966, pp. 42.
 - b) *A Gift for the Bride* — Boston, Little Brown and Company, 1964, pp. 59.
 - c) *Runaway Habeeb* — Nashville, New York, Abingdon Press, 1968, pp. 40.
- Excavations at Ramat Rahel* — Seasons 1961 and 1962. By Yohanan Aharoni. Presented by Levi Y. Rahmani. Roma, Centro Di Studi Semitici, 1964, pp. 107 to 117.
- Grants* — 1963-1965. Calouste Gulbenkian Foundation. Prepared by the Finance and Investments Department. Lisbon, Grafica Boa Nova Press, 1965, pp. 154.
- Realms of Philosophy* — William S. Sahakian and Mabel Lewis Sahakian. Cambridge, Mass. Published and presented by Schenkman Publishing Company, Inc. 1965, pp. 606.
- An Open Letter Addressed to the Delegates at the San Francisco Conference* — Based on History. By Mihran N. Ask (presented by the author). Gilroy, Calif. Published by Mihran N. Ask, 1945, pp. 48.
- Westminster Abbey* — Occasional Paper No. 19 (May 1968). Hove, Sussex, The Hove Shirley Press, 1968, pp. 11.
- Where to Eat What in Paris, France* — Jean Moutafian (presented by the author). Paris Imprimerie La Semeuse, 1967, pp. 96.
- Emma* — Jane Austin. Everyman's Library No. 24. London, J. M. Dent and Sons, Ltd. 1953, pp. 427.
- Germany Reports* — With an Introduction by Dr. Konrad Adenauer. Bonn, Published by the Press and Information Office of the Federal Government, 1961. Overall Editor Prof. Helmut Arntz. Pp. 917.
- Academy of Sciences of the Armenian S. S. R. present:
- a) *Theory of Anisotropic Laminæ* (In Russian) — By S. A. Ampartumian. Moscow, 1967, pp. 266.
 - b) *Integral Transformations and the Representations of Functions in the Complex Sphere* — By M. M. Tehrashian. Moscow, published by Nauka, 1966, pp. 671 (Text in Russian).
 - c) *Torsion of Elastic Bodies* (Text in Russian) — By N. Kh. Aroutiunian and P. L. Arahamian. Moscow, 1963, pp. 686.
- Centennial Book of Aintab Seminary* — 1860. Aleppo College for Girls, 1960. Presented by Rose Baboyan. Beirut, Meshag Press, pp. 151.
- St. Mark's Armenian R. C. Church* — Philadelphia, Pa. A Souvenir Book. 1 copy presented by Fr. Krikor Guerguerian and the 2nd copy presented by Bishop Papken Varjabedian. Haekensack, N. J. Published by Custombook, Inc. 1968.
- Exodus* — Leon Uris. Published and presented by Bantam Books, Ill. 1958, pp. 599.
- Hepimiz Bir Bayrak* (Text in Turkish) — Torkom Istepanyan. Istanbul, Yoruk Matbaasi, 1967, pp. 140.
- Haig A. Bosmajian presents his three books:
- a) *Readings in Parliamentary Procedure* — New York, Harper & Row, 1968, pp. 264.
 - b) *Readings in Speech* — New York, Harper and Row, 1965, pp. 384.
 - c) *The Rhetoric Speaker* — Speeches and Criticism. Boston, D. C. Heath and Company, 1967, pp. 152.
- Jerusalem in History and Vision* — The Israel Museum, Jerusalem. Summer 1968 (English and Hebrew).
- The Vulnerable Russians* — Lev E. Dobriansky. Introduction by Hon. Edward J. Derwinski. New York, Pageant Press, Inc. (Presented by the Pageant Press). 1967, pp. 454.
- Les Lieux Saints* — Mgr. Bernardin Collin. Paris, Presses Univeritaires de France, 1962 pp. 125 et 8.
- Jerusalem and the Armenians* — Assadour Antroassian (presented by the author). Jerusalem, St. James Press, 1968, pp. 93.

- Memoirs of the Life of Artemi of Wagharsapat*, Near Mount Ararat, In Armenia: From The Original Armenian Written by Himself. Presented by Fr. Kevork Nazarian. London, Treuttel & Wurtz, 1822, pp. 374.
- What is UNESCO?* — UNESCO Information Manuals. Paris, published by the United Nations Educ. Scient. and Cultural Organization, 1968, pp. 69.
- Gymnastique Masculine Aux Agrès* — Arthur Magakian (Présenté par l'auteur). Paris Editions Amphora, 1966, pp. 109.
- Stories From the History of the Armenian Church* — Hagop Nersoyan. Presented by the Diocese of the Armenian Church of N. America. The Delphic Press, New York, Council for Religious Education, 1963, pp. 214.
- Arsham Tashjian presents the following books:
- a) *Précis de Pharmacie Galénique* — Gérard Dr. E. Lyon, A. Strock & Cie. Editeurs, 1900, pp. 513.
 - b) *Atlas-Manuel Des Maladies De La Peau* — Pathologie et Thérapeutique. Professeur Fr. Mracek. Editions Française par le doct. Lucien Hudelo. Paris, Librairie J.-B Baillié et Fils, 1900, pp. 416.
 - c) *Traité de Chirurgie Clinique* (Tome Second, Quatrième Edition) — P. Tillaux. Paris. Asseline et Houzeau, 1897, pp. 942.
 - d) *Précis d'Obstétrique* (3è Edition, revue et augmentée) — A. Ribemont-Dessaignes et G. Lepage. Paris, Masson et Cie. Editeurs, 1897, pp. 1395.
- 75 Years Brown Boveri* — 1891 - 1966. Published to commemorate the 75th anniversary of the foundation of Brown, Boveri & Co. Ltd., Baden, Switzerland, pp. 289.
- Migdal David* — The beginnings of painting in Eretz-Israel. Presented by the Israel Museum. Jerusalem, October 1968.
- Architettura Medievale Armena* — Roma - Palazzo Venezia - 103 — giugno 1968. Presented by the Calouste Gulbenkian Foundation. De Luca Editore, Roma, 1968, pp. 167 et 212 fotografiche.
- Paintings* — Arie Aroeh (1953 - 1968). Presented by the Israel Museum, Jerusalem, Oct. - Dec. 1968.
- Jerusalem, Sacred City of Mankind: A History of Forty Centuries* — Teddy Kollek (presented by him) and Moshe Pearlman. Printed by Officine Grafiche Arnoldo Mondadori, Verona, Italy, 1968, pp. 287.
- Drawings* — Osias Hofstatter. Presented by the Israel Museum, Jerusalem. The I. M. Cohen Graphic Gallery, Nov. - Dec. 1968.
- The Man With the Heart in the Highlands and Other Stories* — William Saroyan. Published and presented by the Dell Distributing Inc., New York. New York, 1968, pp. 221.
- Informe Anual* — Correspondiente a 1965. Nacional Financiera, S. A. Mexico, 1966. Impreso en Policromia, pp. 301.
- The New Testament in Hebrew and English* — The Society for Distributing The Holy Scriptures to the Jews. Presented by Fr. Sipan Mkhsian. London, University Printing House, Cambridge, pp. 540.
- The Lichen Symbiosis* — Vernon Ahramdjan (Clark University). Presented by the author. Waltham, Mass. Blaisdell Publishing Co., 1967, pp. 152.
- Paintings - 1967-68* — Shlomo Van Der Berg. Presented by the Israel Museum, Jerusalem, Dec. 68 - Jan. 69.
- The Middle East Crisis - A Personal Interpretation* — Glubb Pasha. Presented by Hodder Publications Ltd., London, Hodder & Stoughton, 1968, pp. 48.
- Commemorative Booklet* — Saint Mary's Armenian Apostolic Church. Washington, D. C., April 1968, pp. 64.
- St. Paul's Outside the Walls* — Rome. Bologna, Poligrafici il Resto del Carlino, Sept. 1967, pp. 31
- 6 Melodies of the Apostolic Church of Armenia* — Rouben Gregorian (presented by the author). Published through the generosity of Dr. Eliza Melkon, Watertown, Mass. pp. 18.
- Anthology of Concretism* — Edited by Eugene Wildman. Presented by the Swallow Press, Inc. (presented by the Press), Chicago, 1967, pp. 157.

- Legal Aspects of Foreign Investment in the European Community* — W. H. Balekjian (presented by the author). Manchester University Press, U. S. A. Oceana Publications, Inc., 1967, pp. 356.
- Marine Biology* — Richard A. Boolootian and June Thomas. Presented by Richard A. Boolootian. (A Study of Life in the Sea). New York, Holt, Rinehart and Winston, Inc. 1967, pp. 112.
- Turkcede Anlamdas ve Karsit Kelimeler Sozlugu* — Pars Tuglaciyan (presented by the author). Istanbul, Sermet Matbaasi, 1967, pp. 140.
- The Constitution of Nauru* — A brochure of 35 pages.
- L'Arménie d'aujourd'hui* — Sarkis Sarkisyan (présenté par l'auteur). Préface d'Armand Lanoux. Paris, Jérôme Martineau, Editeur, 1968, pp. 157.
- Hakkpat* — Documenti Di Architettura Armena / Documents of Armenian Architecture. Facoltà di architettura del Politecnico di Milano; Accademia delle Scienze di Yerevan. Presented by the Calouste Gulbenkian Foundation. Milano, Edizione Ares, stampa: Grafiche Editoriali Ambrosiane, 1968, pp. 47.
- Water Colours* — Louise Schatz. The Israel Museum, winter 1969.
- Fifty Years in Fresno* — The Life Story of Belle A. Kandarian. Presented by the Exposition Press, Inc. New York, Exposition Press, 1963, pp. 87.
- The Early Church in the Middle East* — Elinor A. Moore, M. A. Presented by the Literary Services and Productions Ltd. Beirut, Aleph, 1968, pp. 55.
- The Eastern Question: The Last Phase* — A Study in Greek - Turkish Diplomacy. By Harry J. Psomiades. Presented by the Institute for Balkan Studies. Thessalonike, Greece, Institute for Balkan Studies, 1968, pp. 145.
- Early Armenian Printings in the National and University Library, Jerusalem* — Michael E. Stone. Extract from "Sion", 1968, No. 9-12.
- Addresses Delivered at the National Consultation on Theological Education* — Supplement to "The Indian Journal of Theology", Bangalore, 1968, pp. 32.
- Le Codex Arménien, Jérusalem 121* — "Patrologia Orientalis" — Tome XXXV, Fasc. 1, No. 163. Présenté par la Fondation Calouste Gulbenkian. Auteur: Athanase Renoux. Turnhout, Belgique, Brepols, 1969, pp. 215.
- Neither to Laugh Nor to Weep (A memoir of the Armenian Genocide)* — By Abraham H. Hartunian. Presented by the Armenian Missionary Association of North America. Translated from the original Armenian Manuscript by Vartan Hartunian. Boston, Beacon Press, 1968, pp. 206.
- Istanbul Turk Ermeni Azinlik Okullari Ogretmenleri Yardimlasma Dernegi Ana Tuzugu* — Istanbul, AR - IS Basimevi, Der Nersesyan, pp. 15.
- L'Egypte* — Arpag Mekhitarian (présenté par l'auteur). Paris, Bloud & Gay, 1964, pp. 142.
- Jewellery From the Ancient World.*
- The Testament of Jacob* — Michael Stone. Revue des Etudes Arméniennes, Nouvelle Série Tome V. Paris, Librairie C. Klincksieck, 1968, pp. 261 - 270.
- Manuscripts and Readings of Armenian IV Ezra* — Michael Stone. Reprint from Textus, Volume VI. Jerusalem, the Magnes Press, 1968, pp. 48 - 61.
- An Armenian Manuscript in the National and University Library, Jerusalem* — Michael Stone. Revue des Etudes Arméniennes, Nouvelle Série Tome IV. Paris, Librairie C. Klincksieck, 1967, pp. 57 - 61.
- Paradise in 4 Ezra iv: 8 and vii: 36, viii: 52* — Michael Stone. Reprinted from Vol. XVII Nos. 1 and 2, pp. 85 - 88. Printed in England, Thanet Press, Margate.
- The Testament of Levi* — A first study of the Armenian MSS of the Testaments of the XII Patriarchs in the convent of St. James, Jerusalem. By Michael E. Stone (presented by the author). Jerusalem, St. James Press, 1969, pp. 203.
- The Scribe at Ugarit, His Position and Influence* — Anson F. Rainey. (The Israel Academy of Sciences and Humanities Proceedings, Volume III, No. 4). Jerusalem, 1968, pp. 22.
- A Mandate for Armenia* — James B. Gidney (presented by the author). Kent State University Press, 1967, pp. 270.
- World Bank Atlas* — Per Capita Product, Population, Main Urban Centers. Published and presented by the Int. Bank for Reconstruction and Development, Washington, Sept. 1967.

Eravan Choral Group and String Ensemble — Third Annual Concert of Armenian Church of (Dedicated to the 2750th Anniversary of Erevan). Holy Trinity Armenian Church of Greater Boston. Conductor: Father Oshagan Minassian (presented by him). Cambridge, Mass., 1969.

The Book of Epistles (Georgian). Presented by Library of Mashtots, Erevan.

Գիրք Բարոց Վարդերէն — Թրգմ. Զ. Ալեքսիսէ: Նուէր բոս նախարգին: Թիֆլիս, 1918, էջ 290:

Նուտերու Տակ Իր — Օղջար Ուայլա: Թարգմանեց Զապէլ Մ. Եանդազ: Իսթանպուլ, Վարդ Տպարան, 1911, էջ 128:

Անկուսի Սիրահարներ (Վէպ) — Զաւէն Պիպեան (Նուիրատու): Իսթանպուլ, Թ Մասենաշար Թիւ 4, 1912, էջ 182:

Պատմականութիւն — Էլիզ Այվազեան: Հրատ. և Նուէր Էնսեսան Սահուց Միութեան, Հրատ. Թիւ 1: Իսթանպուլ, Տպ. Մարտար Օրսթերթի. 1911, էջ 47:

Տարբարանութիւն (Լիսէ Ա.) — Միասնաբար պատրաստեցին Մեհրէն Արաթան, Վահան Աւէմեան, Մաթիոս Պատանճեան և Գարրիէլ Պատանճեան: Հրատ. և Նուէր Թրքանայ Ուսուցչաց Միութեան: Իսթանպուլ, Տպարան Սէրբու, 1914, էջ 158:

Հայկական Արասանմանը եւ Ազգային Սահմանագրութիւնը — Մինաս Թեօփեան (Նուիրատու): Պէյրուս, Տպ. Համազգային, 1918, էջ 17:

Մեղեր — Միւրան Տէր Մանգիանեան: Նուէր Վայջար Օրսթերթի: Հրատարակութիւն Վարթեան Օրսթերթի: Պէյրուս, Տպ. Աւուա, 1917, էջ 51:

Յօդուաներ (Ազգային, Գիտական և Ընկերային) — Մարտիրոս Եօրհանեան (Նուիրատու): Պէյրուս, Տպ. Տանիկեան, 1918, էջ 140:

Հայոց Տանրակամը — Յովհանէս Երբազ: (Հայ Կոտորածները Յուշարձանագրին): Թիւրան, Տպարան Այրք, 1919, էջ 43:

Գարնան Ձիւն Տիպաց — Եանադուրա (Նուիրատու): Պէյրուս, Տպ. Սևան, 1969, էջ 116:

Անկաղ Օրագիր — Վարդա Մազեան (Նուիրատու): Երևուողէմ, Տպ. Ս. Յակոբեանց, 1918, էջ 248:

Կեանքի Նա — Սոնա Տէր Մարգարեան-Թընկերեան (Նուիրատու): Իսթանպուլ, Հերմոն Տպարան, 1918, էջ 432:

Պատմութիւն եւ Խաւփ Խիլարայ Իմաստնոյ (Հայկական Խմբագրութիւն): Գիրք Ա. Ալիստարաբեանի Մ. Ա. Մարտիրոսեանի: Նուէր Մաշտոցի անուան Մասենաշարներէն: Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակութիւն, 1919, էջ 31:

Փուլիսիներ — Բոլորնոյ (Պատմաճանրեր և Նորավէպեր) — Թարգմ. Զապէլ Մ. Եանդազ: Հրատ. և Նուէր Թրքանայ Ուսուցչաց Միութեան: Իսթանպուլ, Օյա Տպարան, 1918, էջ 287:

Նայե գրքէն օրինակ մըն ալ Նուէր ստացանք Թարգմանիչէն:

Արծուիք (Յուշավէպ) — Առաքել Ն. Պարթիկ: Հրատ. Համասերատուանայ Վերանշինաց Միութեան, Ամերիկե (Նուիրատու): Պէյրուս, Տպ. Մշակ, 1918, էջ 157:

Դանիէլ Վարուսան Իմ Յուշերում (Ռ. Տպարարութիւն) — Առաքել Ն. Պարթիկ: Հրատ. և Նուէր բոս վերանշին: Պէյրուս, Տպ. Մշակ, 1918, էջ 151:

Երեզոցութիւնը Մրոյ Պատարազի Հայաստանաց Ընկերացոյ — Ի Ջեան Կամրատայ Վարդապետի — Վասն Արտիկան Խմբի: Յուշարձանք Ի Ջեան Իստանկայ Արրանեան, ընկերացութիւն Ի Ջեան Արայի Գօգալի (Նուիրատուներ): Նիւ Եօրք, 1918, էջ 302:

Հայաստանաց Ընկերացոյ Սարք Պատարազը — Եանան Եպո. Սվանեան (Նուիրատու): Իսթանպուլ, Տպարարութիւն Վայջար, 1919, էջ 46:

Նախագահ Քիար Ա. Մանուկեանի Ճաղը ձեռք ընդհանուր ժողովին — 7 Դեկտ. 1918: Հ. Բ. Ը. Մ., Նիւ Եօրք, էջ 8:

Նոր-Ջուղայի Հայունաց Բարեգործական Ընկերութիւնը — Պատմական Համառօտ Ակնարկ Եօթնամասնակիցայ Գործունէութեան, 1892-1917: Արտատարեց Վ. Անդրէասեան: Նուէր Նոր-Ջուղայի Հայունաց Բարեգործական Ընկերութեան Նոր-Ջուղա, Տպ. Ս. Ամենափրկչեան Վանաց, 1907, էջ 89:

Յեղափոխական Ալլոյ — Դրք Հատար, 1909, Թիւ 10 (82) և Թիւ 11 (83): Նուէր Աւուջէն, Պէյրուս:

Շնիկի Նա — Վարդերես Գարակեօղեան: Նուէր Տի. Ազգանոյշ Կ. Ղազարեանէ: Իսթանպուլ, Տպարան ԱԲԳ, 1912, էջ 11: